

ԳՐԻԳՈՐ ՀՈԹՈՅԵԱՆ

ՄԱՅՐԱՄՈՒՏԻ  
ՑՈԼՔԵՐ

Թորոսած, 2016

Krikor Hotoyan

MAYRAMOUDI TSOLKER

Printed and bound in Canada by:

**THE RELIABLE PRINTER**

Zohrab Sarkissian  
Unit 6 - 366 Bloor St. East,  
Toronto, ON M4W 1H4  
Canada  
T: 416 792-9394  
F: 416 733- 9001  
Email: [info@thereliableprinter.com](mailto:info@thereliableprinter.com)  
[www.thereliableprinter.com](http://www.thereliableprinter.com)

ԳՐԻԳՈՐ ՀՈԹՈՅԵԱՆ

ՄԱՅՐԱՄՈՒՏԻ  
ՑՈԼՔԵՐ

ԹՈՐՈՆԹՈ  
2016









Այս հարորին մեկենասութիւնը  
սիրով սրանձնեցին աղջիկս՝

Անի Շոթոյեան-Ժոլի  
ամուսինը՝ Մայքրլ Ժոլի  
եւ թոռներս՝

Քրիստափորը եւ Սպելիան-Արմենը:

Հազար շնորհակալութիւն իրենց ազգային եւ  
ծնողասէր ոգիին:

ԳՐԻԳՈՐ ՇՈԹՈՅԵԱՆ



## ՇՆՈՐՇԱԿԱԼԻՔ

- Մրտագին շնորհակալութիւն Ս. Աստուածածին Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ նախկին հովիւ, ապա Առաջնորդական Տեղապահ եւ Առաջնորդ Գերաշնորհ Տէր Սեղրիկ Ս. Եպիսկոպոս Բարիքեանին, ինծի հանդէա իր ցոյց տուած մտերիմ եւ հայրական վերաբերումին, հրատարակած կարգ մը գիրքերուս յառաջարան գրելուն, շնորհահանդէս կազմակերպելով՝ գրական աշխատանքս քաջալերելուն, մանաւանդ Եկեղեցւոյ «Շողակաթ» ամսագրին մէջ իմ պատմուածքներս հրատարակելուն եւ խմբագրութեան անդամ նշանակելուն համար:
- Մրտագին շնորհակալութիւններ նաեւ Եկեղեցւոյ նախկին Երկու հովիւներուն՝ առաջին հովիւ Հոգեշնորհ Տէր Խաժակ Վրդ. Յակոբեանին (ապագային՝ Ծայրագոյն Վարդապետ, Եպիսկոպոս, Գանատայի Թեմի Առաջնորդ, Արքեպիսկոպոս), Եկեղեցւոյ շինութեան առաջին օրերէն սկսեալ որպէս հոգաբարձու իր հետ հոգեւոր գործակցութեան Երկարամեայ աշխատանքներուն համար: Եկեղեցւոյ Երկորորդ հովիւ՝ Հոգեշնորհ Տէր Շահէ Ծ. Վրդ. Փանոսեանին (ապագային Եպիսկոպոս, Առաջնորդ Լիբանանի Հայոց Թեմի), որուն հետ 8 տարիներու իր պաշտօնավարութեան շրջանին Եղբայրական յարաբերութիւններով եւ գործակցութեամբ օգտակար եղանք Եկեղեցւոյ բարեզարդութեան աշխատանքներուն:
- Շնորհակալութիւն հրատարակած գիրքերուս մեծ մասին կողդերը իր արուեստագէտի տաղանդով գեղեցկացուցած իմ սիրելի եւ ամկեղծ ընկերոջ՝ Յակոբ ճանպաղեանին եւ իր ընտանիքի անդամներուն:
- Սոյն գիրքիս տպագրութիւնը ընկերական եւ բարեկամական մօտեցումով եւ ճաշակով կատարող ընկեր Զօհրապ Սարգիսեանին:
- Սոյն գիրքիս գրաշարութիւնը եւ էջադրումը կատարող հայերէնագէտ եւ գրական տաղանդով օժտուած ընկերոջ՝ Պր. Եփրեմ Թոքքեանին:

- Գրական աշխատանքներս միշտ քաջալերող եւ գնահատող սիրելի կնոջ՝ Շաքէին եւ անդրանիկ զաւակիս՝ Անդրանիկին:
- Իմ հրատարակած ութ գիրքերուս Եօթին հովանաւոր (մեկենաս) դուստրիս եւ ընտանիքին՝ Անի Յոթոյեան-Ժոլիին, իր ամուսինին՝ Մայքըլ Ժոլիին եւ թոռներուս՝ Քրիստափորին եւ Ստեփան-Արմէնին:
- Հրատարակած գիրքերս եւ յօդուածներս միշտ գնահատող արժանաւոր Եկեղեցական, մտաւորական եւ գրող (այժմ հանգուցեալ) Արժանապատիւ Տէր Արմէն Աւագ Քինյ. Իշխանեանին եւ Երէցլիին Շաքէին:
- Պեյրութի «Դիտակ» ամսագրի հրատարակիչ, խմբագրապետ Սէն Ռագուապեանին:
- Պոլսոյ «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ, հայ լեզուի եւ գրականութեան նուիրուած գրող Պր. Ռոպէր Յատտէնեանին:
- Իմ գրական աշխատանքներս եւ հրատարակութիւններս միշտ քաջալերող եւ գնահատող՝ դաստիարակ, գիտնական, ճարտարագետ եւ գրող, բազմաթիւ գիրքերու հերինակ, մտաւորական Պր. Կարպիս Արմէնին:
- Մի քանի գիրքերուս յառաջաբանը գրող՝ մտաւորական, գրող, հրատարակիչ, խմբագրի եւ հասարակական գործիչ ընկեր Արմէն Տօնոյեանին:
- Սփիւռքի եւ Յայաստանի ինծի մտերիմ եւ հարազատ գրողներ Սասուն Գրիգորեանին, բժիշկ-գրող Սարգիս Տօնոյեանին, գնդապետ Տոքք.-Փրոֆեսոր Արմենակ Մանուկեանին, Ժեներալ-քանաստեղծ Սամուել Սաֆարեանին, Յայաստան-Սփիւռք «Կամուրջ» ծրագրի պատասխանատու Տիկ. Աննա Սահակեանին, բանաստեղծուիի հրապարակագրի Ռուզան Աստրեանին, բանաստեղծուիի Խանդութ Զուռնամեանին, բանաստեղծուիի Լիլիթին, մեր շատ սիրելի հոգեզաւակին՝ բանաստեղծ, տնտեսագէտ, Տոքք.-Փրոֆեսոր Թաթոռլ Մանասէրեանին եւ ընտանիքին, բանաստեղծ Յովիկ Յայոյեանին, Վախճանեալ Գերշ. Կորիւն Ս. Արք. Պապեանին, Վախճանեալ Արժ. Տ. Արմէն Ա. Քինյ. Իշխանեանին, Գա-

լուստ եւ Յասմիկ Պապեաններուն, երաժշտագէտ-խմբավար-ուսուցիչ Սարգիս Դամպյոյեանին, երաժիշտ-երգիչ Անահիտ Կուտսուզեանին, մտաւորական, հրապարակագիր, գրող Վրէժ-Արմէն Արթինեանին, հանգուցեալ մտաւորական, գրող Վարդգէս Սիմանեանին, շնորհահանդէսմերուն գիրքս ներկայացնող գրող, պատմաբան Յակոբ Ալթունեանին, գրող, խմբագիր, հեղինակ Բաբգէն Թօփճեանին, Պէյրութէն՝ բանաստեղծ Խաչիկ Տէտէեանին, Բաբգէն Սասունինին, երգչուիի Վարսենիկ Փափազեանին, գրող Սամուել Մկրտիչեանին, մտաւորական, գրող Տոքք. Օհան Թապաքեանին, մտաւորական Տոքք. Վազգէն Տէր Գալուստեանին, գրող, հրատարակիչ, հեղինակ հայրենակիցիւ՝ Սարէն Տօնոյեան-Գարալեանին, մտաւորական, միշտ զիս քաջալերող եւ զնահատող Խաչիկ Թաշճեանին, «Ազդակ»ի գիրքերու գրախօսող, տաղանդաւոր բանաստեղծ՝ հանգուցեալ Յակոբ Սանուկեանին, Յայաստանէն՝ Գրող-ներու Միութեան հանգուցեալ նախագահ Լեւոն Անանեանին, Յայաստանի Գրողներու Միութեան պաշտօնաթերթի՝ «Նոր Դար» պարբերականի խմբագրապետ Արգար Ավինեանին, սիրելի բարեկամիս՝ տաղանդաւոր բանաստեղծ հանգուցեալ Լուրֆիկ Դուրեանին, տաղանդաւոր եւ սիրուած գրող, բանաստեղծ, արձակագիր Յրաչեայ Մաքուսեանին, երաժիշտ Գրիգոր Փիտէճեանին, տաղանդաւոր Երաժշտագէտ, խմբավար՝ հանգուցեալ Էդիկ Յովսէփեանին, միութենական ընկերոջ՝ բանաստեղծ Ռուբէն Մնացականեանին, հայրենակից բարեկամիս՝ Լու Անճելըսէն Յայկ Յակոբեանին, գրող, բանաստեղծ, թատերագիր Դոկտ. Յրանդ Մարգարեանին, Լու Անճելըսէն՝ մտաւորական, ասմունքի վարպետ Խաչիկ Թաշճեանին, Աւստրալիայէն՝ Արժ. S. Նորայր Ա. Թինյ. Բաթանեանին, Սան Ֆրանչիսկոյէն՝ մտաւորական, գրական եւ միութենական գործիչ, բարերար Եղուարդ Մարլեանին, Տիկ. Սալքի Կարապետեանին եւ ընտանիքին, գրականութիւնս քաջալերող ընկեր Վազգէն Թերզեանին, Գերյարգելի Եղիա Ծ. Վրդ. Գիրէտեանին, Գերաշնորհ Վարուժան Ս. Արք. Յերկելեանին, Սուրիկոյ Յալէպի Թեմի բարեջան Առաջնորդ Գերաշնորհ Տէր Շահան Ս. Արք. Սարգիսեանին, Կիպրոսէն՝ Գերաշնորհ

S. Նարեկ Ս. Արք. Ալիեմէզեանին, Իրանէն՝ Թեհրանի Առաջնորդ Գերաշնորհ Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգիսեանին, Մոնթրէալէն՝ Գերաշնորհ S. Սուրէն Ս. Արք. Քաբարոյեանին, հանգուցեալ Սարգիս Ղազարեանին եւ Եղբօրը՝ Շանթ Ղազարեանին, Թորոնթոյէն՝ մամուլի շնորհալի թղթակից Յարութիւն Դերձակեանին, Յամազգայինի 45 տարուան գործունեութիւնը պարփակող գիրքի հեղինակ ընկեր Ժիրայր Փօլ-Փիթրին, վաստակաւոր Եկեղեցական Վեր. Եսայի Սարմազեանին, ճոյնպէս վաստակաւոր Եկեղեցական Վեր. Յովհաննէս Սարմազեանին, Նիւ Եղբէն՝ Երաժշտագէտ, Խմբավար Արևն Սայրեանին, շնորհալի քաղաքական մեկնաբան Մեթր Պարգեւ Դաւիթեանին, Յակոր Մուգէնեանին, գրականութիւնս միշտ գնահատող եւ առողջութեանս դեղերով հսկող դեղագործ Սարգիս Պալեանին, Տոքք. Հրաչ Գաւազանճեանին, այժմ Յայաստան հաստատուած Տէր եւ Տիկ. Մարգար եւ Էլիզ Շարապխանեաններուն, «Հորիզոն» շարաթաթերի վարիչ-խմբագիր Վահագն Գարագաշեանին եւ «Հորիզոն»ի աշխատակազմին, մտաւորական, դաստիարակ Կարօ Պետրոսեանին, արուեստագէտ Արա Տէր Յարութիւնեանին, «Թորոնթոհայ» թերթի խմբագիր Կարին Սաղտճեանին, Գերաշնորհ Տէր Օշական Արք. Չոլոյեանին, ընկեր Սիեր Առաքելեանին, Բարենորհ Մանուէլ Շեհիրեանին, Տիկ. Պերճուիի Սիմոնեանին, հանգուցեալ գրող Յակոր Արսլանեանին եւ տիկնոջ՝ Աղաւնիին, ընկեր Զաւէն Սարգիսեանին, ընկեր Ժան Մոնճեանին, Տիկ. Սիրվարդ Միքայէլեանին, Մոնթրէալէն՝ Երաժշտագէտ, Երգիչ Կարօ Նշանեանին, Յ. Օ. Ս.-ի վարժարանի տնօրէն Արմէն Մարտիրոսեանին, բանաստեղծ Ժագ Յակոբեանին, Տոքք. Վաչէ Քերմեթեանին, Տէր եւ Տիկ. Ժիրայր եւ Սոնա Յովհաննէսեաններուն, Ս. Աստուածածին Եկեղեցւոյ հովհիւներ Գերապատիւ Տէր Գեղարդ Ծ. Վորդ. Քիւսպէքեանին եւ Արժ. Տ. Կոմիտաս Ա. Քինյ. Փանոսեանին:

- Շնորհակալութիւն նաեւ անոնց, որոնց անունները չգրուեցան իոս՝ մոռացութեան հետեւանքով:

## ՇԵՂԻՆԱԿԻՆ ԿՈՂՄԵ

Փառք կու տամ Աստուծոյ եւ մեր Փրկչին՝ Յիսուս Քը-  
րիստոսին, որ ինձի առողջութիւն եւ կեանք ընծայեց, որ  
մանկութիւն չունենալով հանդերձ, դպրոցական եւ պա-  
տանեկան տարիքն սկսեալ սիրած եմ եւ հետեւած հայ  
գրականութեան եւ այդ տարիներուն որպէս սկսնակ գրող  
գրած եմ բանաստեղծութիւններ, պատմուածքներ, ուսում-  
նասիրութիւններ, յօդուածներ եւ թղթակցութիւններ՝ Գրի-  
գոր Վարդգէս, Գրիգոր Սասունցի, Գրիգոր Գրիգորեան,  
Գրիգոր Ղազարեան եւ այլ գրական անուններով, տըպ-  
ուած՝ «Արեւելք» օրաթերթին, «Ազդակ» օրաթերթին, «Նոր  
Կեանք» շաբաթաթերթին, «Մեր Կեանքը» կիրակնօրեայ  
դպրոցներու ամսաթերթին, «Կանթեղ» պարբերաթերթին,  
«Դիտակ» ամսաթերթին, «Դայրենիք» օրաթերթին եւ շա-  
բաթաթերթին, «Ասպարեզ» օրաթերթին, «Դորիգոն» շաբա-  
թաթերթին, «Լոյս» ամսաթերթին, ինչպէս նաև հայաստան-  
եան բազմաթի թերթերու եւ պարբերաթերթերու մէջ:

Հրատարակած եմ եօթը գիրքեր՝ բանաստեղծութիւններ, պատմուածքներ, ուսումնասիրութիւններ, յօդուածներ եւ թղթակցութիւններ, որոնց գրախոսականները կա-  
տարուեցան Սփիւռքի եւ Հայաստանի մէջ:

Ութերորդ այս հրատարակութիւնը՝ «Մայրամուտի  
Ցոլքեր» խորագրով, 90 տարեկանի դրույուն հասած իմ  
կեանքիս եւ հրատարակութիւններուս վերջինը ըլլալու  
դատապարտուած է, որովհետեւ ժամանակը եւ ներկայ ա-  
ռողջական կացութիւնս այդ կը պարտադրեն:

Շնորհակալ եմ ընթերցողներուս, որոնցմէ շատեր գրա-  
ւոր եւ բերանացի իրենց գովասանքը յայտնած են, քաջա-  
լերելով գրութիւններուս ազգային, հայրենասիրական եւ  
Աստուածահածոյ ոգին, ինչպէս նաև բարոյական ու դաս-  
տիարակչական բովանդակութիւնը:

Որպէսզի իմ գրական ու կրօնական կեանքիս մասին  
ես չանդրադառնամ, յարմար տեսայ «ճանապարհ» գիր-  
քիս հրատարակութեան առթի՝ 2 Փետրուար 2008-ին կա-  
տարուած շնորհահանդէսին խօսուած ճառերուն մթնոլոր-

տես ներշնչուած իմ սիրելի ընկերոջս, բարեկամիս եւ «որդիիս»՝ Սարգիս Ղազարեանի հետեւեալ գրութիւնը մէջբերել, որ լոյս տեսած է «Հորիզոն» շաբաթաթերթի 25 Փետրվորար 2008-ի թիւին մէջ, ուր գրողը կ'անդրադառնայ գոռող Գրիգոր Հոթոյեանի կրթութեան, գրականութեան եւ ազգային ու հայրենասիրական ոգիին եւ գործունեութեան:

ԳՐԻԳՈՐ ՀՈԹՈՅԵԱՆ



## ԳՐԻԳՈՐ ՀՈԹՈՅԵԱՆ

Սփիւռքի մէջ կան գրական, մշակութային եւ հասարակական գործիչներ, որոնք միայն ու միայն կը ծառայեն իրենց ազգանունէր ուխտին, նոր սերունդի հայեցի դաստիարակութեան, Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի տարածքային, լեզուական ու գաղափարական միասնութեան:

Անոնցմէ է բանաստեղծ, արձակագիր, դաստիարակ, լրագրող, հրապարակախօս, ազգագրագէտ, արմատներով սասունցի Գրիգոր Հոթոյեանը:

Ո՞վ է Գրիգոր Հոթոյեան:

Գրիգոր Հոթոյեան գլխագիր հայ մըն է: Հայ ըլլալը էութիւն է իր գոյութեան եւ անհուն հայրենասիրութենէ մը բխող իր լաւատես հաւատքը անընկճելի է:

Անցած է կեանքի տառապանքի բոլոր ուղիներէն ու հասած է յարգելի դիրքի մը՝ բնաւ չկորսնցնելու հաւատքով իր հայու ոգին եւ բնաւ չհեռանալով հայութեան եւ հայ գրականութեան սէրերէն:

Գրիգոր Հոթոյեան միշտ ըսելիք ունի, լեզուն տոկուն է, ճիշդ, յաճախ բարախուն, սովորաբար պատկերաւոր:

Ծնած է 5 Օգոստոս 1927-ին, Հալէպ, Սուրիա:

1941-ին աւարտած է Հալէպի նոր Գիւղ թաղամասի Ազգային Սահակեան երկսեռ վարժարանը:

Համաշխարհային Բ. Պատերազմի ընթացքին՝ 1943-ին զինուորագրուած է ֆրանսական բանակին եւ արձակուած 1946-ին՝ ենթասպայի աստիճանով:

Գրաշարութիւն սորված է Հալէպի Ուսուցչական Միութեան «Սեւան» տպարանին մէջ: Ապա որպէս գրաշար, սրբագրիչ եւ աշխատակից մաս կազմած է «Արեւելք» օրաթերթի անձնակազմին:

Տնօրէնութեան պաշտօն վարած է 1950-1951 տարեշրջանին Սուրիոյ Խագոյք քաղաքի ազգային վարժարանէն ներս, ուր նոյն շրջանին հիմնած է կիրակնօրեայ դպրոց ու վարած տեսուչի պաշտօն:

1946-էն 1975 պաշտօնավարած է իբրեւ ուսուցիչ եւ տեսուչ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ կիրակնօրեայ դպրոցներուն մէջ եւ արժանացած՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Գարեգին Բ.-ի օրհնութեան եւ գնահատանքի գիրին:

1984-ին Թորոնթոյի մէջ վարած է Հայ Օգնութեան Միութեան ամառնային վարժարանի տնօրէնութիւնը:

Մինչեւ Գանատա հաստատուիլը՝ 1975, իբր եկեղերագիտ աշխատած է Սուրիոյ ու Լիբանանի զանազան ընկերութիւններէ ներս:

Գանատա հաստատուելէն ետք, Թորոնթոյի ՀՅԴ «Սողոմոն Թէհլիրեան» կոմիտէի կողմէ նշանակուած է պաշտօնական թղթակից «Հայրենիք» օրաթերթին, ապա՝ Գանատայի Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Կելբոնական կոմիտէի օրկան «Հորիզոն» շաբաթաթերթին, նոյն ժամանակ վարելով ներկայացուցիչի պաշտօն «Ազգակ-Շաբաթօրեակ»ի, «Դրօշակ»ի, «Բագին»ի, Հայաստանի «Ազատամարտ»ի եւ «Երկիր» օրաթերթերուն:

Երեք շրջան վարած է Համազգայինի Թորոնթոյի մասնաճիւղի վարչութեան ատենապետութեան պաշտօնը եւ երեք շրջան՝ Համազգայինի Գանատայի շրջանային վարչութեան փոխ-ատենապետի եւ ատենադպրութեան պաշտօնները:

Երեք շրջան մաս կազմած է Թորոնթոյի Սուրբ Աստուածածին Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ հոգաբարձութեան՝ իբրեւ ատենապետիր: Եկեղեցւոյ իր ծա-

ուայութեան համար արժանացած է Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան եւ Գանատայի Թեմի Առաջնորդարանի օրհնութեան ու գնահատանքի պաշտօնական գիրին, ձեռամբ Առաջնորդ Մեսրոպ Արք. Աշճեանի (այժմ վախճանեալ):

1977-1987 ստանձնած է Թորոնթոյի Հայ Կեղրոնի «Լրատու» պաշտօնաթերթի խմբագրութիւնը շուրջ տասը տարի եւ եօթը տարի վարած է «Հայ Կեղրոնի Զայն»ի հեռաձայնային լուրերու յայտագիրը՝ որպէս խմբագիր եւ խօսնակ:

Գրիգոր Հոթոյեան իր հայերէնի հմտութիւնը ձեռքբերած է ինքնաշխատութեամբ, հետեւած է հայագիտական դասընթացքներու, քաջալերուած՝ որպէս գրող դաստիարակուած է Հայ գրագէտներ Անդրանիկ Ծառուկեանի, Սիմոն Սիմոնեանի, Եղուարդ Պոյաճեանի, Արմէն Անոյշի (Մարաշլեան), Մինաս Թէօլէօլեանի, Կարօ Սասունիի, Շաւարչ Միսաքեանի, եւ որպէս դաշնակցական՝ 1946-էն ի վեր դաշնակցական գործիչներ Հրաչ Փափազեանի, Միհրան Հերարդեանի, Լուտեր Մասպանաճեանի, Յարութիւն Զագրբեանի, հերոսածին Դրոյի եւ սասունցի ֆետայիներու շունչին տակ եւ ուխտած է ծառայել Հայ ազգին, դառնալով ուխտեալ դաշնակցական, միշտ մնալով գրականութեան պատնէշին վրայ աւելի քան 60 տարիներ:

Իր բանաստեղծութիւնները, յօդուածներն ու պատմուածքները լոյս տեսած են Սփիւռքի զանազան թերթերու մէջ:

Իր բանաստեղծութեան առաջին հատորը՝ «Սիրտը Ավին Մէջ» լոյս տեսած է Թորոնթօ, 1987-ին, ապա, 2002-ին՝ «Նուիրում» հատորը, 2004-ին՝ «Ի Խնդիր Բարոյական Ճշմարտութեան» եւ 2007-ին՝ «Ճանապարհ» ծաւալուն հատորը՝ 874 էջ:

«Ճանապարհ» ծաւալուն հատորը չեմ կրնար որեւէ ձեւով վերլուծել, սակայն իբր արխիւային հրատարակութիւն՝ մեծ է անոր դերն ու արժէքն Հայ գաղութներու կեանքին մէջ: Հոն հայ ընթերցողը կամ պատմաբանը կը գտնէ ու կը սուզուի պատմութեան գիրկը, գտնելով աղ-

բիւրը թորոնթոյի հայ գաղութին, պատմական, ազգային, կրօնական, գաղափարական, մշակութային կեանքին, ինչպէս նաև Միջին Արեւելքի գաղութային կեանքին, ուր մասնակից կը դառնան գաղութներու պատմութեան դէպքերուն:

Մասնակցած է Հայաստանի Գրողներու Միութեան համահայկական Ա. եւ Բ. (2002, 2004) համաժողովներուն:

2005-ին ան արժանացած է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանին, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Կաթողիկոսին: 2004-ին՝ իր գործունէութեան 60-ամեակին առթիւ՝ Հայաստանի Գրողներու Միութեան շնորհագիրին եւ Միջազգային Ռազմածովագիրներու Միութեան անդամակցութեան շնորհագիրին, իսկ 2001-ին՝ Հայաստանի Գրողներու Միութեան «Գրական Վաստակ» ոսկեայ մետալին:

Ան ամուսնացած է Շաքէին հետ եւ ունի երկու դաւակ՝ Անի եւ Անդրանիկ:

Գրիչդ դաւար, ընկեր Հոթոյեան:

ԱԱԳՕ ՂԱԶԱՐԵԱՆ



## ՅԱՌԱՋԱԲԱՆ

### ԳՐՈՂԻ ԿԵԱՆՔԸ ԱՇԽԱՏԱՆՔ Է

Մեծայարդ եւ սիրելի Պրն. Հոթոյեան, չնորհակալութեամբ ստացայ նոր գիրքդ՝ «Եօթներորդ Հանգրուան» հատորը՝ նըւաստիս շռայլած խօսքերովկդ մակագրուած, որը շոյեց անձս։ Սակայն ձեր տաղանդի ուժով եւ վարպետութեամբ դուք ինձ ստիպեցիք այս անդամ եւս հետեւիլ ձեր հոգեկան աշխարհին։

Ճանապարհորդութեանդ եօթներորդ հանգրուանը ճանապարհորդութիւն է դէպի անիմանալին, ես, այնուամենայնիւ մտնելով ձեր՝ գրողի աշխարհը, մուտք գործեցի նաեւ իմանալիի ոլորտները։ Գիրքդ կարդացի մէկ շունչով, որը աչքի կ'իյնար բազմաթեմայնութեամբ, կերպարներու այլազան բնոյթով եւ անոնց համապատասխան տարբեր ոճերով։ Անոր բազմաթեմայնութիւնը կը բացատրուի գրողի, բանաստեղծի հոգեկան աշխարհի հարստութեամբ։

Գիրքիդ յառաջաբանին մէջ հետեւեալ միտքը կ'արտայայտ Տէր Մեղրիկ Սրբազան Եպիսկոպոս Բարիկեան։

«Պրն. Հոթոյեան իր այս հատորով մեզի կը ներկայանայդարձեալ բարոյական արժէքներով, քրիստոնէական սկզբունքով եւ ազգային արժանապատութեամբ զեղուն սրտով մը, որովհետեւ Գրիգոր Հոթոյեան կը նշանակէ՝ բարոյական արժէքներով եւ սկզբունքներով առլցուն խորհուրդ։»

Պրն. Հոթոյեան, այդ առանձնայատկութիւնդ գրաւեց նաեւ իմ ուշադրութիւնը ընթերցման ժամանակ։ Իմ կարծիքով, ձեր բոլոր գրութիւններուն մէջ, ըլլայ ան պատմութիւններ, յօդուածներ, բանաստեղծութիւններ, տարբեր գրութիւններ, ի սկզբանէ դրուած է հոն ինչ-որ Հոթոյեանական խորհուրդ։ Այսպէս օրինակ՝ ձեր պատմուածքները մարդկային խորհուրդներու փոխանցման միջոց է, քանզի ընթերցողի մտքին կը ներշնչէ համակրելի, գրաւիչ եւ զօրաւոր մտածողութիւն մը, ներթափանց եւ մտերմիկ, որոնց մէջ դուք կրցած էք խորհուրդները արտայայտել ճշգրտորէն, հարազատօրէն եւ պարզօրէն, անոնք մնայուն արժէք ունեցող բարոյական դաս մը կը պարունակեն,

կարդացողին սրտին կը խօսին եւ անոր յիշողութեան կը փակ-չին դիւրութեամբ: Եւ այդ հիւսուած պատմութիւններուն մէջ բազմաթիւ են այն էջերը, ուր բնորոշ է հերոսի կամ հեղինակի դրական ու սրտակից վերաբերմունքը:

Այդպէս կը հնչեն ինձ համար նաեւ ձեր բոլոր բանաստեղ-ծութիւնները: Գործերուդ մէջ կայ նաեւ թիւերու պոեզիա՝ 215-ամեայ, 50-ամեայ յորելեան ունեցող պատմական իրադարձութիւններ, ծննդեան թիւ, տարեղարձ: Ես գիտեմ, որ հայ ընթերցողին համար այդ թիւերը սուրբ են: Թիւը բանաստեղծութեան մէջ կը շարժի ո՛չ որպէս մարզադաշտի «թուատախտակ», ո՛չ որպէս լուսային ազդ տան վրայ, այլ որպէս գրողի, պատմողի կենդանի ձայն:

Սիրելի գրող, ձեր բանաստեղծութիւններուն մէջ դուք նաեւ գծագրիչ էք. «Հալէպ Սիրասուն» գործին մէջ կ'ըսէք.

Ես կարօտցած եմ քու հնադարեան  
Բերդը տեսնելու սիրով անսահման...

Ես կարօտցած եմ անապատային  
Զով գիշերներդ՝ լուռ, երազային...

Ես կարօտցած եմ Քառասնից Մանկանց  
Առաքելական Սուրբ Եկեղեցին...

Հալէպ կամ Բերիա քաղաք տարանցիկ  
Կարաւաններու առեւտրական...

Այստեղ դուք խօսքի գծագրիչ էք: Այս բնանկարներու մէջ դուք կըցած էք տալ դիմանկար, դիմանկարի մէջ՝ բնանկար: Այս բոլորը բառեր են, որ թուղթէն պիտի փոխադրուին կտաւի վրայ: Առանց այս արբեցուցիչ, զնդուն անուններու, ի՞նչ նշանակութիւն պիտի ունենար Հալէպը կամ Բերիան, հնադարեան բերդը, բազմադարեան հայերէն լեզուն, կամ Քառասնից Մանկանց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ մասին ձեր յիշատակութիւնները...

Այս բոլորի աշխարհը չէր բացուեր, եթէ անոր հետ միաժամանակ չբացուէր ձեր աշխարհը, գրելու աշխարհը, ինչպէս Սուրբիան, անոր կոթողները, արեւը, լեռները շնչաւորած էք, իսկ մարդը՝ յաւերժացուցած: Ինչպէս՝ զաւակներուդ եւ թոռներուդ

մասին, հոգեւորականներու մասին, բանաստեղծի մասին, Վարագի մասին: Եւ ինձ թուաց թէ ես ոչ միայն բանաստեղծութիւն կը կարդամ, այլ նաեւ կը զրուցեմ կեանքով ապրող ժամանակակից կերպարներու հետ: Գրելով այս տողերը ես գրեթէ ֆիզիքապէս զգացի պատասխանատուութիւն, պատասխանատուութիւն եւ երկիւղ, երկիւղ եւ ուրախութիւն: Այս աշխարհէն գացած բոլոր հոգիները կը լռեն, իսկ այս աշխարհի մէջ ողջ-առողջ ապրողները կը յուզուին եւ կ'ուրախանան:

Եւ այս բոլորը կենդանի մարդու կենդանի ուղեկիցներն են, զգացումներու եւ խոհերու ճշմարիտ թարգմանները, եւ չխունացող վաւերաթուղթերը միաժամանակ: Որքան մեծ է տաղանդը, այնքան աւելի աշխատանք կը պահանջէ: Կը նշանակէ՝ դուք աշխատած էք, ինչպէս «վաստակած սերմնացանները»:

Պրն. Հոթոյեան, ձեր հոգին նման է գինիով լի սափորի, ուր կ'եռայ նոր քամուած գինին, կը թափի սափորի կաւէ շուրթերէն բնական խօսքով, պարզ ու խտացուած:

«Եօթներորդ Հանգրուան»ի մէջ առկայ էր կեանք, կենդանի շունչ, ապրումի իսկութիւնն ու բանականութիւնը: Եւ վերջապէս, «Եօթներորդ Հանգրուան»ը իսկական ստեղծագործութիւններու ուղեւորութեան հանգրուանն էր:

Սիրելի Պրն. Հոթոյեան, կը ցանկամ որ ձեր ջահի թեթեւ ու խնդուն լոյսը շողայ երկար տարիներ եւ բազում սերունդներու ճանապարհին:

Կը մաղթեմ ձեզ, նաեւ համեստափայլ տիկնոջդ՝ Շաքէին, քաջառողջ կեանք եւ արեւշատ օրեր:

Մնամ անկեղծ եւ ջերմ զգացումներով եւ յարգանքով՝

ՍԵԴԱ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ  
Մտաւորական, դաստիարակ,  
Հրապարակագիր

**ՅՈԳՈՒԱԾՍԵՐ**



# ԱՐՑԱԽԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՄԻ ԿԱԶՄԱԿՈՐՍԱՆ ԳՈՐԾԼՆԹԱՅԻ ԿԵԴՐՈՆ

Մեծ է Արցախի աւանդը օտար նուաճողներուն դէմ հայ ժողովուրդի մղած ազատագրական պայքարի ընթացքին: Հայոց ազատամարտի ջահը Հայոց Զորէն փոխանցելով Աւարայր, Զէյթուն, Սասուն, Վան, Շապին Գարահիսար, Մուսա Լեռ եւ Կիլիկիոյ կարգ մը քաղաքներ, 20-րդ դարու վերջին տասնամեակներուն կրկին բոցավառուեցաւ Արցախի մէջ Գանձասարի աւետաբեր զօղանջներուն ներքեւ, եւ հայրենիքի ազատագրութեան գործին իրենց կեանքը նուիրած հերոսները կ'անմահանան, պատմութիւնը կը շարունակուի...:

Արցախ աշխարհը հայկական լեռնաշխարհի անբաժանելի մասն է, որ հնագիտական տուեալներու համաձայն, հին քարեղարեան ժամանակաշրջաններէն ի վեր եղած է մարդու օրրաններէն մէկը եւ այստեղ կեանքը առանց ընդմիջման շարունակուած է յետագայ բոլոր ժամանակաշրջաններու ընթացքին:

Արցախցի հայը ի վերուստ ամենազօր Արարիչին տուած անսղարտ ձիրքերով ու շուայլ տաղանդով դարերուն կտակած է ամենապարզ քարէ գործիքներէն մինչեւ մարդկային քաղաքակրթութեան գագաթին հասնող գոհարներ՝ Ամարաս եւ Գանձասար:

Վաղնջական ժամանակներէն սկսած, հայու կերտած այս հրաշալիքները օտարի աչքին միշտ փուշ եղած են: Պատահական չէ, որ մեր տաճարներն ու վանքերը, խաչքարերն ու մագաղաթները աւերի եւ աւարի ենթացքարկուած են բոլոր ժամանակներու բռնակալներուն կողմէ:

Զբաւարարուելով կատարուած աւերածութիւններէն, խորհրդային տարիներուն ատրպէյցանցի պատմաբանները կեղծելով իրողութիւնը՝ ամէն կերպ կը փորձեն եւ այսօր ալ առանձ-

նակի եռանդով կը շարունակեն սեփականացնել հայոց արեւելեան նահանգներու պատմական ժառանգութիւնը:

Դարերու ընթացքին երախտապարտ սերունդները փայփայելով պահպանած են պապերու ամէն մէկ տքնանք, մեր օրերուն հասցնելով հայրենի եզերքի հետ կապուած յուշն ու պատմութիւնը:

Մեծ Հայքի ընդհանուր ճակատագրին հետ, հայոց արեւելեան նահանգները՝ Արցախն ու Ուտիքը ունին նաեւ ինքնատիպ պատմութիւն ու զարգացման առանձնայատկութիւններ: Պատահական չէ, որ Արցախի պատմութեան զուգընթաց շարադրուած են ինքնութեան եւ ինքնուրոյնութեան համար Ուտիքի հայութեան մաքառումները:

Ուժը կը ծնի իրաւունքը: Այս անարդար, բայց իրատեսօրէն բանաձեւուած «Ճշմարտութիւնը» երկրագունդի ժողովուրդներուն բոլոր ժամանակներու ուղեկիցն է եղած: Եւ առաւել շատ ճակատագիրը բարեացակամ է վերաբերուած անոնց նկատմամբ, որոնք աւելի վաղ ընկալած են սոյն իրողութիւնը:

Արցախահայութիւնը ճիշդ ընկալելով այս ճշմարտութիւնը, իր պատմական երկարատեւ կենսափորձին վրայ յենուելով, կենաց ու մահու պայքար մղած է արտաքին ու ներքին բոլոր թշնամիներուն դէմ՝ յանուն սեփական հայրենիքի, պետականութեան, ժողովուրդի ազատութեան ու անկախութեան: Այս պայքարի գլխաւորը դարձաւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ծնունդը: Բայց ատիկա արցախահայութեան իդձերուն վերջնական սահմանը չէ:

Այսօր ալ արդիական են մեծ արցախցի Դաւիթ Անանունի յայտնի խօսքերը. «Ղարաբաղը ամբողջական Հայաստանէն դուրս՝ այդ խոց է...»: Եթէ Ատրպէյճանի մէջ խելքը գլուխը քաղաքագէտներ ըլլան, անոնք ամէնէն առաջ պիտի հրաժարին Ղարաբաղէն:

Եթէ Հայաստանի մէջ հայրենիքի հաւաքման համոզուած գործիչներ կան, անոնք միշտ պիտի խորհին Ղարաբաղի մասին: Ղարաբաղը՝ Հայաստանին:

Աշխարհի ժողովուրդներու ծագումնաբանութեան հարցը պատմագիտութեան ամենախրթին հիմնահարցերէն մէկը կը համարուի: Ճիշդ այդպէս է նաեւ հնդեւրոպացիներու նախահայրերու հարցը: Նորայայտ բազմատեսակ աղբիւրներու քըն-նութեան հիման վրայ, հնդեւրոպացիներու նախահայրենիքը

եղած է հայկական լեռնաշխարհը: Իրանական սարահարթի հիւ-սիս-արեւմտեան մասը (արեւելքը) եւ Փոքր Ասիայի ամբողջ տարածքը (արեւմուտքը):

Հստ ամերիկացի գիտնականներու հաշուարկներուն, հըն-դեւրոպական մայր լեզուէն հայերը բաժնուած են Ք.Ա. 2300 թուականներուն:

Արցախի հայերը ոչ միայն կը պատկանին հնդեւրոպական լեզուարնտանիքի արմէնոիդ մարդաբանական բաժնին, այլ կը հանդիսանան այդ կազմի ամենացայտուն ներկայացուցիչները: Դեռեւս տասնամեակներ առաջ յայտնի արեւելագէտ Ռ. Վիրխովը, քննութեան ենթարկելով հայկական լեռնաշխարհի տարբեր հատուածներէն յայտնաբերուած նիւթերը, զանոնք իրար համադրելով գտած է բնորոշն ու վերին աստիճանի կարեւոր ընդհանուր տեսակը, իսկ այս կողմէն մինչեւ ներկայիս կատարուած սակաւաթիւ պեղումներն անդամ ցոյց կու տան, որ Գուգարքէն սկսած մինչեւ Թարթառ գետի գաշտը ապրած հին ազգերը մէկ մշակոյթի ներկայացուցիչներ էին:

Հնագէտ Ա. Խորայէլեանը համանման գտածոներու վերլուծութենէն պարզած է, որ Պրոնզէ Դարերու ժամանակաշրջանին հայկական լեռնաշխարհի, ընդ որում նաեւ Լեռնային Ղարաբաղի, տարածքին ապրող ցեղերու հաւատալիքներն ու ծիսակատարութիւնները նոյնանման էին:

Այս ճշմարտապատումը ժամանակին արձանագրած է Մովսէս Խորենացին, ընդգծելով, որ Հայոց աւանդական նախնի Հայկի ժառանգներէն մէկը՝ Սիսակը տէր դարձած է Հայաստանի արեւելեան մասին: Անոր անունով էր, որ այս աշխարհը կոչուեցաւ Սիսական: Եւ այս Սիսակի ժառանգներէն մէկն ալ՝ Առան անունով, կուսակալ կարգուեցաւ երասխ գետի ձախակողմին՝ մինչեւ Կուրի հոսանքը, ուր կ'աւարտէր հայերէն խօսքը: Այս Առանի զաւակներէն գոյացած են Կուրի ու Արաքսի միջագետքի հայ բնակիչները՝ ուտիացիները, նաեւ Գարդմանկի, Շագէիներու (Արցախ) եւ Գուգարացիներու իշխանութիւնները: Նորայայտ փաստերը կը վկայեն, որ հազարամեակներ շարունակ հայկական լեռնաշխարհի, ներառեալ հայոց արեւելեան գաւառներուն մէջ ապրած են հնդեւրոպական ծագում ունեցող ժողովուրդներու նախնիները:

Ժամանակի ընթացքին հնդեւրոպական ցեղերու մէկ մասը, ժամանակակից սլաւոնական, գերմանակելտական ժողովուրդ-

ներու եւ այլոց նախնիները, կենսագործունէութեան նոր տարածքներ ձեռք բերելու նպատակով առանձնացած են նախամայր ժողովուրդէն, որպէս ինքնուրոյն ցեղային միաւոր հաստատուելով ներկայի իրենց երկիրները: Հնդեւրոպական ծագում ունեցող միւս ժողովուրդները՝ հայերը՝ արիները այդ գործընթացի ժամանակ մնացած են իրենց հայրենիքին մէջ:

Այսօր ժողովուրդներու տոհմաբանական միասնութիւնը կ'ապացուցուի նաեւ անոնց փոխուած ձեւով լեզուներու ընդհանրութեամբ: Հնդեւրոպական մայր լեզուի շատ բառեր այլափոխուած ձեւով պահպանուած են ճիւղաւորուած լեզուներու մէջ, որոնց կարգին՝ հայերէնի մէջ: Արցախեան բարբառին մէջ պահպանուած են նախնական կամ անոր մօտ տեսքով: Այս տեսանկիւնէն իրաւացի է Քերովբէ Պատկանեանը: Ըստ իրեն, հայերէն բարբառները համարեա՛ անփոփոխ գոյութիւն ունեցած են 5-րդ դարէն առաջ, որպէս հայ ազգի զարգացման մասնակցած ցեղերու լեզուներուն փոփոխուած ու մշակուած մնացորդները:

Նոյնիսկ Արցախի բարբառին մէջ կան որոշ քանակութեամբ բառեր, որոնք գործածական են միայն այդ բարբառով, որոնք չեն մտած հայերէնի ընդհանուր բառապաշարին մէջ: Այդ բառերը իրենց հնչիւնական կազմով ու արտայայտած իմաստով նոյնութեամբ արձանագրուած են նաեւ հնդկական սուրբ գիրքին՝ Ռիզվեղայի մէջ: Ըստ Ռիզվեղայի, Եաման մահուան թագաւորութեան տիրակալն է, մարդոց մահը բերող աստուածը: Նոյն հնչիւնական կազմով պէտք է հասկնալ «էն մահը տարածը»: «Կուլ» կամ «կոլ» հնդեւրոպական նախարմատը վիզ կամ կոկորդ կը նշանակէ: Գրական հայերէնով այդ արմատը պահպանուած է կուլ տալ, կլանել ձեւերով: Նոյն արմատէն կը ծագի ոռւսերէնի «գլոտած»ը, Փրանսերէն «գոլիէ»-վզնոցը, կարգ մը լեզուներու մէջ օգտագործուող կոոլմինացիա բարձրակէտը: Ղարաբաղի բարբառի «Կուլ» կամ «կոլ» (գոլ) նախարմատը պահպանուած է գոյականակերպ տեսքով: Կ'ըսեն «Քիեցաւ կոլաւը ընկաւ» (գնաց վիզովը ինկաւ):

Շումերական դիւցազներգութեան մէջ ներկայացուած են Ք.Ա. 28-27-րդ դարերու իրողութիւնները: Յիշատակութիւն կայ նաեւ Արատտայի աստուածային պանթէոնի մասին: Մայր աստուածուհին կը կոչուի Տուրտուր, որ շումերէնէն աքքաղացիներուն փոխանցուած «Կիլկամէշ» դիւցազներգութեան մէջ

դարձած է արդէն Ուրար Տուտու: Ուրար մակրիրի կորուստով Տուտու բառը հասած է մեր օրերը՝ կրկնակի իմաստով: Արեւմը-տահայերէնի մէջ Տուտու կը նշանակէ մեծ մայր, տատիկ, որոշ չափով պահպանելով նախկին իմաստը: Իսկ Ղարաբաղի բարբառով տուտու կ'ըսեն դանդաղաշարժ, անկարող, որեւէ գործի մէջ չնորհք ցուցաբերելու անընդունակ կնոջ: Ըստ երեւոյթին, այդ հեռաւոր ժամանակներու ընթացքին, հայկական ցեղերու միաւորմանը զուգընթաց, անոնց աստուածային պանթէոններուն միջեւ եւս մրցակցութիւն ու «կոփւ» եղած է եւ արեւելեան հատուածին մէջ յաղթող դուրս եկած է Նանէ մայր աստուածուհին՝ դառնալով մեծ մայր, տատիկ, իսկ պարտուած Տուտուն ստացած է բացասական իմաստ:

Բառասկիզբի աւելորդ «Հ»-ով բառերը գերազանցապէս բնիկ հնդեւրոպական ծագում ունին: Գրաբարով եւ հնդեւրոպական շատ ուրիշ լեզուներով ինկած է հոն՝ պահպանելով մասամբ ինեթալուվական լեզուներու արմատները: Ղարաբաղի բարբառով «Հ»-ն առանձին դէպքերու պարագային զուգահեռ ունի ինեթերէն լեզուի մէջ:

Հըն(եր)-(Հընդեր, հընդըրել)-ըն(դ)-(ընկեր-ընտրել)-խեթ-hant, հանդ-անդ-(H)andh, հըզէլուկ, (հ)իզըլուկ, (հ)զըլակ:

Ժամանակակից անգլերէնի եւ զարաբաղեան բարբառի շատ բառեր համանման են ոչ միայն իրենց արտայայտութեամբ, այլեւ օժանդակ իմաստով: *Oրինակ՝ կարպետ-carpet, կով-cow, ոռք-rock (ժայռ), հովուր-hover (պահ մը), քարահունջ-stone-henge, եւ այլն:*

Ղարաբաղի բարբառին մէջ կան բազմաթիւ բառեր, որոնք արտայայտած իմաստով պահպանուած են անգլերէն եւ ուռական լեզուներու մէջ: Այսպէս օրինակ՝ լեթուան (անդաստիարակ) աղջիկ-լլյթ կիոլ, տոնկի (յիմար)-տանքի (աւանակ), մոռզ (խոճոռ կամ եղանակի հետ կապուած վատ ցուրտ)-մորոզ:

Հետաքրքրական է նաեւ հետեւեալ փաստը. Ղարաբաղի բարբառի բառային կազմին մէջ կան բառեր, որոնք մեզի աւանդուած չեն ո՛չ հին մատենագրութեամբ, ո՛չ ալ գրաւոր նոր աղքիւրներով: Ասոնցմէ են մըշըմօղ-ցեց, ալկըհել-սայթաքիչ, լոկ-լորտու, դիգիասկանց-յանկարծակի, կիլտի-թլզատ, դույուզ անել-տեղեկացնել, սէտ-տեղեակ, եւայլն:

Ուշագրաւ է, որ Ղարաբաղի բարբառին մէջ պահպանուած են գրաբարեան շարք մը հոլովաձեւեր եւ բառեր: *Oրինակ՝ հաք-*

յի-ոգի, քրչերաւ-գիշերուան, խոնջան-խոնջան, քըշկոռ-կոչ-կոռ:

Ինչպէս գրաբարի մէջ, այնպէս ալ Ղարաբաղի բարբառին մէջ պահպանուած են բառասկիզբի «փ» եւ «յ» հնչիւնները, ինչպէս՝ փուրդան-քուրդոն, փիրմա-Փիրմա, փիզիկա-Փիզիկա, Փրանսիա-Ֆրանսիա, յըղէ-յղել-նայել, յէխնել-յաղթել եւ այլն:

Փաստերը կը վկայեն, որ Ղարաբաղի բարբառը հնդեւրոպական ծագում ունեցող ժողովուրդներու նախալեզուի, որու կարգին հայ ժողովրդական լեզուի ճիւղերէն մէկը ըլլալով, կու գայ հնագոյն դարերէն եւ կը խօսի հազարամեակներ առաջ հայկական լեռնաշխարհին մէջ կատարուած ցեղային տեղաշարժներուն մասին: Հսուածը անդամ մը եւս կ'ապացուցէ Արցախի տարածքին յայտնաբերուած հնագիտական նիւթերուն կապը հայկական բարձրաւանդակի նմանօրինակ հաւաքածոներու եւ յուշարձաններու հետ:

Վերոյիշեալ փաստերը հիմք կու տան ըսելու, որ Փ.Ա. Յ-րդ հազարամեակին հայոց արեւելեան գաւառներու՝ Արցախի եւ Ուտիքի տարածքներուն վրայ նոյնպէս իրականացած է հայ ժողովուրդի կազմաւորման գործընթացը:

## ԱՐՑԱԽԸ ՎԱՆԻ ԹԱԳՎԱՌՈՒԹԵԱՆ ՇԵՄԻՆ

Հայկական լեռնաշխարհի ժողովրդակազմաւորման գործնթացի աւարտէն յետոյ, Փ.Ա. Յ-1-րդ հազարամեակներուն հանդէս եկան առաջին պետական կազմաւորումները, որոնց շարքին իրենց յատուկ տեղն ու դերը ունէր Ուրարտուն՝ Վանի կամ Արարատի թագաւորութիւնը: Այնուհետեւ անիկա կը հզօրանայ, հարուած տալով Ասորեստանին եւ զէնքի ուժով խալաղեցնելով հայկական միւս իշխանութիւնները, տարածելով իր իշխանութիւնը գրեթէ ամբողջ հայկական լեռնաշխարհին վըրայ: Մենուա արքայի օրով (Փ.Ա. 810-786) կը սկսի Վանի թագաւորութեան հզօրացման ժամանակաշրջանը:

Նախապէս կարծիքներ կային, որ հիւսիսի շրջանին մէջ Մենուան հասած էր մինչեւ Արաքսի հովիտը: Սիւնիքի լեռնոտ հատուածներուն մէջ յայտնաբերուած է արձանագրութիւն մը: Անիկա կը վկայէ, որ Փ.Ա. 810-805 թուականներուն միջեւ ինկած ժամանակահատուածին մէջ Մենուան մտած է Սիւնիք:

Հայոց արեւելեան գաւառներու նուաճման յաջորդ փուլը կապուած է Վանի թագաւորութեան ամենահզօր արքային՝ Արգիշտի Ա.ի (Ք.Ա. 186-164) անուան հետ։ Արգիշտի Ա.ի Կոտայքի շրջանը գտնուող ժայռափոր արձանագրութեան մէջ կը խօսուի Զառ քաղաքին մասին։ Ան կը համընկնի Արցախի միջնադարեան Ծառ մելիքանիստ աւանի եւ ներկայի Քարվաճառի Զառ գիւղին հետ։ Հսուածը կը հիմնաւորուի նաեւ Յովհաննէս Կատակէօքեանի Արգիշտի Ա.ի խոռխոռեան տարեգրութեան նոր մեկնաբանութեամբ, ուր ան հաւաստի փաստերով կ'ապացուցանէ, որ յաղթող արքան հասած է Զառ գիւղէն ոչ շատ հեռու գտնուող Բաշինք արքունականը, Զերմաջուրը (Խստիսսա)։ Վերոյիշեալ Հեղինակին կարծիքով, 1956 թուականին Արին բերդին մէջ բացուած շինութիւնը, որ կը կոչուի Սուսի, կը համընկնի Արցախի Մարտունի շրջանի Սոս եւ Քաշաթաղի շրջանի Սուս գիւղերուն հետ։ Շատ հնարաւոր է, որ Սոս գիւղի շրջակայքը գոյութիւն ունեցած է ուրարտական շրջաննն մնացած Սուսէի (տաճար) մը։

Վերոյիշեալ փաստերը կը վկայեն, որ Արցախը Արգիշտի Ա.ի կառավարման տարիներուն ներառուած է հայկական պետականութեան կազմին մէջ։

Միաժամանակ ընդգծենք պատմագիտութեան մէջ տիրող այն կարծիքը, որ Արցախը նուաճուած է Սարդուրի Բ.ի օրով։ Վիճելի է։ Սարդուրի Բ.ի կառավարման տարիներուն (Ք.Ա. 164-135) մաքրագործուեցան Վանի թագաւորութեան սահմանները։ Ան նուաճեց իր հօր կողմէն նուաճուած տարածքները, անոնց շարքին նաեւ Արցախը։ Սարդուրի Բ.ը Վարդենիսի Ծովակ գիւղի մօտ յայտնաբերուած սեպագիր ժայռափոր արձանագրութեան մէջ կը պատմէ, որ ուրարտական զօրքը յաղթականորէն անցած է Սեւանայ Լիճի լման արեւմտեան ափի երկայնքով, նուաճած Ուելիկուխի երկիրը եւ այնուհետեւ լիճի հարաւարեւմտեան ափին յաղթանակ տարած Մուլիխու, այնուհետեւ հարաւային ափին՝ Արդուկինի երկրի նկատմամբ՝ հասնելով մինչեւ Ուրտեխինի։

Սեւանայ ափին, Ծովինար գիւղին մէջ յայտնաբերուած այլ արձանագրութիւն մը կը վկայէ, որ Սարդուրին նուաճած է 23 թագաւորութիւններ, որոնց շարքին կը յիշատակուին Աղախունին, Ուելիկուխին, Լուելտուխին, Արդուկինին։

Բ. Պիատրովսկին կը գտնէ, որ Ուելիկուխի աշխարհը զբաղեցնեցած է Սեւանի արեւմտեան ափը, իսկ Աղախունին՝ հարա-

ւային ափի արեւելեան մասը: Հետեւաբար, Սարդուրին Սեւանի հարաւային ափով շարժած է դէպի արեւելք, ու լիճի կողմէն բնական ոչ մէկ արգելք կայ շարժելու համար դէպի արեւելք, ընդհուպ մինչեւ Լեռնային Ղարաբաղ, որ կապուած եղած է Հայաստանի հետ:

Թէ Ուրտեխին կամ Աղախունին նոյն Արցա՞խն է, ատոր մասին կը վկայեն նաեւ Սարդուրի Բ.ի նոյն արձանագրութեան մէջ յիշատակուող Արցախի գաւառներու, բնակավայրերու եւ գետերու՝ Հարճանք, Պայծկանք, Պիանք, Գիշի Տրտուր, Կուրական անունները:

Սարդուրի Բ.ի կողմէ Գանձադրան տարեգրութեան հատուածներէն մէկուն մէջ Ք.Ա. 141 թուականին տեղի ունեցած դէպքերու կապակցութեամբ եւ Ռուսա Ա.ի Ծովինարի ժայռափոր արձանագրութեան մէջ յիշատակուած է Աղախունի տեղանունը:

Աղախ տեղանունը յիշատակուած է նաեւ յետագայ ժամանակներու հայկական աղբերներու մէջ. բաց ի կողմ Խաչենայ: Տանձեաց եւ Աղախայ կրկին անգամ:

Աղախ բնակավայրը գտնուած է Արցախի Խաչեն գաւառին մէջ, որուն կը հանդիպինք միջնադարեան հայ պատմագրութեան էջերուն մէջ՝ Անանիա Ա. Մոկացի (946-968թ.) Կաթողիկոսի մասին եղած վկայութեան մէջ. «Եւ հասեալ ի գաւառն Խաչենոյ՝ ընդ առաջ ելանէր նմա իշխանն Գրիգոր եւ տարեալ իջուցանէ ի տան իւրում: Եւ ժողովէ զամենայն իշխանս աշխարհիս եւ զեպիսկոպոսումս եւ զգանականս ի տեղին, որ Արդսին կոչի»:

Աղախը կը յիշատակուի նաեւ Գանձասարի (467-ի) վիմագիր արձանագրութիւններէն մէկուն մէջ: Ամենայն հաւանականութեամբ, Աղախ-Արցախ մէկ բնակավայրի անունը յետագային տարածուած է ամբողջ նահանգին վրայ:

Սարդուրի Բ.էն յետոյ, Ռուսա Ա.ը (Ք.Ա. 735-713) իշխանութեան գլուխ անցաւ քաղաքական բարդ իրադրութեան պայմաններու մէջ: Ասորեստանը կը գտնուէր իր հզօրութեան գագաթնակէտին: Նման իրավիճակի ընթացքին Ռուսա Ա.ը խելամտօրէն գնահատելով ստեղծուած կացութիւնը, ձեռնպահ մնաց հարաւի մէջ Ասորեստանի արմատական շահերուն դպչելէ:

Միւս կողմէ, Ռուսա Ա.ը նուաճողական գործողութիւններ ձեռնարկեց հիւսիսային կողմը: Ան կրկին կը հնազանդեցնէ Սե-

ւանայ Հիճի արեւմտեան եւ հարաւային ափերուն ինկած եր-կիրները, որոնք Սարդուրի Ա.ի մահէն յետոյ ապստամբած էին Ուրարտուի դէմ:

Այնուհետեւ կը հպատակեցնէ լիճի այն կողմը, այսինքն՝ անոր արեւելեան ափերուն երկարութեամբ տարածուած բարձ-րագիր լեռներուն վրայ ինկած 19 այլ երկիրներ՝ անոնց շարքին՝ Արցախը: Ռուսա Ա.ի Ծովինարի ժայռափոր արձանագրութեան մէջ նշուած 19 երկիրներու երրորդ շարքին առաջին տեղը յիշա-տակուած է Ծամա տեղանունը: Սեպագիր Ծամա երկրանունը պահպանուած է Արցախի Հաղորութի շրջանի այժմեան Շամձոր գիւղաւանին մէջ:

Ծովինար գիւղի մօտակայքը Ռուսա Ա.ը Թէյշէքա աստու-ծոյ անունով նաեւ քաղաք կառուցած է:

Ստեփանակերտի եւ Խոջալուի դամբարանաբլուրներէն պեղուած նիւթերուն մէջ տիրապետող են նաեւ այն նիւթերը, ո-րոնք գիտութեան մէջ կապուած են Ուրարտական թագաւորու-թեան հետ: Այսպիսի նիւթերէն մէկը՝ Սարդինէ զարդանաշխը, ունի նաեւ սեպագիր արձանագրութիւն՝ Ռուսա թագաւորի ան-ուան յիշատակութեամբ: Այս ալ այլ վկայութիւն մըն է, որ հայ-կական այդ թագաւորութեան մէջ առկայ է նաեւ Ադախ-Արցա-խի պարզ յիշատակութիւնը:

Նոյն Խոջալուի դամբանադաշտի թաղումները եւ յարակից այլ նիւթեր, հնագէտ Վ. Բելկի կարծիքով, կը պատկանին հայե-րուն եւ աղերս ունին հայկական բարձրաւանդակի համաժամա-նակեայ յուշարձաններուն հետ:

Ուրարտուի վերջին շրջանի Կարմիր Բլուրի պեղումներու ընթացքին յայտնաբերուած Ռուսա Դ.ի (Ք.Ա. 600-590) թագա-ժառանգ եղած ժամանակի կնիքով կնքուած կաւէ սալիկներէն մէկուն արձանագրութիւնը կը վկայէ, որ Ուրարտուի հիւսիս-արեւելեան սահմանը եղած է Կուր գետը:

Փաստօրէն, վերոյիշեալ ժամանակաշրջանին Ուրարտուն հիմնականօրէն հաստատուած է այս հեռաւոր լեռնային շրջա-նին մէջ:

\* \*

Արցախի անխորտակ նաւը, անցնելով խոռվայոյզ ովկիա-նոսը, մաքառելով չարի ու բռնութեան դէմ, հասաւ 21-րդ դա-

ըու ալեկոծ նաւահանգիստը: Ատիկա հանգրուան է՝ նոր հորի-  
զոններ բանալու համար:

Արցախահայութիւնը իր յիշողութեան գաղտնարաններուն  
մէջ սրբութեամբ պահպանելով նոյի թոռ Յաբեթոսեան Հայկի  
աւանդները, պայքարած է գոյատեւման, ինքնութեան ու  
ինքնուրոյնութեան, նախանցեալ ժամանակներու ընթացքին  
արիւն-քրտինքով ստեղծած մշակութային արժէքներու պահ-  
պանման համար:

Նորօրեայ պետականութեան ստեղծման ճանապարհին,  
յաղթահարելով տեսանելի եւ անտեսանելի խութերը, Լեռնային  
Ղարաբաղի Հանրապետութեան արդարացի պահանջատիրու-  
թեամբ կենսահաստատ, յամառ ու չկոտրուող դիրքորոշմամբ  
աշխարհի հզօրներէն կը պահանջէ յարգանքով եւ ըմբռնումով  
մօտենալ իր դատին ու պահանջատիրութեան:

Այսօր արցախցին իր խաղաղ, ստեղծագործ աշխատանքով  
կը փորձէ անմասն չմնալ համամարդկային արժէքներէն՝ ինք-  
զինք համարելով երկրագունդի համակեցութեան անբաժանելի  
մասնիկ:

Կը յուսանք, որ 2016-ին աշխարհի մեծերը եւ արդարամիտ  
երկիրները ճանչնան Արցախի անկախութիւնն ու հայ ժողո-  
վուրդի դատին արդարութիւնը լսելի դարձնելով, հայ ժողո-  
վուրդի բազմադարեան իրաւունքներուն ընդառաջելով, տեղի  
տալով հայ ժողովուրդի միացեալ ձայնին եւ պայքարին:



# ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՐԱԲԱՂԻ ՄԾԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՒ ՀՈԳԵՒՈՐ ԺԱՌԱՎՈՒԹԻՒՆԸ

Պատմականօրէն Արցախը Հայաստանի հիւսիս-արեւելեան սահմանն էր: Ան, ինչպէս որ նախապէս էր, այսօր ալ Հայաստանի միւս մարզերուն հետ անխգելի ամբողջութիւն մը կը կազմէ մշակութային, տնտեսական եւ լեզուաբանական տեսակէտով: Էնիոլիթի, Պրոնզի եւ երկաթի դարաշրջաններուն վերաբերող հնագիտական մեծաքանակ տուեալները նոյնպէս կը վկայեն, որ Լեռնային Ղարաբաղի մշակոյթը բազմաթիւ զուգահեռներ ունի Հայկական Պարի նոյն ժամանակաշրջանի յուշարձաններու հետ եւ ըստ էութեան մէկ միասնական մշակոյթի մէկ ճիւղն է: Ապագային քննութեան կ'առնուին հայկական մշակոյթի այն յուշարձանները, որոնք պահպանուած են Արցախի իշխանութեան տարածքներուն մէջ:

Ներկայիս Ղարաբաղի հայերու նախնիքները, թէպէտ անցեալին անընդհատ պատերազմներու մէջ եղած են, թողած են զարմանալիօրէն հարուստ մշակութային ժառանգութիւն: Նախկին Լեռնային Ղարաբաղի հնքնավար Մարզի չորս հազար հինգ հարիւր (4,5 հազար) քառակուսի քիլոմետր կազմող տարածքին (ամբողջ Լեռնային Ղարաբաղի տարածքին 1/3-էն քիչ աւելի) պահպանուած են պատմաճարտարապետական առնըւազն 1700 յուշարձաններ՝ ամրոցներ, վանական համալիրներ, եկեղեցիներ եւ մատուռներ, կամուրջներ, պալատական շինութիւններ, մեծաթիւ խաչքարեր (պէտք է նշել, որ մինչեւ մեր օրերը հասած որեւէ մէկ խաչքարի զարդաքանդակը չէ կրկնըւած), աւելի քան 1000 որմնագրեր եւ դամբանագրեր՝ հին հայերէնով: Արցախի տարածքին պահպանուած յուշարձաններու հիմնական զանգուածը քրիստոնէական պաշտամունքային կառոյցներ են, որոնք սկսած են 6-րդ դարէն, Հայաստանի մէջ Քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն ընդունելու ժամանակէն կ'երկարին մինչեւ միջնադարեան պատմութեան բոլոր

**փուլերը:** Անոնց մէջ կան շուրջ 60 վանական համալիրներ եւ 500-է աւելի եկեղեցիներ:

Արցախի տարածքին նախաքրիստոնէական շրջանի յուշարձաններէն պահպանուած են նախնադարեան կացարաններ, հին հայկական բնակատեղիներու աւերակներ, որոնց կարգին՝ Արարատեան հարստութեան (Ուրարտու) եւ զայն փոխարինած երուանդունիներու հայոց հարստութեան ժամանակներէն դամբարաններ, հին հայկական դարաշընանի պաշտամունքային արձանիկներ, Արտաշիսեան հայոց հարստութեան ժամանակներու մարզագծի քարեր, ինչպէս նաև խոյակներ, զանազան տնային գոյքեր եւ մետաղադրամներ: Ժամանակակից հստիսու (Քալբաշար-Քարվաճառ) աւանին մէջ կը գտնուէր հեռաւոր անցեալի Արարատի Ռուսա թագաւորի (Ք.Ա. Հազարամեակ) ամառնային նստավայրը: Արցախի տարածքի նախաքրիստոնէական շրջանի ամենախոշոր եւ նշանաւոր բնակատեղին հայոց Տիգրան Բ. թագաւորի կողմէ Ք.Ա. 90-ական թուականներուն հիմնուած Տիգրանակերտ քաղաքն է: Ուշագրաւ է, որ անիկա համանուն չորս քաղաքներէն առաջինն էր, որոնք Տիգրան Բ.ը իր անուամբ հիմնած է Հայկական Պարի տարբեր մասերուն մէջ: Այդ բնակատեղիի մնացորդները յայտնաբերած են ժամանակակից Աղտամի շրջանի սահմանի մօտակայ տարածքին մէջ:

Արցախի միջնադարեան պատմութեան վերաբերեալ հարուստ նիւթ կը պարունակեն հայ, պարսիկ, բիւզանդացի, արաբ պատմաբաններու, աշխարհագէտներու, ճանապարհորդներու աշխատութիւնները, Հայաստանի հին քարտէսները (Ք.Ե. 4-7-րդ դարերու), որոնք անվարան կը վկայեն երկրամասին ազգային-մշակութային հայկական դէմքին մասին: Այդ առումով, Արցախը նշուած է որպէս Հայաստանի թիւով տասներորդ նահանգը: Մինչեւ այսօր դարաբաղցի հայերու գիտակցութեան մէջ կենդանի են ազգային երգերն ու հէքեաթները: Արցախի բանահիւսութեան ժամրային, գեղարուեստական արտայատամիջոցները նոյնպէս կը վկայեն անոր տեղական ծագման մասին:

Արաբական տիրապետութեան շրջանին Արցախի հայ մելիքները կը շարունակէին իրենց ստեղծարար գործունէութիւնը: Անոնց հովանիին տակ զարգացան եւ ամրապնդուեցան մըշակութային այնպիսի կեղրոններ, ինչպէս՝ Ամարասը, Ծիծեռնավանքը (Շուշիի շրջան), Գտիչը (Հատրութի շրջան), Հոռեկայ

Եւ Գանձասարի վանքերը (*Մարտակերտի շրջան*), Վայկունիքի, Դադիի եւ Խութայ վանքերը (*Քարվաճառի շրջան*), եւ այլն: 9-րդ դարու սկիզբներուն կրկին թափ կ'առնէ Առանշահիկներու իշխանական տոհմը: Անոր երկու տարբեր ճիւղերու ներկայացուցիչները եւ Արցախի միւս մելիքները իրենց տիրակալութեան պաշտպանունակութիւնը գօրացնելու համար վանքերու ամրացման մեծ աշխատանքներ կը կատարէին, անոնցմէ շատերուն մօտ կառուցելով անառիկ ամրոցներ, ուր արշաւանքներու ժամանակ կը պատսպարուէր անզէն բնակչութիւնը եւ կը պահուէին վանական արժէքները: Արցախի առաւել յայտնի ամրոցներն էին Շիկաքարը, Խաչենաբերդը, Տիգրանաբերդը, Ծիրանաքարը, Ակնաբերդը, Լեւոնաբերդը, Ջրաբերդը, Կիւլիստանի, Փարիսոսի, Դիզափայտի ամրոցները եւ շատ ուրիշներ: Արցախ-Ղարաբաղի աւելի քան 100 ամրոցներ իրենց տեղական առանձնայատկութիւններով հանդերձ, շատ նման են պատմական Հայաստանի միւս նահանգներուն մէջ պահպանուած ամրութիւններուն եւ կը ներկայացնեն հայ ուազմաշինարարական արուեստի դասական օրինակներով կառուցուած խոչոր պաշտպանական կառոյցներ:

9-րդ դարու վերջերուն, իր վրայէն թօթափելով արաբական լուծը, Արցախը դարձաւ Հայաստանի մէջ հաստատուած Բագրատունեաց հարստութեան արեւելեան նահանգներէն մէկը: Կարճատեւ խաղաղ դադարի ժամանակը դարձաւ ստեղծարար գործունէութեան եւ մշակոյթի բուռն զարգացման ժամանակ: Այդ շրջանին կառուցուած է երկրամասի նշանաւոր ճարտարապետական համալիրը՝ Թարգմանչաց վանքը՝ 989 թուականին, եւ Սուրբ Աստուածածին Հաղարծինի եկեղեցին՝ 1071 թուականին:

Արցախի մշակոյթի զարգացման համար առաւելագոյնս ըեղմնաւոր եղան 12-րդ եւ 13-րդ դարերը: Սկսած 10-րդ դարէն, երկրամասի քաղաքական եւ մշակութային կեանքին մէջ յառաջատար գեր կը խաղար Խաչենի մելիքութիւնը, որու սահմանները կ'ընդգրկէին հին Արցախի կեղրոնական հատուածը: Վերոյիշեալ ժամանակաշրջանին այստեղ ստեղծագործութիւններ, որոնք մտած են հայ գեղարուեստական ժառանգութեան ոսկիէ ֆոնտը: Արցախի մէջ հայ միջնադարեան գրականութիւնը եւ պատմագրութիւնը 13-րդ դարուն ըստ արժանուոյն կը ներկայացնէին *Մովկ-*

սէս Դասիուրանցին, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արեւելցին, Գրիգոր Ակնեցին, Ստեփանոս Օքէլեանը եւ Մխիթար Հայրիվանեցին։ Արցախի հետ է կապուած նաեւ հայ անուանի իրաւագէտ, «Դատաստանագիրք»ի հեղինակ Մխիթար Գոշի անունը, որ ազգեցութիւն ունեցած է Եւրոպայի երկիրներուն եւ հին Ռուսիոյ իրաւագիտական մտքի գարգացման վրայ։ Առանձնակի յառաջդիմութեան հասաւ այնպիսի ճարտարապետական ձեւերու զարգացումը, որոնք Հայաստանի միջնադարեան մշակոյթի մասնագէտներուն թոյլ տուին Անիի, Սիւնիքի, Վասպուրականի եւ Լոռիի ճարտարապետական դպրոցներու կողքին առանձնացնել արցախեանը։ Արցախեան դպրոցի գլուխ-գործոցներ ճանչցուած են վանական համալիրներու այնպիսի կառոյցներ, ինչպէս են Մակարավանքի Սուրբ Աստուածածին եկեղեցին (1198 թ.), Սուրբ Նշան Վարագանքի տաճարը (1190-1200 թ.), Յովհաննէս Մկրտիչի մայր եկեղեցին, որ առանձին վեհութիւն կը հաղորդէ Գանձասարին (1216-1238 թ.), Խորանաշատի կաթողիկէն (1211-1222 թ.), Գոշավանքի եկեղեցին (1237-1241 թ.), Նշանաւոր Դադիվանքի մայր եկեղեցին (1214 թ.), Գտչավանքի գլխաւոր եկեղեցին (1241-1246 թ.), Բոի եղցի համալիրի հոյակապ խաչքարերը (1230-1270 թ.), Խաղավանքի մայր եկեղեցին (1204 թ.) եւ ուրիշներ։

Արցախի, ինչպէս նաեւ Հայաստանի բոլոր վանական համալիրները ոչ միայն կրօնական օճախներ էին, այլեւ քաղաքական, մշակութային եւ կրթական ազգեցիկ կեղրոններ։ Տակաւին վաղ միջնադարուն, թէպէտ Հայաստանի տարածքը բաժնըւած էր քրիստոնէական Բիւզանդիոյ (Արեւմտեան Հայաստան) եւ զրադաշտական Պարսկաստանի (Արեւելեան Հայաստան) միջեւ, Հայկական եկեղեցիի ազգեցութեան ոլորտը կը տարածուէր երկրի հիւսիս-արեւելեան նահանգներու ամբողջ վարչաքաղաքական տարածքին վրայ։ Մինչեւ 9-րդ դարու սկիզբը, հայոց արեւելեան հողերու կեղրոնը կը գտնուէր Պարտաւիի մէջ (ներկայիս Ատրպէյճանի տարածքին մէջ գտնուող Պարտա քաղաքը), իսկ 14-րդ դարէն ի վեր երկրամասի հոգեւոր կեղրոնը կը դառնայ Գանձասարի վանքը՝ Գանձասարի կաթողիկոսարանով։ Հարկ է նշել, որ քաղաքական շարք մը հանգամանքներու բերումով, սկսած 15-րդ դարէն, Հայ Առաքելական եկեղեցին ունէր չորս կաթողիկոսութիւններ՝ էջմիածնի (Արեւելեան Հայաստան, Արարատեան Դաշտ), Կիլիկիայի (Արեւմտեան Հայաս-

տան), Ախթամարի (Արեւմտեան Հայաստան, Վանայ Լիճ) եւ Գանձասարի: Վերջին երկուքը իրենց գործունէութիւնը դադրեցուցած են 19-րդ դարուն: 1836 թուականին ռուսական իշխանութիւններու կողմէ Գանձասարի կաթողիկոսութիւնը բաժնուեցաւ երեք թեմերու՝ Արցախի, Գանձակի եւ Շամախիի, որոնք, ինչպէս միշտ, կ'ենթարկուէին էջմիածնի:

Գանձասարի վանքի ուսումնասիրման գործին իրենց տաղանդը նուիրաբերած են բազմաթիւ հետազօտողներ, որոնցմէ կարելի չէ չիշատակել խորհրդային յայտնի պատմաբան եւ միջնադարեան քրիստոնէական ճարտարապետութեան մասնագէտ Անաթոլի Յակոբեանը: Գանձասարի նուիրուած աշխատութիւններէն մէջ, ան տաճարը եւ կողմնասեղանը կը բընութագրէ իբրեւ «երկու ճարտարապետական սքանչելի կերտուածք, որոնք կը մարմնաւորեն 13-րդ դարու հայ ճարտարապետերու լաւագոյն նուաճումները»: Արցախի ճարտարապետերու ստեղծագործութիւնները բարձր գնահատած է նաև անցեալ դարավերջի նշանաւոր բիւզանդագէտ, Սորպոն համալսարանի փրոֆեսոր Շառլ Տիլը: Անոր կարծիքով, Գանձասարը մինչեւ մեր օրերը հասած հայկական այն հինգ յուշարձաններէն մէկն է, որոնք կը մտնեն համաշխարհային մշակոյթի գանձարանը:

Գանձասարի մասին յիշատակման խօսքը թերի կը մնայ, եթէ չնշուի անոր ունեցած դերը՝ որպէս 17-րդ դարու վերջի եւ 18-րդ դարու սկիզբի հայոց արեւելեան հողերն ընդգրկած ազգային-ազատագրական շարժման կեդրոններէն մէկը: Այդ ժամանակ էր, որ Գանձասարի Եսայի Կաթողիկոսի անմիջական ղեկավարութեամբ, Ռուսիոյ Պետրոս Ա.ի թագաւորութեան ժամանակ բանակցութիւններ կ'ընթանային Արցախ-Ղարաբաղը Ռուսիոյ միացնելու նպատակով: Հայերու ռուսական կողմնորոշման քաղաքական գաղափարը, որ հաստատապէս տիրապետած էր 19-րդ եւ 20-րդ դարերու ազգային-ազատագրական շարժման հայ գործիչներու մտքին, ծնունդ առած է եւ ձեւաւորուած հայոց Արցախ-Ղարաբաղի մէջ՝ 18-րդ դարու վերջաւորութեան:

Տեւական պատերազմները (10-րդ դարու առաջին կիսուն մոնկոլ-թաթարները նուաճեցին Անդրկովկասը), արտաքին թշնամիներու խարդաւանքները եւ երկպառակութիւնները Արցախը կանգնեցուցին քայքայման եղրին: Խաչենի հիւսիս-

ըեւելեան եւ հարթավայրային արեւելեան կարեւոր գաւառները հետզհետէ կը կտրուէին հայկական միջավայրէն՝ կորսնցնելով իրենց ազգագրական ամբողջականութիւնը։ Դրութիւնը շատ աւելի կը վատթարանայ թրքական Գարա-կոյունլու (սեւ ոչխար) եւ Ագ-կոյունլու (Ճերմակ ոչխար) քոչուոր ցեղերու տիրապետութեան շրջանին։ Պարբերական յարձակումները, աւերն ու թալանը երեմնի բարգաւած մշակութային կեղրոնները հասցուցին ամայացման եւ որպէս հետեւանք՝ արուեստի մակարդակի անկման։ Այսօր Լեռնային Ղարաբաղի տարածքին չկայ 15-16-րդ դարերու ոչ մէկ յուշարձան, որ կարելի ըլլայ միեւնոյն շարքին վրայ դնել հարիւրամեակներու հոյակերտ կառոյցներուն հետ։

17-րդ դարէն ի վեր Արցախի մէջ կը հաստատուի ինքնատիպ վարչա-քաղաքական կառավարութիւն, որ կը ստանայ «մելիքութիւն» անունը։ Առանշահիկներու տոհմի զանազան ճիւղեր սկսան գլխաւորել քաղաքական նոր կազմաւորումներ, որոնք պարսից տիրակալութեան օրօք կ'օգտուէին տեղական ինքնակառավարման իրաւունքներէն։ Քաղաքական աշխոյժ գործունէութեամբ աչքի կ'իյնան Կիլիստանի (մօտաւորապէս կը համապատասխանէ ԼՂՀ Շահումեան շրջանի տարածքին), Զրաբերդի (համապատասխանելով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հիւսիսային կեղրոնական հատուածներուն), Վարանդայի (ամենախոշոր մելիքութիւնն էր. ներկայիս անոր տարածքին մէջ կը գտնուէին Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի մեծ մասը, Շուշիի եւ Մարտունիի շրջանները), Խաչենի եւ Դիզակի մելիքութիւնները։ Այդ շրջանը կը բնութագրուի քաղաքացիական եւ ուազմական կառոյցներու շինարարութեան աճով։ Տեղացի տիրակալ իշխանները՝ մելիքները կը կառուցէին սեփական պալատներ եւ ուազմավարական նշանակութեամբ նստավայրեր, որոնք պաշտպանուած էին ամրոցներով։ Այսպէս, Վարանդայի մելիքներու (մելիք Շահնազարեաններու) ամրոցներէն մէկը կը գտնուէր իրենց նստավայրի Աւետարանոց գիւղին մէջ, միւսը՝ Շողաբերդ, ներկայի Շուշի քաղաքի տեղը։ Ամրոցին մէջ կը գտնուէին նաեւ մելիքներու պալատները, որոնք աւերուած են։ Լեռնային Ղարաբաղի ներկայի Հատրութի շրջանի տարածքի յայտնի յուշարձաններէն է Դիզակի մելիք Եղանի երկյարկանի պալատը։ Թէպէտ Արցախի մելիքներու բոլոր պալատները չեն պահպանուած, սակայն անոնք կը ներկա-

յացնեն հայ պալատական կառոյցներու լաւագոյն նմոյշներ եւ հարուստ նիւթ են ուշ միջնադարեան քաղաքացիական ճարտարապետութեան գնահատման համար։ Այդ ժամանակին Լեռնային Ղարաբաղի մէջ ընդհանրապէս կառուցուած են առաւելաբար պազիլիք ոճի գմբէթազուրկ եկեղեցիներ։ Պահանուած են միայն 17-րդ դարու թուագրութեամբ Յ գմբէթաւոր եկեղեցիներ, որոնցմէ երկուքը կը գտնուին հիւսիսային Արցախի մէջ։

18-րդ դարու երկրորդ քառորդի սկիզբին, Անդրկովկասի մեծ մասը նուաճեցին թուրքերը։ Հայաստանի միակ անկախ երկրամասերը մնացին Արցախ-Ղարաբաղի եւ Սիւնիքի նահանգները, որոնց բնակիչները ստիպուած էին անընդհատ կըռուիլ թուրքերու դէմ եւ դիմադրել Կուր-Արաքսի տափաստանի հիւսիս-արեւելեան շրջաններու խանութիւններ կազմած թըրքական եւ քրտական քոչուոր ցեղերու արշաւանքներուն։ Արցախի տարածքին յայտնաբերուած վիմագրերը կը վկայեն մելիքներու քաղաքական անկախութեան եւ անոնց կողմէ իրենց տիրոյթներու զինուած պաշտպանութեան մասին։ Մասնաւորապէս, Դիզակի եւ Վարանդայի արցախցի իշխաններու փրկըւած տապանաքարերուն տէրերը ուղղակիօրէն կը կոչուէին հայ իշխաններ։

18-րդ դարու կէսերուն, օգտուելով զարաբաղցի մելիքներու երկպառակութիւններէն, անոնցմէ մէկուն՝ Վարանդայի մելիքին օժանդակութեամբ քոչուոր ցեղերէն մէկուն առաջնորդին՝ Փանահ Ալիի կողմէ կը գրաւուի Շողուաբերդի ամրոցը։ Մօտաւորապէս նոյն ժամանակաշրջանին Արցախի արեւմտեան շրջանները կը թափանցեն թրքական եւ քրտական ծագումով քոչուոր անասնարած ցեղեր։ Ամայացան Արցախի, Բերդաձորի, Վայկունիքի եւ այլ գաւառներու հարիւրաւոր գիւղեր։ Միայն Քարվաճառի շրջանի տարածքէն մինչեւ մեր օրերը հասած են 60-է աւելի հայկական բնակատեղիներու փլատակները, որոնց կարգին՝ Ծար փոքրիկ քաղաքը։ Հայկական այդ բնակավայրը միջին դարերուն ոչ միայն Արցախի վարչական եւ առեւտրական կեղրոններէն կը համարուէր, այլ՝ ամբողջ Հայաստանի մշակութային կարեւոր օճախներու շարքին կը դասուէր։ Ամրոցի պարիսպներէն եւ պալատներէն բացի, այստեղ եղած են երեք եկեղեցի եւ վանք։ Ներկայիս գոյութիւն չունին ո՛չ կառոյցները, ո՛չ ալ մեծաթիւ խաչքարերը, որոնց վերջնական ոչնչացումը կատարուած է վերջին 30-40 տարիներու ընթացքին։ Լենին-

կրատցի հնագէտ Ե. Գ. Պէլիխնան 1940 թուականին իր տեսած Ծարի աւերակներուն մասին, ուր կային ժայռափոր կացարան-ներ, գրած է Հետեւեալը.— «Բազմաթիւ բնակելի անձաւները, գիւղերու վլատակները, ամրոցային պարիսպները եւ եկեղեցի-ները այժմ արդէն գրեթէ անմարդաբնակ տարածութեան վրայ՝ կը խօսին երբեմնի կեանքի մասին։ Յաւօք, իրենց գերակշիռ մեծամասնութեան մէջ այս յուշարձանները ոչ միայն հետազօտ-ուած չեն, այլ նոյնիսկ չեն նշուած գրականութեան մէջ։ Այս-տեղ ամէնուր ապրած հայերէն մնացած են ընդարձակ գերեզ-մաններ, որոնք փոռուած են ինչպէս կիսաքանդ եկեղեցիներու շուրջը, այնպէս ալ՝ առանձին»։ (Պէլիխնա Ե. Գ., Ատրպէջանա-կան ԽԱՀ տարածքի հայկական յուշարձանները, «Էրմիթաժի Արեւելքի Բաժնի Աշխատութիւններ» հրատարակութիւն, 1940, էջ 249):

Եկուորները չէին ընկալեր եւ չէին կրնար ալ ընկալել իրենց համար բոլորովին օտար նիւթական եւ հոգեւոր մշակոյթը։ Նոյ-նիսկ երկու դար յետոյ ալ կարելի չէր մահմետական կամ թրքա-կան մշակոյթի որեւէ նկատելի հետք գտնել ո՛չ Քարվաճառի, ո՛չ ալ Լաշինի շրջանին մէջ։ Այդ շրջանները երկար ժամանակ մնացին անբնակ, հողը՝ անմշակ։ Եկուոր ցեղերը շարունակեցին քոչուրի ապրելակերպը աւելի քան մէկուկէս դար շարունակ, չանցնելով նստակեաց կեանքի եւ չունենալով մնայուն կա-ռոյցներու կարիքը, առնուազն մինչեւ 1950 թուականը։ Ներ-կայի Քարվաճառի շրջանի տարածքին մէջ ընդամէնը կային 9 քոչուրական շրջաններ, եւ միայն 20-րդ դարուն, աստիճանա-բար անցնելով նստակեաց կեանքի, եկուոր-քոչուրներու սե-րունդները մասսամբ վերականգնեցին եւ բնակեցան հայկական հին բնակավայրերուն մէջ։

Այսպիսով, մինչեւ 18-րդ դարու կէսերը Լեռնային Ղարա-բաղի մէջ թաթարներ (մինչեւ 20-րդ դարու 20-ական թուա-կանները այսպէս կը կոչուէին ատրպէջանցիները) եւ այլազգի մահմետականներ չէին բնակեր։ Այս իրողութիւնը նոյնիսկ չեն ժիտեր խանական ժամանակագիրները եւ նախայեղափոխական դարաշրջանի բոլոր ատրպէջանցի պատմաբանները։ Այդ պատ-ճառով ալ, Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքին անհնար է գտնել 18-րդ դարու երկրորդ կէսէն առաջ թուագրուած իսլա-մական կամ նման թրքական մշակոյթի գոնէ մէկ յուշարձան։

Արցախի ընկերային-տնտեսական վերելքը սկսաւ 19-րդ

դարուն, երբ երկրամասը 1805 թուականին մտաւ Ռուսիոյ կազմին մէջ: Արագօրէն կը զարգանային արհեստները, մետաքսագործութիւնը, առեւտուրը: Հիմնուեցան խոշոր գիւղեր եւ քաղաքատիպ աւաններ, բնակելի եւ վարչական շէնքերով, կառուցուեցան ճարտարապետական տեսանկիւնէ ուշագրաւ եկեղեցիներ, դպրոցներ, կամուրջներ եւ ճանապարհներ: Նկարագրուող շրջանի հոգեւոր կեանքին մասին կարելի է դատել նաեւ հետեւեալ թիւերէն.— 1914 թուականին Հայ Առաքելական Եկեղեցի Արցախի թեմը ունէր 222 գործող եկեղեցի եւ տաճար, 180 հոգեւորականներ կը սպասարկէին 224 հայկական գիւղերու 206.768 ծխականներուն:

19-րդ դարու համակովկասեան կեանքին մէջ կը սկսի առանձնակի դեր խաղալ Ղարաբաղի միակ քաղաքը՝ Շուշին, որ դարձած էր Հայ մշակութային-ուսումնական կեանքի կեղրոններէն մէկը: 1828 թուականին սկսեալ այստեղ կը հրատարակուէին Հայատառ գիւղեր եւ պարբերականներ (ամսագրեր եւ թերթեր), բացուած են Հայոց թեմական դպրոցը (1836 թ.), Հայկական թատրոնը (1891 թ.), Ժամհարեանի հիւանդանոցը (1900 թ.), իգական եւ արական գիմնազիաները, Ռէխալական ուսումնարանը, կառուցուած են Կուսանաց վանքը (1818 թ.), Հանրային ժողովի շէնքը՝ ձմեռնային եւ ամառնային ակումբներով, 5 գմբէթաւոր եկեղեցի, 2 մզկիթ: Անդրկովկասի ամենահայակերտ եկեղեցական մշակոյթի ոլորտին մէջ մեծ զարգացման հասաւ Արցախի տեքորաթիֆ կիրառական արուեստը: Տեղական բնական մետաքսէն պատրաստուած ապրանքներու նմոյշներ, գորգեր, ոսկերչական եւ արծաթագործական իրեր բազմիցս ցուցադրուած են Մոսկուայի, Ֆիլատելֆիայի, Փարիզի մէջ կազմակերպուած միջազգային ցուցահանդէսներուն եւ արժանացած բարձր գնահատակններու:

20-րդ դարու սկիզբին Ղարաբաղի մէջ արդէն կային շարք մը խոշոր բնակավայրեր եւ գիւղեր (քաղաքատիպ բնակելի եւ հասարակական շէնքերով), կառուցուած էին ճարտարապետական հետաքրքրական լուծումներով կամուրջներ, եկեղեցիներ, դպրոցներ, առանձնատուններ:

1920 թուականի Մայիսին Ղարաբաղի մէջ հաստատուեցաւ խորհրդային իշխանութիւն, իսկ 1923 թուականին Անդրկովկասի (ԽՍՀ) կազմին մէջ կազմաւորուեցաւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար Մարզը:

Ատրպէյճանական իշխանութիւններուն կողմէ ԼՂԻՄ-ի մէջ իրականացուող ընկերային-տնտեսական քաղաքականութիւնը հայ բնակչութեան շահերու ճնշման եւ իր մշտական բնակութեան տարածքէն անոր արտամղման քաղաքականութեան շարունակութիւնն էր:

Գրեթէ ամբողջ մշակութային ժառանգութիւնը կը թաքցը-ւէր ժողովուրդէն: Լեռնային Ղարաբաղի հնքնավար Մարզի պատմութեան եւ մշակոյթի հարցերուն մէջ կը գործէր այն ժամանակ հաստատուած չգրուած օրէնք մը՝ «Այն ամէնը, ինչ կը գտնուի Ատրպէյճանի մէջ, ատրպէյճանական է»:

Միջամտութիւն երկրամասի հոգեւոր եւ մշակութային կեանքին, ազգային արժանապատուութեան ուսուահարում, պատմութեան կոպիտ կեղծում, այսպիսին էր Ատրպէյճանի վարած քաղաքականութիւնը մշակոյթի ոլորտին մէջ: Ատրպէյճանական ԽՍՀ բոլոր տեղեկագիրներուն մէջ ատրպէյճանցիները սկսան բնիկ կոչուիլ: Արգելք դրուեցաւ Երեւանէն տրուող հեռատեսիլային եւ ձայնսփիւռային հաղորդումներու ընդունման վրայ: Փաստօրէն կտրուած էր մշակութային եւ հոգեւոր կապը Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան հետ:

Փակուած էին Հայկական դպրոցները: 1960 թուականէն իվեր փակուեցան 46 Հայկական դպրոցներ: Դպրոցական ծրագիրներէն հանուեցաւ հայ ժողովուրդի պատմութիւնը: Վիխարէնը մտցուեցաւ Ատրպէյճանի պատմութիւնը: ԼՂԻՄ-ի մասին ատրպէյճանական ԽՍՀ օրէնքին մէջ նշուած չէր, թէ ո՞րն է ինքնավար մարզին պետական լեզուն:

Ատրպէյճանական իշխանութիւններու հակահայ քաղաքականութեան թիրախ դարձան նոյնիսկ Լեռնային Ղարաբաղի պատմական յուշարձանները: Ըստ ոչ ամբողջական տուեալներու, ԼՂԻՄ-ի պատմա-ճարտարապետական յուշարձաններու ընդհանուր թիւը կը հասնէր առնուազն 1700-ի: Ասոնց մեծ մասը ոչ միայն չէր ընդգրկուեր Ատրպէյճանական ԽՍՀ կառավարութեան կողմէ հաստատուած, պետութեան պահպանութեան ներքեւ գտնուող յուշարձաններու ցանկին մէջ, այլեւ Ատրպէյճանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան Գիտութիւններու Ակադեմիայի յատուկ յանձնախումբին կողմէ դասուած էր «անցեալի վտանգաւոր կրօնական կեդրոններու շարքին»:



Այդ յուշարձաններէն շատերը կառուցուած են միջնադարուն եւ բացառիկ դեր խաղցած հայ ժողովուրդի պատմութեան մէջ։ Ասոնց ազգային-մշակութային պատկանելիութեան մասին կը վկայեն ոչ միայն տարբեր դարաշրջաններու հայկական սկզբնաղբիւրները, այլեւ անոնց պատերուն փորագրուած հայտառ գրութիւնները, որոնց թիւը կ'անցնի հազարը։ Պատմական շրջաններէն մինչեւ 19-րդ դար, գոյութիւն ունեցած հայկական նիւթական մշակոյթի յուշարձաններու անտեսումը կը ծառայէր մէկ նպատակի՝ ստեղծել այն խաբուսիկ կարծիքը, թէ մինչեւ 18-րդ դար Լեռնային Ղարաբաղը չէ բնակուած հայերով։ Բացի ատկէ, ջանալով իսլամացնել երկրամասը, ատրպէյճանական իշխանութիւնները այդ յուշարձանները դասեր են ալպանականներու շարքին, որոնք անհիմն կերպով կը վերագրուին ատրպէյճանցի ժողովուրդի նիւթական մշակոյթին։

Հայկական յուշարձաններու աւերումը խորհրդային շրջանին ստացաւ զանգուածային եւ պարբերական բնոյթ։ Երկրամասի տարածքին պայմեցուած, ոչնչացուած եւ լիովին քանդրւած են հարիւրաւոր եկեղեցիներ, զանազան համալիրներ, գերեզմանատուններ։ Զարդուած եւ որպէս շինանիւլթ օգտագոր-

ծուած են հարիւրաւոր խաչքարեր: Վնասուած են Ցպախաչի, Մեծ Թաղլարի եւ Ազոխի քարանձաւներուն մէջ եղած նախամարդու կացարանները, քանդուած է Ամարասի վանքի Ս. Գրիգորի (5-րդ դար) ստորգետնեայ դամբարանը: Ատրպէյճանի խտրական քաղաքականութեան պատկերաւոր օրինակ կը ծառայէ թէկուզ այն փաստը, որ 30-ական թուականներու կէսէն ի վեր Լեռնային Ղարաբաղի մէջ չէ եղած ոչ մէկ գործող եկեղեցի, իսկ Շուշի ապրող ատրպէյճանցիներու կրօնական կարիքներու բաւարարման համար ազատօրէն կը գործէին մզկիթները:

Յ.Գ.— Այս գրութիւնը համադրուեցաւ եւ արեւմտահայերէնի վերածուեցաւ մեր կողմէ, որպէս աղբիւր ունենալով Լեռնային Ղարաբաղի արտաֆին գործոց նախարարութեան պաշտօնական լրատուութիւնը:



# ԽԱՍՏԱՅԻ ՄԵԼԻՔՈՒԹԻՒՆԵՐԸ

Շահ Աբասէն յետոյ, անոր յաջորդողներուն ժամանակ թէեւ Պարսկաստանը ապրեցաւ առերեւոյթ խաղաղութեան մէջ, սակայն սկսած էր անոր տնտեսական եւ քաղաքական անկումը:

Շահ Հիւսէյնի օրով աֆղանները, Մահմուտի ղեկավարութեամբ, գրաւելով Հարաւային Պարսկաստանը, ոչնչացնելով Սէֆեան տոհմի ներկայացուցիչներու մեծ մասը, ժամանակաւորապէս իշխանութիւնը առին իրենց ձեռքը: Անիշխանութեան մատնուած երկրամասները ենթակայ էին ամենասանձարձակ ահաբեկման եւ հարստահարութեան: Այդ բոլորին վրայ աւելցան թուրքերու կողմէ գործադրուող բռնութիւնները: 1727-ի Հոկտեմբերին ափղանները թուրքիոյ հետ կնքուած պայմանագրութեամբ անոնց զիջեցան Անդրկովկասը, Քիւրտիստանի, Խուզիստանի եւ Կեղրոնական իրանի քանի մը նահանգները:

Շահ Հիւսէյնի որդին՝ Շահ Թամազը, որ փախած էր եւ կը գտնուէր Մազանդարանի մէջ, լսելով հօրը գահընկէցութիւնը, ինքզինք կը հոչակէ Պարսկաստանի տիրակալ եւ զօրք հաւաքելով կու գայ Թաւրիզ: Համաժողովրդային պայքարը կը սկսի ինչպէս թրքական, այնպէս ալ աֆղանական բռնակալութեանց դէմ:

Հանդէս գալով Խորասանէն եւ գլխաւորելով գզըլպաշ ցեղերու ապստամբական ելոյթները, ինչպէս նաեւ կարճ ժամանակով քանի մը վճռական յաղթանակներ ունենալէ ետք, մեծ համբաւ շահեցաւ Աֆշար ցեղի կըրկլու ցեղախումբի նախկին շարքային զինուոր Նատիր Խանը:

Ան իր քաջութեամբ կը գրաւէ Շահ Թամազի համակրանքը եւ վստահութիւնը, կը մտնէ անոր զինուորական ծառայութեան մէջ եւ կը նշանակուի զօրքերու հրամանատար՝ վերանուանուելով Թահմազ Ղուլի Խան (Թահմազի ծառայ): Թահմազ Ղուլին կը մաքրէ Պարսկաստանը ափղաններէն եւ կ'ամրացնէ պարսկական իշխանութիւնը իրանի մէջ: Ան իր քաջագործութիւններով մեծ հեղինակութիւն կը վայելէ բանակին եւ ժողովուրդին

**մէջ:** Այնուհետեւ Թահմազ Ղուլին յաղթական պատերազմներ կը մղէ օսմանցիներու դէմ: Արցախի շրջաններուն մէջ, Սիւնիքի եւ Այրարատի զինավառ հայութիւնը թուրքերու դէմ մղուող իրենց հերոսական պայքարով արդարօրէն հանդէս կու գան որպէս Նատիրի դաշնակիցները:

Նատիրի բանակին մաս կազմող հայկական զօրախումբերը համալրուեցան յատկապէս 1735-ին՝ Գանձակի պաշարման ամիսներուն: Իսկ երբ ան շարժեցաւ դէպի Կարս, Արցախի եւ Սիւնեաց հայ զինուորականութիւնը մելիքներու գլխաւորութեամբ ուղեկցեցաւ անոր ամէնուրեք: Գեղարքունիքէն անցած ատեն Նատիրը մեծ պատիւներ տուաւ Մելիք Շահնազարեանին:

Կարսի շրջանը ասպատակութեան ենթարկելէն ետք, Նատիրի իր զօրքով կրկին անցաւ Ախուրեանը եւ բանակ դրաւ եղվարդի շրջակայքը: Այդ օրերուն Նատիրի մօտ կը գտնուէին Արեւելեան Հայաստանի գրեթէ բոլոր հայ ղեկավարները՝ Դիզակի Մելիք Եգանը, Գեղարքունիքի Մելիք Շահնազարեանցը, Երեւանի Մելիք Մկրտումն ու Մելիք Յակոբշանը եւ շատ ուրիշներ:

Իրանի ապագայ խորամանկ տիրակալը լաւ կը հասկնար հայերու հակաթրքական զգացումները, եւ օսմանցիներու դէմ մղուող վճռական ճակատամարտերուն հայ մելիքներու վրայ հաւատք ունէր որպէս յուսալի դաշնակիցներ: Առանձնապէս, Նատիր ջերմ յարաբերութիւններ ունէր Դիզակի Մելիք Եգանին հետ: Նատիրի պալատական պատմիչ Մուհամատ-Քեազիմը բազմիցս յիշատակած է զայն, որպէս նուրբ քաղաքագէտի յատուկ՝ արտակարգ ընդունակութիւններով օժտուած իմաստուն գործիչ մը, որ Նատիրի կողմէ մեծ սիրոյ եւ վստահութեան արձանացած էր:

Մելիք Եգանը անհամար նուէրներ մատուցելով Նատիրին եւ յորդորելով զինք, վերջինս կ'այցելէ Էջմիածին եւ նոր հրովարտակներով կը հաստատէ կաթողիկոսին եւ հոգեւորականութեան իրաւունքները:

Հստ Մուհամատ-Քեազիմի, ան վանքի վերանորոգումը կը յանձնարարէ հմուտ վարպետներու՝ յատկացնելով հագար թուման, տաճարը կը զարդարէ 15 քկ. կշող ոսկիէ ջահով եւ Քերմանի նահանգային իշխանութեան հետ կը կարգադրէ, որ ամենաալսիր գորգերը նուիրեն Էջմիածնի վանքին:


Հայ մելիքները ոչ միայն զօրքերով կը մասնակցէին թուրքերու դէմ մղուող կոիւներուն, այլ՝ միաժամանակ կը հայթայթէին պարսիկ բանակին համար անհրաժեշտ պարէնն ու հանդերձանքը: Թուրք տարեգիրը կը վկայէ, թէ Մելիք Եգանը կը կերակրէր շահին ամբողջ բանակը, այնքան ատեն որ ան կը մնար Մազանի մէջ:

Հայերը սիրաշահելէն ետք, անոնց օգնութեամբ 1735-ի Յուլիս 8-ին, Եղվարդի մօտ, Նատիր ջախչախիչ յաղթանակ տարաւ թուրքերու դէմ: Այս յաղթանակէն յետոյ ան ասպատակեց Կարսէն մինչեւ Կարին եւ Պայազիտի միջեւ ինկած հարիւրաւոր գիւղեր ու քաղաքներ: Օսմանեան կառավարութիւնը ի վիճակի չէր պատերազմը շարունակելու հզօր հակառակորդին դէմ: Ան կը հարկադրուի Նատիրի հետ Էրզրումի մէջ հաշտութիւն կընքել, որու համաձայն թուրքերը պարսիկներուն կը յանձնեն Արեւելեան Հայաստանը (Երեւանը, Նախիջեւանը, Ղարաբաղը), Վրաստանի մէկ մասը, Գանձակը, Շամախին եւ Ատրպատականը:

Թահմազ Ղուլին պատերազմական այս յաջողութիւններով նախապայմանը կը ստեղծէ ինքինք հոչակելու իրանի շահ: Անոր կարգադրութեամբ կը սպաննուի Շահ Թահմազը, այնուհետեւ նաեւ մանուկ Աբասը:

Գահը թափուր տեսնելով՝ Թահմազ Ղուլին 1736-ի ձմրան Մազանի դաշտը կը հրաւիրէ իրանի եւ հպատակ երկիրներու հոգեւոր եւ աշխարհիկ մեծամեծերը եւ կ'առաջարկէ երկրի շահը ընտրել: Մազանի ժողովը միաձայնութեամբ իրանի շահ կը ճանչնայ Թահմազ Ղուլին՝ Նատիր Շահ անունով: Թագադրութեան արարողութենէն ետք, Նատիր բարձր պաշտօններով եւ նոր կալուածներով կը վարձատրէ մարտերու ընթացքին աչքի ինկած եւ հաւատարմութեամբ վստահութեան արժանացած ամիրաները, խաները եւ հայ մելիքները:

Նատիր քաջ գիտնալով Ղարաբաղի հայերուն ոռւսասէր քաղաքականութիւնը, ժողովուրդին եւ մելիքներուն այդ տրամադրութիւններուն վերջ տալու, զանոնք սիրաշահելու եւ անոնց ուազմական կարողութիւնները օգտագործելու համար ոչ միայն մելիքները կը հաստատէ իրենց իշխանութիւններուն վըրայ, այլեւ ընդգծուած կարգավիճակ կը շնորհէ անոնց, ծնունդ տալով նոր վարչական միաւորի՝ Խամսայի (արաբերէնով



Հնդեակ) երկրին կամ Խամսայի մելիքութիւններուն: Նատիր փաստօրէն կը վաւերացնէ այն ինչ, որ Հերոսական պայքարի շնորհիւ ձեռք բերած էր Արցախի ազատատենչ հայութիւնը:

Տուեալ ժամանակաշրջանին Նատիր կը ճանչնայ Արցախի տարածքին մէջ գոյութիւն ունեցող մելիքութիւններէն միայն Հինգին իրաւունքները, իսկ մացածները, օրինակ՝ ժամանակին հզօր Շամի իշխանութիւնը, որ տկարացած էր, կ'ենթարկուին Խամսայի մելիքներուն:

Հստ էութեան, միջնադարեան շրջանի վերջերուն Մեծ Հայքի ծայրը՝ Հիւսիս-արեւելեան մէկ հատուածին մէջ կը վերածնի Հայկական նոր պետական միաւոր՝ դաշնակցային կառոյցով: Գանձակի բէկլարբէկութենէն անկախ՝ Հինգ մելիքութիւններէն կազմուած նահանգը, կեդրոն ունենալով Տող աւանը, Դիզակի Մելիք Եգանի գլխաւորութեամբ ճանչուեցաւ որպէս Հայկա-

կան ինքնավար երկիր մը, որուն սահմանները տարածուած էին Գանձակի մատոյցներէն մինչեւ Արաքս գետը:

Արցախի հիւսիսային հատուածներուն մէջ տարածուած էր Կիւլիստանի մելիքութիւնը՝ Կարկառ եւ Թարթառ գետերու մինչեւ: Հոս կ'իշխէին Մելիք Բեղլարեանները, որոնց նստավայրն էր Թալիշ աւանը եւ ռազմական յենակէտը՝ Կիւլիստանի անառիկ ամրոցը: Ասկէ հարաւ՝ Ջրաբերդի մելիքութիւնն էր, որ կ'ընդգրկէր Թարթառէն մինչեւ Խաչենագետ ինկած տարածքը: Գաւառին տէրերը Մելիք Իսրայէլեաններն էին, որոնց նստավայրը Ջրաբերդի ամրոցն էր: Խաչենի մելիքութիւնը տարածուած էր Խաչենագետէն մինչեւ Կարկառ ինկած հողերը: Հոս ալ Հասան-Ջալալեանները կ'իշխէին եւ կը նստէին Խոխանաբերդ, իսկ յետագային Խնձիրիստան գաւառի բերդերէն յայտնի էին Կաչաղակարերդը, Քարագլուխը, Ուլուպապա բերդը: Վարանդայի մելիքութիւնը բռնած էր Կարկառ գետէն մինչեւ Մեծ Քիրսի հարաւային փէշերուն ինկած տարածքը: Ասոր տէրը Մելիք Շահնազարեաններն էին, իսկ անոնց նստավայրն էր Աւետարանոց բերդաւանը: Վատանդի ժամանակ մելիքութեան հպատակները կը պատսպարուէին Շուշիի բերդին եւ Հերհեր ու Ծովատեղ գիւղերուն միջեւ ինկած Քոչիկ ամրոցին, Աղջկաբերդին, Գիշի Լիեն Խութ բերդին մէջ: Դիզակի տէր Մելիք Եղանեան-Աւանեաններու տիրութիւնը կը հասնէր Դիզափայտ-Քիրս լեռնագօտիէն մինչեւ Արաքս գետի հովիտները: Մելիքները կը նստէին Տող աւանը: Գաւառի նշանաւոր բերդերը կը գտնուէին Ցոր գիւղին մէջ եւ Վնեսա սարին վրայ:

Մելիք Եղանը Նատիրէն խանական տիտղոս ստանալով, մինչեւ 1744 թուականը գլխաւորեց Խամսայի մելիքութիւնները: Ան հարեւան Շիրվանի, Գանձակի, Երեւանի բէկլարբէկերուն նման ուղղակի կ'ենթարկուէր Նատիրի եղբօր՝ Սիփահսալար Իպրահիմ Խանին, որ կը նստէր Ատրպատականի կեղրոն՝ փոխարքայանիստ Թաւրիկ քաղաքը:

Պատմական բախտորոշ այս ժամանակաշրջանին, Մելիք Եղանի նման տաղանդաւոր պետական-քաղաքական գործիչը, օգտագործելով Նատիրի հետ իր ունեցած ջերմ յարաբերութիւնները, կը հոգար ամբողջ Արեւելեան Հայաստանի հայութեան կարիքները: Այս մասին կը վկայէ Տողի մելիքական ապարանքի ճակատին Մելիք Եղանի թողած վիմագիրը. «Ես թողեցի ոչ Հայաստանուս եսիր տալու»:

*Օտար եւ հայ հեղինակները կը վկայեն, որ Նատիր Շահը հօր տեղ կ'ընդունէր Մելիք Եգանը՝ առաջնորդուելով անոր խոր-հուրդներով։ Մելիք Եգանի հայրենանուէր գործունէութիւնը ամփոփ ձեռով ներկայացուած է Տողի մատուռ-դամբարանին մէջ պահպանուած շիրմաքարի չափածոյ տապանագիրին մէջ—*

Այս է տապան քաջ իշխանին,  
Եգան անուն Մեծ Մելիքին,  
Որ է որդի Բարեպաշտին,  
Եղեւ սիրեցեալ ամենայնին,  
Նատիր անուն քագաւորին։  
Տիրապետեաց Սայի երկրին  
Ի Աղուանից ի նահանգին  
Յոյժ պատուեցաւ պարսից ազգէն  
Քան զիշխանս հայոց երկրին...

ԻՃՂԳ (1741 թ.)

*Մելիք Եգանի արժանաւոր ժառանգորդները դարձան անոր որդիները՝ Մելիք Արամը (1744–1745) եւ Մելիք Եսային։ Յատ-կապէս տպաւորիչ էր Մելիք Եսայիի գործունէութիւնը։ Ան տա-ղանդաւոր զինուորական էր, անկոտրում կամքի տէր անձնա-ւորութիւն։ Անոր յաջողուեցաւ ստեղծել քաջավարժ կանոնա-ւոր բանակ։ Նատիր Շահի համակրանքը կը վայելէր նաեւ Զրա-բերդի Մելիք Ալլահ-Ղուլին։ Վերջինիս թուրքերուն դէմ տա-րած փայլուն յաղթանակներուն շնորհիւ Նատիրը անոր տուաւ «Սուլթան» տիտղոսը։*

*Խամսայի մելիքութիւնները, որպէս հայոց պետականու-թեան պատմական միաւոր, գոտեպնդելով լեռնաշխարհի զինա-վառ հայութիւնը, մօտակայ տասնամեակներուն դարձան հայ ազգային ազատազրական շարժման նոր հանգրուաններ, ամ-րացնելով հաւատքը միասնութեան եւ յաղթանակի նկատմամբ։*

Յ.Գ.— Այս գրութիւնը համադրուեցաւ եւ արեւմտահայ-րէնի վերածուեցաւ մեր կողմէ։

# ԱՐՑՈՒՆՔՍ ԱՐՑՈՒՆՔԻԴ ԽԱՌՆԵՇ, ՍԱՐԻԱՄ

Լսած ըլլալով կապիտան Յովսեփ Կիրակոսեանի հերոսութեան մասին, հանրածանօթ մտաւորական եւ հրապարակագիր Աւետիս Ռազմիկ, իր հայրենասիրական ոգէին մղուած, այցելած է Արեւմբտեան Հայաստանի սահմանամերձ Ապագայ կոչուող գիւղը, ուր բնակութիւն հաստատած են արմատներով սասունցի կապիտան Յովսեփի Կիրակոսեանը եւ ընտանիքը: Կապիտան Կիրակոսեան հերոսարար զոհուած է Արցախի ապրիլեան ժամորեայ պատերազմին:



Գրութեան հեղինակը անդրադարձած է կապիտան Կիրակոսեանի կենսագրութեան, անոր հայրենասիրական եւ ազգային զգացումներուն ու ոգիին եւ հայկական բանակին զինուորագրուելու փափաթին, ինչպէս նաև Արցախի ապրիլեան պատերազմին իր մասնակցութեան եւ զոհաբերութեան:

Մանօրանալով նահատակ կապիտանի ծնողներուն, կնոշ՝ Մարիամին եւ զաւակներուն, արցունելու աչերով ցաւակցած է անոնց, գնահատելով նահատակին հայրենասիրական ոգին, որ ժառանգած է Սասունի ազատագրութեան պայքարներուն մարտնչող եւ ղեկավարող հայ ֆետայիներ Մեծն Մուրատի, Տամատեանի, Անդրանիկի, Գեորգ Զաւուշի, Աղբյուր Սերոբի եւ բազմաթիւ հերոս ֆետայիներու ազգասիրութեան եւ յեղափոխութեան ցանած սերմերը, հետեւելով ազատ ապրելու անոնց գործունեութեան, ազատագրելու համար Սասունը եւ Արեւմտեան Հայաստանը բուրք խուժաններէն:

**Արտօսրածոր աչքերով կը գրուին այս տողերը:**

**Առանց արցունքի կարելի չէր ապրիլ այդ հանդիպման պահը:**

**Առանց հեկեկալու անհնար էր խոնարհիլ նահատակի յիշատակին կանգնած խաչքարին ընդառաջ:**

\* \*

**Էջմիածնի Մայր Տաճարի դարպասէն մեր ինքնաշարժը**

կ՝ուղղուի հարաւ-արեւելեան ճանապարհով: Ցուցանակին վրայ գրուած Մարգարա անունը կը յուշէ, թէ կ'ընթանանք դէ-պի բռնագրաւեալ Հայաստան: Արաքս գետին վրայ կառուց-ուած նշանաւոր Մարգարայի կամուրջը էր երեսմն միակ պոր-տակապը շղթայուած եւ ազատագրեալ Հայաստանները իրարու շաղկապող: Այժմ՝ սահմանապահներու խիստ հսկողութեան են-թակայ: Բայց մեր նպատակակէտը ունի այլ հասցէ:

Ինչքան կը յառաջանանք՝ սիրտիս զարկերը աւելի արագ եւ ուժգին հարուածներով կը բարախեն: Աչքերս տամկացած են արդէն: Ո՞ւխտ, թէ՞ երազ մըն է որ կ'ուզեմ իրականացնել: Յուզմունքը կը խեղդէ կոկորդս՝ տակաւին չհասած հոն, ուր կ'ըղձայի ըլլալ Ապրիլ 2-ի չարագուշակ թուականէն ի վեր:

Արարատեան դաշտին միջով է որ կ'անցնինք. կողքիս՝ ըն-դարձակ դաշտեր, այգիներ, միայարկ տուներ եւ երկինքը ճախ-րող տարբեր թուչնազգիներ: Կ'ընթերցեմ անունները գիւղե-րուն՝ Կրիպոյետով, Լուսագիւղ, Գայ, Սեւջուր, Ակնաշէն. սա-կայն իմ անհամբերութեամբ փնտռած կը կոչուի Ապագայ:

Ինչո՞ւ Ապագայ գիւղ: Ունի՞մ տան հասցէ, փողոցի անուն: Ո՞չ. անուն-մականուն մը հերիք է գտնելու այն ընտանիքը, որ երազս է տեսնել, ողջագուրուիլ եւ մէջս կուտակուած փղծուկը անզուսպ հեկեկանքով արտայայտել:

Աչա կը կարդամ՝ Ապագայ. մուտքին՝ թեւատարած արծիւի իշխող արձան մը՝ կարծէք խրոխտօրէն կը դիմաւորէ եկուորնե-րը: Մի՞թէ արծիւներու գիւղ է սա: Քարքարոտ է ճանապարհը՝ նորոգումի կարօտ: Մի քանի հնամաշ ինքնաշարժներ եւ մեծա-հասակ գիւղացիներ: Առաջինին կը հարցնեմ.

— Բարեկամ, այս գիւղը հերոս նահատակ մը ունի կապի-տան Յովսէփ Կիրակոսեան. կրնայի՞ք ցոյց տալ անոր օճախը:

Անծանօթը կ'ուղղորդէ, որուն ցուցմունքով կը շարունա-կենք խրանալ գիւղամէջը: Երկրորդ անցորդ մը աւելի ստոյդ կը մատնանչէ տան հասցէն, ուր կը հասնինք շուտով:

Աչքերս խոնաւ են արդէն, կը դողդողամ եւ կ'աղօթեմ որ չուշաթափիմ՝ տեսնել յետոյ հերոսի այրին՝ Մարիամն ու իր որբացած զաւակները՝ քառամեայ Գեղամիկն ու եռամեայ էրի-կը: Զանքս չեմ խնայեր ըլլալու զուսպ եւ ինքնատիրապետող:

Կը թակեմ երկաթեայ դարպասը: Դուրս կու գայ խոնարհած ուռենիի արտաքինով, թախծոտ աչքերով, յուզումնակէզ հայ-եացքով Մարիամը: Աչքերս կը գամուկին իր աչքերուն. զինքը

տեսած եմ համացանցով. կարծէք հարազատ մըն է որ կը գտնեմ տարիներ ետք:

— Մարիամ ջան, դուն գիտե՞ս թէ Ապրիլ ամիսէն ի վեր ինչ-քա՞ն լացուցած ես զիս,— ըսելով կը փղձկամ, կ'ողջագուրուիմ ջահել հասակին այրիացած, քնքուշ ու մեկուսացեալ Մարիամին հետ: Կը հեծկլտանք միասին: Նահատակին լուսապասակ յիշատակն է որ կը միացնէ երկուքս: Մինչ այդ, աշխոյժով եւ մանկական խանդավառութեամբ կու գան Գեղամն ու Երիկը: Խոնաւ աչքերով կը պաշեմ անոնց տաքուկ գլուխները, կը շոյեմ, ափլէզով եւ արտասովոր զգացումով կ'ըսեմ.— Տղաքս, ինչ-պէ՞ս էք:— Կը մտմտամ՝ ի՞նչ էր ձեր մեղքը, որ այս տարիքէն զրկուեցաք հօր գուրգուրանքէ, հայրական խանդաղատանքէ. ի՞նչո՞ւ ճակատագրուած էիք չապրելու հօր մը ջերմաջերմ համբոյրն ու անդաւածան գիրկը:

Մարիամ կը հրաւիրէ տունէն ներս: Հերոս Յովսէփ Կիրակոսեանի մայրը՝ տիկին Մարգարիտ հեկեկալով կը պատմէ անոր մանկութենէն, կեանքի վերջին օրերէն եւ նահատակութեան պարագաներէն: Ո՞վ կը հասկնայ որդեկորոյս մօր մը կիզող եւ ցաւատանջ զգացումները: Ո՞վ կրնայ սփոփել յանդուգն որդի կորսնցուցած մայր մը:

Տիկին Մարգարիտ լեցուած սիրտով, արտասուալից աչքեռով կը պատմէ.

— Աշխոյժ, հայրենասէր, ծառայասէր պատանի էր Յովսէփս: Որոշեց դառնալ զինուոր. զիմեց ռազմական ինստիտուտ. հակառակ հօրը ընդդիմութեան՝ պնդեց եւ ընդունուեցաւ ինստիտուտ. բանակէն ներս ծառայութիւնը իր պարտականութիւնը համարեց. կը փափաքէր երթալ Ղարաբաղ՝ սահմանամերձ շըրջաններ, երբ առաջարկեցին փոխադրուիլ Հայաստան՝ նոյեմբերեան շրջան, մերժեց, ըսելով որ Հայաստանի դարպասը Ղարաբաղի սահմանն է, եթէ հեռանանք՝ թշնամին հեշտութեամբ կրնայ թափանցել հայրենիք. եղաւ սակրաւոր. զինք կը կոչէին սասունցի սակրաւոր. ծառայեց նախ Եղնիկներ կոչուած գունդէն ներս՝ որ վտանգաւոր էր. ապա Մատաղիս. ընտանիքով հաստատուեցաւ այնտեղ: Ապրիլ 1-ի գիշերը լսեցինք պատերազմի մասին. ըսաւ՝ մամ ջան, թող եղբայրս գայ գոնէ երեխէքս ազատէ: Ես Ապրիլ 2-ին փութացի Ղարաբաղ. երբ լսեցի որ կան զոհեր՝ մտահոգուեցայ ըսելով՝ որ արդեօք որո՞ւ մայրը պիտի լայ, որո՞ւ մայրը պիտի քորանայ. ի՞նչ իմանայի որ ես պիտի

լայի, ես որդի պիտի կորսնցնէի: Ան 25 զինուորներու հրամանատար էր. գնաց առաջնագիծ՝ փրկելու իր զինուորները: Վիրաւորուեցաւ, համարեա՛ բոլոր ներքին օրկանները վնասուած էին: Ականներ պիտի վնասազերծէր, բայց ինկաւ հերոսի մահով: Յովսէփս ըսաւ՝ մամ ջան, շուտով պիտի ստանամ մայորի կոչում. չհասաւ իր երազին խեղճ որդիս:

Քիչ անդին գլխահակ նստած էր պղնձագոյն դէմքով, խորշումած այտերով, վշտակոծ եւ խոհուն Յովսէփին հայրը՝ Գեղամ Կիրակոսեանը, որ կը յիշէ.

— Մեր գիւղը սասունցիններու գիւղ է: Մեր պապերը Սասունէն հասած են այստեղ: Այդ ոգիով ու խիզախութեամբ մեծցաւ որդիս:

Մելամաղձիկ Մարիամ հեկեկալով կը յարէ.

— Կարծես կը նախզգար որ պատերազմ պիտի ըլլայ. ըսաւ՝ դուն պինդ, քաջ կին ես, կրնաս մինակ մեծցնել երկու որդիներս: Ես պէտք է ճակատ երթամ. եթէ փախչիմ, ինչպէ՞ս պիտի նայիմ ինծի ենթակայ զինուորներուս մայրերու աչքերուն: Համբուրեց երեքիս, յաջող արեց, ժայռ փոխանցեց եւ գնաց ճակատ: Մենք հապճեպով փախանք Մատաղիսէն եւ ապահով հասանք Ստեփանակերտ: Աւելի ուշ լսեցի, որ էլ չկայ Յովսէփը: Իր վերջին խօսքը ուղղելով իր զինուորներուն կ'ըսէ՝ «Ճղե՛ք, ես լաւ եմ, դուք կոռւէք»: Թէեւ որդիններուս սկսած ենք բացատրել որ իրենց հայրը չկայ, սակայն էրիկը տակաւին կը սպասէ հօր վերադարձին....:

Անդին խոնացած են աչքերը Յովսէփին քրոջ՝ Քնարիկին: Մարիամ ներսէն կը բերէ Յովսէփին նկարատեարը (ալպոմ), իր զինուորական ծառայութեան, սիրոյ, ընտանեկան ջերմութեան ապրուած օրերը պատկերող: Կը յաւելու՝ Հայաստանի կառավարութիւնը յետմահու Յովսէփին պարգեւատրեց «Մարտական ծառայութիւն» մետալով: Իր հերթին, տիկին Մարգարիտ ցոյց կու տայ ցաւակցագիր մը, որ Յովսէփին նահատակութենէն ետք դրկուած է ԱՄՆ-էն. բովանդակութիւնը գարմանք պատճառած է բոլորին. բացայայտուած է գաղտնիք մը, որ մինչ այդ ոչ գիտէր: Արդարեւ, ԱՄՆ-ի մէջ գործող «Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեստեր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները ժամանակին եկած են Յովսէփին ուսանած ուազական ինստիտուտը: Անոնք հաւաքագրած են կամաւոր նուիրատուներ՝ իրենց մարմինէն օրկաններ տրամադրող՝ ոսկ-

րածուծի քաղցկեղով տառապող հայ մանուկներուն օժանդակող: Յովսէփի մարդկայնական ոգիով ու ազգամիրական գիտակցութեամբ կամաւորագրուած եւ ինքզինք տրամադրած է այդ բարեգործական նպատակին: Անոր զգուշացուցած են հաւանական վտանգին, առկայ ուսաքին շուրջ, սակայն ան անտեսած է նման նախզգուշացում, ըսելով՝ «Թող ոչ մի հայ մանուկ տառապի քաղցկեղի վարակով»: ԱՄՆ-էն յղուած պատուոգիրցաւակցագիրին մէջ կը գրուի Յովսէփին ժեսթը դրուատող «որը պատրաստ էր փրկել մարդկային կեանքեր ոչ միայն ուազմի դաշտում, այլ նաեւ խաղաղ պայմաններում» տողերը: Ստորագրութիւն՝ Ֆրիտա Զորդան (Ռուկրածուծի Դոնորների Հայկական Ռեստորան)՝ Մարդու եւ հայու ինքնատիպ եւ օրինակելի տեսակ ըլլալու էր կապիտան Յովսէփի Կիրակոսեանը:

Մարիամ անմիջապէս ձեռքի հեռաձայնէն երդ մը կը միացընէ: Վերջապէս հոգեսփոփ ժպիտ մը կը նշմարեմ դէմքին. ի՞նչ հրաշք որ ան տակաւին կրնայ ժպտալ...: Ահա յուզական մարտաշունչ երդ մը՝ նուիրուած հերոս Յովսէփին: Ան կ'ըսէ՝ բառերը գրած է Յակոբ Ալիխանեան, երաժշտութիւնը յօրինած է գրողին տատիկը՝ Աղաւնի Նիկողոսեան եւ երգը բացառիկ կատարողութեամբ կը մեկնաբանէ երգչուհի Մարինէ Մուրատեան: Վերջերս այդ երգը առաջին անգամ ըլլալով հրամցուած է հանրութեան հրապարակային կերպով:

— Ի՞նչ միիթարանք, — կ'ըսեմ, — որ ընկերներս ուղարկած էին ինծի սոյն երգը, գիտնալով որ յատուկ յարգանք ունիմ ձեր հանդէպ:

Անհամբեր է տիկին Մարդարիտ, պատմելիքներ շա՛տ ունի. կը փորձէ վիշտը մեղմել պատմելով եւ վերյիշելով իր որդին.

— Յովսէփ շատ հայրենասէր էր. կը բարկանար երբ լսէր որ մարդիկ կը լքեն Հայաստանը: Եղբայրս Ռուսաստան է, իսկ ինք կ'ըսէր թող գայ քեռին, հայրենիքը որո՞ւ համար է, հայրենիքը մեր սեփական տունն է. մարդ ինչպէ՞ս կրնայ այլոց տունը հանդիստ ապրիլ: Ո՞վ կրնայ ուրիշին բնակարանը ազատ զգալ: Զէր հանդուրժեր հայրենալքումի երեւոյթը:

Այս բոլորը կը լսեմ թացոտ աչքերով: Կը պատասխանեմ.

— Աստուած հոգին լուսաւորէ սիրելի Յովսէփին: Դուք զիս ընդունեցէք որպէս ձեր տան բարեկամը: Ամէն Հայաստան այցելութեանս պիտի գամ հոս: Այս բնակարանը հարազատ է ին-

**ծի:** Յովսէփի մէկն է հայ ազատագրական պայքարի ճամբուն վրայ ինկած հազարաւոր պայծառանուն դէմքերէն: Ի՞նչ հերոսներ, մարտիկներ ինկան Արեւմտեան Հայաստանի, Կիլիկիոյ, Արցախի, Սփիւռքի, Սարդարապատի, Նախիջեւանի, Զանգեզուրի եւ բաղում այլ վայրերու մէջ, որպէսզի բարձր մնայ մեր ժողովուրդին արժանապատուութիւնը: Ֆետայիներու բոյն էր Սասունը, ուր Մեծն Մուրատ, Տամատեան, Անդրանիկ, Գէորգ Զաւուշ, Աղբիւր Սերոբ յեղափոխութեան սերմերը ցանեցին եւ ահա անոնցմէ ծլարձակուեցաւ նաեւ Յովսէփը: Հերոս Յովսէփը՝ սասունցիներու շառաւիղը: Յարգանք իր մորմոքուն յիշատակին:

Ապա, Պարոն Գեղամ Կիրակոսեան մեզի կ'առաջարկէ այցելել Ապագայ գիւղին գպրոցը, որուն շուրջի պուրակը 23 Օգոստոսին՝ Յովսէփի ծննդեան 28-րդ տարեդարձէն ետք կը կոչուի իր անունով: Կատարուած է պուրակին պաշտօնական բացումը եւ հոն տեղադրուած խաչքարին քողազերծման արարողութիւնը: Խաչքարին շուրջը քիչ մը թեք է եւ տարբեր խորհրդանշաններով տպաւորիչ: Հերոսին հայրը կը բացատրէ—թեք մասը՝ հն է, այսինքն՝ Յովսէփ (արեւելահայ ուղղագրութեամբ), երկու նուռերը իր որդիներն են. բարակիրան խոնարհած սիրամարգը Մարիամն է, ուռենիները՝ հայրենի հողը: Խաչքարին հեղինակը կողքի Արշալոյս գիւղին է. խաչքարին ետեւը գրուած է՝ Խաչտաշ Ռուբէն, իսկ ներքեւը փորագրուած Յովսէփին վերջին խօսքերը՝ «Ճղե՛րք, ես լաւ եմ, դուք կոռւէք»...: Լուռ կը խոնարհիմ խաչքարին դիմաց:

— Իսկ ո՞ւր է շիրիմը,— կը հարցնեմ:

— Ընտանեկան դամբարանին մէջ,— կ'ըլլայ պատասխանը:

— Որոշած եմ կատարել Յովսէփին իղձը, իր զաւակները մեծցընել եւ ուսման տալ,— արցունքոտ աչքերը սրբելով կը մրմնջէ հերոսին վաղաթարշամ հայրը:

Կը վերադառնանք տուն՝ ցտեսութիւն ըսելու: Դարպասի մուտքին կը սպասեն բոլորը, կ'ողջագուրուիմ մէկ մէկ՝ յամենալով Գեղամիկին եւ էրիկին անմեղ գլուխներուն վրայ: Եւ այլեւս չդիմանալով կը գիրկընդիսառնուիմ Մարիամին եւ կը փսփսամ.

— Արցունքս արցունքիդ խառնէ՛, Մարիա՛մ...

Հրամակատ տալով Ապագայ գիւղին՝ ինքնաշարժը կ'ընթանայ դէպի էջմիածին: Վերջին ակնարկ մը կը նետեմ գիւղին

**ուղղութեամբ:** Արցունքներս ուղխօրէն կը յորդին աչքերէս՝ ա-  
զատօրէն։ Տարօրինակ, արծիւ մը կը սաւառնի Արեւմտեան Հա-  
յաստանի ուղղութեամբ։ Մի գուցէ դէպի Սասուն։ Երեւի Յով-  
սէփ Կիրակոսեանի հոգին է, որ կ'ուզէ ճախրել իր նախնիներուն  
բնօրրանին վրայ։ Մի գուցէ արծիւը (Յովսէփը) մտովի կ'երգէ.  
«Դեռ ճամբայ ունինք պիտ՝ հասնինք Սասուն...»։


Հողը թեթեւ գայ վրադ, կապիտան Յովսէփ Կիրակոսեան։

Ազգը պիտի չմոռնայ եւ իրաւունք չունի մոռնալու իր բո-  
լոր հերոսները։

Յիշատակդ անթառամ, եղբայր...։

**ԱՒԵՏԻՍ ՌԱԶՄԻԿ**

Հոկտեմբեր 2016



## ՄԱԿԱՆՈՒՆԸ ԱԶԳԻ ԱՆՈՒՆՆ Է

Ազգ հասկացողութիւնը, գիտակցութիւնը, անոր ընկալումը, որ մարդուն կու տայ դիմագիծ, դէմք, էութիւն, միեւնոյնն է՝ թէ ան փոքրաքանակ հայը կը ներկայացնէ կամ միլիոնաւոր չինացին, քանի որ մարդը ազգային պատկանելիութենէն կը սկսի եւ կարեւոր չէ թէ ան հայրենիքին մէ՞ջ է, թէ դուրսը:

Եւ որպէսզի մարդ արարածը աշխարհի հզօրները դիւրին շահագործեն, ծառայեցնեն իրենց նպատակին, զրկեն զայն իր անհատականութենէն ու դարձնեն գործիք, անյիշելի ժամանակներէ ի վեր անոնք կը ստեղծեն կրօններ, կեղծ աստուածներ, կուսակցութիւններ, փիլիսոփայութիւններ՝ «ազգային գիտակցութեան ախտը» մաքրող, ու երբ հասնին իրենց նպատակին, այդ խաբկանքին կու գացած ժողովուրդը կը վերանայ, կը լուծուի, կը մաշի դահիճի բարոյախօսութեան մէջ:

Մենք այդ բազմաթիւ ճանապարհները անցած ենք եւ մեր մանկամտութենէն քիչ դասեր քաղած, թէպէտ մեր մաշկին վրայի վէրքն ու սպիները անհաշիւ թշնամիներու թողած՝ կը տնքան եւ ցաւէն դեռ երկար ատեն պիտի մումուան անոնք մեր դիւրահաւատութեան պատճառով։ Մենք քանի՛ հազարամեակ յայտնուած ենք սոյն դժոխային կացութեան մէջ, ուր սուրով ու հուրով մեզ կ'ոչնչացնեն միայն անոր համար, որ մենք ունինք յիշողութիւն մեր հարազատ տան կառչող, մեր մայր Ծովինարը պաշտող, մեր նահապետ քաջերուն երկրպագող։ Այս է պատճառը, որ մեր դահիճները մեր մարմինը մինչեւ այսօր դեռ կը լափեն, քշելով դէպի նորորեայ անապատներ, բանտ ու աքսորներ, Տէր Զօր ու Սիպերիաներ, որ մեզ մեր մէջէն խլեն, արմատախիլ ընեն։ Այդ ճանապարհին անոնք որեւէ բանի առջեւ չեն կենար, ոսկիով կը կշտացնեն մեր թագաւորները, կուսակցութիւնները, առաջնորդները։ Բայց այս բոլորին մէջ դուրսի եւ ներսի մեր թշնամիները կը մոռնան բան մը, որ իրենք ոչինչ են տիեզերքի կարգ ու կանոնը հաստատողին համեմատութեամբ ու բոլոր մեր դահիճներու սուրերը խաչուելով մեր գլխուն վրայ՝ կ'ոչնչացը-

նեն զիրար: Մենք եղած ենք ու կանք եւ բազմանալով սկսած ենք մաքրել մեր տուները պղծուած մարդակեր թուրքէն՝ մեր ընտրեալները զոհելով: Իսկ ե՞րբ, ե՞րբ պիտի սկսինք մենք զմեզ մաքրել օտար պիտակներէ, մինչեւ ե՞րբ պիտի կրենք անուններ ու մականուններ, որոնց իմաստը միայն մեր թշնամին կը հասկընայ: Միթէ մենք չե՞նք հասկնար, որ մարդուս պարտութիւնը կը սկսի օտարաշունչ անուն-մականունէն: Ո՞վ է մեղաւոր՝ մե՞նք: Բայց փաստ է, որ մարդը չի կրնար ամբողջ կեանք մը ապրի բարդոյթի տակ եւ պիտի ձգտի ազատուելու անկէ, ազատագրելով հայրենիքը, պատառ առ պատառ պիտի վերականգնէ պատմական երկրի անունները եւ նոյնը պիտի ընէ իր անձին համար:

Դարեր շարունակ չունենալով պետականութիւն, մենք եւ մեր երկիրը ծառայած ենք թշնամիին, իսկ ծառան տիրոջմէն կը մուրայ իրաւունք, քծնելով անոր ամէն ձեւով ու կը սկսի այլասերումը ազգային բոլոր շերտերուն մէջ: Առաջինը՝ տիրող լեզուի հեշտ արտայայտման յարմար՝ երկրի տեղանուններն են, որ տիրոջ հասկնալի ըլլան, ապա՝ ժամանակի ընթացքին կը փոխէ իր հայկական անունը, յարմարցնելով զայն իր արհեստին կամ մասնագիտութեան:

Մենք մեր ծննդատունը, մեր համաստեղութիւնը այլեւս իրաւունք չունինք որպէս հայորդի կրելու, մեր դահիճին վարակիչ թուրքով փակցուած պիտակները կամ կոչած անուն-մականունը որպէս անուն եւ մականուն գործածելու: Ունկնդրելով մեր արեան կանչին եւ հոգիով ու սրտով հայանալու համար, վերածնելով որպէս հայ քրիստոնեայ, փոխենք թուրք պետութեան կողմէ բռնութեամբ կոչուած անուն-մականունները, որոնք մեր հայրերուն եւ մայրերուն որպէս մականուն սերունդէսերունդ կը փոխանցուի, եւ չենք գիտեր թէ ի՞նչ պատճառներով կարելի չէ եղած եւ չըլլար, ի գին ամէն զոհողութեանց եւ ազգային զգացումներու, հայացնել այդ մականունները:


Ամօթ է մեզի մեր նախահայրերէն փոխանցուած թրքական անունները կրել՝ ցեղասպան թուրքին ներկայութիւնը պահելով որպէս մականուն:

Ներկայիս, մենք, ամէն ջանք գործադրելով, մեր մականունները պէտք է վերածենք հայկականի: Այսպէս՝ ձանսըզեան, ձանպազեան, Քէլէշեան, Թաշճեան, Փաշայեան, Պալիոզեան, Էթիեմէզեան, Տէմիրճեան, Գազանճեան, Ալթըպարմաքեան,


Գլըպողեան, Քէշիշեան, Քէնտիրճեան, Քէօշկէրեան, Գրըգեան,  
Քէրէսթէճեան, Խարապեան, Սայատեան, Պալեան, Թիւթիւն-  
ճեան, Թիւյսիւզեան, Եռւսուֆեան, Աղպաշեան, Եռւզպաշեան,  
Տանակէօղեան, Պասմաճեան, Հասըրճեան, Թահթաճեան, Թոփ-  
ճեան, Ալթունեան, Ինճէեան, Սէմէրճեան, Պարտաքճեան, Հել-  
վաճեան, Եափուճեան, Ջուլճեան, Սվաճեան, Սարմագեան,  
Ֆստըգճեան եւ այլ հարիւրաւոր թրքական անուններ եւ կո-  
չումներ կը մնան որպէս ժառանգութիւն՝ թրքացնելու գործա-  
դրուած քայլերէն մէկը:

Այս հսկայական աշխատանքը մէկ տասնամեակի գործ չէ.  
Նախ մեր ժողովուրդին զեկավարները պէտք է մաքրուին, որ-  
պէսզի ժողովուրդը հետեւի իրենց:

Մենք պիտի ապրինք որպէս հայ, քանի արեւը կայ եւ պիտի  
մնանք հայ, աշխարհի համար թէեւ քիչ, բայց հայ՝ անունով-  
մականունով եւ հաւատացեալ քրիստոնեայ ազգ:



## ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ



Հայ հանճարեղ բանաստեղծը ծնածէ 19 Փետրուար 1869-ին Լոռի Դսեղ գիւղը։ Հայրը՝ Տէր Թադէոս քահանան, եղած է շատ մարդասէր, առակախօս ու չէնչող, բայց միաժամանակ խիստ լրջախոհ անձնաւորութիւն մը, իսկ մայրը գիտէր ժողովրդական անհատնում հէքեաթներ եւ զրոյցներ, որոնցմէ սնած են մանուկ թումանեանի հոգին եւ երեւակայութիւնը։ Հայրենի չքնաղ բնութիւնը եւս մեծ ազդեցութիւն գործած է բանաստեղծի ամբողջ ըստեղծագործութեան վրայ։

**տեղծագործութեան վրայ։**

Հայրենի գիւղին մէջ քանի մը տարի ուսանելէ ետք, 1879-ին կ'ընդունուի Զալալ-Օղլուի քառամեայ դպրոցը։ Սակայն այդ դպրոցը շուտով կը փակուի եւ թումանեան հնարաւորութիւն չ'ունենար զայն աւարտելու։ 1883-ին կ'ընդունուի Թիֆլիսի ներսիսեան դպրոցը, բայց նիւթական ծանր պայմանները չեն թոյլատրեր շարունակելու իր ուսումը եւ պատանին կը ստիպուի հեռանալ դպրոցէն եւ մտնել աշխատանքի։ Սակայն յամառ ինքնազարգացումով թումանեան կը դառնայ իր ժամանակի ամենազարգացած մտաւորականներէն մէկը։

Թումանեան գրել սկսած է իր աշակերտական տարիներուն, սակայն իր գրութիւնները տպագրուիլ կը սկսին 1880-ական թուականներուն։ Իրարու ետեւէ լոյս կը տեսնեն «Շունն Ու Կատուն», «Անբախտ Վաճառականները», «Հէքեաթները», «Գութանի երգը», «Սարերում» եւ «Հին Օրհնութիւն» բանաստեղծութիւնները, «Մարօ» պոէմը։ Բայց թումանեանին համաժողովրդական հոչակ բերին 1890-ին եւ 1892-ին հրատարակուած բանաստեղծութիւններու առաջին եւ երկրորդ ժողովածուները, որոնց մէջ էր «Անոյշ» պոէմը։

Թումանեանի գլուխ գործոցը կը նկատուի «Անոյշ» պոէմը, որ գրուած է հօվուերգական եւ սիրային ողբերգութեան մը վրայ: Պոէմին կերպարները, անոնց փոխյարարերութիւնները, գործողութեանց շրջանակը վրձինուած են նուրբ վարպետութեամբ եւ հրաշալի տաղանդով:

Հայ քերթողութեան գագաթներէն Յովհաննէս Թումանեանի ստեղծագործութեան մէջ առանձնայատուկ տեղ կը գրաւեն հայրենասիրական բովանդակութեամբ բազմաթիւ գործեր, որոնցմէ ամէնէն ծաւալունն է «Թմբկաբերդի Առումը» պոէմը: Հանճարեղ գրողը իր ստեղծագործական կեանքի առաջին իսկ օրէն իր ժողովուրդին մէջ է: Իր ժողովուրդով կ'ապրի: Եթէ քը-նարաշունչ էջեր ունի, որոնց մէջ իր սրտին ու հոգիին խոռվքը կայ, անոնք սակայն հայրենի բնութենէն կ'առնեն իրենց մթնոլորտի գոյնն ու գիծերը:

1886-1887 տարիներուն իր քերթողական էջերը կը համադրեն գիւղէն պատկերներ, մեր ժողովուրդի բարքերէն լայն գիծեր: Գիւղացին, հօտաղը, հայրենի հողին պաշտամունքով ապրող պապն ու թոռնիկը այդ երգերուն մէջ կ'ամբողջացնեն մեր հին ու նոր կեանքին խիտ վկայութիւնները: Քանի մը տողով յուղելու իր կարողութեամբ, Թումանեան քերթուածը կը վերածէ ժողովուրդի մը վաղեմի առաքինութիւններուն - արդարութիւն, մաքրութիւն, կորով, աշխատանքի կիրք, հայրենասիրութիւն, երկիւղածութիւն, բարիին պաշտամունքը:

Անոնց կը հակադրուին 1880-1890-ական թուականներու մեր կեանքէն տխուր, դառն իրողութիւններու՝ կոտորած, պանդոխտութիւն, զրկանք, ինչպէս՝ «Մեր նախորդներին», «Տէ՛ր, Մինչեւ Ե՞րբ», եւ «Կարօտ» քերթուածները:

1893-էն ետք կը մշակէ նաեւ արձակը, ինչպէս՝ «Սովի Ժամանակից», «Գիքոր», «Աղքատին Պատիւը», «Քաջերու կեանքից» եւայլն: Արձակ թէ քերթուած, իր բոլոր ստեղծագործութիւններուն մէջ Թումանեան հայ հոգիին ու հայ հոգիին հետ է:

Թումանեանի ամբողջական վաստակը կ'ընդգրկէ գլխաւորաբար քնարաշունչ քերթուածներու, հէքեաթներու, պատմւածքներու, դիւղացներգական էջերու, առասպել-առակներու եւ քառեակներու այլազանութիւն մը, որուն մէջ հաւասար տաղանդով կը յայտնուին երգողի, պատմողի եւ մտածողի իր արժանիքները:

Քերթողական իր էջերուն մեծամասնութիւնը կու գայ 1887-1895 տարիներէն։ Ակզենական շրջանին՝ երիտասարդական իր ապրումները, մինչ քառեակները՝ չափահասութեան եւ հանդարտ մտածումի ճամբով կը հասուննան (1916-1922):

Թումանեան մեծագոյն վարպետութեամբ մշակած է ժողովը վըրդական բանահիւսութեան բազմաթիւ նմոյշներ (Սասունցի Դաւիթ, Քաջ Նազար, Անիծած Հարսը, Ախթամար, Փարւանա, Հաղարան Բլբուլ, Եւայլն), եւ նոր ուժով փայլեցուցած ժողովուրդի իմաստութիւնը եւ գեղագիտական ճաշակը:

Գիւղի հասարակական իտէալներու լաւագոյն արտայայտութիւնն իր իսկ ստեղծագործութիւնն է։ Թումանեանի գրականութեան գլխաւոր բովանդակութիւնը հալածուողի, հարըստահարուողի եւ իր արդար իրաւունքին համար անվերապահ պաշտպանութիւնը։ Այդ կ'արտայայտեն անոր «Հառաշանք» ու «Անոյշ»ը, «Գիքոր»ը, «Իմ Ընկեր Նեսօն», «Աղաւնու Վանքը» եւ «Թագաւորն Ու Զարչին», ինչպէս նաեւ անոր հէքեաթներն ու քառեակները։

Այդ կերպարներուն մէջ արտացոլուած են մարդկային իտէալի թումանեանական որոնումները։ Անոնց մէջ բանաստեղծը արտայայտած է մարդկային գոյութեան իմաստի իր ըմբըսնումը։ Այդ հերոսներու արարքներն ու նպատակները մարդասիրական են, եւ անոր համար կը մնան անմահ։ Մարդը կը մնայ սերունդներու յիշողութեան մէջ իր գործով եւ այդ է որ բանաստեղծը արտայայտած է սրտայոյգ եւ թեւաւոր խօսքերով։

Անց են կենում սէր ու խընդում,  
Գեղեցկութիւն, գանձ ու գահ,  
Մահը մերն է, մենք մահինը,  
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ,— լաւ իմացէք,  
Որ խօսում է դարէ դար,  
Երնէկ նրան, որ իր գործով,  
Կ'ապրի անվերջ, անդադար։

Արդարեւ, իր հայրենիքը նոյնպէս, թումանեանի բանաստեղծական պատկերացումով, կը ներկայանար անիրաւի հա-

Ղածուողի եւ իր արդար իրաւունքի համար մաքառողի ողբեր-  
դական վսեմ կերպարանքով.

Մեր ճամբէն խաւար, մեր ճամբէն գիշեր,  
Ու մենք անհատնում, էն անլոյս մթնում,  
Երկար դարերով գնում ենք դէպ՝ վեր,  
Հայոց լեռներում, դըժար լեռներում...:

#### Կամ»

Հայոց վիշտը՝ անհուն մի ծով,  
Խաւար մի ծով ահագին,  
Էն սեւ ծովում տառապելով,  
Լող է տալիս իմ հոգին:  
Մերք զայրացկոտ ծառս է լինում  
Մինչեւ երկինք կապուտակ,  
Ու մերք յոգնած սուզում, իշնում  
Դէպի խորքերն անյատակ:  
Ոչ յատակն է գտնում անվերջ  
Ու ոչ հասնում երկինքին...  
Հայոց վշտի մեծ ծովի մէջ  
Տառապում է իմ հոգին:

Այսպէս կը գրէր Թումանեան իր ու իր ժողովուրդի մասին,  
թէ ինչպէ՞ս ժողովուրդի վիշտը կը դառնայ բանաստեղծի վիշ-  
տը: Եւ բնական է, որ բանաստեղծը անդիմադրելի պահանջ կը  
զգար արտայայտելու համար զայն: «Ես չեմ տիրում,— կը գրէր  
ան իր նամակներէն մէկուն մէջ,— որովհետեւ խոր ու լայն զգում  
եմ որ վշտոտ ազգը, տառապած ազգը շարժւում է իմ մէջ, ու-  
զում է խօսել»:

Եւ Թումանեանը կը խօսէր ամբողջ հայ ժողովուրդի ու ա-  
նոր տառապանքի անունով, կ'արտայայտէր անոր ողբերգու-  
թիւնը, եւ այն ժամանակ, երբ կը գրէր հայ ժողովուրդի սեւ  
բախտը խորհրդանշող երկու սեւ ամպերու մասին, եւ «Հին  
Կոիւը» պոէմի մէջ, երբ կը խօսէր արեւմտահայերու տառա-  
պանքներուն եւ անոնց ազգային ազտագրական պայքարի  
մասին: «Հայոց Լեռներում» եւ «Հայոց Վիշտը» բանաստեղ-  
ծութիւններու հեղինակը պէտք է իր ժողովուրդին հետ ըլլար  
անոր կեանքի ամենածանր օրերուն: Եւ այդպէս ալ եղաւ:

Իրապէս Թումանեան հայրենասիրական ազնիւ վարքագի-  
ծով հանդէս եկաւ Ա. Համաշխարհային Պատերազմի տարինե-  
րուն, Մեծ Եղեռնի ժամանակ, երբ անձամբ իր ձեռքերով կը  
դարմանէր աղէտի զոհերուն վէրքերը:

Ան Ս. Էջմիածին հաւաքուած բազմահազար գաղթական-  
ներու տուած ալցելութեան տպաւորութեան տակ գրեց «Հոգե-  
հանդիստ» բանաստեղծութիւնը:

1918-ին Թումանեան կը մասնակցի նաեւ Հայաստանի ինք-  
նապաշտպանութեան գործին, անձամբ գլխաւորելով Լոռիի  
պաշտպանութիւնը ընդդէմ Անդրկովկաս ներխուժող օսմանեան  
զօրքերուն:

Իր կեանքի վերջալոյսին ան ամբողջովին կը նուիրուի ազ-  
գային-հասարակական գործունէութեան: Կը նշանակուի Հա-  
յաստանի Օգնութեան Կոմիտէի նախագահ: 1921-ին ազգային  
առաքելութեամբ կը մեկնի Պոլիս: Վերադարձին քաղցկեղէ վա-  
րակուելով՝ կը գամուի անկնողին:

Թումանեան խորապէս ապրեցաւ իր ազգին տառապանք-  
ներով, մոմի նման վառելով լուսաւորեց իր չըջապատը եւ հայ  
գրականութիւնը ու հալեցաւ 1923 Մարտ 23-ին Մոսկուայի մէջ,  
իր գրագէտի եւ Հայրենասէրի պարտականութիւնները լաւա-  
գոյնս կատարելէ եւ անմահութիւնը ժառանգելէ ետք: Մարմի-  
նը փոխադրուեցաւ եւ թաղուեցաւ Թիֆլիս, Խոչեվանքի մէջ:

Հանձարեղ լոռեցին իր կեանքը ամբողջութեամբ նուիրեց  
հայ ժողովուրդին եւ հայ գրականութեան եւ ապրեցաւ հայ  
գրագէտի չքաւորութեամբ: Ան իր քառեակներէն մէկուն մէջ  
կ'ըսէ.

Հէ՛յ, ագահ մարդ, է՛յ անգոհ մարդ, միտքը երկար,  
կեանքդ կարճ,  
Քանի՛ քանիսն անցան քեզ պէս, քեզնից առաջ, քո առաջ,  
Ի՞նչ են տարել նըրանի կեանից, թէ ի՞նչ տանես քեզ հետ,  
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրուան էս նամբէդ:

Յարդա՞նք իր պայծառ եւ անթառամ յիշատակին:

# ՈՈՒԶԱՆ ՇԻՐԱԿԻ ԱՍԱՏՐԵԱՆ

## ԲԱՆԱՍԵՂԾՈՒՀԻ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՒ,

## ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ



Ծնած է 16 Մայիս 1948-ին, Հայաստան, Թալինի շրջանի Մաստարագիւղը, այժմ Արագածոտնի մարզ։ Ծննդավայրին մէջ իր միջնակարգ ուսումը աւարտելէն յետոյ, բանասիրական բարձրագոյն կրթութիւն ստացած է Երեւանի Խաչատրու Աբովյանի անուան մանկավարժական համալսարանէն։ Աշխատած է Թալինի շրջանի «Կոմունիզմի Դրօշով» թերթի մէջ որպէս պատասխանատու քարտուղար։ 1974-ին տեղափոխված է Երեւան եւ աշխատանքի անցած Հայաստանի Հանրապետութեան Ռատարիոյի եւ Հեռուստատեսութեան Պետական Կոմիտէին մէջ որպէս խմբագիր։ 1983-ին նշանակուած է «Հայաստանի Աշխատաւորուհի» ամսագրի բաժնի վարիչ։

1989-ին Հիմնադիրն ու գլխաւոր խմբագիրն էր Հայաստանի առաջին սկաուտական հանդէսին՝ «Հայկագունք» թերթին։ 1992-ի Փետրուարէն ան աշխատանքի նշանակուած է Հայաստանի Հանրապետութեան նախագահի աշխատակազմին մէջ, սկիզբ՝ վերահսկողական ծառայութեան քաղաքացիներու ընդունելութեան եւ նամակներու բաժնի վարիչի տեղակալ, ապա՝ բաժնի վարիչ։ 1998-ի Հոկտեմբերին նշանակուած է ներման, քաղաքացիութեան պարգևներու եւ կոչումներու ենթաքաժնի պետ, ապա՝ Հ. Հ. նախագահին առընթեր մշակոյթի խորհուրդի քարտուղար։ 2007-ի Մայիսին՝ «Աւետիս» հեռուստաընկերութեան «Մշակութային Երկխօսութիւն» հաղորդաշարի վարիչ։

2009-ի Սեպտեմբերէն աշխատանքի նշանակուած է «Արա-

**ըատ»** մշակութային հեռուստաընկերութեան՝ որպէս գրական հաղորդումներու խմբագիր:

Հայաստանի Գրողներու Միութեան անդամ է 1987-էն:

Հայաստանի Լրագրողներու Միութեան անդամ է 1985-էն:

30 գիրքերու հեղինակ է, 1600-է աւելի յօդուածներու եւ հրապարակախօսութիւններու հեղինակ, որոնք լոյս տեսած են երեք գիրքերով:

Արցախեան ազատագրական շարժման ժամանակ մասնակցած է «Վայքի Բարձրունի», «Տիգրան Մեծ» եւ «Հայկազունական» ջոկատներու մատակարարման աշխատանքներուն: 1992-ի Մայիսին եղած է Բարձրունի գիւղին համար պայքարող ազատամարտիկներու կողքին, բազմաթիւ հայրենասիրական յօդուածներով հանդէս գալով հանրապետութեան եւ արտերկրի հայ մամուլին մէջ:

1991-ին Երեւան քաղաքի անուանակոչութիւններու յանձնաժողովի անդամ եղած է: Մաշտոցի անուան «Խօսքի Մշակոյթի Կեդրոն»ի եւ «Գիրք» հիմնադրամի հոգաբարձուներու խորհուրդի անդամ:

2001-ին արժանացած է Հայաստանի քրիստոնէութեան ընդունման 1700-ամեակի մետալի եւ չնորհակալագրի:

2003-ին լոյս տեսած է արցախեան ազատամարտին նուիրուած իր «Շուշի» վիճերգը, որ արժանացած է Լեռնային Ղարաբաղի Գրողներու Միութեան Մուրացանի անուան առաջին մըրցանակին եւ այդ օրերու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի շնորհակալագրին:

2006 թուականի Դեկտեմբերին լոյս տեսած է բանաստեղծուհին ստեղծագործութիւններու երկհատորեակը: Առաջին հատորը՝ բանաստեղծութիւններու «Անապատի Վարդ» ժողովածոն, 2008-ի Յունուարին արժանանալով Թէքէեան Մշակութային Միութեան կեդրոնական վարչութեան «Գրականութիւն» անուանակարգի խրախուսական մրցանակին, իսկ 2-րդ հատորը հրապարակագրութիւն՝ «Գենոփոնդը Վտանգի Տակ» գիրքը՝ Հայաստանի Գրողներու Միութեան «Հրանտ» եւ Մանուշակ Սիմոնեան» գրական հիմնադրամի մրցանակին՝ 2007-ին:

2005-ի Դեկտեմբերին գիւղական բնակավայրերուն աջակցելու նպատակով հիմնադրած է «Նախավկայ» բարեգործական կազմակերպութիւնը:

2006-ի Յունիսին ընտրուած է Բնական եւ Հասարակական Գիտութիւններու Միջազգային Ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս:

Արժանացած է Հ. Հ. պաշտպանութեան նախարարութեան «Գարեգին Նժդեհ», Հ. Հ. մշակոյթի նախարարութեան «Ոսկիէ», Հ. Հ. Գրողներու Միութեան «Վաստակի Համար», Հ. Հ. պաշտպանութեան նախարարութեան «Մարշալ Իսակով», Հ. Հ. սփիւռքի նախարարութեան «Մայրենիի Դեսպան», Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան «Մայրական Երախտագիտութեան» եւ «Հայոց Արծիւներ», «Անդրանիկ Զօրավար», «Ազատագրում» հասարակական կազմակերպութիւններու մետաղներու եւ երկու տասնեակ պատուղբերու:

\* \*

Մեր ազգային մտածողութեան ինքնապաշտպանութեան զինանցին մէջ ողջմտութեան պակաս կայ: Մէկ կողմէ ծայրայել հերոսականութիւնն է, միւս կողմէ՝ տեսակը կորսնցնելու անորոշ ազդեցութեան տակ մշտապէս գործող աններելի ինքնամուացութիւնը: Եթէ առաջինը մեզի տուալ հերոսներ ե՛ւ մեր, ե՛ւ այլ ազգերու համար, ապա երկրորդը կորսնցնել տուալ մեր պատմական տարածքները՝ հայ համակարգի նշխարները ցրուելով աշխարհով մէկ: Եթէ այլ կրօնքներ կը սրբացնեն մարմինը եւ հոգին, ապա մեզի տրուած է վեհագոյնը: Մենք մեր պաշտամունքին մէջ ունինք մարմնի, ոգիի եւ բանականութեան խորհուրդը:

Ողջմտութիւն. ահա՝ մեր ազգին եւ մեր երկրին յիշողութիւնը, որուն առաջին կրողը եղած ենք եւ վերջինը ըլլալու իրաւունքը չունինք: Ազգովին պէտք է ըմբռշխնենք ողջմտութեան անհրաժեշտ ներկայութիւնը:

ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐԵԱՆ

## ՀԱՅ ՊԱՆԴՈՒԽԻՆ

Հայաստանից հեռու հայ ես դու նորէն,  
Զեն մտերմանում անցեալն ու ներկան,  
Թէկուզ օտարի բարքերին խոնարի,  
Քո մէջ խօսում է գենը հայութեան:  
Ինքնամնեղանչման աղօթքը արեան  
Ներսի քո հային միշտ տուն է կանչում,  
Ուր դու խօսում ես միայն հայերէն  
Ու ինզ զգում ես քո Հայաստանում:  
Հայերէն ճաշեր, բարքեր հայկական,  
Հայ ընտանիքից աղջիկ հարս քերում,  
Առանց ընկերոջ չես նստում սեղան,  
Խօսի ու զրոյցով հիւրերիդ գերում:  
Համակարգ է սա, բնոյթը հայի,  
Այդպէս է իրեն դարերով պահել,  
Գլխով անցել է հազար թշնամի,  
Երբեք չի ձուլուել կորստից անել:  
Համահարքութեան աղէտն աննշմար  
Ազգը ներսից է քայքայում դիւրին,  
Այն՝ ինչ չարեցին դարերն անհամար,  
Սահուն արւում է հենց այս օրերին:  
Երկիրը՝ հոգի, ու ազգը՝ մարմին,  
Երկուսից որն էլ որ տկարանայ,  
Մեր նախնիներու թողած հրաշքից  
Երկիր չի մնայ:

ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐԵԱՆ

## ՊՏՈՅՏՍ ՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ԲԱՌԱՐԱՆԻՆ ՄԷՋ

Պոլսոյ «Մարմարա» օրաթերթի Սուրբ Մեսրոպապարգեւ խմբագրապետ, հայերէն լեզուի՝ արեւմտահայերէնի անձնուէր պաշտպան Ռոպէր Հատտէճեանի «Յուշատետր 78»-ըդը՝ «Պրտոյտ Մը Հայոց Լեզուի Բառարանին Մէջ» առաջին հատորին բովանդակութիւնը կարդալով, եկայ հետեւեալ եղրակացութեան.

— Ահա գիրք մը, որ կրնայ գործածուիլ հայ վարժարաններու մէջ, որպէս դասագիրք հայերէն լեզուի եւ գրականութեան, բառերու, հոմանիշներու եւ իմաստներու ծանօթացման:

— Ահա գիրք մը, որ կրնայ օգնել հայերէն սորվիլ փափաքողներուն:

— Ահա գիրք մը, որուն միջոցաւ գաղափար կ'ունենաք հայերէն բառարաններուն մէջ գոյութիւն ունեցող, սակայն ընդհանրապէս չգործածուող բառերուն եւ իմաստներուն մասին:

— Ահա գիրք մը, ուր օրինակներ կը տրուին հայերէն նախադաս եւ յետադաս մասնիկներով կազմուած բառերու:

— Ահա գիրք մը, որուն միջոցաւ կը ծանօթանաք հայերէն բառարաններու, որոնք հրատարակուած են Հայաստանի եւ այլ երկիրներու մէջ:

Գիրքը կը բաղկանայ «Մարմարա»-ի Յուշատետր սիւնակին մէջ հրատարակուած 82 յօդուածներէ, որոնք լոյս տեսած են 30 Յունուար - 23 Մարտ 2012 եւ 2 Ապրիլ - 29 Մայիս 2012 թւրականներուն:

Գիրքը կը բաղկանայ 310 էջերէ եւ 82 գլուխներէ: Լոյս տեսած է պէյրութահայ գրասէր ամոլին՝ Տէր եւ Տիկին Արմէն եւ Միմի Յարութիւնեաններու մեկենասութեամբ, «Մարմարա»-Մուրատ Օֆսէթ տպագրութեամբ եւ գրաշարութեամբ: Փորձերու սրբագրութիւնը կատարած է «Մարմարա» թերթի փոխխմբագիր Մաքրուչի Պ. Յակոբեան, էջագրութիւնը՝ Նահրա Սիւզմէ, իսկ կողքի խորիմաստ գծագրութիւնը գործն է արուեստագէտ տնօրէն Արի Հատտէճեանի:

Գիրքի կողքին չորրորդ էջին վրայ հեղինակ Պր. Ռ. Հատէտէնան կ'ըսէ:—

«Եկէ՛ք, սիրելի ընթերցողներ, եկէք եւ մասնակցեցէք այս նոր պտոյտին, որպէսզի միասնաբար տեսնենք, թէ ի՞նչ բառեր կան բառարաններուն էջերուն մէջ, որոնք սակայն հաւասար կարօտով կը սպասեն որ այցելու մը բանայ այն էջը ուր կը գտնուին անոնք, որպէսզի քիչ մը արեւի ու աշխարհի լոյս իջնէ անոնց վրայ: Քիչ մը լուսաւորուին, շունչ մը առնեն:

«Եկէ՛ք, սիրելի ընթերցողներ, եկէք մեզի հետ միասնաբար բանանք հայոց լեզուի բառարաններու դուռը եւ մեր ոտքերը սրբելով, խորին երկիւղածութեամբ սկսինք պարտիլ այդ բառարաններու սիւնակներուն միջեւ»:

Պր. Հատտէնանի «Յուշատետր» 78 հատորներու եւ այլ հատորներու հրատարակութիւնը բացառիկ երեւոյթ է հայ գրականութեան պատմութեան մէջ, հաւանաբար մըցելով մեծատաղանդ Յակոբ Օշականի, Վահէ Օշականի եւ մի քանի արեւելահայ գրագէտներու հրատարակութիւններու թիւին հետ:

Սակայն այդ բոլոր գրագէտներու բովանդակութիւններուն մէջ չկայ գրող մը, Մաֆֆիէն սկսեալ, որ ուսումնասիրած ըլլայ հայ գրագէտներու կեանքը, հրատարակութիւնները եւ անոնց բովանդակութիւնները:

Իմ գիտակցական կեանքին ընթացքին չեմ հանդիպած ոեւէ գրողի, որ յանդկնած է հակայական ժամանակ տրամադրել, հաւաքել հայերէն լեզուի բառարանները եւ անսպառ եռանդով հետեւիլ ա, բ, գ-ի կարգով հոն գտնուող բառերուն, որոնցմէ շատեր բառարաններուն մէջ գոյութիւն ունին եւ երբեք չեն գործածուիր, իսկ գործածուող բառերուն հոմանիշները ընդգծելէ ետք, այդ բառերուն նախադաս եւ յետադաս մասնիկներով կազմուած ըլլալը յայտնաբերէ:

Քանի մը օրինակ տալու համար, կ'ուզեմ ներկայացնել յետադաս աստան մասնիկով կազմուած բառեր՝ Հայաստան, Պարսկաստան, ծաղկաստան, բուրաստան եւայլն, վայր մասնիկով կազմուած բառեր՝ հանդիսավայր, նստավայր, գաշտավայր եւլն., արան յետադաս մասնիկով բառեր՝ սրբարան, թէյարան, վառարան, լոգարան, շէն յետադաս մասնիկով բառեր՝ հայշէն, բարձրաշէն, կարմրաշէն, լեռնաշէն եւլն., ձոր յետադաս մասնիկով բառեր՝ Ծաղկաձոր, Աղաւնաձոր, Եղէգնաձոր, Վանաձոր եւլն., բերդ՝ աստղաբերդ, հնաբերդ, ակնաբերդ, արծուաբերդ

եւլն., աւան՝ Բագրաւան, Անուշաւան, Արտաւան, Բերքաւան, Նահապետաւան եւլն.։

Նախադաս մասնիկով կազմուած բառեր.— Բարձր՝ Բարձրաբերդ, բարձրագոյն, բարձրապատիւ, բարձրադիր եւլն., տար՝ տարագիր, տարաբնակ, տարագնաց, տարաժամ, տարակարծիք, տարադրամ եւլն., բառ՝ բառագիրք, բառախաղ, բառագէտ, բառապաշար, բառակոյտ եւլն.։

Պր. Հատտէճեան գիրքին 27-րդ գլուխին մէջ բառարաններու կարեւորութեան մասին կը գրէ.՝

«Բառարանը ստեղծուած է որպէսզի մեզ հարստացնէ այն բառերով, որոնց պէտք պիտի ունենանք, եթէ պիտի ուզենք խօսիլ մեր լեզուն, եթէ պիտի ուզենք մաքուր խօսիլ մեր լեզուն, եթէ պիտի ուզենք անիրաւութիւն չընել մեր լեզուին։»

«Բայց միւս կողմէ ալ մեր լեզուին հանդէպ անիրաւութիւն ըրած կ'ըլլանք, եթէ բոլորովին կոնակ դարձնենք այն զարմանահրաշ ու ճարտարօրէն կերտուած ինչ-ինչ բառերու, որոնք բառարաններու մէջ տեղ ունին եւ որոնց սակայն մէկ անգամ իսկ չենք հանդիպած մեր կեանքին մէջ, որոնց իմաստին մասին հեռաւոր գաղափար իսկ չունինք»։

Երբեք չգործածուող, քիչ գործածուող եւ զանազան իմաստ ունեցող բառերուն կ'անդրադառնայ հեղինակ Պր. Հատտէճեան, ինչպէս օրինակ՝ վառվառուկ, վառվուն, կծիք, գծուձ, փինդ եւ փնթի, ագահ, ագապ, ագատ, տալով անոնց զանազան իմաստները եւ գործածութիւնները։

Պր. Հատտէճեան կ'անդրադառնայ նաեւ արեւ չտեսած բառերու, ինչպէս՝ ագուաւուկ, թուխս, մամլեկ, շաղամաթ, խպլիկ, ճոկան, կտած, խորշակ, գրտնակ, հաղարջ, մկունդ, դիմագիրք, որոնց իմաստները փնտուելով՝ կը գտնէ բառարաններու մէջ։ Կ'անդրադառնայ նաեւ բանաստեղծ Խրախունիի թուչուն բառէն կազմուած խորագիրներուն, ինչպէս՝ թուչնային, թուչնավանդակ, թուչնաբոյժ, թուչնաբոյժ, թուչնակեր, թուչնակ, թուչնագի, թուչնուէր, թուչնաբոյն, թուչնափետուր, թուչնագիր, թուչնահոգի, թուչնածարաւ։

Պր. Հատտէճեան գիրքին 35-րդ գլուխին մէջ կ'անդրադառնայ բառերու ձայնով երաժշտութեան, որոնք ընդհանրապէս կ'օգտագործուին բանաստեղծութիւններու բառերը օժտելու նոյնաձայն երաժշտութիւն ստեղծող բառերով, յատկապէս յիշելով Միսաք Մեծարենցի «ինչ արբեցութեամբ» բանաստեղ-

ծութիւնը, ինչպէս նաեւ Մեծարենցի գործածած հեշտ, մանաւանդ հեշտագին բառը, օրինակ բերելով՝

Համբոյրիդ այս գիշեր, պատուհանս է բաց,  
Թող որ լիառատ ծծեմ հեշտագին...

Կամ՝

Ակոսն հեշտագին, որ ճայնիդ կառչած, կ'երկարի  
մինչեւ ժու սրտիդ արեւ:

Կամ՝

Ես կ'ըմպեմ սեւ հեշտանել ցաւոտ կեանին:

Մեծարենցին նուիրուած բաժնին մէջ Պր. Հատտէճեան կ'ընդգծէ Մեծարենցի շատ սիրած քանի մը քերթուածներէն մէկը՝ «Անանուն»ը.

Վայրի ծաղիկ անունի ի՞նչ է,  
Ըսէ մասուր ու կանաչէ:

Գիրքին 39-րդ եւ 40-րդ գլուխներուն մէջ Պր. Հատտէճեան օրինակներով կ'անդրադառնայ մեր մեծագոյն բանաստեղծներէն Դանիէլ Վարուժանի տաղանդին, հեղինակութիւններուն եւ կեանքին:

Գիրքին 41-րդ գլուխին մէջ կը խօսուի «հարում»ով բառերուն մասին, օրինակ բերելով «ընդհարում» բառը, որ բախում կը նշանակէ: Ընդհարումը «հարում»էն ծնունդ առած է:

Այս բառը գործածած է գրող Վարդ Շիկահեր, «Սպիտակ Ամպեր» կոչուած հաւաքածոյի «Հարումներ բարի» խորագըրեալ բանաստեղծութեան մէջ:

Հնդհարում բառը յառաջ եկած է հարում բառին առջեւ դրուած ընդ նախդիրէն: Ընդ-ով սկսող շատ բառեր գոյութիւն ունին Հայերէն լեզուին մէջ: Օրինակ՝ «ընդառաջ» (դէպի առաջ), «ընդարձակ» (լայն արձակ ունեցող, տարածուն), «ընդգծել» (տակը գիծ քաշել, հոս «ընդ»ը տակ կը նշանակէ), «ընդդէմ» (դէմ դիմաց, հոս «ընդ»ը դիմաց կը նշանակէ), «ընդեր-

**կար»** (երկար ժամանակով, հոս «ընդ»ը ժամանակի իմաստ կը ստանայ), «ի խորոց սրտէ խօսք ընդ Աստուծոյ» (հոս «ընդ»ը հրաշալիօրէն կը նշանակէ Աստուծոյ հետ կամ Աստուծոյ ուղղուած):

«Ընդ»ին մասին Պր. Հատուէճեան զանազան օրինակներով եւ մանրամասնօրէն կը բացատրէ գրաբարեան «ընդ» բառը, որպէս օրինակ ներկայացնելով եկեղեցական գրութիւններու եւ պատարագի վերջաւորութեան «Երթայք խաղաղութեամբ եւ Տէր Յիսուս եղիցի ընդ ձեզ ամենեսեանդ, ամէն»ը:

Պր. Հատուէճեան գիրքին 23-րդ գլուխին մէջ կ'անդրադառնայ «Տառերը ասպարէզ կը կարդան մեզի» խորագրով «ոա» եւ «իէ» տառերու իրարու հետ ունեցած մրցակցութեան մասին: Երկու տառերն ալ կ'ուզեն պահել հեղինակութիւն մը, որ ծնունդ կ'առնէ «Հայոց լեզուի ուղղագրութիւն» կոչուած շատ խիստ համակարգէն: «Բառ» եւ «բար» բառերուն մէջ «բառ»ը մեզի ծանօթ բառն է, իսկ «բար»ը կը նշանակէ պառւզ: Մրցակցութիւն կայ տակաւին «տառ» եւ «տար» բառերուն միջեւ: Առաջինը մեզի ծանօթ գիրն է, իսկ երկրորդը՝ հեռաւոր, ուրիշ, տարբեր: «Դար» եւ «բառ». առաջինը հարիւր տարի կը նշանակէ, իսկ երկրորդը՝ արեւելեան նուագարան մը: Եւ նման բազմաթիւ նմանահնչիւն բառեր կան հայ լեզուին մէջ, բայց տարբեր իմաստ ունին:

Գիրքին 24-րդ գլուխին խորագիրն է ուղղագրութեան հարց:

«Քեռի» կը նշանակէ մօրեղբայր, «գերի»՝ թշնամիին կողմէ գերեկարուած անձ:

«Ուա» եւ «րէ» կամ «գիմ» եւ «ֆէ» նմանահնչիւն տառերը հայոց այբուբենին մէջ ունին ուրիշ մեղսակիցներ: «Փիւր» եւ «բեն»ը, «փառ» եւ «բար»՝, առաջինը կը նշանակէ փառաւորութիւն, շողշողանք, երկրորդը՝ սովորութիւն, աւանդութիւններու հաւաքածոյ, փորձառութիւն: «Վճարել» եւ «վաճառել», առաջինը կը նշանակէ դրամ տալ, երկրորդը՝ ծախել:

Պր. Հատուէճեան այս գլուխի ուղղագրութեան բաժինը կը վերջացնէ հետեւեալ խօսքերով: Սովետական շրջանի մարդիկ կը հայ ժողովուրդին մեծագոյն չարիքը գործեցին հայոց Մեսրոպեան դարաւոր ուղղագրութիւնը տապալելով ու ուղղագրութեան փառաւոր կանոններուն տեղ շինծու ու անմիտ նոր կանոններ ստեղծելով, անոնք կը դաշունահարէին հայոց լեզուի

մեծագոյն փառքը, որ հայ լեզուի ուղղագրութիւնն էր: Եթէ ուղղագրութիւն չենք գիտեր, ի՞նչպէս իրարմէ պիտի զանազանենք «լուռ» եւ «լուր»ը, առաջինը կը նշանակէ անձայն, երկրորդը՝ եղելութեան մասին տեղեկութիւն... «դուռ» եւ «քուր», առաջինը կը նշանակէ դուռը զոր կը բանանք սենեակ մտնելու, երկրորդը սուր կը նշանակէ, «որք» եւ «որդ», առաջինը խաղող տուող բոյսն է, երկրորդը որթին թշնամին է:

Գիրքի 7-րդ գլուխին մէջ, «Բառարաններու գրադարան» խորագրով, Պր. Հատտէճեան կ'անդրադառնայ եղիշէ Զարենցի «Գովք Հայաստանի» նշանաւոր եւ սիրուած բանաստեղծութեան մէջ գործածուած «բառ» բառին եւ զայն կը բաղդատէ «բար»ին հետ, եւ կը գրէ, որ այստեղ պէտք է գործածուէր «բար» բառը, փոխանակ «բառ»ի:

Պր. Հատտէճեան «բառ»ի եւ «բար»ի գործածութեան համար իր անձնական կարծիքը յայտնելէ ետք, կը դիմէ բառարաններու օգնութեան եւ կը գտնէ «բար» բառի նշանակութիւնը, որ թէեւ պարսկերէնէ եկած է, պտուղ կը նշանակէ, եւ ուրեմն շատ տրամաբանօրէն Զարենց գործածած պէտք է ըլլայ «բար» բառը:

Թղթատելով Անդրանիկ Շառուկեանի «Նայիրի» ամսագրի 1949 Մարտ, 6. տարի, թիւ 3-րդը, կարդացի հետեւեալը.—

Վարդգէս Ահարոնեան վէճի մէջ եղած է նշան Պէշիկթաշ-լեանի հետ եղիշէ Զարենցի «Գովք Հայաստանի» բանաստեղծութեան առաջին տողի մասին, «բառ»ը սխալ է եւ պէտք է ըլլայ «բար», որ կը նշանակէ պտուղ, միրգ:

Վարդգէս Ահարոնեան կը պնդէ որ առաջին տողով՝ հայ լեզուի փառքը, իսկ երկրորդ տողով՝ հայ երգի գովքը կատարած է Զարենց:

Հրանդ Թադէոսեան յօդուածի վերջաւորութեան կը միանայ նշան Պէշիկթաշլեանին, ըսելով որ «բառ»ը սխալ է եւ «բար»ն է ուղիղ:

Շարունակելով Պր. Հատտէճեանի «Պտոյտ Մը Հայոց Լեզուի Բառարանին Մէջ» հատորի ընթերցումը, 56-րդ գլուխին մէջ «Մեծարենց եւ Սիամանթօ» խորագրին տակ հեղինակը կը ներկայացնէ Մեծարենցի, Վարուժանի եւ Սիամանթոյի գրական ոճը եւ անոնց հրատարակած բանաստեղծական հատորներուն խորագիրները, բանալով անոնց գրական ներաշխարհը եւ ապրումները, իսկ 60-րդ գլուխին մէջ կը ներկայացուին արեւե-

Ղահայ շատ սիրելի եւ տաղանդաւոր բանաստեղծ Համօ Սահեանը եւ անոր կարգ մը բանաստեղծութիւնները:

Աքանչելի այս գիրքին յաջորդ գլուխներով Պր. Հատտէճեան կ'անդրադառնայ, կը խորհրդածէ, կը ներկայացնէ Պարոյր Սեւակի, Կոստան Զարեանի, Համօ Սահեանի, Յակոբ Սարգսեանի, Թէոդիկի, Զոհականի, Երուանդ Սիմքչեանի, Պետրոս Դուռեանի, Յակոբ Մնձուրիի, Մուշեղ Իշխանի, Գրիգոր Պլոտեանի կեանքին, գրականութեան, անոնց գրական տաղանդին, գործածած բառերուն եւ հեղինակութիւններուն: Կ'արժէ ունենալ այս հատորը եւ կարգալ քանի մը անգամ, որպէսզի սորվինք եւ գիտնանք հայերէն գործածուող կամ բառարաններու մէջ ընթերցողներու սպասող հայերէն բառերը, միաժամանակ մօտաւոր գաղափար մը կազմելով հայերէն սրբազն լեզուին կարեւորութեան մասին, համաշխարհային հարիւրաւոր լեզուններու մէջ:

Զարմանալով կը գնահատեմ Պր. Հատտէճեանի գրական եւ մտաւորական կարողութիւնները, որուն նմանը դժբախտաբար գոյութիւն չունի ներկայիս:

Սիրելի Պր. Հատտէճեան, ապրի՛ս առողջ եւ երկար՝ ի փառս հայ լեզուին եւ հայ ազգին:



## «ՅՈՒՇԱՍՏԵԱՆ»

Համագոյին Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան  
«Գլածոր» Մասնաճիւղի 45-ամեայ գործունեութեան  
պատմական գիրքը



Ինչպէս չհիանալ, չգը-  
նահատել, չգովել եւ չզար-  
մանալ տարիներով ժամա-  
նակ, պրատում, ուսումնա-  
սիրութիւն եւ նիւթական  
գումարներ տրամադրելուն՝  
պատրաստելու համար գոր-  
ծունէութեան «Յուշամատ-  
եան»ը թորոնթոյի Համագ-  
դային Հայ Կրթական եւ  
Մշակութային Միութեան  
1969-2014՝ 45 տարիներու  
թատերական, նկարչական,  
երգչախմբային, արտասա-  
նական, դասախոսական, վի-  
ճաբանական, ասուլիսային,  
մշակոյթի եւ գրականու-  
թեան հանրայայտ արուեստագէտներու ու գրագէտներու տա-  
րեղարձներու յիշատակութեան, ազգային տօներու յիշատակու-  
թեան եւ տօնակատարութեան, նաեւ Հայ հեղինակներու հրա-  
տարակած գեղարուեստական գործերու ծանօթացման:

Ընկեր Ժիրայր Փոլ-Փիթը Պարսկաստանէն թորոնթո հաս-  
տատուելով, իր մասնագիտական գործը ապահովելէ ետք, ան-  
դամագրուեցաւ Համագոյային Հայ Կրթական եւ Մշակութային  
Միութեան եւ տարիներու հետքին հետ մաս կազմեց միութեան  
տեղական վարչութեան, շրջանային վարչութեան, երգչախմբա-  
յին եւ այլ յանձնախումբերու:

Զգալով կարեւորութիւնը թորոնթոյի Համագոյայինի հիմ-  
նագրութենէն՝ 1969-էն մինչեւ 2014 թուականներու կատար-

ուած ձեռնարկներուն, թերթերէն առնելով կատարուած ձեռնարկներու մասին լոյս տեսած պատկերաւոր յայտարարութիւնները, հրատարակուած թղթակցութիւններու, 45 տարիներու վարչութիւններու, շրջանային վարչութիւններու, յանձնախումբերու մաս կազմած անձերու անունները, զանոնք ամփոփեց 270 էջնոց պատկերաւոր եւ գունաւոր այս պատմական յուշամատեանին մէջ, այն խոր գիտակցութեամբ, որ Համազգայինի կատարած 45 տարիներու ձեռնարկներուն տեղեկանալով, Համազգայինի նոր անդամի մը կամ պատմաբանի մը պրադտումներուն աշխատանքը կրնայ դիւրացնել եւ կատարուած ձեռնարկները օրինակելի եւ անմոռանալի կրնան մնալ:

Ինչպէս նախապէս անդրադարձայ, «Յուշամատեան»ին մէջ ամփոփուած են նշանաւոր գրողներու եւ արուեստագէտներու ծննդեան կամ մահուան թուականներուն նուիրուած ձեռնարկներ՝ երբեմն ենթականներուն ներկայութեան, արտասանական մրցումներ, շարժանկարներու ցուցադրութիւններ, երգահանդէսներ, թատերական ներկայացումներ, նկարչական ցուցահանդէսներ, նկարչական եւ մշակութային դասընթացքներ, վիճաբանական ասուլիսներ, գրադարանի եւ գրական յանձնախումբերու գործունէութիւն, երաժշտական ձեռնարկներ, դասախոսութիւններ, Համազգայինի Թորոնթոյի մասնաճիւղի հիմնադրութեան 10-ամեայ, 25-ամեայ, 40-ամեայ տօնակատարութիւններ, հայ գրողներու եւ արուեստագէտներու մեծարանքի երեկոներ՝ գունաւոր նկարներով եւ ծանուցումներով ու յայտարարութիւններով, տարեկան մշակութային համախմբումներ Մ. Նահանգներու եւ Գանատայի հայահոծ գաղութներու մէջ յատուկ յայտագիրներով՝ արձանագրուած գունաւոր պատկերներով եւ թղթակցութիւններով, հայոց պատմութեան եւ մըշակոյթի դասախոսութիւններ եւ լսարաններ՝ շրջանաւարտներու եւ դասախոսներու նկարներով, գիրքի շաբաթավերջ եւ գիրքերու ցուցադրութիւն ու հրատարակուած գիրքերու շնորհահանդէսներ, ասմունքի երեկոներ՝ տաղանդաւոր ասմունքողներու կողմէ, «Գուսան» երգչախումբի ելոյթներ Մ. Նահանգներու եւ Գանատայի հայահոծ գաղութներու մէջ՝ խմբավարութեամբ էղիկ Յովսէփեանի եւ դաշնամուրի ընկերակցութեամբ Վանիկ Յովհաննէսեանի՝ գունաւոր նկարներով եւ թղթակցութիւններով, տարեկան աննախընթաց համերգ նուիրուած Հայստանի Հանրապետութեան 70-ամեակին՝ նկարներով եւ թըղ-

թակցութիւններով, «Արշիլ Կորքի» նկարչական արուեստի աշխատանոց՝ ղեկավարութեամբ տաղանդաւոր գեղանկարիչ Սիրակ Մելքոնեանի, եւ այսպէս բազմաթիւ ձեռնարկներու եւ տօնախմբութիւններու մասին արձանագրութիւններ՝ նկարներով եւ թղթակցութիւններով:

Հնկեր Ժիրայր Փոլ-Փիթըր համբերատար աշխատանքով, հին արխիւները քննելով եւ կարեւորագոյնը հաւաքելով ու հրատարակելով՝ պատմական եւ օգտակար գործ մը կատարած է Համագոյայինի 1969-էն մինչեւ 2014 կատարած ձեռնարկներու մասին, եւ ապագայ պատմագիրին համար գնահատելի ատաղձ պատրաստած է, նուիրաբերելով իր նիւթական կարողութիւնները եւ հանգիստն ու ժամանակը տրամադրելով նման յոյժ կարեւոր գործի մը յաջողութեան համար:

Հնկեր Ժիրայրի ամբողջացուցած այս կարեւոր աշխատանքը իր նպատակին կրնայ ծառայել, եթէ Համագոյայինի վաստակաւոր եւ երիտասարդ անդամները կարդան ու երախտապարտ ըլլան Թորոնթոյի եւ Գանատայի մէջ գործած եւ տակաւին գործող անդամներուն:

Վարձքդ կատար, սիրելի ընկեր Ժիրայր, այս աշխատութիւնը բացառիկ գնահատանքի արժանի է այսօր եւ ամէն մէկ գործունեայ Համագոյայինի անդամ պէտք է անպայման ունենայ այս գիրքէն՝ յիշելու համար Թորոնթոյի Համագոյայինի մշակութային աշխատանքները, որպէս օրինակ եւ ուղեցոյց յետագայ ազգապահպանման ծրագիրներու գործադրութեան:

Վարձքդ կատար, սիրելի ընկեր Ժիրայր Փոլ-Փիթըր, Աստուած ուժ եւ կարողութիւն տայ քեզի, որպէսզի շարունակես ծառայել հայ ժողովուրդի ազգապահպանման աշխատանքներուն:

## ԶՈՐԱՎԱՐ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՒ

Սուրբ Սարգիս՝ մէկը Քրիստոսի վկաներէն, մէկը՝ քաջարի զօրավարներէն եւ մէկը՝ հայ ժողովուրդի խնդրակատար սուրբ բերէն, ժամանակակից եղած է Հռովմի Մեծն Կոստանդիանոս բարեպաշտ կայսրին, որ 313 թուականին Միլանոյի հռչակաւոր հրովարտակով արտօնութիւն տուաւ քրիստոնեաներուն ազատորէն պաշտել ու կատարել իրենց կրօնական արարողութիւնները։ Ի՞նքն ալ ընդունելով քրիստոնէութիւնը՝ մկրտուեցաւ Սեղբեստիանոս Պապին կողմէ՝ 324 թուականին։

Բնիկ Կապադովկիոյ Գամիրք գաւառէն՝ մեծահարուստ եւ բարեհամբաւ ընտանիքի մը քաջարի մէկ գաւակն էր Սբ. Սարգիս, որուն ասպետական քաջութիւնը նկատի առնելով, Կոստանդիանոս կայսրը զայն իշխան եւ զօրավար կը կարգէ Կապադովկիոյ վրայ, որ այն ատեն Հռովմի մէկ նահանգն էր։ Սբ. Սարգիսի ազգութիւնը անյայտ է։ Յայտնի է միայն, որ ան հռովմէացի քաղաքացի էր։

Զօրավար Սբ. Սարգիս, ինչպէս յստակօրէն կ'երեւի, ինք ալ ջերմեռանդ քրիստոնեայ մըն էր, որ կ'ապրէր բարեպաշտ կեանք մը։

Անվախօրէն կը քանդէր կուռքերուն մեշեաններն ու բագինները եւ անոնց տեղ կը կանգնեցնէր եկեղեցիներ, կը կործանէր կուռքերը եւ անոնց տեղ բարձրացնել կու տար Քրիստոսի խաչը։

Մեծն Կոստանդիանոսի իշխանութեան ժամանակ, զօրավար Սբ. Սարգիս կը պաշտպանէր քրիստոնեաները, քրիստոնեայ պաշտօնեաները եւ իր ունեցածէն առատաձեռն ողորմութիւն կը բաշխէր եւ կ'օգնէր աղքատներուն ու կարօտեալներուն։

Մեծն Կոստանդիանոս կայսրի մահէն ետք, երբ Յուլիանոս Ուրացողը կայսր կ'ըլլայ, ան կը սկսի անխնայ հալածել քրիստոնեաները։ Կը պատմուի, որ հալածանքի այդ օրերուն Քրիստոսը կ'երեւի Սբ. Սարգիսին ու կ'ըսէ անոր. «Ո՞վ Սարգիս, ժամանակը եկած է, որ Աքրահամին պէս դո՛ւն ալ հեռանաս քու երկրէդ ու ազգականներէդ եւ երթաս հոն, ուր քեզի ցոյց պիտի տամ»։

Հնդառաջելով Տիրոջ հրամանին, Սարգիս իր ունեցած շարժուն եւ անշարժ հարստութիւնները կը բաշխէ աղքատներուն եւ իրեն հետ առնելով միայն իր Մարտիրոս անունով որդին, որ փոքր տարիքին կորսնցուցած էր իր մայրը, կը թողու Կապադովկիան ու կ'երթայ դէպի Արեւելք:

Նախ կը մտնէ Հայաստան, կը դիմէ Տիրան թագաւորին, որ սիրով կ'ընդունի ու կը հիւրասիրէ Սարգիսը, բայց բացատրելով անոր Յուլիանոս Ուրացողէն իր ունեցած վախր, խորհուրդ կու տայ անոր, որ երթայ պարսից Շապուհ արքային մօտ, ուր աւելի ապահովութիւն կար:

Տիրան թագաւորին թելադրութեան անսալով, Սբ. Սարգիս իր Մարտիրոս որդւոյն հետ կ'անցնի Պարսկաստան, կ'երթայ Խորասան քաղաքը՝ Շապուհ արքային մօտ, որ մեծարանքով եւ ուրախութեամբ կ'ընդունի զայն, մանաւանդ որ պէտք ունէր նման քաջ եւ փորձառու զօրավարի մը:

Արքան բազմաթիւ զօրքերու վրայ զօրավար նշանակելով զայն, կը դրկէ իր երկրին սահմանագլուխը՝ պաշտպանելու համար իր երկիրը Յուլիանոս Ուրացողին դէմ, որ արդէն անհամար զօրքերով եկած բանակած էր Տիգրիս գետի ափերուն վրայ՝ պարսիկներուն վրայ արշաւելու նպատակով:

Ուրացող կայսրը, չգրգռելու համար իր աստուածներուն բարկութիւնը, արգիլած էր իր զինուորներուն, որ նախորդներուն սովորութեան պէս՝ խաչի նշանը տանին բանակին առջեւէն:

Հնդհակառակը, զօրավար Սբ. Սարգիսն ալ շատ խոհեմ իմաստութեամբ մը իր զօրքերուն կը խօսի Քրիստոսի մասին, զանոնք քրիստոնեայ կը դարձնէ, որոնք զօրացած ու միացած Քրիստոսի Սուրբ Հաւատքով՝ պատրաստ են կռուելու ուրացող կայսրին ահեղ բանակին դէմ:

Շապուհ արքան, նկատի առնելով Յուլիանոս Ուրացողին անպարտելի բանակը, ինքն ալ եկած էր ռազմաճակատ՝ յարմարագոյն ձեւով հաշտութիւն մը կնքելու: Ան մեծ խոհեմութեամբ հաշտութիւն կնքելու առաջարկ մը կը ներկայացնէ Յուլիանոսին, խոստանալով վճարել ինչ տուրք որ ան պահանջէ:

Յուլիանոս Ուրացողը սակայն կը մերժէ եւ չ'ուզեր ետ դառնալ: Ուստի, պարսից բանակն ալ հարկադրուած՝ նոյնպէս Տիգրիս գետի ափին վրայ դերք կը բռնէ Հռովմի բանակին դէմ առ դէմ ու կը սկսի կռիւը:

**Զօրավար Սբ. Սարգիս իր քաջարի զինուորներով դիրքէ-դիրք կը խոյանայ եւ իր քաջագործութիւններով կը ներչնչէ եւ կ'ոգեւորէ բանակը:**

Կատաղի ընդհարումներու ընթացքին յանկարծ աներեւոյթ ձեռքէ մը նետ մը կու գայ եւ կը միրճուի Յուլիանոսի աղիքներուն մէջ: Յուլիանոս կը տեսնէ պիտի արեան հոսկին ու լճանալը իր աչքերուն առջեւ, կ'առնէ ափ մը արիւն եւ կը նետէ դէպի երկինք՝ ըսելով. «Յաղթեցի՛ր, յաղթեցի՛ր, ո՛վ Գալիլիացի, յաղթեցի՛ր, ա՛ո իմ ժագաւորութիւնս ալ աստուածութեանդ վրայ»:

Կ'ըսէ, կ'իյնայ ու կը մեռնի նոյն ժամուն:

Այնուհետեւ, հոռվմէացի զօրապետերը հաշտութիւն կը կնքեն Շապուհ արքային հետ ու կը դառնան իրենց երկիրը: Պարսից յաղթական արքան ալ, ազատուած Յուլիանոս Ուրացողի աղիտարեր հարուածէն, կը դառնայ իր երկիրը եւ մեծ ուրախութեամբ Մազանդարան քաղաքին մէջ զոհեր կը մատուցանէ իր կուռքերուն:

Այդ ուրախ հանդիսութեան ընթացքին, քանի մը պարսիկներ կը մօտենան Շապուհ արքային ու կը չարախօսեն զօրավար Սբ. Սարգիսի մասին, թէ ան իր հետ եղող բոլոր զօրքերը քրիստոնեայ դարձուցած է եւ հիմա ալ կ'ուզէ ապստամբիլ արքային դէմ: Շապուհ արքան, արդէն բնականէն կասկածոտ, սարսափելի այս լուրը լսելով կը հրամայէ ուղղակի իր առջեւը բերել Սարգիս Զօրավարը:

Կու գայ Սբ. Զօրավարը: Կոռւապաշտ արքան սիրալիր կ'ընդունի զայն, կը մեծարէ, կը գովէ անոր քաջագործութիւնները ու կ'ըսէ. «Բարի եկար, ո՛վ քաջդ իմ Սարգիս, պատուականագոյնն ես դուն իմ բոլոր զօրավարներուս մէջ, հիմա մօտեցի՛ր ու մեզի հետ դուն ալ զոհեր մատուցանէ մեր աստուածներուն, որոնց շնորհիւ յաղթեցինք»:

**Զօրավար Սբ. Սարգիս անվեհերօրէն կը պատասխանէ. «Ո՞վ արքայ, ո՞ր աստուծոյ կ'ուզէք որ զոհ մատուցանեմ, կը ակի՞ն, արեւո՞ւն, այս 12 կուռքերո՞ւն, որոնցմէ երեքը օձերու պատկերներ են, երեքը՝ եղներու, երեքը՝ առիւծներու եւ երեքն ալ՝ մարդոց եւ բոլորն ալ շինուած՝ մարդոց ձեռքերով: Ամօթչէ՞ն, որ դուն իբրեւ աստուած կը պաշտես այս անարդ, անշունչ եւ կեանքէ զուրկ առարկաները: Տէ՛ր արքայ, ես կը հաւատամ միայն մէկ Աստուծոյ, Ան որ ստեղծած է երկինքն ու երկիրը, կեանքն ու լոյսը»:**

Զօրավար Սարգիսին ու Շապուհ արքային միջեւ աստուածներու մասին այս խօսակցութիւնները այնքան կը տաքնան, որ Սբ. Սարգիս, լախտը իր ձեռքին, կը խոյանայ կուռքերուն վրայ եւ հարուածներով բոլորն ալ ջարդուփշուր գետին կը փոէ:

Ի տես այս ահաւոր երեւոյթին, ամբոխը գազազած կը յարձակի Սբ. Սարգիսի եւ անոր որդիին՝ Մարտիրոսի վրայ, տեղատարափ հարուածներով զանոնք կը խոշտանգէ անխնայ, ու այդ խելազար թոհուրոհին մէջ ոտքի կոխան եւ ծեծամահ Մարտիրոսը կը նահատակուի արիաբար՝ ի սէր Քրիստոսի:

Իր ահաւոր չարչարանքներուն մէջ, Սբ. Սարգիսը, որուն որդին արիաբար նահատակուեցաւ, առաւել եւս գօտեպնդուած եւ ոգեւորուած, գոհունակութեամբ փառք կը մատուցանէ Աստուածոյ, մինչ անոպայ մարդիկ կը բռնեն զինք, կը կապկալեն չուաններով եւ միշտ հարուածելով կը դնեն բանտը, ուր կը պահեն զայն անօթի ու ծարաւ, մահասարսուռ տանջանքներ կու տան, որպէսզի ան ուրանայ Քրիստոսը եւ դարձի գայ, բայց ի զո՞ւր: Զօրավար սուրբը առաքեալի մը նման կը մնայ հաստատիր հաւատքին վրայ:

Շապուհ արքան, ի տես սուրբին անընկճելի հաւատքին ու քաջութեան, զայրոյթէն կատղած՝ զայն գլխատելու հրամանը կու տայ:

Շղթայակապ սուրբը կը տանին դէպի կառափնարան, որ կը գտնուէր Դաշման քաղաքին մօտ՝ Մազանդարանէն ոչ շատ հեռու: Հոն, իր վերջին խօսքը ըսելու համար իրեն չնորհուած առիթէն օգտուելով, այսպէս կ'ազօթէ եւ կը խօսի Աստուածոյ.

«Ո՞վ Տէր, ո՞վ Քրիստոս Աստուած իմ, ով որ իր նեղութիւններուն մէջ զիս յիշէ եւ Քեզի ուխտ ու պատարագ մատուցանէ եւ ով որ, ո՞վ Տէր, իմ անունովս Քեզմէ բան մը խնդրէ, կը պաղատիմ, լսէ՛ եւ կատարէ՛ անոր խնդրանքը»:

Այդ պահուն երկինքէն ձայն մը կը պատասխանէ. «Ո՞վ Սուրբ Սարգիս, ինչ որ կը խնդրես՝ պիտի տրուի քեզի, ինչ որ կը հայցես՝ պիտի կատարուի, հիմա դուն եկուր ու վայելէ այն բաները, որ պատրաստուած են քեզի համար»:

Հազիւ խօսքը աւարտած, դահիճը կը կտրէ Սուրբ Սարգիսին գլուխը: Նոյն ժամուն փայլակնացայտ լոյս մը կը ծագի անոր վրայ: Ի տես այս լոյսին, պարսիկ զինուրներէն 14 հոգի կը հաւատան Քրիստոսի:

Հաւատացեալ ու աստուածավախ մարդիկ կը վերցնեն նա-

Հատակ զինուորներու մարմինները եւ կ'ամփոփեն զանոնք յար-մարագոյն վայրի մը մէջ, իսկ Սբ. Սարգիսի մարմինը կը տանին ու կ'ամփոփեն Համիան քաղաքին մէջ, ուրկէ ժամանակ մը ետք հայոց մեծ վարդապետին՝ Սբ. Մեսրոպի կարդաղըութեամբ զօրավար Սբ. Սարգիսի աճիւնները կը փոխադրուին Հայաստան ու մեծ պատիւներով կը թաղուին Կարբի գիւղին մէջ: Հոն կայ Սուրբ Սարգիս անունով հոյակապ վանք մը, որ մինչեւ այսօր կը պահէ տակաւին իր գոյութիւնը:

Այն օրէն ի վեր Սուրբ Սարգիս դասուած է Հայ սուրբերու դասին մէջ: Հայ Եկեղեցին անխափան կը տօնէ անոր յիշատակը եւ անոր անունով Եկեղեցիներ կառուցուած են եւ կը կառուցուին ամէն գիւղի եւ քաղաքի մէջ:

Սբ. Սարգիս միշտ եղած է Հայոց խնդրակատար սուրբը. Հայոց սպիտակ ձիաւոր եւ արագահաս սուրբն է, որ ձիւնին ու բուքին, փոթորիկներուն ու ամպրոպներուն մէջէն խկոյն կը հասնի նեղութեան մէջ գտնուող ամէն անձի որ իր անունը կը կանչէ, Քրիստոսէն խնդրելով խնդրեալին պահանջներուն գոհացում տալ:

Մեր նեղութեան պարագային չմոռնանք Աստուծոյ դիմելով անպայման դիմել Սբ. Սարգիսի միջնորդութեան:



## ՍՈՒՐԲ ԳԵՂՐԳՎ ԶՈՐԱՎԱՐԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Քրիստոնէութեան պարծանքը՝ Քրիստոսի տիեզերահռչակ մեծ վկայ եւ քաջ նահատակ Գէորգը (յունարէն՝ մշակ, հողագործ), կապագովկիացի էր, բարեպաշտ ծնողներու զաւակ: Հայրը՝ Գերանտիան կոչուած, անուանի զօրավար էր եւ արեամբ նահատակուեցաւ, իսկ մայրը՝ սրբութեամբ վախճանեցաւ Պաղեստինի մէջ, ուր բազմաթիւ կալուածներ ունէր:

Գէորգը մանկութենէն կը սորվէր եւ զինուորագրուած էր Անկիտոն՝ այսինքն «Անյաղթներ» կոչուած ականաւոր խումբին: Պարթեւահասակ ու գեղեցիկ պատանին յոյժ կը յառաջդիմէր՝ արքունի զօրավարներէն գովեստներ ստանալով: Երիտասարդ հասակին կայսեր զօրավլուխներու եւ աւագանիի դասէն պատիւ կը վայելէր իբրեւ հազարապետ եւ ժողովրդապետ: Ապա դեռ 32 տարիքը չբոլորած, իր բացառիկ քաջութեան եւ հաւատարմութեան չնորհիւ Հոռոմի ինքնակալներ Դիոկղետիանոսէն եւ Մաքսիմիանոսէն կոմսութեան տիտղոս ստացաւ, որ կայսեր բարձրաստիճան մարդոց, մերձաւոր պաշտօնեաներուն եւ նշանաւոր ասպետներուն համար մեծ պատիւ էր:

Սակայն քաջն Գէորգ իր ստացած բարձր աստիճաններուն եւ պատիւներուն կարգին աւելի սքանչելի հաւատաւոր գըտնուեցաւ աստուածապաշտութեան եւ աստուածային առաքինութեան մէջ, փայլելով եկեղեցւոյ հալածանքի օրերուն եւ անհատներուն ախոյեան դարձաւ՝ արեամբ նահատակուելով:

Հոռոմի կայսր Դիոկղետիանոսը, որ յայտնի էր իր դաժանութեամբ, սնուտի կուռքերու խաբէութենէն մոլորած՝ խիստ գազանաբարոյ գտնուեցաւ քրիստոնէական հաւատքին նկատմամբ: Ան մտերիմ էր անսաստուածութեան մէջ իրեն համախոհ ոմն Մաքնենտիոսի հետ, որ իր հեղինակութեամբ թագաւորութեան երկրորդ մարդն էր: Ան կը մոլեգնէր դիւային ամբարշտութիւնով՝ քրիստոնեաներուն դէմ զայրանալով: Այս երկուքը ժպիրհութիւնով կը խորհրդակցէին, թէ ինչպէ՞ս քրիստոնէական կրօնքը ամենեւին վերացնեն եւ բոլորը ստիպեն կուռքեր եւ մա-

նաւանդ պիղծ Ապոլոնի պատկերները պաշտելու։ Սոյն խորհըրդակցութիւններուն որոշուեցաւ եւ գրուեցաւ թագաւորին առաջին հրովարտակը.

«Միշտ մեծարուած Դիոկղետիանոս Սեբաստոս յաւիտենական կայսրէն՝ բոլոր իշխանութիւններուն եւ հռովմէացիներուն, զօրավարներուն, դատաւորներուն, իշխաններուն եւ իշխանութիւններուն, որ մեր ձեռքին տակ են՝ ողջ՛յն։

Մեր աստուածեղէն ականջներուն լուր հասաւ ու մեզ շատ խռովեցուց, որ կը զօրանայ քրիստոնէական ամբարիշտ հերձըւածը։ Մարիամ անունով հրէուհիէ մը ծնած Յիսուս կոչուածին իբրեւ Աստուած կ'երկրագեն, իսկ մեծ աստուածներ Ապոլոնը, երմիսը, Դիւնիսոսը, Հերակլեսը, Դիփոսը, որոնք մեր աշխարհին խաղաղութիւն կը պարգեւեն, կ'անարգեն թշնամաբար ու կը հայհոյեն, մինչդեռ Քրիստոս կոչուածը, զոր հրեաները որպէս մահապարտ եւ մոդ խաչեցին, կը պաշտեն իբրեւ Աստուած։ Այս պատճառով կը հրամայենք քաղաքներու եւ գաւառներու մէջ դաժան խոշտանգումներու ենթարկել բոլոր քրիստոնեաները՝ տղամարդիկը եւ կիները, իսկ անոնք, որոնք դարձի կու գան՝ թողութեան արժանացնել։ Ապա թէ ոչ՝ հուրի եւ սուրի դժնդակ մահուան մատնել զանոնք, որ իմանան, թէ մեր հրամաններն անփոփոխելի են եւ եթէ մէկը մեր աստուածային այս հրամանները անտեսէ, նոյն վճիռը կը ստանայ»։

Երբ հայհոյութիւնով լեցուն այս հրամանագիրը հասաւ ամէնուրեք եւ տարածուեցաւ, Քրիստոսի հօտին հանդէպ մեծ հալածանք սկսաւ։ Նշանաւոր մարդոցմէ շատերը, սաստիկ տանջանքներէն վհատելով, ուրացան իրենց քրիստոնէութիւնը, բայց առաքինի բազմաթիւ քրիստոնեաներ զօրանալով համբերեցին, մահն ու վտարանդի կեանքը գերադասելով անօրէն հրամանի կատարումէն։

Այդ ժամանակ, Քրիստոսի պատուական մարդարիտը՝ քաջ զօրավար Գէորգը, ասպետներու մէջ երեւելին, լուսաւոր եւ մեծապայծառ աստղի նման ծագեցաւ գիշերուան խաւարին մէջ՝ փարատելով բազմաստուածութեան մէզն ու մառախուղը։ Որովհետեւ լսելով Անոր խորհուրդին մասին, արհամարհեց Դիոկղետիանոսի սպառնալիքները, իշխաններու եւ զօրավարներու մոլեգնութիւնը եւ չսարսափեցաւ ապագայ տանջանքներէն՝ նկատի առնելով առաւել ահաւորները հանդերձեալին մէջ։ Այսպիսի աստուածասիրութեամբ խորհելով յառաջիկայ իրադրու-

թիւններուն մասին, կը խօսէր ինքն իրեն՝ ըսելով. «Գէորգ, ինչո՞ւ ես անգործ: Ահա՛ Տէրը կը հրաւիրէ իր հարսանիքին մասնակցելու, առաստաղը բաց է, ընթրիքը՝ պատրաստ: Ինչո՞ւ կը սպասես, մտիր դուռը փակուելէն առաջ, որովհետեւ մօտ է մեզի Քրիստոսը, որ մեզի համար համբերեց խաչի չարչարանքներուն: Ան կ'աղաղակէր եւ կ'ըսէր. «Մի՛ վախնաք անոնցմէ, որ մարմինը կը սպաննեն ու անկէ աւելի բան մը ընելու կարողութիւն չունին» (Ղուկ. ԺԲ. 4): Յիշէ՛, Գէորգ, աւետարանական վարդապետութիւնը եւ տէրունական ճշմարիտ աւետիսը. «Արդ, ով որ մարդոց առջեւ գիս կը դաւանի, ես ալ զանիկա պիտի դաւանիմ Հօրս առջեւ՝ որ երկինքն է» (Մատ. Ժ. 32): Գէորգ, լաւ բան մի՛ համարեր ժամանակաւոր եւ անցաւոր այս աշխարհը, որ երկնային կեանքի ստուերն է: Նաեւ մեծ բան մի՛ համարեր այս աշխարհի ընդունայն փառքը՝ խոտի նման ես (Եսայի Խ. 6): Քիչ մըն ալ համբերէ եւ յաւիտենական կեանքի հրեշտակներուն հետ նոյն դասին մէջ կը կարգուիս: Այսպէս ցած ձայնով ինքն իրեն հետ կը խօսէր երանելին: Այս Տէրունական խրատով իր միտքը հաստատելով եւ յառաջիկայ չարչարանքները արհամարհելով, Գէորգ օրինակ դարձաւ հաւատացեալներուն՝ ճշմարտութեան համար նահատակուելու, քարոզչութիւնը գործով՝ քան թէ խօսքով իրականացնելով: Հետեւաբար իր ունեցուածքն ու ժառանգութիւնը արագօրէն բաշխեց աղքատներուն ու տնազուրկներուն, ինչպէս որ արի ըմբիշը կը մերկանայ մենամարտէ առաջ: Այնուհետեւ, թագաւորական խորհուրդի վերջին օրը հրապարակին դրուած արքունի հրովարտակը պատուելով, յօժարութեամբ մտաւ արքունի խորհրդարան եւ ատեանի տնօրէնի որոշումին երկրորդումը լսելով, կեցաւ թագաւորին, այնտեղ նստած ամբողջ աւագանիին եւ այլ իշխաններուն եւ զօրավարներուն առջեւ, բարձրածայն աղաղակեց ու ըսաւ.

— Ահաւասիկ ես, ո՛վ թագաւոր: Ես քրիստոնեայ եմ, որ ապաւինելով ճշմարիտ ու երկնաւոր Աստուծոյ եւ մեր թագաւոր Յիսուս Քրիստոսին, չվախցայ կենալ այս ատեանին առջեւ: Զեր մէջ ըլլալով, կը զարմանամ Քրիստոսի ծառաներուն դէմ ձեր ունեցած չար դիտաւորութիւններուն վրայ: Ի՞նչ յանցանք գըտաք անոնց մէջ՝ այդ արդարները կործանելու համար: Արդեօ՞ք յանցաւոր են, որ կը պաշտեն կենդանի Աստուածը. ես Անոր հրամանով հաւատարմօրէն ծառայած եմ մարմնաւոր տէրերու: Դուք այնչափ կը մոլորիք կուռքերէն, որ չէք ճանչնար միակ

կենդանի Աստուածը ու բոլոր արարածներու Արարիչը: Ո՞վ այս թագաւորութիւնը տուած է ձեզի: Արդ, ո՞վ թագաւոր եւ բոլոր աթոռակիցներ, մի՛ մոլորիք գեւերու պատրանքներէն:

Այն ատեն անոր նայեցաւ թագաւորի սիրելին՝ Մագնեն-տիուը եւ դիմեց սուրբին՝ իբրեւ իրեն անծանօթ.

— Քու անունդ ի՞նչ է եւ ո՞վ ես դուն, որ այդչափ յանդրգ-նութիւն ունիս:

Քաջ նահատակը պատասխանեց.

— Նախ եւ առաջ իմ անունը քրիստոնեայ է, բայց մարդոցմէ Գէորգ կը կոչուիմ: Իմ Աստուծոյն այսպէս հաճելի է, որ ես բարեպաշտութեան բազմաթիւ պատուղներ պտղաբերեմ Անոր այդիին մէջ:

Իսկ Դիոկղետիանոս թագաւորը, որ լաւ կը ճանչնար առաքինի զօրավարը, անդնդային վիշապի պէս նայելով անոր՝ ըսաւ.

— Գէո՛րգ, մենք գիտենք քու մասին, որ իմաստութեան ու քաջութեան մէջ միշտ ընտիր ես եւ արժանացեր ես մեր արքունական խնամքի պատուին: Ուստի զոհեր մատուցանէ մեր աստուածներուն, որ չարաչար չկործանիս, այլ՝ մանաւանդ մեր խրնամակալութեան ներքոյ վայելես մեր սէրը՝ պատուով եւ առաւել մեծ հարստութեամբ: Իսկ այդ համարձակութիւնդ օգուտ չէ քեզի:

Գէորգ ըսաւ.

— Թագաւոր, երանի՛ դուն լսէիր ինծի եւ ճանչնայիր միակ ճշմարիտ Աստուածը, որպէսզի երկնային թագաւորութեան արժանի ըլլայիր: Բայց ներկայիս քու իշխանութիւնդ ժամանակաւոր է եւ այդ խոստումներդ ու յորդորներդ անզօր են զիս սասանելու իմ Աստուծոյս բարեպաշտութենէն. քեզի պահէ քու պատիւն ու խոստումները, որոնք քեզ կը հրապուրեն: Իսկ ես ունիմ երկնաւոր թագաւոր Քրիստոսը, որ մեզի կու տայ փառք ու յաղթանակ՝ հակառակորդներուն եւ սպասաւորներուն հանդէպ:

Թագաւորը սրտմտելով հրամայեց ատեանին հրապարակ հանել Գէորգը, կախել փայտէն ու գեղարդով ծեծել եւ դուրս թափել աղիքները: Եւ երբ այդ ըրին, սուրբին մարմնէն արիւն ցայտեց, բայց գեղարդը ծոեցաւ անագի եւ կապարի պէս:

Յաջորդ օրը Դիոկղետիանոս հրահանգեց մեծ անիւ մը սարքել՝ հիւսնի մամլիչին պէս բայց կողմերէն սուրով պատուած, ու սուրբը բերին անիւին մօտ: Գէորգ Յիսուսի աղօթելով նետուեցաւ անիւին մէջ եւ անոր մարմինը ջարդուեցաւ՝ չարաչար տան-ջուելով:

Տասներորդ ժամուն, ահաւոր որոտման պէս երկինքէն մեծ հնչիւն ու ձայն մը լսուեցաւ, որ կ'ըսէր. «Քաջալերուէ՛, Գէորգ, եւ աներկիւղ եղիր, որովհետեւ շատերը քու միջոցովդ ինծի պիտի հաւատան»: Իրեն պահակութիւն ընող դահիճները զարհուրելի ճայնէն սարսափելով փախան՝ ըսելով. «Մեծ է քրիստոնեաներու Աստուածը»: Իսկ Տիրոջ հրեշտակը իջաւ ու զայն տանջարանէն հանեց եւ անոր մարմինը ողջ դարձնելով՝ ողջունեց ու ըսաւ. «Ուրախ եղիր, Գէորգ, հաւատա՛քեզ զօրացնողին եւ ընթացքդ աւարտին հասաւ, քանզի ահաւասիկ մենք կը սպասենք որ ստանաս կատարեալ վկայութեան պսակը»:

Եւ յարութիւն առաւ Սբ. Գէորգը ուրախութեամբ՝ գոհանալով Տիրոջէն, եւ սաղմոսելով կը շրջէր. «Կ'օրհնաբանեմ եւ կը փառաւորեմ Քեզ, Աստուած իմ եւ թագաւոր իմ, եւ կ'օրհնեմ Քու անունդ յաւիտեան: Իմ ճանապարհը ուղիղ դարձուր, Տէր, եւ թող զիս չմիրեն բոլոր անօրէնները»: Եւ տեղ մը գնաց, ուր Ապոլոնի մեհեանին մէջ տեսաւ թագաւորը, անոր բոլոր բարեկամները եւ Մագնենտիոսը, որոնք զոհեր կը մատուցանէին եւ կ'երկրպագէին կուռքերուն: Մօտենալով անոնց, Գէորգ աղաղակեց.

— Ճանչցի՛ր զիս, թագաւոր, եւ իմ անձով՝ իմ աւետած Աստուածը, որ փրկեց զիս քու ձեռքէդ եւ մահաբեր տանջանքներէդ զոր պատճառեցիր ինծի, կարծելով թէ կորստեան կը մատուցանէին զիս: Արդ հասկցի՛ր, որ մոլորած ես՝ այդ կուռքերուն զոհեր մատուցանելով:

Իսկ թագաւորը նայելով անոր՝ հարցուց.

— Ո՞վ ես դուն:

Սուրբը ըսաւ.

— Ես Գէորգն եմ, որ քու հրամանով անիւին կապուեցայ, զոր թողուցիր այնտեղ՝ մեռած համարելով: Այժմ եկայ քեզի յայտնելու, թէ իմ Աստուածը, որուն դուն կը հայհոյէիր, կրնայ զիս փրկել մահէն:

Այն ատեն թագաւորը հրամայեց բռնել զայն եւ մօտէն շարունակ կը զննէր, թէ արդեօք ա՞ն է, եւ կ'ըսէր.

— Կը թուի թէ մեռած չարագործի մը ուրուականն է, որ կը խարէ մեզ:

Իսկ Մագնենտիոս ըսաւ.

— Կը նմանի անոր:

Սուրբը ըսաւ.

— Գէորգն եմ, Քրիստոսի ծառան, մի՛ մոլորիք այդ կուռքերէն, այլ՝ իմացէք, որ Քրիստոս իրեն յուսացողներուն կրնայ կենդանացնել մեռելներէն եւ փրկել ձեր ձեռքէն:

Երբ Անուտոլիսու եւ Պրոտոլէոն զօրավարները ողջ տեսան նահատակը եւ իրմէ լսեցին այս ամէնը, իրենց ընտանիքներով հաւատացին Աստուծոյ: Ա՞ն է միակ Աստուածը եւ չկայ ուրիշ Աստուած, այլ՝ Ա՞ն է միայն յաւիտեան օրհնեալ Աստուածը:

Թագաւորը այս լսելով՝ հրամայեց քաղաքէն դուրս, ամայի տեղ մը տանիլ զանոնք եւ սուրով կոտորել: Նահատակութեան երթալով, անոնք միաբերան կ'աղաղակէին՝ ըսելով. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, Հաւատքի մեր փոքր խոստովանութեան շնորհիւ մեզ արդարացնելով եւ մեղքերու թողութիւն շնորհելով՝ խաղաղութեամբ ընդունէ մեր հոգիները եւ բնակեցուր Քու անփոփոխելի եւ անանցանելի Արքայութեան մէջ: Այն ատեն Աղեքսանդրէ թագուհին, լսելով Սուրբ Գէորգի մասին, ինքն ալ հաւատաց Տիրոջը եւ թագաւորին մօտ երթալով համարձակութեամբ խոստովանելով՝ ըսաւ.

— Ես քրիստոնեայ եմ, Գէորգի Աստուծոյն աղախինը:

Թագաւորը լոեց սաստիկ վրդովումէն, իսկ Մագնենտիս հարցուց անոր.

— Ըսէ՛ մեզի, Աղեքսանդրէ թագուհի, ինչո՞ւ զԱստուած գովեցիր, իսկ աստուածները արհամարհեցիր:

Թագուհին պատասխանեց.

— Մեծագոյնին փափաքով՝ նուազ արհամարհեցի, — այնուհետեւ ապարանք գնաց, իր սրտին մէջ կրելով Աստուծոյ երկիւղն ու անսասան հաւատքը:

Իսկ թագաւորը, հնար չգտնելով, կը խորհէր վրէմի քէնը չարաչար տանջանքներով հատուցանել Գէորգին: Այդ պատճառով՝ հրամայեց սուրբը նետել անշէջ կրակով լեցուած գուբի մէջ, ապա պահակներ կարգեց եւ խստիւ պատուիրեց, որ երեք օր ու գիշեր ոչ ոք խորհի զինք այդտեղէն հանել, մինչեւ որ ի սպառ այրի եւ միայն ոսկորները մնան: Երեք օր ետք թագաւորը ըսաւ. «Թող զինուրները երթան եւ սպաննուածին ոսկորները հանեն ու զգուշութեամբ անհետացնեն, որպէսզի ոչ ոք անոր մասին իմանայ»: Զինուրներուն հետ շատեր գացին գուբին մօտ: Եւ երբ մաքրեցին կիրը, Սուրբ Վկան ողջ գտան՝ առանց որեւէ մարմնական արատի, որովհետեւ Տիրոջ հրեշտակը Քրիստոսի հրամանով պահպանած էր զայն:

Տեսնելով Գէորգը, բոլորը կ'աղաղակէին՝ ըսելով. «Մեծ է քրիստոնեաներուն Աստուածը»: Եւ Աղեքսանդրէ թագուհին այս լսելով, ինքն ալ եկաւ այնտեղ ու բարձրածայն ըսաւ. «Մե՛ծ է Աստուածը, որ քրիստոնեաներուն մէջ է եւ իրմէ բացի ուրիշ Աստուած չկայ»: Հաւատացին եւ զինուորները զինք կիրէն ողջ հանեցին: Թագաւորը այս մասին լսելով, զինուորներուն հրամայեց երթալ, բռնել սուրբը եւ իր մօտ բերել:

— Ըսէ՛ մեզի, ո՞վ քեզ կենդանացուց:

Սուրբ Վկան պատախանեց.

— Եթէ լսէք, դարձեալ չէք հաւատար: Բայց իմացի՛ր, թագաւո՞ր, որ Յիսուս Քրիստոս Աստուծոյ Որդին է եւ զիս կը պահպանէ քու պատճառած տանջանքներէն եւ կը փրկէ Սատանայի որոգայթներէն բոլոր անոնք, որոնք օգնութիւն կը հայցեն իրմէ:

— Մինչեւ ե՞րբ յանդգնութեամբ գտեապնդուելով պիտի դիմանաս այդ տանջանքներուն, յուսալով որ կախարդութեամբ, մոգութեամբ եւ դեւերու օգնութեամբ կը խարես մեզ: Այսուհետեւ անսա՛ ինձի եւ զոհեր մատուցանէ աստուածներուն:

Իսկ սուրբը թագաւորին եւ անոր մերձաւորներուն ըսաւ.

— Ես, իմ Աստուծոյս օգնութիւնն ընդունելով, բոլոր չարչարանքները անձամբ կրեցի եւ ահա ձեր առջեւ կեցած եմ՝ վկայելով միակ Աստուծոյ զօրութիւնը: Ես պատրաստ եմ դարձեալ կրել ձեր բոլոր խոշտանգումները՝ Քրիստոսի հաւատքին աներկբայ յոյսով: Իսկ դուք ի՞նչ յոյս ունիք, որ անոնց կորըստեան մասնակից չդառնաք եւ համայն աշխարհի առջեւ ամօթահար չըլլաք. ամչցէ՛ք այսուհետեւ աստուած անուանել անոնք, որոնք չնութիւնով, արբեցութիւնով, պատերազմներով եւ սպանութիւններով ժամանակաւորապէս կան այս աշխարհին մէջ եւ յաւիտեան պիտի տանջուին անշէջ հուրի մէջ:

Թագաւորը այս լսելով, հրամայեց հարուածել սուրբին բերանին, որ դաս առնէ՝ այսուհետեւ չանարգելու չաստուածները եւ ինքնակալները:

Ապա արջառի մտրակով անխնայ խարազանել տուաւ անոր մարմինը: Բազմաթիւ ժամեր զայն ծեծելէ ետք, թագաւորը ըսաւ.

— Թշուառական, մինչեւ ե՞րբ պիտի չընդունիս եւ զոհեր պիտի չմատուցանես մեծ աստուածներուն, որ պատիւի արժանանաս ու ապրիս:

Սուրբը ըսաւ.

— Ես կենդանի Աստուծոյ օրհնութեամբ պատարագ կը մա-

տուցանեմ ամէն օր, որ զիս փրկէ ձեր ձեռքէն եւ արժանացնէ երկնաւոր փառքի ու պատուի: Երանի՛ դուք ինծի մտիկ ընէք եւ միակ ճշմարիտ Աստուծոյ Երկրպագէք:

Շարք մը փորձերէ ետք թագաւորը կրկին բանտարկեց Գէորգը: Երբ սուրբը բանտն էր, բոլոր նորահաւատները գիշերը բանտապետը կաշառելով կու գային սուրբին մօտ եւ կ'ուսանէին քրիստոնէական հաւատքը: Բազմաթիւ հիւանդներ եւ կոյրեր Գէորգի մօտ կու գային եւ կը բժշկուէին:

Դարձեալ տեղեկացուցին Դիոկետիանոսին, որ շատերը բանտ երթալով Սբ. Գէորգէն կ'ուսուցուին: Այն ատեն թագաւորը Հրամայեց իր մօտ բերել սուրբը՝ որոշելով անոր համար աւելի խիստ պատիժներ տալ: Իսկ Մագնենտիոս ըսաւ. «Թագաւոր՝, քրիստոնեաները դժուարամահ են եւ հակածառող, այդ պատճառով խիստ մի՛ վարուիր, այլ մանաւանդ պատուական յորդորներով ողոքէ եւ պատուասիրութեամբ բերկրացուր զայն, որպէսզի թերեւս քեզի անսալով՝ զոհեր մատուցանէ աստուածներուն:

Իսկ Սուրբ Գէորգը արքունիք գալով՝ կը սաղմոսէ ու կ'ըսէ. «Ո՛վ Աստուած, զիս փրկելու կամք ըրէ եւ փութա՛ ինծի օգնելու» (Սաղմ. Հ. 1): Երբ ատեանին առջեւ կեցաւ, թագաւորը սկըսաւ համոզել՝ երդուելով արեգակին եւ բոլոր աստուածներուն վրայ, որ եթէ իր հանդէպ լոէ եւ անմահներուն զոհեր մատուցանէ, իրեն բազմաթիւ գանձեր պիտի շնորհուին եւ թագաւորութեան մէջ երկրորդ պիտի կոչուի, քանզի ներում ու գթութիւն է տրուած իրեն՝ կամենալով որ ապրի եւ ոչ թէ անհնազանդութեան պատճառով չարաչար մահանայ: Իսկ Գէորգ հեգնելով ըսաւ.

— Այսօր բարութեամբ կը խօսիս, բայց ինչո՞ւ այդպէս չխօսեցար սկիզբը: Այսքան չարչարանքներէն ետք ինչո՞վ կրնաս հատուցանել՝ իմ տառապանքներուս եւ լլկանքներուս դիմաց:

Թագաւորը ըսաւ.

— Ներէ՛ հօրդ այս յանցանքները: Զոհեր մատուցանէ՛ աստուածներուն ու ինծի հետ պիտի մեծարուիս արքունիքին կողմէ:

Սուրբ Գէորգ ըսաւ.

— Քանի որ զղջացիր, թագաւոր, այժմ կը հաշտուիմ քեզի հետ: Ո՞ւր են քու աստուածներդ, երթանք անոնց մօտ:

Թագաւորը յիմար մանուկի մը նման Գէորգի ծածուկ խօսքէն խարուելով շատ ուրախացաւ եւ հրամայեց բոլոր պետե-

ըուն ու զօրավարներուն՝ բոլոր աւագանիով հանդերձ գալ կուռքերուն տաճարը: Ան ազգարարեց. «Ահա՝ գալիխացիներու (քըրիստոնեաներու) գործակից Գէորգը յանձն առաւ մեծն Ապոլոնին զոհեր մատուցանել»: Բոլոր հեթանոսները հրձուելով աղաղակեցին. «Ապոլոնը յաղթեց, Դիոկղետիանոս յաւիտենական թագաւոր, մե՛ծ են թագաւորին աստուածները»:

Եւ երբ բոլորը մտան կուռքերու տաճարը ու թագաւորին հրամանով լոեցին, Սուրբ Գէորգ կեցաւ մէջտեղը եւ նայելով Ապոլոնի պատկերին՝ գոչեց.

— Ինչո՞ւ կը մոլորեցնէք մարդիկը ձեզ պաշտելով:

Այս խօսքերէն ետք Գէորգ խաչակնքեց եւ նոյն պահուն մեծ խոռվութիւն եղաւ, դեւերու ողբալի գոչիւն լսուեցաւ եւ տաճարի բոլոր կուռքերը իյնալով փշրուեցան: Հեթանոս քուրմերը, տեսնելով կատարուածը, յարձակեցան եւ բռնեցին Գէորգը՝ աղաղակելով.

— Ոչնչացո՞ւր այս կախարդը, թագաւոր, որովհետեւ բոլորը մոլորեցուց մոգութեամբ եւ կործանեց աստուածները:

Իսկ թագաւորը, սրտմտելով դեւերու մոլեգնութենէն եւ քուրմերու ցասումէն, ըսաւ Գէորգին.

— Ամենայն կախարդութեամբ եւ մոլորութեամբ լեցուած չարագործ, չէ՞ որ խոստացար Ապոլոնին զոհեր մատուցանել: Ինչո՞ւ այդպէս ըրիր:

Գէորգ ըսաւ.

— Անմիտ եւ անամօթ, ես իմ պատարագս մատուցանեցի Քրիստոսին՝ իմ ճշմարիտ Աստուծոյն, որու պատճառով ձեր բոլոր չաստուածները աւերուեցան: Գոնէ ա՛յժմ իմացիր, թագաւոր, որ կուռքերը չեն կրնար օգնել ո՛չ իրենց, ո՛չ ալ ոեւէ մէկուն, քանզի անբան կուռքեր են, անմիտ մարդիկը մոլորեցնող դեւեր: Իսկ այժմ Քրիստոսի ծառաներէն կործանուեցան:

Երբ Աղեքսանդրէ թագուհին լսեց կատարուածին մասին, գնաց թագաւորին մօտ եւ առ Աստուած աղաղակելով՝ ըսաւ. «Քու անմահ զօրավարի՝ Գէորգի Աստուած, ներէ՛ ինծի՛ մեղաւորիս եւ մի՛ յիշեր անդիտութեան եւ անզգամութեան գործերս, այլ՝ յիշէ՛ իմ փոխուելս ու դարձս առ Քեզ: Քրիստոնեաներու եւ Քեզի ծառայ Գէորգին հետ մաս ու բաժին տուր ինծի՛: Նոյն ժամուն շատ ուրիշներ եւս հաւատացին Տիրոջը:

Այն ատեն թագաւորը անյապաղ վճիռ մը կայացուց Սուրբ Գէորգին եւ Աղեքսանդրէ թագուհիին վերաբերող, ըսելով. «Ա-

մենաչար Գէորգ, ահա եւ թագուհին ալ մոլորեցուցիր եւ մահուան մատնեցիր: Արդ, գուն գնա՛ անոր հետ եւ աստուածներուն հայհոյելուն համար արժանի դատաստան ընդունէ»: Այնուհետեւ կարդալ տուաւ հետեւեալ դատավճիռը. «Ապոլոնին չերկրպագելով, մեր ինքնակալութեան հրամանը արհամարհելով, նաև աստուածներուն հայհոյելով թագուհին ալ մոլորեցընելու համար, քրիստոնեաներու գործակից Գէորգի եւ իր կողմէ մոլորած Աղեքսանդրէի գլուխները կտրել»: Եւ անմիջապէս զինուորները զանոնք բռնեցին ու քաղաքէն դուրս տարին: Թագուհին, որ յօժարութեամբ Սուրբ Վկային հետ նահատակութեան կ'երթար, ճանապարհին նստեցաւ տեղ մը եւ աղօթելով խաղաղութեամբ աւանդեց հոգին, իսկ Սուրբ Գէորգը տարին կառափնատուն, ուր ան դիմելով զինուորներուն՝ ըսաւ. «Եղբայրներ, քիչ մը սպասեցէք որ աղօթեմ»: Եւ հայեացքը երկինք յառելով, ձեռքերը տարածեց, հառաչեց եւ ըսաւ. «Տէ՛ր իմ Աստուած, որ բոլոր յաւիտեաններէն առաջ ես եւ որու ապաւինեցայ մանկութենէս ի վեր՝ ծառաներուդ տուած անսուտ խոստումին ճշմարիտ ակնկալութեամբ, անանց գանձ, որ նախքան խնդրելը Քեզմէ խնդրողներուս ձրի պարզեւներ կը շնորհես, լսէ՛ ինծի Տէր, որ վկայութեան խոստովանութիւն տուիր ինծի եւ օգնեցիր մինչեւ վերջ համբերել, այժմ ալ ընդունէ՛ հոգիս, փրկէ՛ օդային պիղծ ոգիներէն եւ բնակեցուր քու սիրելիներուն ու սուրբերուն հետ: Թողութիւն շնորհէ այս հեթանոսներուն, որոնք չարչարեցին զիս եւ քու ծառաներդ, զանոնք լուսաւորէ ճշմարտութեան գիտութեամբ, քանզի կ'ուզես որ բոլորը փրկուին: Քու օգնութիւնը ղրկէ՛ անոնց, որոնք Քու անունդ կը կանչեն: Տուր անոնց երկիւղ եւ սուրբերուն հանդէպ սիրոյ ջերմութիւն, որ զանոնք յիշատակելով նոյն հաւատքը ստանան՝ անոնց հետ արժանանալով երկնաւոր կեանքի եւ յաւիտենական արքայութեան: Քանզի Քուկդէ արքայութիւնը եւ փառքը՝ Հօրը եւ Որդւոյն եւ Սուրբ Հոգիին անունով, յաւիտեանս, Ամէն»:

Աղօթքէն ետք ան ծունկի եկաւ եւ երկարելով պարանոցը՝ ըսաւ. «Կատարեցէ՛ք թագաւորին հրամանը»:

Սուրբ Գէորգ սուրով գլխատուելով նահատակուեցաւ ի Տէր 303 թուականին, Զատիկին յաջորդող Ուրբաթ օրը:

Յ.Գ.— Այս գրութիւնը համադրուեցաւ եւ արեւմտահայերէնի վերածուեցաւ մեր կողմէ:

# ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ ԳԵՐԱՊԱՏԻՒ ՏԵՐ ՄԵՂՐԻԿ Ծ. ՎՐԴ. ԲԱՐԻՔԵԱՆԻ ՈՐՊԵՍ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Ներկայ գրութեամբ նախ կ'ուղեմ արձանագրել Գերապատիւ Տէր Մեղրիկ Ծ. Վրդ. Բարիքեանի անձնական կարողութիւնները եւ Սուրբ Աստուածածին Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ 2002 թը-ւականէն ի վեր ստանձնած հովիւի պաշտօնի ընթացքին անոր կատարած Եկեղեցաշէն եւ դրական գործունէութիւնը:

Գերապատիւ Տէր Մեղրիկ Ծայրագոյն Վարդապետ եղած է միշտ համեստ եւ խոնարհ Եկեղեցական մը, օժտուած աստուածային բազմաթիւ չնորհներով եւ տաղանդներով։ Ան հայ մշակոյթին ծառայած է որպէս երաժշտագէտ, յօրինող, դաշնակահար, գրող, բանաստեղծ, հրատարակիչ, խմբավար ու կրօնական գիրքերու հեղինակ։

Ա. Աստուածածին Եկեղեցւոյ 12 տարիներու հովուութեան ընթացքին, որպէս բացառիկ տեսիլք ունեցող Եկեղեցական, կազմակերպած է Հոգեւոր բազմաթիւ ձեռնարկներ, գօրացնելով ժողովուրդին քրիստոնէական հաւատքը, հայ նոր սերունդի զաւակները մօտեցնելով Եկեղեցիին եւ Քրիստոնէութեան, կազմակերպելով նաեւ Սուրբ Գրոց սերտողութիւններ բոլոր տարիքներու համար, յատկապէս երիտասարդներու ու պատանիներու համար։ Կիրակնօրեայ դպրոցի ազգային եւ կրօնական դաստիարակութեան կողքին, ամէն երեքշաբթի առաւտօտեան



Ժամը 9:00-11:00, ՀՕՄ-ի «Պապայեան» Մանկապարտէզի եւ «Գոլովեան» Նախակրթարանի մինչեւ երրորդ դասարանի աշակերտութեան սորվեցուցած է մեր եկեղեցական աղօթքները, շարականները, սաղմոսները եւ եկեղեցական սպասներու եւ եկեղեցականներու տարագներու անունները, ապա, առաւտօտեան յատուկ արարողութիւններ՝ Հայ Կեդրոնի Երէցներու Ընկերակցութեան անդամներուն համար:

Բազմաթիւ գիրքերու կողքին, ամէն շաբաթ հրատարակած է եկեղեցւոյ կիրակնօրեայ մտորումներու «Եկեղեցի» թերթիկը եւ բացառիկ բովանդակութիւն ունեցող «Շողակաթ» պարբերաթերթը:

### ԻՐ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԳԻՐՔԵՐՆ ԵՆ.—

- 1.- «Անձինք նուիրեալք», երաժշտական, Անթիլիաս, 1990, 20 էջ:
- 2.- «Դաշնաւորեալ Շարականներ», երաժշտական, Անթիլիաս, 1996, 120 էջ:
- 3.- «Հովիւին Ծաղկեալ Գաւազանին Հետքերով», Թորոնթօ, 2005, 204 էջ:
- 4.- «Կիլիկիայէն... Անթիլիաս, Ամայութենէ... Առաքելութիւն, Որբանոցէ... Դպրանոց», Թորոնթօ, 2005, 76 էջ:
- 5.- «Ուսկուն Լեռներու 40-ամեայ Ուխտաւորը», Թորոնթօ, 2008, 170 էջ:
- 6.- «Սրբալոյս Միւռոն», Թորոնթօ, 2008, 130 էջ:
- 7.- «Աստուածածին, Մեղայ Քեզ», Թորոնթօ, 2008, 106 էջ:
- 8.- «Սուրբերուն Մտերմութեան Մէջ», Թորոնթօ, 2009, 99 էջ:
- 9.- «Միշտ Սուրբ Կոյս Աստուածածին Մարիամ», Թորոնթօ, 2009, 161 էջ:
- 10.- «Մա՞հ Թէ՛ Կեանք», Թորոնթօ, 2014, 188 էջ:

### ՀՐԱՏԱՐԿԱԾ ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ.—

- 1.- «20-ամեակի Յուշ Ս. Աստուածածին Եկեղեցւոյ», Թորոնթօ, 2003, 52 էջ:
- 2.- «Խաչի Անդաստանի Թափօր»:
- 3.- «25-ամեակի Յուշ Ս. Աստուածածին Եկեղեցւոյ», Թորոնթօ, 2008, 100 էջ:
- 4.- «Աղօթքի Յօղեր, Նամակներ Աստուած Պապային», Թորոնթօ, 2011, 94 էջ:

- 5.- «Արարողութիւնք, Ս. Ղեւոնդեանց Քահանայից Համագումարի Առիթով», 2011, 94 էջ:
- 6.- «Օրհնութիւն եւ Օծում», Ս. Աստուածածին, Թորոնթօ, 2011, 60 էջ:
- 7.- «30-ամեակի Յուշ, Ս. Աստուածածին Եկեղեցւոյ», Թորոնթօ, 2013, 128 էջ:
- 8.- «45-ամեակի Գերաշնորհ Տէր Խաժակ Սրբ. Արք. Յակոբեանի Քահանայական Ձեռնադրութեան եւ Օծման», Թորոնթօ, 2013, 72 էջ:
- 9.- «Ազատութեան Փրկագինը», Հեղինակ՝ Խաժակ Սրբ. Արք. Յակոբեան, Թորոնթօ, 2013, 322 էջ:

**ԻՐ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ**

CD-ՆԵՐՆ ՈՒ DVD-ՆԵՐՆ ԵՆ.—

- 1.- «Երգեցք Միշտ, Մանուկներ», CD, Զարեհ Եպիսկոպոս, Անթիլիաս, 2001:
- 2.- «Նոր Տարուան եւ Ս. Ծննդեան երգեր», CD, Անթիլիաս, 2001:
- 3.- «From Darkness To Light», CD, Անթիլիաս, 2001:
- 4.- «Ս. Պատարագ Հայց. Առաք. Եկեղեցւոյ», 2 CD, Թորոնթօ, 2006:
- 5.- «Peace On Earth», Խաղաղութիւն Աշխարհի, CD, Թորոնթօ, 2006-2007:
- 6.- «Peace On Earth», Խաղաղութիւն Աշխարհի, DVD, Թորոնթօ, 2006-2007:
- 7.- «Մայիսեան Փառատօն», 2 CD, Թորոնթօ, 2007:
- 8.- «Մայիսեան Փառատօն», DVD, Թորոնթօ, 2007:
- 9.- «The Last Days of Jesus», Յիսուսի Վերջին Օրերը, 2 CD, Թորոնթօ, 2008:
- 10.- «The Last Days of Jesus», Յիսուսի Վերջին Օրերը, DVD, Թորոնթօ, 2008:
- 11.- «Գթա՛, Տէր», Լենա Պէյլէրեան, 2 CD, Թորոնթօ, 2009:
- 12.- «Spirit of Christmas», Ծննդեան Հոգին, 2 CD, Թորոնթօ, 2009:
- 13.- «Spirit of Christmas», Ծննդեան Հոգին, DVD, Թորոնթօ, 2009:
- 14.- «Sound of Heaven», Թորոնթօ, 2011:
- 15.- «Հայ Մանուկի Տարի», ասմունք, Իգապէլ Յակոբեան, Թորոնթօ, 2012:

Գերապատիւ Տէր Մեղրիկ Ծ. Վրդ. Բարիքեան, 25 տարիներ առաջ, որպէս կուսակրօն քահանայ օծման եւ ձեռնադրութեան առիթով, (28-29 Մայիս 1988-ին), Հայր Սուրբին հոգեւոր հայրը՝ Երջանկայիշատակ Տէր Զարեհ Սրբ. Եպիսկոպոս Ազնաւորեան իր տուած քարոզին մէջ ըսած է, ի միջի այլոց.— «Ի վերջոյ այսօր նոր անուն մը ստացար: Այսօր կոչուեցար Տէր Մեղրիկ Քահանայ: «Մեղրիկ» անունը անունն է այն մեծ սրբակենցաղ վարդապետին (1045-1115)..., որ քեզի նման քան տարեկանին կոչուած էր Աստուծոյ քահանայութեան եւ ինքինք տուած էր ճգնական կեանքի, բայց մանաւանդ իր ժողովուրդի ուսուցողութեան եւ վարդապետութեան:

«Հիմնադրեց երկու կարեւոր վանքեր: Այդ վանքերէն առաջինը պիտի ըլլար մեծագոյնը կիլիկիան վանքերուն՝ «Դրազարկ»ի վանքը, որ պիտի դառնար ուսման եւ լոյսի կեղրոն մը, այն վանքը, որ ժամանակակից մատենագիրներու վկայութեամբ, պիտի դառնար «Տեղի իմաստասիրաց եւ Գրասիրաց»: Այդ վանքի հիմնադրութենէն ետք զայն լեցուց իրեն նման հաւատաւոր վանականներով, զայն լեցուց «Հին կարգերով, սեւ աւանդութիւններով» եւ այդ ձեւով կիլիկիոյ նորակազմ հայկական պետականութեան եւ Սսոյ Կաթողիկոսութեան, ինչպէս նաեւ Հայաստանեայց Եկեղեցւոյ տուաւ իր ամրութիւնը կերտող վանական հաստատութիւններէն կարեւոր մէկ հատը: Իսկ իր հիմնած երկրորդ վանքը պիտի ըլլար «Խորին Անապատ»ը»:

Թորոնթոյի Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ հովիւ՝ Գերապատիւ Տէր Մեղրիկ Ծ. Վրդ. Բարիքեան, 25 տարի առաջ ընդունելով Գէորգ Վարդապետ Մեղրիկի անունը, իր նուիրեալ գործունէութեամբ, Մեծի Տանն Կիլիկիոյ վանքին մէջ զանազան պաշտօններ կատարելէ ետք, Վեհափառ Հայրապետին՝ Արամ Ա. Կաթողիկոսին որոշումով ղրկուեցաւ Թորոնթօ եւ ստանձնեց Սուրբ Աստուածածին Հայաստանեայց Առաքելական Եկեղեցայ հոգեւոր հովիւի պաշտօնը:

Հայր Սուրբը հոգեւոր հովիւի պաշտօնը ստանձնած առաջին օրէն, ուխտելով Գէորգ Վրդ. Մեղրիկի գործունէութեան, իր անսպառ կարողութիւնները եւ Աստուածային շնորհները ի գործ դրաւ կազմակերպելով Աւետարանի սերտողութիւններ բոլոր տարիքներու համար, հրատարակեց կիրակնօրեայ հոգեւոր մտորումներու «Եկեղեցի» թերթիկը եւ «Շողակաթ» պարբերաթերթը:

**Հայր Սուրբը յատուկ հոգածութեամբ զբաղեցաւ եկեղեցւոյ զոյգ դպրաց դասերով, որոնք կոչուեցան «Զարեհ Ազնաւորեան» դպրաց դասեր: Կազմակերպեց եկեղեցւոյ ծառայող յանձնախումբեր: Նորանոր վարագոյրներով պայծառացուց եկեղեցւոյ խորանը: Եկեղեցւոյ գորգերը նորոգեց: Ժամանակի ընթացքին գունաթափած եւ մաշած եկեղեցւոյ պատերը, խորանը, դաւիթը, «Յովնանեան» սրահը, մեծ գումարներ հանգանակելով եւ ծախսելով նորոգել տուաւ: «Յովնանեան» սրահին մէջ զետեղուեցան Հայաստանեայց եկեղեցւոյ Կիլիկիոյ կաթողիկոսներուն եւ Գանատայի թեմի առաջնորդներուն նկարները:**

Բացառիկ կերպով կազմակերպեց «Սիրոյ սեղաններ»՝ Ա. Ծննդեան եւ Ա. Յարութեան, ինչպէս նաև տաղաւարներու եւ տօնական օրերու յիշատակութեան առիթներով, զանազան նըւէրներով միշտ գնահատելով բարեպաշտ ժողովուրդը: Պատարագի ընթացքին կրօնաշունչ, ազգայնաշունչ ու բարոյալից քարոզներով, քրիստոնէական շունչ եւ ոգի ջամբեց ժողովուրդին:

**Հայ Օգնութեան Միութեան «Պապայեան» Մանկապարտէզգի եւ «Գոլուեան» Նախակրթարանի մինչեւ երրորդ դասարաններու աշակերտներուն ամէն երեքշաբթի առաւօտեան ժամը 9.00-11.00 սորվեցուց Հայաստանեայց եկեղեցւոյ աղօթքները, շարականները, սաղմոսները եւ եկեղեցական սպասներուն անուններն ու եկեղեցականներուն տարագներուն անունները:**

Յատուկ հոգածութեամբ զարկ տուաւ Կիրակնօրեայ Դպրոցի դասընթացքներուն, միշտ գնահատելով ծառայող մանչերը եւ ուսուցիչները:

Եկեղեցւոյ առաքելութեան զարկ տալու առաջադրութեամբ, հաստատեց «Կիլիկիոյ Զայն» կրօնական ուստիոկայանը, որուն սփռումները տեղի կ'ունենան ամէն Կիրակի, երեկոյեան ժամը 8.00-11.00: Իսկ վերջերս սկսաւ հեռասփոռուիլ հեռատեսիլային նոր ծրագիր մը: Շաբաթը երեք անգամ, ամէն երեքշաբթի, Ուրբաթ եւ Կիրակի օրերը, երեկոյեան ժամը 8.00-9.00, եւ ամիսը անգամ մը՝ Ա. Պատարագի ամբողջական սրփում:

**Հայր Սուրբը որպէս երաժշտագէտ եւ խմբավար, կազմակերպեց եւ բացառիկ յաջողութեամբ ներկայացուց երեք համերգներ, շուրջ 150 մասնակցող երգիչներով: Առաջին համերգը՝ «Ծննդեան Համերգ», 2006 թուականին, երկրորդը՝ «Մայիսեան Համերգ»՝ 2007, «Յիսուսի Վերջին Օրերը»՝ 2008:**

**Մեծի Տանն Կիլիկիոյ Դպրեվանքին 75-րդ տարեղարձին առիթով, Հայր Սուրբը կազմակերպեց երգեհոնային նուագահանդէս, անձնական դաշնամուրային ելոյթով, «Կիլիկիային... Անթիլիաս, Ամայութենէն... Առաքելութիւն եւ Որբանոցէ... Դպրանոց» առաջադրութեամբ, որուն հասոյթը՝ \$100.000,00 (հարիւր հազար տոլար) յատկացուեցաւ Դպրեվանքին բարգաւաճման:**

Հայր Սուրբը յատուկ ճիգ եւ աշխատանք գործադրեց եկեղեցւոյ դպիրներուն եւ սարկաւագներուն թիւը բազմացնելու մանուկներով, պատանիներով եւ երիտասարդներով:

Կազմակերպեց դպիրներու, կիսասարկաւագներու եւ սարկաւագներու ձեռնադրութիւն, Կիրակի, 27 Ապրիլ 2003-ին, ձեռամբ Գանատայի Հայոց Կաթողիկոսական Փոխանորդ Գերաշնորհ Տէր Խաժակ Սրբ. Եպիսկոպոս Յակոբեանի, տպաւորիչ եւ հիանալի աղօթքներով, շարականներով եւ յայտագրով, արժանանալով հաւատացեալ ժողովուրդին յարգանքին եւ գնահատանքին:

Հայր Սուրբը, որպէս հոգեւոր հովիւ Սուրբ Աստուածածին Հայատանեայց Առաքելական Եկեղեցւոյ, ինչպէս ապագային հոգեւոր տեսուչ Հարաւային Օնթարիոյ եւ Առաջնորդական Փոխանորդ Գանատայի Հայոց Թեմին, յաճախ, տօնական առիթներով գնահատած է բարեպաշտ ժողովուրդը զանազան նըւէրներով, գնահատագիրներով եւ ճաշկերոյթներով:

Մեծապէս գնահատելի էր նաեւ եկեղեցւոյ յատուկ խորհրդանշանով պատուելը Թորոնթոյի շուրջ 30 հայերէն եւ անգլերէն գրող Հայ Հեղինակներն ու գրողները, քաջալերելով Հայ գրողները, որպէսզի շարունակեն ծառայել Հայ մշակոյթին եւ գրականութեան:

Յատուկ գնահատանքի արժանացաւ մեր սիրելի սրբակենցաղ Հայր Սուրբը, որուն նախաձեռնութեամբ եւ գործակցութեամբ Թորոնթոյի քրիստոնեայ համայնքներու ղեկավարներուն, Հինգչաբթի, 9 Օգոստոս 2012, երեկոյեան ժամը 8:00-ին, Ս. Աստուածածին Հայատանեայց Առաքելական Եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ միջ-համայնքային աղօթացասութիւն Սուրբոյ խաղաղութեան համար, որուն ներկայ գտնուեցան համայնքային եկեղեցիներու հովիւներն ու հաւատացեալները, թիւով շուրջ 500 հոգի, որոնք եկած էին խմբային աղօթքներով դիմել ամէնակարող Աստուծոյ, որպէսզի խաղաղութիւն պարգեւէ Սուրբոյ ժողովուրդին:

**Աղօթասացութեան ներկայ գտնուող հաւատացեալները կը զարմանային ձեռնարկը կազմակերպելու գաղափարը յդացող եւ այնքա՞ն յաջողութեամբ գործադրող եկեղեցականին, Ս. Աստուածածին Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Գերապատիւ Տէր Մեղրիկ Ծ. Վրդ. Բարիքեանին, որ իր այնքա՞ն ծանր եւ յոգնեցուցիչ հոգեւորական աշխատանքներու կողքին ինչպէ՞ս ժամանակ կը գտնէ նման եւ այլ ձեռնարկներ կազմակերպելու, զոհելով իր հանգիստը եւ գիշերային քունը:**

**Հայր Սուրբը իր քաղցր լեզուով, բարեհամբոյր բնաւորութեամբ եւ կենցաղով Ս. Աստուածածին եկեղեցին հասցուց նիւթապէս եւ բարոյապէս օրինակելի եւ գնահատելի բարձրութեան: Իսկ Հայր Սուրբը միշտ յարգուեցաւ եւ սիրուեցաւ հայ ժողովուրդի երեք յարանուանութեանց զաւակներէն եւ այլ համայքներու ղեկավարներէն եւ ժողովուրդէն:**

**Գերապատիւ Տէր Մեղրիկ Ծ. Վրդ. Բարիքեան իր մեղրանոյշ բնաւորութեամբ, բարեգործութիւններով, դպրոցական հանդէսներու, միութենական ձեռնարկներու իր աղօթքներով եւ պատգամներով, կ'աշխատի վառ պահել դպրոցականներու, ծնողներու եւ միութենական հայորդիներու սրտին մէջ հայկական խրոխտ ոգին եւ զգացումները, մեծապէս օգտակար դառնալով Հայ Դատին եւ Հայապահպանման պայքարին:**

**Ամէն տարի, Ծաղկազարդի եւ Աւագ Շաբթուան օրերը բացառիկ պատրաստութեամբ կը տօնուէին Ս. Աստուածածին եկեղեցւոյ կողմէ, մանաւանդ Աւագ Ուրբաթ օրուան եկեղեցական արարողութիւններն ու Յիսուսի դագաղը դպիրներու, սարկաւագներու, նուագախումբի ներկայութեամբ կազմուած ժողովրդային թափորի շրջագայութիւնը եկեղեցւոյ յարակից պողոտաներէն եւ թաղերէն, խորապէս տպաւորելով դիտողները:**

**Եկեղեցւոյ անուանակոչութեան տօնը՝ Վերափոխումն Սուրբ Աստուածածնի, ամէն տարի տօնուեցաւ յատուկ եկեղեցական արարողութիւններու, խաղողօրհնէքի եւ քերմէսի, երկու օրերու ընթացքին, հոծ հայորդիներու ներկայութեամբ եւ խանդավառութեամբ:**

**Հայր Սուրբը միշտ պատշաճօրէն ընդունած է մեր եկեղեցին այցելող կրօնական եւ աշխարհական բարձրաստիճան անձնաւորութիւններ, որոնց կարգին Մեծի Տանն Կիլիկիոյ Շնորհա-**

զարդ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը, 2005 թւ-  
լականին: Այդ այցելութեան ընթացքին Վեհափառը «Կիլիկ-  
եան Իշխան»ի, «Կիլիկեան Ասպետ»ի, «Ս. Մեսրոպ Մաշտոց»ի  
Շքանշաններով պատուեց եկեղեցւոյ եւ հայ մշակոյթին ծառա-  
յող կարգ մը հաւատացեալներ:

Եկեղեցւոյ Հոգաբարձութեան կողմէ կազմակերպուած Ա.  
Ծննդեան եւ այլ առիթներով, Հայր Սուրբին առաջարկով եւ  
Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տէր Խաժակ  
Արք. Արք. Յակոբեանի ձեռամբ գնահատուեցան եկեղեցւոյ ծա-  
ռայող կարգ մը հաւատացեալներ:

Հայր Սուրբը քանի մը տարիներէ ի վեր գնահատելի գա-  
ղափարով եւ կազմակերպութեամբ դէպի Քրիստոսի ծննդեան,  
քարոզութեան, խաչելութեան, թաղման եւ յարութեան վայրե-  
րը ուխտագնացութիւններ կազմակերպեց, իր իսկ առաջնոր-  
դութեամբ: Բոլոր ուխտաւորները խոր գոհունակութեամբ վե-  
րադարձան, ծրագրելով յաջորդ տարի կրկին մաս կազմել ուխ-  
տաւորներու խումբին:

Որպէս «Հորիզոն» շաբաթաթերթի եւ այլ թերթերու թղթա-  
կից, եւ Ս. Աստուածածին Հայաստանեայց Եկեղեցւոյ «Շողա-  
կաթ» պարբերաթերթի աշխատակից, միշտ առիթ ունեցած եմ  
ներկայ ըլլալու Հայր Սուրբին հովանաւորութեամբ կազմակեր-  
պըւած եկեղեցական արարողութիւններուն եւ ձեռնարկներուն,  
յաճախ գործակցելով եւ օգտակար դառնալով իր ծրագիրներուն  
գործադրութեան, ունեցած եմ այն գաղափարը, որ մեր եկե-  
ղեցւոյ բազմաշնորհ հովիւր, շուրջ 12 տարի ծառայելով Սուրբ  
Աստուածածին Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ, իր  
միակ նպատակը եղած է օգտակար դառնալ իր օգնութեան կա-  
րօտ ծնողներուն, որոնք նիւթական անբաւարար եկամուտ ու-  
նենալով դիմած են Հայր Սուրբին եւ իմ ներկայութեամբ ան իր  
անձնական հոգածութեան առած է անկարող ինը աշակերտնե-  
րու դպրոց արձանագրութեան վճարումները՝ շուրջ \$6.000,00  
տոլար, այն խոր գիտակցութեամբ, որ հայկական դպրոց յաճա-  
խել ուզող աշակերտ մը նիւթականի պատճառով չստիպուի յա-  
ճախել պետական վարժարաններ: Նման բազմաթիւ բարեգոր-  
ծութիւններ ըրած է Հայր Սուրբը, իր եւ հոգաբարձութեան մի-  
ջոցներով:

Հայր Սուրբին անձնագոհ եւ նուիրեալ գործունէութեան  
մասին կարելի է գիրք մը գրել, մանրամասնօրէն թուելով իր

կատարած ազգակերտ, հայադրոշմ եւ քրիստոնէավայել աշխատանքները:

Ներկայիս, պաշտօնական մարմիններէն տեղեկացած ըլլալով, որ Գանատայի Հայոց Թեմի Ազգային Վարչութեան եւ Առաջնորդ Սրբազն Հօր՝ Գերաշնորհ Տէր Խաժակ Սրբ. Արք. Յակոբեանի դիմումներուն անսալով, Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս, գնահատելով Հայր Սուրբին մտաւորական կարողութիւններն ու 25 տարիներու ծառայութիւնը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան որպէս միաբան եւ հոգեւոր զինուորագրեալ, որոշած է Հայր Սուրբը եպիսկոպոս ձեռնադրել Կիրակի, 27 Ապրիլ 2014-ին, Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ:

Այս որոշումը ինծի՝ 30 տարի Հալէպի մէջ ծառայած կիրակնօրեայ դպրոցներուն որպէս ուսուցիչ եւ տեսուչ, անցնելով դպրութեան 10 տարիներէն, ինչպէս նաև կիրակնօրեայի աշակերտութեան 12 տարիներէն, եւ վերջապէս, որպէս «Ս. Մեսրոպ Մաշտոց»ի շքանշանակիր, մեծ ուրախութիւն պատճառեց, որովհետեւ «Հայաստանեայց Եկեղեցին օժտուեցաւ կարող, բազմաշնորհ եւ նուիրեալ իշխանով մը՝ ի փառս մեր ազգին եւ մեր Ս. Եկեղեցին»:

Կանխայայտ շնորհաւորութիւններ նորաօծ Գերաշնորհ Տէր Մեղրիկ Սրբ. Եպիսկոպոս Բարիքեանին:





# ՄԱԿԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ



ՅՈՒԾ ԵՒ ՀԱՆԳԻՍ  
ԳԵՐԱԾՆՈՐՀ ՏԵՐ ԿՈՐԻՒՆ  
Ս. ԱՐՔ. ՊԱՊԵԱՆԻ  
ՎԱԽԱԿԱՆՄԱՆ  
ՔԱՌԱՍՈՒՆՔԻՆ ԱՌԹԻՒ

Պօղոս Առաքեալը թեսաղոնիկեցիներուն գրուած առաջին նամակին մէջ կը գրէ (Դ. Գլուխ, 13-րդ համար). «Եղբայրներ, կ'ուզենք որ մեռածներուն մասին ճշմարտութիւնը գիտնաք, որպէսզի չտրտմիք ուրիշներուն պէս, որոնք որեւէ յոյս չունին: Որովհետեւ եթէ կը հաւատանք, թէ Յիսուս մեռաւ եւ յարութիւն առաւ, նոյնպէս ալ կը հաւատանք, թէ Աստուած Յիսուսի ձեռքով եւ անոր հետ կեանքի պիտի բերէ անոնք, որ անոր հաւատացին եւ մեռան»:

Գերաշնորհ Տէր Կորիւն Ս. Արքեպիսկոպոսի վախճանումը պատահեցաւ Հինգշարթի, 21 Մայիս 2015-ին, յետ երկարատեւ հիւանդութեան:

Վերջին օժման ու թաղման կարգը կատարուեցաւ Շաբաթ, 23 Մայիս 2015, առաւօտեան ժամը 10-ին, Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր տաճարին մէջ, յընթացս սուրբ եւ անմահ պատարագի:

Աւագանի անունով Վարդգէս, ծնած է 1941-ին, Պէյրութ, Պուրճ Համուտի նոր Արագած թաղամասին մէջ: Յաճախած է նոր Սիսի «Լուսինեան» ազգային երկսեռ վարժարանը (այսօր՝ «Աքսոր Գասարճեան»): Իր միջնակարգ ուսումը ստանալէ ետք Պէյրութի Համազգայինի նշան Փալանձեան ձեմարանին մէջ, 1957-ին ընդունուած է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան դպրեվանքի ժառանգաւորաց բաժնի աւարտական դասարանը



Եւ 1958-ին ձեռնադրուած է սարկաւագ: Այնուհետեւ երեք տարի հետեւած է դպրեվանքի ընծայարանի դասընթացքներուն եւ 28 Մայիս 1961-ին ձեռնադրուած կուսակրօն քահանայ, ձեռամբ Զարեհ Ա. Կաթողիկոսին, եւ վերակոչուած Տ. Կորիւն Աբեղայ:

Տարի մը դպրեվանքին մէջ ուսուցչական պաշտօն վարելէ ետք, առաքելութեամբ մը կը զրկուի Գամիլցի՝ որպէս ուսուցիչ հայերէն լեզուի եւ կրօնական նիւթերու՝ տեղւոյն ազգային միջնակարգ վարժարանին, միաժամանակ ստանձնելով մօտակայ շրջանները այցելու հոգիւոր հովիւի պաշտօնը:

1963-ին Բերիոյ թեմի քաղաքական եւ կրօնական ժողովներուն կողմէ կը կոչուի Ճէզիրէի առաջնորդական փոխանորդութեան պաշտօնին: Նոյն տարին, աւարտելով Յովհաննէս պատմաբան Կաթողիկոս Դրասիանակերտցիի կեանքին եւ գործին նուիրուած իր վարդապետական աւարտաճառը, ձեռամբ Խորէն Ա. Կաթողիկոսին կը ստանայ վարդապետական գաւազանի իշխանութիւն:

1967-ին կը մեկնի Անգլիա՝ հետեւելու աստուածաբանական եւ հայագիտական բարձրագոյն ուսմանց Օքսֆորտ համալսարանին մէջ: Աւարտելով իր B. Lit. տիտղոսի աշխատանքները, կը վերադառնայ Անթիլիաս 1973-ի աշնան եւ դպրեվանքին մէջ կը դասաւանդէ եկեղեցագիտական, աստուածաբանական եւ լեզուական նիւթեր, միաժամանակ յառաջ տանելով իր ուսումնասիրական եւ բանասիրական աշխատանքները: 1977 թւրականի ամրան կը տիրանայ աստուածաբանութեան եւ արեւելագիտութեան ճիւղերէն Օքսֆորտի համալսարանի տոքթորայի տիտղոսին, նիւթ ունենալով հայ եւ վրաց եկեղեցիներու փոխյարաբերութեանց եւ այլ յարակից խնդիրներու պատմութիւնը 224-620 թուականներուն:

1978-ին կը մեկնի Նոր Ջուղայ, Սպահան, որպէս առաջնորդական տեղապահ եւ նոյն տարին Տ. Տ. Գարեգին Բ. Աթոռակից Կաթողիկոսի ձեռամբ կը ստանայ ծայրագոյն վարդապետութեան աստիճան: 1978-ին Սպահանի թեմի 23-րդ պատգամաւորական ժողովը զինք կ'ընտրէ առաջնորդ: 1980-ի Մայիս 18-ին ան կը ստանայ եպիսկոպոսական ձեռնադրութիւն եւ օծում ձեռամբ Տ. Տ. Գարեգին Բ. Աթոռակից Կաթողիկոսի, իսկ 19 Յունիս 1986-ին, դարձեալ Գարեգին Բ. Աթոռակիցի սրբատառ կոնդակով, կը ստանայ արքութեան տիտղոս եւ պատիւ:

2002-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի կողմէ կը նշա-

նակուի Քուէյթի եւ Ծոցի երկիրներու կաթողիկոսական փոխանորդ, ուր կը ծառայէ մինչեւ 2011 թուական։ 2011-ին կը վերադառնայ Սուրբ Աթոռ՝ Անժիլիաս եւ կը նուիրուի բանասիրական աշխատանքներու։

Հոգելոյս սրբազնը աշխատակցած է հայ մամուլին եւ ունի գրական քերթողական գործեր եւ բանասիրական բազմաթիւ աշխատութիւններ եւ յօդուածներ։

Բանասիրական բազմաթիւ գրութիւններէն ինձի նուիրած է «Քրիստոնէութիւնը ինչպէ՞ս պետական կրօն դարձաւ Հայաստանում» գրքոյկը, «Խաչատուր Վարդապետ Կեսարացին՝ Հիմնադիր Նոր Զուղայի Ս. Ամենափրկիչ վանքի տպարանի – խորհրդածութիւններ եւ յուշեր», որ տպուեցաւ Պոլսոյ «Մարմարա» թերթի 14 թիւերուն մէջ 25 Մարտ 2015-ի թիւէն սկսեալ՝ պատկերազարդ։

Թորոնթօ՝ իր եղբօր Գալուստի ընտանիքին եւ ազգականներուն այցելութեան շրջանին, սրբազնին հետ ունեցայ հարցազրոյցներ «Հորիզոն» շաբաթաթերթի եւ Ուրուկուէի «Կոմիտաս» ուստիոկայանին համար։ Դասախոսութիւն՝ Համազգայինի կազմակերպութեամբ՝ Պարսկաստանի հայութեան եւ Նոր Զուղայի Ս. Ամենափրկիչ վանքին մասին։ Ցիշատակելի են Թորոնթոյի Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ իր մատուցած պատրագներն ու քարոզները։

Թորոնթօ, իր ազատ ժամերուն, յաճախ կ'այցելէր եկեղեցւոյ հովիւ՝ Գերապատիւ Տէր Շահէ Ծ. Վրդ. Փանոսեանին (այժմ եպիսկոպոս եւ առաջնորդ Լիբանանի Հայոց), ապա ընկեր Յակոբ Ճանպաղեանը, ես, սրբազնը եւ Շահէ Ծ. Վարդապետը միասնաբար կարգ մը պաշտօնական այցելութիւններու կարգին, միասին կը ճաշէինք, միշտ խորհրդածելով ազգային եւ եկեղեցական հարցերու մասին։

Իր եղբօր՝ Գալուստին զաւակներուն ցերեկները կը հոգար կինս, որովհետեւ իրենց մայրը ուսուցչուհի էր Հ.Օ.Մ.-ի Ամէնօրեայ Վարժարանին մէջ։ Զաւակները կը կոչուէին Սարիկ եւ Վարագ։ Վարագին երբ Հ.Օ.Մ.-ի դպրոցի մանկապարտէզգի ծիլ դասարանը արձանագրուելու ժամանակը եկաւ, տէր եւ տիկին մտածեցինք իրեն վկայական մը տալ։ Բանաստեղծական բովանդակութեամբ եւ գեղեցիկ շրջանակի մէջ դրուած զայն յանձնեցինք Վարագին, իր ծնողքին ներկայութեան։ Այդ վկայականէն ճշգրտութեամբ քանի մը օրինակներ պատրաստելով դրկուեցան

Հօրեղբայրներուն եւ ազգականներուն, ինչպէս նաեւ դպրոցի տնօրէնին ներկայացնելով՝ հաճելի անակնկալ մը ըրին անոր:

Կորիւն Սրբազնը վկայականը առնելով, եղբօրը ուղղած նամակին մէջ գրած է հետեւեալը. «Մեծ անակնկալ եւ հաճոյք էր Գրիգոր Հոթոյեան Academy-ի շրջանաւարտից հանդէսի նկարը, գերտեսուչ Պր. Հոթոյեանի եւ դաստիարակ տեսչուհի տիկին Հոթոյեանի ձեռամբ տրուած վկայագրի վաւերագրական լուսանկարը: Իրապէս կարօտել եմ տէր եւ տիկին Հոթոյեաններին: «Սիրտը ափին մէջ» պահած, հոգին Հայաստան աշխարհի երկնակամարի վրայ թեւածող, իսկ գրիչը անսակարկ կերպով թորոնթոյի հայ համայնքի տրամադրութեան տակ գրած եւ «Հորիզոն»ի հորիզոնի վրայ միշտ թորոնթոյի հայ կեանքի գունագեղ համայնապատկերը ուրուագծող սիրելի Պր. Գրիգորին եւ իր ազնուափայլ ու համեստութեան եւ ծառայութեան շնորհալի տիպար տիկնոջ այդպէս առողջ ու կայտառ եւ զուարթուն պատկերը մտածել տուեց ինձ, որ որքան մեծ բախտաւորութիւն է կեանքում «բարի, գեղեցիկ, առաքինի ընկեր» ունենալը՝ նոյն երգին բառերով: Եթէ այսպէս շարունակեմ, Պր. Հոթոյեանին պէս ես ալ «սիրտս ափիս մէջ» դրած՝ ձեր նամակին մէջ պիտի ծրարեմ եւ դա իմանում ես որ խելօք բան չի... յանկարծ ճանապարհին կանգ կ'առնի.... Էհ պիտի ասես, վաղուց է այսպէս զըւարթ նամակ չէր գրել սրբազնը: Պատճա՞ռը. 48 ժամ է կղզիացել եմ ես ինքս իմ մէջ եւ վայելում եմ (40 պաշտօնեաներից դատարկուած՝ արձակուրդի գացած) այս մեծ վանքում առանձնութիւնս: Հեռախօսներն էլ փակում եմ, երբ գրում եմ...»:

Ակնյայտ է, որ մեր կողմէ Վարագին տրուած վկայականը պատճառ դարձած է այսպիսի զուարթ եւ սրտաբուխ նամակի մը, որ կու գայ փաստելու իր անկեղծ զգացումները հանդէպ իր եղբօր եւ բարեկամներուն:

Հոգելոյս սրբազնին բարեկամական խոր զգացումները արտայատող հետեւեալ նամակը կ'ուզեմ ընթերցողներուն ուշադրութեան յանձնել...

Ս. Ամենափրկչեան վանի, Նոր Ջուղա, 26 Ապրիլ 1987

Յարգելի  
Պր. Գրիգոր Հոթոյեան,

Ցաւում եմ, որ ժամանակին չեմ յաջողել Զեր անձնական

մտերմիկ նամակին պատասխանել կամքից անկախ պատճառ-ներով, որի հետ ներփակ շնորակալութեամբ ստացել էի Զեր ու-դարկած նկարները: Յանախ անձնականը զոհ է գնում ընդհան-րականի հրամայական պահանջների առաջ: Սոյն երկտողը ան-պայման ուզում եմ օր առաջ հասնի Զեր ձեռքը, բանի որ շու-տով դարձեալ նոր զբաղումների մէջ ընկնելով, թերանամ Զեր նկատմամբ ունեցած իմ յարգանքի եւ սիրոյ արտայատութեան մէջ:

Առաջին հերթին շուտափոյք եւ ամբողջական պատճինում եմ մաղթում: Նախանցեալ օր Գալուստից ստացուած մէկ նա-մակից տեղեկացայ, որ ենթարկուել էի սրտի վիրարուժական յաջող գործողութեան: Որքան յիշում եմ, 1985 թուի ամիան երք միասին էինք անմոռանալի մի կարճ շրջանի համար, դուք հան-գրստանում էի Զեր տնում նոր անցկացրած սրտի տագնապից յետոյ: Դրանով հանդերձ, դուք ձեռնածալ տունը նստողը չէի եւ սիրով յանձն առաք՝ «Հորիզոն»ի լոյսերը վառ պահելու սի-րոյն, ինձ տրամադրել երկար ժամեր եւ կամ «Կոմիտաս» հայ-կական ուստիոժամի համար արձանագրել մի երկար հարցա-զրոյց: Լիայոյս եմ, որ սոյն գործողութեամբ սրտի հարցին տուել էք իհմնական լուծում եւ գալիք յիսուն տարիների հա-մար «Հորիզոն»ը ապահոված կը լինի իր ժրաշան թղթակցին՝ Թորոնթոյում: Ի դէպ, շարունակում եմ ընթերցել թէ՛ Զեր եւ թէ՛ պարբերաբար Անի Հորոյեանի կողմից գրուած համով-հո-տով թղթակցութիւնները:

Եղօրս նամակից տեղեկացել եմ, որ փոքրիկն Օր. Սարիկը «որդեգրուել» է Զեր կողմից ցերեկուայ այն ժամերին երբ պա-պէն սրիւդիօ եւ մամէն հայոց դպրոցում զբաղուած են իրենց գործերով: Եղբայրս ուղարկել էր, իր ժաղցրութեան համա-ձայն, մէկ նոխ եւ գեղեցկատիպ շարք Սարիկի տարբեր տրա-մադրութիւններից: Սարիկը 1985 թուին իմ հանաչած երեխան չէ այլեւս, այլ կազմաւրուող մի աղջիկ king size գծերով, պա-պիկի հաստ յօնքերով:

Եթէ չեմ սխալւում, ժամանակին կատարել էի տեղւոյդ Սր. Աստուածածին եկեղեցու իհմնօրինէքը: Յուսամ իմ յաջորդ այցելութեանս, որը չեմ իմանում երբ կը լինի, երշանկութիւնը կ'ունենամ Հայ Տան կողքին, հայկական ոնով կառուցուած մեր սեփական եկեղեցու մէջ պատարագելու եւ ժարողելու, եւ ոչ թէ պարտադրուած լինել մէկ ժամ մեքենայով նամբորդելով՝ այս-

պէս ասած, «մէկ քոյր եկեղեցու» ունեցած հնարաւորութիւններից իբրեւ իիւր օգտուելու:

Փոխանցեցէք սիրալիր ողջոյններս Զեր ընտանիքի անդամներին, Խաժակ Հայր Սուրբին եւ Զեր ժողովականներին, մաղթելով Զեզ քաջառողջ եւ երկար կեանք եւ կատարեալ յաջողութիւն Զեր անձնական աշխատանքներին, եկեղեցանուէր եւ մըշակութային գործունէութեան:

Մնամ օրինաձայն սիրոյ ողջունիւ

Զերմօրէն աղօթարար՝  
Կորիւն Արք. Պապեան

Կորիւն Արքազան իբրեւ ազնիւ, հեզ եւ ընկերասիրական զգացումներով եւ բնաւորութեամբ տոգորուած անձ, բազմաշնորհ, տաղանդաւոր ու կրօնական եւ գրական ուսումով (մինչեւ տոքթորա) զարգացած եկեղեցական, իր հոգեւորական կեանքին ընթացքին երբեք ինքնահաւանութեան եւ ամէն բան բարձրէն դիտելու սովորութիւն չունէր: Այդ պատճառով սիրուած էր եկեղեցականներէն եւ աշխարհականներէն:

Բարի սամարացի մըն էր, ողորմած եւ նարողամիտ:

\* \*

Շաբաթ, 23 Մայիս 2015-ին, Մեծն Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, գլխաւորութեամբ Գերաշնորհ Տէր Եփրեմ Ա. Արք. Թաղագեանի եւ մասնակցութեամբ միաբան Հայրերուն, միութենական կառոյցներու ներկայացուցիչներուն եւ Հաւատացեալ ժողովուրդին, Հրամեշտ տուաւ Կիլիկեան Ուխտի երիցագոյն միաբաններէն՝ անձնուէր ու Հաւատարիմ Հոգեւորականին, հմուտ Հայագէտին, ծիսագէտին, աստուածաբանին եւ Տնօրէն Ժողովի ատենապետին՝ Գերաշնորհ Տէր Կորիւն Ա. Արք. Պապեանին:

Առաւտուն, միաբան Հայրերուն եւ Հաւատացեալ ժողովուրդին մասնակցութեամբ Գերաշնորհ Տ. Շահան Ա. Արք. Սարգիսեան մատուցեց սուրբ եւ անմահ պատարագ: Յընթացս սուրբ պատարագին, վախճանեալ սրբազան հօր դագաղը միաբան Հայրերուն կողմէ տաճարի ատեանէն բերուեցաւ սուրբ խորան, ուր տեղի ունեցաւ վերջին օժման կարգը, ձեռամբ Գերաշնորհ Տէր Եփրեմ Ա. Արք. Թաղագեանի եւ մասնակցութեամբ միաբան Հայրերու:

**ԵԿԵՂԵցիէն, իր հոգեւոր եղբայրներէն եւ բարեպաշտ ժողովուրդէն հրամեցտ առնելով հոգեթով շարականներու երգեցողութեան ընթացքին, հանգուցեալ սրբազան հօր դագաղը հերթաբար դէպի արեւմուտք, արեւելք ու հարաւակողմ դարձուեցաւ, որմէ ետք Եփրեմ Սրբազան սրբալոյս միւռոնով օծեց հանգուցեալ հօր ճակատն ու աջը եւ ընթերցեց այս առիթով գրուած Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի գրած դամբանականը, ուր վեհափառ Հայրապետը հետեւեալ չորս կէտերով կը բնութագրէ հանգուցեալ սրբազան Հայրը.—**

Սուգի մէջ է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Միաբանութիւնը, որովհետեւ սա պահուն հողին կը յանձնուի իր երէց եւ նուիրեալ միաբաններէն Տէր Կորիւն Ա. Արք. Պապեանը: Սուգի մէջ է նաեւ Հայ Եկեղեցին, որովհետեւ Հայ Եկեղեցւոյ հաւատքի առաքելութեան շուրջ կէս դար իր գործօն մասնակցութիւնը բերած յանձնառու հոգեւորականներէն Տէր Կորիւն Արքեպիսկոպոս կը հեռանայ Հայ Եկեղեցւոյ ծառայական կեանիքն:

Մեր գոհաբանական աղօրքը կը բարձրացնենք առ Աստուած, որ իր երկնային շնորհը ընծայեց հանգուցեալ սրբազանին հոգեմտաւոր Ենրդրումը բերելու Հայ Եկեղեցւոյ կեանքի ծաղկման վկայութեան կենսաւորման ու առաքելութեան հզօրացման: Արդարեւ, Աստուծոյ, Ազգին ու Եկեղեցւոյ անանձնական ծառայութեամբ իր կեանքը ապրեցաւ Կորիւն Սրբազան անցնող շուրջ 50 տարիներուն: Այլ խօսնով, հանգուցեալ սրբազանը իր Եկեղեցաշէն ու ազգանուէր կեանքին առաքեալին բառերով «բարի պատերազմը պատերազմեցաւ» (Բ. Տիմ. 4-7) խոր հաւատքով ու ամբողջական նուիրումով:

Մենք մօտէն նանչցանի հանգուցեալ սրբազանը դպրեվանդի իր ուսուցչութեան օրերէն մինչեւ համալսարանական ուսման տարիները, Ճէզիրէի իր առաջնորդական փոխանորդութեան շրջանէն մինչեւ առաջնորդական տարիները Սպահանի ու ապա Քուէյթի եւ Արաբական Ծոցի Երկիրներէն ներս: Արդ, կ'ուզենիք հետեւեալ հաստատումը կատարեալ մեր բոլորին սիրելի Կորիւն Սրբազանին մասին:—

Ա.— Կորիւն Սրբազան եղաւ Աստուծոյ, մեր Եկեղեցւոյ ու ժողովուրդին նուիրեալ ծառան, բառին վաւերական հասկացողութեամբ: Հոգեւորականի կեանքի համբան ու նպատակը ծառայութիւնն է: Հոգեւորականի կեանքին ու գործին արժեչափը

դարձեալ ծառայութիւնն է: Այս գիտակից յանձնառութեամբ Կորիւն Սրբազն որպէս Աստուծոյ ծառայութեան ուխտը կատարած հոգեւորական իր կեանքը ապրեցաւ մեր Եկեղեցւոյ համայնական կեանքէն ներս:

Բ.— Կորիւն Սրբազն եղաւ ու մինչեւ իր կեանքին վերջին բոպէն մնաց մտաւորական: Գիրքն ու գիրը իր կեանքէն անբաժան մնացին՝ նոյնիսկ հիւանդութեամբ վարակուած վերջին ամիսներուն: Հանգուցեալ սրբազնը ո՞չ միայն գիրն ու գիրքը սիրողը եղաւ, այլ նաև իր պատանեկան օրերէն սկսեալ գեղարուեստական գրականութեան բնագաւառէն ներս մուտք գործեց եւ աւելի հասուն տարիներուն՝ բանասիրական կալուածէն:

Գ.— Կորիւն Սրբազն եղաւ ու մնաց հանելի ու սիրելի անձ մը իր շրջապատին: Ստանձնած բոլոր պաշտօններուն ընթացքին, կեանքին ուրախ թէ տիսուր պայմաններուն, զուարթախօսութիւնը միշտ մնաց տիրական ներկայութիւն՝ նոյնիսկ իր երկրաւոր կեանքի վերջին օրերուն: Հանելի էր զինք լսել երբ ան գրական պատկերներով ու դարձուածներով դէպիերն ու հարցերը կը ներկայացնէր անձնական խօսակցութեան թէ հրապարակային ելոյթներու ընթացքին:

Դ.— Կորիւն Սրբազն եղաւ ու մնաց հաւատարիմ միարան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաքողիկոսութեան: Ան մեր Սուրբ Աքոնին ծառայեց երշանկայիշատակ Զարեհ, Խորէն եւ Գարեգին Վեհափառ Հայրապետներուն գահակալութեան շրջաններուն, պատկանելով մեր միարանութեան երէց սերունդին: Ան ապրեցաւ մեր Սուրբ Աքոնին ուրախ թէ տագնապալից օրերը՝ բոլոր պայմաններուն մէջ մնալով հնագանդ վեհափառներուն ու հաւատարիմ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաքողիկոսութեան սկզբունքներուն:

Ահա Կորիւն Սրբազնը այնպէս ինչպէս որ զինք նանչցանք: Վստահ ենք, որ խորունկ սէր ու յարգանք ունեցան իր նկատմամբ բոլոր անոնք, որոնք, որպէս միարանակից եղբայր կամ ժողովական, մօսէն գործակցեցան իր հետ անցնող տարիներու ընթացքին: Մեծ կորուստ մըն է Կորիւն Սրբազնի մահը մեր Եկեղեցւոյ ու յատկապէս մեր Սուրբ Աքոնին համար»:


Վեհափառ Հայրապետը հանգուցեալ Կորիւն Սրբազնին մասին իր արդար վկայութիւնները փոխանցելէ ետք, իր ցաւակցութիւնները յայտնեց միաբանութեան անդամներուն եւ Հան-

գուցեալի հարազատներուն, աղօթելով առ բարձրեալն Աստուած, որ իր երկնային թագաւորութեան մէջ ընդունի հանգուցեալ սրբազանին հոգին եւ մեր բոլորին շնորհէ Սուրբ Հոգւոյ անսպառ միսիթարութիւնը:

Վեհափառին «յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի» սրտագին աղօթքէն ետք, մեր՝ Հոթոյեան ընտանիքին կողմէ ի խորոց սրտի ցաւակցութիւնները կը յայտնենք Պապեան ընտանիքներու բոլոր անդամներուն, ինչպէս նաեւ քրոջ ընտանիքի անդամներուն եւ բոլոր հարազատներուն ու ազգականներուն:

Լոյս մշտնջենական, խունկ ու աղօթք՝ իր բարի, համեստ եւ խոնարհ հոգիին:

Յիշատակդ անթառամ պիտի մնայ միշտ մեր սրտերուն մէջ:



# ՅՈՒՇԵՐԵԿՈՅՑ

## ՀՈԳԵԼՈՅՑ ԿՈՐԻՒՆ ՍՐԲԱԶԱՆ

## ԱՐՋԵՊԻՍԿՈՊՈՍ ՊԱՊԵԱՆԻ

## ՅԻՇԱՏԱԿԻՆ

Հովանաւորութեամբ Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տէր Մեղրիկ Սրբազն Եպիսկոպոս Բարիքեանի եւ կազմակերպութեամբ Սուրբ Աստուածածին Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ եւ Թորոնթոյի Հայ Ակումբին, Կիրակի, 6 Դեկտեմբեր 2015, երեկոյեան ժամը 6-ին տեղի ունեցաւ յուշերեկոյ Հոգելոյս Կորիւն Սրբազն Արքեպիսկոպոսի յիշատակին՝ Սուրբ Աստուածածին Հայց. Առաք. Եկեղեցւոյ մէջ, որուն ներկայ գտնուեցան Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ Հոգեւոր Հովիւներ՝ Հոգեշնորհ Տէր Ստեփանոս Վարդապետ Փաշայեան, Արժանապատիւ Տէր Կոմիտաս Աւագ Քահանայ Փանոսեան եւ շուրջ 300 հաւատացեալներ:

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան երիցագոյն միաբաններէն Տէր Կորիւն Արք. Պապեան վախճանեցաւ Հինգչարթի, 21 Մայիս 2015-ին: Վերջին օծման ու թաղման կարգը կատարուեցաւ Շաբաթ, 23 Մայիս 2015-ին, Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, յընթացս սուրբ եւ անմահ պատարագի: Ապա սրբազն Հօր մարմինը ամփոփուեցաւ Կիլիկեան Ուխտի միաբանական դամբարանին մէջ, մայրավանքի շրջափակէն ներս:

Կորիւն Սրբազն, աւազանի անունով Վարդղէս, ծնած է Պէյրութի Պուրճ Համուտի Նոր Արագած թաղամասը, 1941-ին: Յաճախած է Նոր Սիսի Աքսոր Գասարձեան, այդ օրերուն՝ Լուսինեան ազգային երկսեռ վարժարանը: Իր միջնակարգ ուսումը ստանալէ ետք Պէյրութի Համազգայինի նշան Փալանձեան Ճեմարանին մէջ, 1957-ին ընդունուած է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան դպրեվանքի ժառանգաւորաց բաժնի աւարտական դասարանը եւ 1958-ին ձեռնադրուած է սարկաւագ: Այնուհետեւ երեք տարի հետեւած է դպրեվանքի ընծայարանի

դասընթացքներուն եւ ձեռնադրուած է կուսակրօն քահանայ՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Զարեհ Ա. Կաթողիկոսին, 28 Մայիս 1961-ին եւ վերակոչուած Կորիւն Արեղայ:

Տարի մը դպրեկանքին մէջ ուսուցչական պաշտօն վարելէ ետք, առաքելութեամբ մը կը զրկուի Սուրբիոյ Գամիշլի քաղաքը՝ դասաւանդելու որպէս ուսուցիչ Հայերէն լեզուի եւ կրօնական նիւթերու տեղոյն ազգային միջնակարգ վարժարանին մէջ, միաժամանակ վարելով շրջաններու այցելու հոգեւոր հովիւի պաշտօնը:

1963-ին, Բերիոյ Թեմի քաղաքական եւ կրօնական ժողովներուն կողմէ կը կոչուի Ճեզիրէի առաջնորդական փոխանորդութեան պաշտօնին: Նոյն տարին, աւարտելով Յովհաննէս պատմաբան կաթողիկոս Դրասիանակերտցիի կեանքին եւ գործին նուիրուած իր վարդապետական աւարտաճառը, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Խորէն Ա. Կաթողիկոսին, կը ստանայ վարդապետական գաւազանի իշխանութիւն:

1967-ին կը մեկնի Անգլիա՝ Հետեւելու աստուածաբանական եւ Հայագիտական բարձրագոյն ուսմանց, Օքսֆորտի Համալսարանին մէջ: Աւարտելով իր տիտղոսի աշխատանքները, կը վերադառնայ Անթիլիաս 1973-ի աշնան, եւ դպրեկանքին մէջ կը դասաւանդէ եկեղեցական, աստուածաբանական եւ լեզուական նիւթեր, միաժամանակ յառաջ տանելով իր ուսումնասիրական-բանասիրական աշխատանքները: 1977-ի ամրան կը ստանայ Օքսֆորտի Համալսարանին աստուածաբանական եւ արեւելագիտութեան ճիւղերուն դոկտորական տիտղոսը, նիւթունենալով Հայ եւ վրաց եկեղեցիներու փոխյարաբերութեանց (The Relation Between the Armenian and Georgian Churches) եւ այլ յարակից խնդիրներու պատմութիւնը՝ 224-620 թուականներուն:

1978-ին կը մեկնի Նոր Ջուղա, Սպահան, որպէս առաջնորդական տեղապահ եւ նոյն տարին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Մեծի Տանն Կիլիկիոյ Աթոռակից-Կաթողիկոսի ձեռամբ կը ստանայ ծայրագոյն վարդապետութեան աստիճան: 1978-ին, Սպահանի Թեմի 23-րդ պատգամաւորական ժողովը զինք կ'ընտրէ առաջնորդ: 1980 Մայիս 18-ին կ'արժանանայ եպիսկոպոսական ձեռնադրութեան եւ օծման՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Աթոռակից-Կաթողիկոսի Մեծի Տանն Կիլիկիոյ: Իսկ 19 Յունիս 1986-ին՝ դարձեալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսի սրբատառ կոնդակով կը ստանայ արքութեան տիտղոս եւ պատիւ:

2002 թուականին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին կողմէ կը նշանակուի Քուէյթի եւ Ծոցի երկիրներու կաթողիկոսական փոխանորդ, ուր կը ծառայէ մինչեւ 2011 թուական: 2011-ին կը վերադառնայ Սուրբ Աթոռ՝ Անթիլիս եւ կը նուիրուի բանասիրական աշխատանքներու:

Շաբաթ, 23 Մայիս 2015-ին, գլխաւորութեամբ Գերաշնորհ Տէր Եփրեմ Արք. Թապագեանի, մասնակցութեամբ միաբան Հայրերու, ժողովական կառոյցներու ներկայացուցիչներու եւ Հաւատացեալ ժողովուրդի, Վերջին Հրաժեշտը արուեցաւ Կիլիկեան Ուխտի երիցագոյն միաբաններէն, անձնուէր ու Հաւատարիմ Հոգեւորական, Հմուտ Հայագէտ, ծիսագէտ, աստուածաբան եւ Տնօրէն ժողովի ատենապետ Տէր Կորիւն Սրբ. Արք. Պապեանի:

Եփրեմ Սրբազան, Կորիւն Սրբազանի թաղման առթիւ ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին գրած դամբանականը, ուր Վեհափառը հետեւեալ չորս կէտերով բնութագրեց վախճանեալ Կորիւն Սրբազան Հայրը.

«Առաջին – Կորիւն Սրբազան եղաւ Աստուծոյ, մեր եկեղեցւոյ ու ժողովուրդին նուիրեալ ծառան, բառին վաւերական Հասկացողութեամբ: Հոգեւորականի կեանքի ճամբան ու նպատակը ծառայութիւնն է: Հոգեւորականի կեանքին ու գործին արժեչափը դարձեալ ծառայութիւնն է: Այս գիտակից յանձնառութեամբ Կորիւն Սրբազան, որպէս Աստուծոյ ծառայութեան ուխտը կատարած Հոգեւորական, իր կեանքը ի սպաս դրաւ մեր Համայնքներու կեանքին:

Երկրորդ – Կորիւն Սրբազան եղաւ ու մինչեւ իր կեանքի վերջին ըոպէն մնաց մտաւորական: Գիրքն ու գիրը իր կեանքէն անբաժան մնացին, նոյնիսկ հիւանդութեամբ վարակուած վերջին ամիսներուն: Հանգուցեալ Սրբազանը ոչ միայն գիրն ու գիրքը սիրողը եղաւ, այլ նաեւ իր պատանեկան օրերէն սկսեալ գեղարուեստական գրականութեան բնագաւառէն ներս մուտք գործեց, իսկ աւելի հասուն տարիքին՝ բանասիրական կալուածէն:

Երրորդ – Կորիւն Սրբազան եղաւ ու մնաց հաճելի ու սիրալիր անձ մը իր շրջապատին: Ստանձնած բոլոր պաշտօններուն ընթացքին, կեանքի ուրախ թէ տխուր պայմաններուն գուարճախօսութիւնը միշտ մնաց տիրական ներկայութիւն՝ նոյնիսկ իր երկրաւոր կեանքի վերջին օրերուն: Հաճելի էր զինք լսել, երբ ան գրական պատկերներով ու դարձուածքներով գէպքերն ու

Հարցերը կը ներկայացնէր անձնական խօսակցութեան թէ հրապարակային ելոյթներու ընթացքին:

Չորրորդ — Կորիւն Սրբազն եղաւ ու մնաց հաւատարիմ միաբան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան: Ան մեր Սուրբ Աթոռին ծառայեց երջանկայիշատակ Զարեհ, Խորէն եւ Գարեգին Վեհափառ Հայրապետներու գահակալութեան ըրջաններուն: Պատկանելով մեր միաբանութեան երէց սերունդին, ան ապրեցաւ մեր Սուրբ Աթոռին ուրախ թէ տագնապալից օրերը, բոլոր պայմաններուն մէջ մնալով հնազանդ վեհափառներուն ու հաւատարիմ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան սկզբունքներուն:

Աչա Կորիւն Սրբազնը այնպէս, ինչպէս որ զինք ճանչցանք: Վստահ ենք, որ խորունկ սէր ու յարգանք ունեցան իր նկատմամբ բոլոր անոնք, որոնք որպէս միաբանակից մօտէն գործակցեցան իր հետ անցնող տարիներու ընթացքին: Մեծ կորուստ մըն է Կորիւն Սրբազնին վախճանումը մեր եկեղեցւոյ ու յատկապէս մեր Սուրբ Աթոռին համար»:

Յայտնենք, որ Հինգչաբթի, 21 Մայիս 2015-ին, Արամ Ա. Կաթողիկոսի նախագահութեամբ, հոգելոյս սրբազնին հոգիին համար հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ Տիթրոյիթի Ա. Սարգիս եկեղեցւոյ մէջ, ուր կաթողիկոսական այցելութեամբ կը գտնուէր Վեհափառ Հայրապետը:

Ապա, Կորիւն Սրբազնի վախճանման եօթնօրէքին եւ քառասունքին հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցիներուն մէջ:

Կորիւն Սրբազնի 1978-2002 թուականներուն Սպահանի՝ հարաւային իրանի թեմին որպէս առաջնորդ իր ծառայութեան նուիրուած յուշերեկոյին բացման խօսքով հանդէս եկաւ Թուրոնթոյի Հայ Ակումբի ատենադպրուհի Տիկ. Մելինէ Աւանէսի, որուն յաջորդեց տեսերիզի ցուցադրութիւն մը՝ «Նոր Զուղայի պատմականը» թեմայով:

Նոր Զուղայի թեմի կազմութեան եւ Կորիւն Սրբազնի առաջնորդական պաշտօնի ըրջանի եկեղեցական կեանքը ներկայացուց նախկին նոր Զուղայեցի բանաստեղծ եւ մտաւորական Պըն. Ռուբէն Մնացականեան:

Կոմիտաս Վարդապետի «Կոռունկ» երգը թաւջութակով ներկայացուց Լուսինէ Ամիրխանեան:

Կորիւն Սրբազն իր կրօնական, պատմագիտական եւ մշակութային ստեղծագործութիւններուն կարգին նաեւ բանաստեղծութիւններ կը գրէր Օքսֆորտ ուսանողութեան շրջանէն սկսեալ. այդ բանաստեղծութիւններէն «Ճայգա թիթեռին մահը» արտասանեց սրբազնին եղբօր՝ Գալուստին բազմաշնորհ որդին՝ Վարագ-Կորիւն Պապեանը:

Կորիւն Սրբազնի նոր Զուղայի առաջնորդութեան շրջանին իրենց հետաքրքրական եւ պատմական յուշերը պատմեցին Տիկ. Վերժիկ Աքրահամեան եւ Հոգեբոյդ Պրն. Դրօ Ծատուրեան:

Կոմիտասի «Ծիրանի Ծառ» երգի երաժշտութիւնը թաւջութակով ներկայացուց Լուսինէ Ամիրխանեան:

Օրհնութեան խօսքով հանդէս եկաւ Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տէր Մեղրիկ Սրբ. Եպիսկոպոս Բարիքեան:

Առաջնորդ Սրբազնը խօսք առնելով անդրադարձաւ Կորիւն Սրբազնի հեղութեան, զուարթախօսութեան, հայ եկեղեցւոյ, հայ մշակոյթին եւ պատմագիտութեան մասին ունեցած շինարար եւ տպաւորիչ պաշարին:

Խորապէս տպաւորուած Պարսկաստան իր այցելութեան ընթացքին ունեցած տեսակցութիւններէն, եւ յատկապէս Կորիւն Սրբազնին պարսիկ ղեկավարներուն հետ ունեցած հայշահյարերութիւններէն, Սրբազն Հայրը պատմեց, որ Պարսկաստանի անապատային շրջաններու այցելութեան ժամանակ, երբ շրջանի կառավարիչը հարցուցած է, թէ ի՞նչ կ'երգէին, Կորիւն Սրբազն պատասխանած է, թէ կ'աղօթեն երգելով:

Կորիւն Սրբազնին նուիրուած յուշերեկոյի փակման խօսքը կատարեց Հայ Ակումբի վարչութեան ատենապետ Պրն. Վարագ Ստեփանեան:

Ճայտագիրը փակուեցաւ «Կիլիկիա» երգով, որ երգուեցաւ ներկաներուն կողմէ, դաշնամուրի ընկերակցութեամբ Լիլիթ Սմբատեանի:

Սրբազնին կողմէ արտասանուած պահպանիչէն ետք, Առաջնորդ Սրբազն Հայրը շարունակեց պատմել հետաքրքրական դէպքեր եւ տպաւորութիւններ Կորիւն Սրբազնին մասին:


# ԱՆԹԱՌԱՄ ՅՈՒՇԵՐ ՀՈԳԵԼՈՅԱ ՏԷՐ ԱՐՄԵՆ ԱԽԱԳ ՔԱՀԱՆԱՅ ԻՇԽԱՆԵԱՆԵՆ

Երանի սգաւորներուն, վասնզի անոնք պիտի մխիթարուին:

Սուգը կը խթանէ մեր հոգին խորհրդաւոր զօրութեամբ մը եւ կ'արիացնէ մեղ բարոյական կորովով մը: Տրտմութիւններ կան արդարեւ, որոնք կ'ազնուացնեն հոգին, նկարագիրը, եւ կը մօտեցնեն մարդը աւելի բարձր ճշմարտութիւններու, կ'առաջնորդեն Աստուծոյ: Կը տրտմինք մեր տկարութիւններուն համար, կը տրտմինք մեր մէջ երանական վիճակ մը ստեղծելով ուրիշներու վիշտերուն համար, ուր մխիթարութիւնը ինքնին կը կաթի աստուածային աղբիւրէ մը՝ մխիթարիչ Սուրբ Հոգին, որ Աւետարանի շունչով կը ներգործէ ճշմարտութեան սիրով բարխուն բոլոր սրտերուն մէջ:

Չորս ամիսներ անցած են իմ շատ սիրելի Մոնթրէալի Ս. Յակոբ Առաջնորդանիստ Մայր Եկեղեցւոյ վաստակաւոր հովիւ հոգելոյս Տէր Արմէն Աւագ Քահանայ Իշխանեանի վախճանումէն եւ ըստ Յիսուսի արտասանած երանելիներու կարգին դասուելու սգաւորները մխիթարելու արտայայտութեան, հազիւ կրցայ մխիթարուիլ իմ շատ սիրելի հոգեւոր հովիւ, գրչակից եղբայր եւ հալէպահայ հայրենակից Արժանապատիւ Տէր Արմէն Աւագ Քահանայ Իշխանեանի վախճանման առթած սուգէն, անդրադառնալու համար մեր ունեցած եւ անցուցած եղբայրական կապերուն եւ յարաբերութիւններուն, մանաւանդ տարիներով իր Թորոնթօ այցելութեան՝ Մոնթրէալէն Ամերիկայի Նիակարա Ֆոլզ քաղաքը գրեթէ ամիսը անգամ մը իր ուղեւորութեան ընթացքին, Նիակարա Ֆոլզի հայ առաքելական Եկեղեցւոյ ժողովուրդը հովուելու եւ եկեղեցւոյ կրօնական ու եկեղեցական արարողութիւնները կատարելու, միեւնոյն ատեն իր երէց եղբօրը այցելելու:

Մոնթրէալ-Թորոնթօ-Նիակարա Ֆոլզ ճամբորդութիւնները միշտ կը կատարուէին իրենց անձնական ինքնաշարժով եւ



Երեցկին Շաբէ եւ Տէր Արմէն Իշխանեան

ազնուածին երէցկին Շաքէին ինքնաշարժը վարելու յօժարութեամբ եւ քաջութեամբ:

Հոգելոյս տէր հօր անսպասելի վախճանումը պատահեցաւ 3 Դեկտեմբեր 2015-ի երեկոյեան ժամը 7-ին, իսկ թաղման կարգը՝ Ուրբաթ, 4 Դեկտեմբեր 2015-ի առաւօտեան ժամը 11-ին, Ս. Յակոբ Առաջնորդանիստ Մայր Եկեղեցւոյ մէջ:

Արժանապատիւ տէր հայրը ծնած էր Հալէպ 8 Նոյեմբեր 1930-ին: Աւազանի անունով Կարպիս, շատ կանուխէն (երկու ամսու) կորսնցնելով իր հայրը, մեծցած էր իր մօր՝ Հոփիսսիմէի խնամքով, որ ըլլալով հոգեւոր կեանքով ապրող մէկը, զաւակն ալ դաստիարակած էր նոյն մթնոլորտին մէջ:

Տէր հայրը իր նախնական ուսումը ստացած էր Հալէպի Հայ Աւետարանական Էմմանուէլ վարժարանին մէջ, իբրեւ սան «Աքսիոն Քրէթիէն Ան Օրիան» կազմակերպութեան:

1947-ին ընտանիքին հետ կը փոխադրուի Լիբանան, ուր ան իր ուսման ծարաւը կը յագեցնէ հետեւելով Հայր Յովհաննէս Մարրեանի հայագիտական դասախոսութիւններուն եւ ընթերցումներով:

1959-ին՝ Գանատա, իսկ 1961-ին Պոսթըն հաստատուելով, առիթը կ'օգտագործէ ուսանելու, նախ յաճախելով Աբրահամ

Հինքըն բարձրագոյն վարժարանը, ապա կը հետեւի Հարվըստ համալսարանի կրօնաբարոյական եւ գրական ճիւղերուն, նիւթական օժանդակութեամբը Դոկտ. Էլիզա Մելքոնի:

Տէր հայրը Պոսթընի մէջ ունեցած է հանրային-եկեղեցական բեղուն գործունէութիւն, միաժամանակ աշխատելով «Հայրենիք» հաստատութեան մէջ:

1971 Ապրիլ 11-ին, Ս. Զատիկի օրը, աւագ սարկաւագ ձեռնադրուած է երջանկայիշատակ Հրանդ Արք. Խաչատուրեանի ձեռամբ:


1974 Մարտ 2-3-ին քահանայ ձեռնադրուած է օրուան կաթողիկոսական պատուիրակ Մեծի Տանն Կիլիկիոյ միաբաններէն Գարեգին Սրբազնի քաջալերութեամբ եւ ձեռամբ՝ Մոնթրէալի Ս. Յակոբ Եկեղեցւոյ ծառայելու համար, որուն հոգեւոր հովիւր եւ պատուակալ հովիւն էր մինչեւ իր վախճանումը:

1994-ի 14 Մայիսին տեղի կ'ունենայ Տէր Արմէնի քահանայական ձեռնադրութեան 20-ամեակի տօնակատարութիւնը Մոնթրէալի Հայ Կերպոնի Հ.Մ.Լ.Մ.-Կամք մարզասրահին մէջ, ներկայութեամբ 700 ազգայիններու եւ հիւրերու:

Յորելեար տէր հայրը հովուական ծառայութեան 20-ամեակին առթիւ տեղի ունեցած ճաշկերոյթին խօսք առնելով, իր շնորհակալութիւնը կը յայտնէ ձեռնարկը կազմակերպող հոգաբարձութեան անդամներուն, իր մասին գնահատական խօսք առնողներուն, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսին, Թեմի Առաջնորդ Բարձրաշնորհ Տէր Մեսրոպ Արք. Աշճեանին, ինչպէս նաև Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տ. Խաժակ Ծ. Վրդ. Յակոբեանին, Արժանապատիւ Տ. Թորգոմ Ա. Քջնյ. Յակոբեանին, Ազգային Վարչութեան անդամներուն եւ ներկաներուն, իր խօսքը վերջացնելով «Երանի թէ շատ աւելի կանուխ կոչուէի այս նուիրական ծառայութեան» արտայայտութեամբ:

Տէր Արմէն 1968-ին կ'ամուսնանայ Շաքէ Զէրտէլեանին հետ եւ կ'ունենան երկու զաւակ՝ Գէորգ եւ Ռուբինա: Ան անդամ էր Համազգայինին, Հ.Մ.Լ.Մ.-ին եւ Հ.Օ.Մ.-ին:

Շնորհիւ իր գրելու ձիրքին, ան աշխատակցած է Պէյրութի «Ազգակ»ին, Պոսթընի «Հայրենիք»ին եւ Եկեղեցւոյ պաշտօնաթերթին: Ան իր գրութիւնները ամփոփած է «Երկու Աշխարհ»»



Զախիեն աջ՝ Յակոբ Ճանպաղեան,  
Արք. Տէր Արմէն Աւագ Քիհնյ. Իշխանեան եւ Գրիգոր Հոքոյեան

(2001) եւ «Կեանքէն Էջեր» (2009) հատորներուն մէջ՝ հետաքրքրական յուշերով եւ բարոյալից պատմութիւններով եւ պատգամներով:

Տէր Արմէնին հետ մեր ունեցած եղբայրական կապը սկսաւ իր դէպի Նիակարա Ֆոլզ երթալու, հոն եղբօրը ընտանիքին հանդիպելու եւ Նիակարա Ֆոլզի հայ առաքելական եկեղեցւոյ եկեղեցական արարողութիւնները վարելու ընթացքին: Մոնթրէալէն մեկնելով, ընդհանրապէս կայք կը հաստատէր իր աղջը-կան՝ Ռուբինայենց տունը, որ ընդհանրապէս կը տեւէր քանի մը շաբաթ:

Թորոնթօ հասնելով ինձի եւ ընկեր Յակոբ Ճանպաղեանին կը հեռաձայնէր՝ ըսելով. «Մենք ձեր իշխանութեան սահմանին մէջ ենք»: Մենք ալ մեր կարգին ըստ այնմ կը դասաւորէինք մեր հանդիպումներու յայտագիրը:

Անշուշտ իր Թորոնթօ գալը կը տեղեկացնէր նաեւ Ս. Աստուածածին Եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Գերապատիւ Տէր Մեղրիկ Ծ. Վրդ. Բարիքեանին:

Ընդհանրապէս հայր սուրբին կ'այցելէր: Երէցկինը իրենց ինքնաշարժով Ս. Աստուածածին Եկեղեցի կը հասցնէր տէր հայրը, ինքն ալ իր կարգին իր բարեկամուհիներուն կ'այցելէր:



Զախէն աջ՝ Արք. Տէր Արմէն Աւագ Քինյ. Իշխանեան,  
Գրիգոր Հոբոյեան և Արք. Տէր Հրայր Աւագ Քինյ. Նիկոլեան

Հայր Մեղրիկ շատ կը յարգէր Տէր Արմէնը, եւ քանի որ ճաշարաններ երթալ չէր սիրեր, յատուկ տէր հօր համար ճաշատեսակներ պատրաստել կու տար, որոնց ես ալ ներկայ կ'ըլլայի: Բայց ուրիշ յարմար օրեր ես, ընկեր Յակոբ Ճանպաղեանը եւ ընկեր Մհեր Առաքելեանը տէր հայրը կը յարգէինք յատուկ ճաշարաններու մէջ ճաշելով, ուր ազգային հարցերու մասին կը խօսէինք եւ մեր անձնական կարծիքները կը յայտնէինք:

Տէր Արմէն Ս. Աստուածածին Եկեղեցւոյ հովիւներ Գերապատիւ Տէր Շահէ Ծ. Վրդ. Փանոսեանի եւ ապագային Տէր Մեղրիկ Ծ. Վրդ. Բարիքեանի հրաւերով պատարագ կը մատուցանէր Ս. Աստուածածին Եկեղեցւոյ մէջ եւ ընդհանրապէս կը մասնակցէր Եկեղեցական արարողութիւններուն:

Ս. Աստուածածին Եկեղեցւոյ հոգեւոր հովիւներու փոփոխութենէն վերջ, հարցուցի տէր հօր. «Տէր հայր, ի՞նչ տարբերութիւն կը տեսնես Հայր Շահէի եւ Հայր Մեղրիկի հոգեւոր հովիւի շրջաններուն միջեւ: Պատասխանեց. «Հայր Շահէի շրջանին կու գայի եւ Եկեղեցւոյ գրասենեակը կ'իջնէի, հոն կը տեսնէի Յակոբ Ճանպաղեանը, Մհեր Առաքելեանը եւ Գրիգոր Հոթոյեանը: Ընկերային մթնոլորտ կար: Ընդհանրապէս այս ընկերներուն հետ ճաշի կ'երթայինք զանազան ճաշարաններ եւ

մեր հանդիպումներուն հաճելի ժամեր կ'անցընէինք: Իսկ Հայր Մեղրիկը գուրսի ճաշարանները ժամանակ չէր ուզեր անցընել, միշտ, ամէն հանդիպումին եկեղեցական իր պարտականութիւններուն վրայ կ'աշխատէր եւ գրասենեակը կը հոտէր եկեղեցական եւ գրական մթնոլորտով»:

Գերաշնորհ Տէր Մեղրիկ Ս. Եպիսկոպոս Բարիքեան Արժանապատիւ Տէր Արմէնի վախճանման առթիւ իր սրտի խօսքով ըսած էր. «Կեանքի իմաստութեան եւ յայտնութեան հոգիով չքնաղացած, քաղցրութիւն, բարութիւն քարոզող Տէր Արմէն: Այժմ, երբ իմաստուն Բժիշկին ու Ճարտարապետին հետ դէմ յանդիման պիտի կանգնիս, բարեխօսէ մեզի համար քու Տիրոջդ եւ մեր Աստուծոյն, որպէսզի իրմով ուրախանայ մեր սիրով: Անոր հանդարտութիւնը անպակաս ըլլայ այս ժողովուրդին վրայէն (Հմմտ. Սաղմ. ԼԲ. 21-22), որուն ծառայեցիր մինչեւ կեանքիդ վերջին շունչը:

«Սրբութեամբ եւ հաւատքի հոգիով աստուածագեղացած, հաւատարմութիւն, հեզութիւն, ժուժկալութիւն, արդարութիւն եւ ճշմարտութիւն ճախրող Տէր Արմէն: Այժմ, երբ մուտք կը գործես սկիզբէն ի վեր քեզի համար պատրաստուած Արքայութենէն ներս, բարեխօսէ՛ մեզի համար քու Տիրոջդ եւ մեր Աստուծոյն, որպէսզի հաւատքով արդարանանք ու մեր մէջ Աստուծոյ փառքին արժանանալու յոյսը մշտապէս ծաղկի (Հմմտ. Հոռվմ. 2):»:

Տարիներէ ի վեր ամէն անգամ որ գիրք մը հրատարակեմ, Տէր Արմէնը եւ երէցկին Շաքէն սիրով Մոնթրէալ կը տանէին այդտեղի իմ ծանօթներուս եւ ընկերներուս, որուն համար միշտ շնորհակալութիւն յայտնած եմ իրենց:

Պէտք է խոստովանիլ, որ Տէր Արմէն իր յաջողութիւններու գլխաւոր մասերը կը պարտի իր անձնուէր եւ հաւատացեալ երէցկին Շաքէին, որ միայն երէցկին չէր, այլ նաեւ իր ինքնաշարժին վարորդը՝ ամենայն սիրով:

\* \*

Հետեւեալ երկու նամակները կու գան փաստելու Տէր Արմէնին անկեղծ բարեկամութիւնը, հեզութիւնը, խոնարհութիւնը եւ հայ գրողին ու գրականութեան հանդէպ ունեցած անհուն սէրն ու նուիրումը:

5 Հոկտեմբեր, 2010

Մոնթելի

Սիրելի եւ յարգելի

Գրչի եւ գաղափարի ընկեր Գրիգոր Հոքոյեան,

Մեծ հանոյքով իմացայ թէ շուտով պիտի կատարուի «ՃԱ-ՃԱՆՉՆԵՐ» գրքիդ շնորհահանդէսը: Նկատելով որ այդ հանելի հաւաքոյթին ներկայ ըլլալու հանոյքը պիտի չունենամ, փափախեցայ զէք երկտողով մը հրճուանես ու գնահատանես յայտնել Զեր պատկառելի վաստակին հանդէպ: Արդարեւ, սա պահուս աչքիս առջեւ են Զեր հրատարակած բոլոր գրքերը, որոնք նույիրելու ազնուութիւնը ունեցած էֆ: Ի տես այդ բոլորին, ամօթի զգացում մը պատեց էութիւնս՝ երբ զիս ալ գրող կը նկատեն կարգ մը մարդիկ, մինչ ես երկու փոքրիկ հատորներով կը սպրոյիմ Հայ Գրականութեան սրբազն տաճարէն ներս:

Անշուշտ իբրեւ եկեղեցական մտածումներս արտայայտելու համար կ'օգտագործեմ կրօնաբոյր օրինակներ, այս պարագային ալ Հայ Գրականութիւնը կը նմանցնեմ տաճարի՝ ուր յանախող հաւատացեալները դասերու կը բաժնուին. կան, որ ամէն Կիրակի ներկայ են հոն. կան նաեւ Զատիկէ Զատիկ կամ ալ հոգեհանգիստի կամ Ս. Պատիկի առիթով տաճարէն ներս մտնողներ...

Ուրեմն սիրելիս, դուք ամէն Կիրակի տաճար յանախող հաւատացեալն էֆ, իսկ ինձ նմաններ՝ հոգեհանգիստէ՛՝ հոգեհանգիստ: Հետեւաբար դուք ունիք իրաւունքը իսկական հաւատացեալ կոչուելու, իսկ մէզպէսները՝ պատահական այցելուի կարգավիճակի:

Հուսկ ուրեմն՝ մաղթանես ու աղօթքս է, որ դուք մնաք միշտ առողջ ու մտքով պայծառ, որպէսզի կարենաք մնալ հաւատարիմ ներկան Հայ Գրականութեան տաճարին մէջ – ուրիշներ անդաստանին մէջ կ'ըսեն...

Շնորհաւորութիւններս նաեւ նույիրեալ տիկնոջ՝ Շաքէին, որուն համբերատարութեան շատ բան կը պարտիս: Շնորհակալութիւն յատկապէս Հայր Մեղրիկին, որ տէք ու պաշտպան է միշտ մշակոյթի մեծ թէ փոքր նույիրեալներուն: Աստուած վարձահատոյց ըլլայ իրեն:

Մնամ համբոյրներով եւ աղօթարար՝

Տէր Արմէն Աւագ Քհնյ. Իշխանեան

Հետեւեալ գրութիւնը իսկապէս բացառիկ օրինակ մըն է, ցոյց տալու համար իր անկեղծ սէրը հայ գրականութիւնը մեծարելու, ինչպէս նաեւ գրողին հանդէպ իր անձնական կարծիքն ու մօտեցումը յայտնելու, ցոյց տալու համար որ ինք անկարող է նման գիրք մը ներկայացնելու: Գնահատելի ազնուութիւն:

Հոգ2. Հայր Սուրբ, յարգելի հեղինակ, եւ սիրելի գրասէր-ներ.

Երբ Հոգ2. Հայր Մեղրիկ առաջարկեց ինձի, որպէսզի գրագէտ Գրիգոր Հոբոյեանի նոր լոյս տեսած գիրքի գինեածնին առքիւ յայտագրին մասնակցութիւնս բերեմ, բնագդարար ծիծաղեցայ ու մերժեցի՝ տարիներ առաջ ինձի հետ պատահած հետեւեալ դէպքը յիշելով. Պէյրութ ազգականի մը անունը շնորհաւորելու համար այցելութեան գացի. կ'երեւի ուշացած էի, քանի որ խրախնանի սեղան մը սարքուած էր սենեակին մէջտեղը, որու շուրջ հաւաքուածները հասած էին արդէն խանդավառութեան բարձր աստիճաններու: Ներկաներէն մէկը ի տես մուտքիս՝ ձեռքին օղիի պարապ շիշ մը բարձրացուցած ողջունեց զիս գոչելով. «Ծո ո՞ւր մնացիր, ես արդէն շիշ մը օղի պարպեցի, դուն դեռ նոր կու գաս: Ես ալ բան մը ըսելու համար, «Այդ շիշը ամբողջ մինա՞կդ խմեցիր», ըսի: Իր հաստատական պատասխանին վրայ, զայն հպարտացնելու համար ըսի. «Պուաւո, ակաս, հալալ ըլլայ»: Կը կարծէի թէ այսպիսով վերջ պիտի գտնէր այս նիւթին շուրջ խօսակցութիւնը. բայց սխալած էի. մարդը կատղած ոտքի ելաւ ու «Ծո դուն ո՞վ կ'ըլլաս, որ իմ խմելուս պոաւո կ'ըսես. դուն պէտք է ինձմէ առաւել խմող ըլլաս, որ իրաւունք ունենաս իմ խմելուս մասին գնահատանի արտայայտելու»:

Այս պատահարը պատմելով Հայր Սուրբին, փորձեցի հըրաժարիլ այս պարտականութենէն, սակայն ինձի ըսաւ թէ իմս սրտի խօսք է եւ ոչ թէ գրադատութիւն: Այդ պարտականութիւնը ուրիշը պիտի կատարէ: Արդ, չեմ գիտեր ո՞ր մէկ տիտղոսով արտայայտուիմ Գրիգոր Հոբոյեան բանաստեղծի, արձակագրի թէ հրապարակագրի. ասոնցմէ եւ ոչ մէկին: Այլ հայ ժողովուրդի ծով ցաւերու ամոքման համար ապրող նուիրեալ Գրիգոր Հոբոյեանին: Ի զուր չէ որ իր բանաստեղծութիւններու գրքերէն մէկը կոչած է ՆՈՒԻՐՈՒՄ:

Ճակատագիրը մեզ՝ Գրիգոր Հոբոյեանն ու զիս միատեսակ ստեղծած է: Նոյն ժամանակաշրջանին ծնած ենք, նոյն վայրին

մէջ, գաղափարական նոյն հնոցին մէջ կերտուած նկարագրով։ Ահա թէ ինչո՞ւ ինքինքիս իրաւունք կու տամ զայն՝ իր հոգին լաւագոյնս նաև նապու։ Գրիգոր Հոբոյեան իր աշխերը բացաւ Հայ Գողգոթային անմիջապէս յաջորդող տարիներուն, տեսաւ տնաւեր մեր ժողովուրդին մահու կենաց պայքարը, տեսաւ իրենց ընտանիքներուն ապրուստ մը նարելու անկարողուրենէն յուսահատ, այլապէս ընտիր հայորդիներու անձնասպանական վախճանները։ Եւ դեռ շատ բաներ, որոնք գծեցին իր ապագայի ուղին ու ազնուական նկարագիրը։

Աստուած եկաւ իր կեանքի փորձառութեան վրայ աւելցնել գրելու եւ բանաստեղծելու շնորհը, ու ան անվարան այդ բոլորը նուիրեց իր պաշտած Աստուծոյն եւ սիրած ժողովուրդին։

Երբ սիրած ժողովուրդին կ'ըսեմ, ձիւք չէ որ կը ծամեմ. հայ ժողովուրդի հանդէպ իր անհուն սէրն էր որ մդեց զայն դերասանութիւն ալ ընելու, ուսուցչուրդին ալ ընելու, սպառիչ ժողովականութիւն ընելու եւայլն։ Իրեն համար հայութեան ծառայելու գծով մեծ ու պզտիկ, կարեւոր կամ անկարեւոր գործ չկայ մինչեւ օրս։

Քիչ մը շեղելով իրաւունքիս՝ երկու բառով արտայայտուիմ հրապարակագիր Գրիգոր Հոբոյեանի մասին. այս նիւղը հայ գրականութեան, ինչպէս հայաստանցիները կ'ըսեն, ամէնէն անշնորհակալ նիւղն է։ Գրիգոր Հոբոյեան այս իրողութեան շատ լաւ գիտակից է։ Սակայն երկար տարիներէ ի վեր Թորոնթօն կ'ապրեցնէ հայ մամուլի էջերէն։ Ան շատ դիւրութեամբ կրնար մերժել այդ աշխատանքը եւ նուիրուիլ գրական աւելի մնայուն գործերու արտադրութեան։ Սակայն հայ ժողովուրդին անսակարկ ծառայելու սիրոյն գրականութիւնը զոհեց գաղութի բարգաւաճման։ Միաժամանակ սակայն, լրագրութիւնն ալ բարձրացնելով գրականութեան աստիճանին։ Թորոնթօն այս Հոբոյեանն ալ պէտք չէ մոռնայ։

Այս հակիրճ բայց ի խորոց սրտի խօսքերս աւարտելէ առաջ, յայտնեմ թէ Գրիգոր Հոբոյեան իր ունեցած բարի, նուիրումի պատրաստ ընտիր նկարագրով կրնար եւ պէտք էր որ քահանայ ըլլար։ Իր ունեցած բոլոր տուեալները հոն է որ կ'առաջնորդէին զայն։ Ափսոս. բայց թերեւս այն ատեն կոռւէինք իրարու հետ եւ այսօր չկարենայի հոս կանգնիլ։

Վարձէդ կատար, գրիչդ դալար սիրելի հարազատ ընկեր. ապրիս մանաւանդ այն կարողութեանդ համար, որ ժամանա-

կին գիտցած ես ընտրել այնպիսի կողակից մը, որ այսքան երկար տարիներ թիկունք կանգնեցաւ ու բաշալերեց քեզ: Տիկին Հոքոյեան, ձեր ալ վարձքը կատար եւ շնորհակալութիւն ձեր կրած զրկանքներուն համար: Աստուծոյ աջը միշտ ձեր վրայ:

Արժ. Տէր Արմէն Ա. Քինյ. Իշխանեան  
Մոնթքալ



## ԱՐԺ. Տ. ԱՐՄԵՆ ԱՒԱԳ ՔՀՆՅ. ԻՇԽԱՆԵԱՆԻ ՅԻՇԱՍԱԿԻՆ

8 Նոյեմբեր 1930 - 27 Նոյեմբեր 2015

Խօսուած՝ Տէր Արմէնի Վերջին Օժման ընթացքին

Հինգշաբթի, 3 Դեկտեմբեր 2015

Ս. Յակոբ Մայր Եկեղեցւոյ մէջ

«Միշտ Տէրը իմ դիմացս ներկայ ունիմ. երբ անիկա իմ կողին է՝ ոչինչ կրնայ զիս սասանեցնել:

Ահա թէ ինչու սիրոս ուրախ է, հոգիս ցնծութեան մէջ է, եւ մարմինս վստահութեամբ կը հանգչի, որովհետեւ գիտեմ թէ զիս մեռելներու աշխարհին մէջ պիտի չճգես, եւ պիտի չքողուս որ քու հաւատարիմ ծառայիդ մարմինը փտութիւն տեսնէ»:

(Սաղմոս 16.8-10)

Աստուծոյ հանդէպ վստահութեան, կատարեալ, ջերմեռանդ եւ անխարդախ հաւատքով արտասանուած խօսքեր են այս տողերը, որոնք այսօր այնքան գեղեցիկ կը պատշաճին այստեղ՝ քահանայական շքեղութեամբ հանգչող Աստուծոյ ժողովուրդի Արժանապատի՛ւ Քահանային՝ Տէր Արմէն Աւագ Քահանայ իշխանեանին:

Տէր Արմէնը «Արժանապատի՛ւ» էր, որովհետեւ Սաղմոսերգու Դաւիթին խօսքերուն թարգմանը եղաւ իր պարզունակ կեանքով: Միշտ Տիրոջմով ուրախացաւ, բոլորին հանդէպ ազ-

նուռութեամբ վարուեցաւ: Իր աղօթքներուն եւ աղաչանքներուն մէջ ամէն Կիրակի գոհաբանութեամբ Աստուծմէ խնդրեց ինչ բանի որ կարիքը ունէր այս Եկեղեցին եւ Համայնքը: Անոր համար ալ Աստուծոյ խաղաղութիւնը, որ միտքով կարելի չէ հասկրնալ, խաղաղ պահեց իր սիրտն ու միտքը, որոնք Յիսուս Քրիստոսի միացած էին (Հմմտ Փլա 4.4-7):

Տէր Արմէնը «Արժանապատի՛ւ» էր, որովհետեւ Սաղմոսերդու Դաւիթին խօսքերը ապրեցաւ իր խոնարհ, բարի ու հաղորդական կեանքով: Խորհեցաւ բոլոր այն բաներուն մասին, որոնք ճշմարիտ էին, պարկեշտ, արդար, մաքուր, սիրելի, բարեհամբաւ, առաքինի եւ գովկելի: Գործով կատարեց այն՝ ինչ որ Աստուծմէ սորվեցաւ եւ ընդունեց, այն՝ ինչ որ լսեց Աստուծմէ եւ ինչ որ տեսաւ: Անոր համար ալ Աստուած խաղաղութեան մէջ պահեց իր հոգին (Հմմտ Փլա 4.8-9):

Տէր Արմէնը «Արժանապատի՛ւ» էր, որովհետեւ Սաղմոսերդու Դաւիթին խօսքերը կեանքի եւ ապրումի վերածեց: Կեանք եւ ապրում բոլոր անոնց հետ, որոնք իր կեանքին ներշնչումները եղան, Զարեհ Սուլրը եւ Սքանչելի Հայրապետէն սկսեալ, մինչեւ ամէնէն յայտնի, հզօր եւ խոնարհ հերոսը իր պաշտած ժողովուրդին:

Տէր Արմէնը «Արժանապատի՛ւ» էր, որովհետեւ իր կեանքի բոլոր օրերուն, հանգստեան կոչուելէն ետքն իսկ, ո՛չ մէկ օր ինքզինք զրկեց Աստուծոյ տունէն, աղօթքէն եւ իր ժողովուրդէն: Զօրացաւ Տիրոջմով եւ Անոր ամենակարող զօրութեամբ: Իր վրայ առաւ Աստուծոյ սպառազինութիւնը, որպէսզի կարենայ Սատանային հնարքներուն դէմ դնել, որովհետեւ իր պատերազմը մարդոց հետ չէր, այլ՝ երկինքի տակ գտնուող չար ողիներուն, իշխանութիւններուն, պետութիւններուն եւ այս խաւար աշխարհի տիրակալներուն դէմ: Անոր համար ալ Աստուծոյ սպառազինութիւնը առաւ, որպէսզի երբ չար օրը գայ՝ կարենայ ետ մղել չարին հարուածները, եւ ամէն ինչ ըրաւ կանգուն մնալու համար: Մի՛շտ պատրաստ եղաւ, ճշմարտութեամբ ամրապնդեց իր մէջքը, արդարութիւնը հագաւ զրահի պէս, եւ խաղաղութեան Աւետարանը քարոզելու պատրաստակամութիւնը հագաւ կօշիկի պէս: Այս բոլորին վրայ՝ հաւատքի վահանը առաւ, որպէսզի կարենայ մարել Զարին արձակած բոլոր միացող նետերը: Առաւ նաեւ փրկութեան սաղաւարտը եւ Սուլրը Հոգիին սուրը, այսինքն Աստուծոյ խօսքը: Այս բոլորին

հետ՝ աղօթե՛ց, աղօթե՛ց եւ խնդրե՛ց տեւաբար, Սուրբ Հոգիին օդնութեամբ։ Արթուն Հսկեց, կատարեալ յարատեւութեամբ ա-ղօթելով բոլոր հաւատացեալներուդ համար (Հմմտ Եփ 6.10-18):

1974 Մարտին, Աստուծոյ ծառայութեան նուիրուած եւ այժմ այստեղ հանգչող Քահանան, իր կեանքի բոլոր օրերուն, ապրեցաւ ու շնչեց մի՛շտ Տէրը իր դիմաց ունենալով։ Անոր Հա-մար ալ քահանայական իր կեանքի բոլոր գարուններուն, Սուրբ Հոգիին հեղումով մկրտած իր 2618 մանուկներուն վկայեց, որ Աստուած անոնց կողքին պիտի ըլլայ ու պիտի չձգէ, որ իր զա-ւակները սասանին։

Քահանայական իր կեանքի բոլոր ամառներուն, Աստուծոյ եւ մեր Արքազան Հայրապետներու հաստատած կանոններուն համաձայն, 2756 հայկակներու եւ հայկուհիներու՝ 1288 պատ-կադրեալներուն յիշեցուց, որ մի՛շտ ուրախ մնան ու իրենց Հո-գին՝ ցնծութեան մէջ։

Քահանայական իր կեանքի բոլոր աշուններուն, 1316՝ դէպի յաւիտենական կեանք յուղարկաւորուողներուն հաւաստիա-ցուց, որ ողջերու եւ մեռելներու, արդարներու եւ մեղաւորներու Աստուածը, իր ծառաներուն մարմինները վստահութեամբ պի-տի հանգչեցնէ։

Քահանայական իր կեանքի բոլոր ձմեռներուն, Հայաս-տանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ, ընդհանրապէս մեր ժողովուրդին, բայց մասնաւորաբար Սուրբ Յակոբ Մայր Եկե-ղեցւոյ հաւատարիմ զաւակներուն յիշեցուց, որ Աստուած զի-րենք մեռելներու աշխարհին մէջ պիտի չձգէ եւ պիտի չթողու որ անոնց մարմինը փառութիւն տեսնէ։

Եւ ո՛չ տարօրինակ, բայց նոյն այդ Հոգին, այստեղ հանգչող Քահանային, մեզի յիշեցուց ըսելով՝

«Ո՛վ Աստուած, ի՛մ Աստուածս, ֆե՛զ կը փնտոեմ անձկագին, հոգիս ծարաւ է ֆեզի, մարմինս ֆեզի՝ կը փա-փաքի՝ խոպան, նարոտած, անջուր մնացած հողի պէս։

Ուստի սրբարանդ եկայ՝ ֆեզ տեսնելու, զօրութիւնդ եւ փառքդ դիտելու համար։

Որովհետեւ քու սէրդ կեանքէն աւելի կ'արժէ, ուստի շրբներս պիտի գովարանն ֆեզ, ամբողջ կեանքիս ըն-թացքին պիտի օրինաբաննմ ֆեզ, եւ ձեռքերս աղօթքով դէպի ֆեզ բարձրացնեմ» (Սղ 63.1-4):

## Տէր Արմէնի Հոգին մեզի յիշեցուց ըսելով՝

«Տէ՛րն է հովիւս, ուստի ուրէ քանի կարօտ պիտի չմնամ»:

Դալար արօտավայրերու մէջ կը մակաղեցնէ զիս, հանգստարար ջուրերուն զիս կը տանի:

Կը վերանորոգէ զիս եւ ուղիղ ճամբաներէ կ'առաջնորդէ, որպէսզի իր անունը փառաւորուի:

Նոյնիսկ երբոր մահաստուեր ձորերէ կ'անցնիմ, չարիքէ մը չեմ վախնար, Տէ՛ր, քանի դուն իմ հետս ես:

Քանի ցո՛ւպդ զիս կ'առաջնորդէ եւ գաւազանդ կը պաշտպանէ, ես ինքինքս հանգիստ կը զգամ:

Ինծի խնճոյֆի սեղան կը պատրաստես թշնամիներուս աչքին առջեւ. իբրեւ պատիւ՝ անուշահոտ իւղով կ'օծես գլուխս, եւ բաժակս մինչեւ բերան կը լիացնես:

Տէ՛ր, վստահ եմ, որ բարութիւնն եւ շնորհեղ անպակաս պիտի ըլլան վրայէս՝ որպէսզի կեանքիս ամբողջ տեւողութեան տաճարիդ մէջ բնակիմ» (Սղ 23):

**Քիչ առաջ, Տէր Արմէնը բոլորիս առջեւ իր ձայնը վերջին անգամ բարձրացուց եւ շնորհակալութիւն յայտնեց Աստուծոյ, երկինքի Թագաւորութեան մէջ իրեն համար պատրաստած «Խնճոյֆի Սեղան»ին համար (Հմմտ Աղ 23.5):**

**Քիչ առաջ, Տէր Արմէնը բոլորիս առջեւ վերջին անգամ ըլլալով վկայեց, ըսելով. «Ո՛վ Տէր, փառք մեզի, որ իբրեւ պատիւ՝ անուշահոտ իւղով՝ Սուրբ Միւռնով օծեցիր գլուխս եւ բաժակս մինչեւ բերան լեցուցիր» (Հմմտ Սղ 23.5):**

**Քիչ առաջ, Տէր Արմէնը բոլորիս առջեւ դէպի արեւելք դառնալով ըսաւ. «Ողջո՛յն մեզի, Սուրբ Եկեղեցի: Ողջո՛յն մեզի, սեղան սրբութեան: Ողջո՛յն ձեզի, սրբազն հայրեր, վարդապետներ, մէկ խօսքով՝ քահանաներ: Ահա ես նանապարհորդեցի դէպի իմ Արարիչս» (Հմմտ Կանոն Քահանայաթաղի):**

**Քիչ առաջ, Տէր Արմէնը բոլորիս առջեւ դէպի արեւմուտք դառնալով ըսաւ. «Ողջո՛յն ձեզի, Եկեղեցւոյ զաւակներ: Ողջո՛յն ձեզի, Քրիստոսով հաւատացեալ եղբայրներս: Ողջո՛յն ձեզի, Եերկայ ժողովուրդ: Ես նանապարհորդեցի դէպի բոլորին յոյսը Եղող Քրիստոսը» (Հմմտ Կանոն Քահանայաթաղի):**

**Քիչ առաջ, Տէր Արմէնը բոլորիս առջեւ դէպի հարաւ դառնալով լսաւ. «Սուրբ Եկեղեցի, ահա կը հեռանամ քեզմէ: Կը մեկնիմ ձեր քովէն սիրելի եղբայրներ, կանչովը վերանորոգողն՝ Քրիստոսի, մեր Աստուծոյ քով» (Հմմտ Կանոն Քահանայաթաղի):**

**Քիչ առաջ, Տէր Արմէնը բոլորիս առջեւ դէպի հիւսիս դառնալով լսաւ. «Աղօքեցէ՛ ինձի համար, հայրեր, մայրեր, եղբայրներ, քոյրեր ու որդիներ, եւ Քրիստոս՝ մեր Փրկիչը քողօրինէ ձեզ: Թող հաստատուն պահէ ձեր հաւատքը եւ Տիրոջ խաղաղութիւնը ձեզի հետ ըլլայ յաւիտեանս յաւիտենից. Ամէն» (Հմմտ Կանոն Քահանայաթաղի):**

«Օրն էր Ուրբաթ, լուսնի ի Շաբաթ...  
Հազա՞ր ափսո՞ս...»:

**Ափսո՞ս, որ մե՛նք կորսնցուցինք:  
Ափսո՞ս, որ մե՛նք զրկուած պիտի մնանք:**

**Հին օրերու իմաստութիւնը կ'ըսէ, որ երբ մարդ մեռնի, երկու փոսեր կը բացուին: Առաջին փոսը անոր մարմնին չափ, ուր կը հանգչի մարմինը: Աստուածային օրհնութիւնը կ'իջնէ այդ մահուան հողին մէջ, որպէսզի վերջին օրը վերընձիւղի մարմինը: Իսկ երկրորդ փոսը կը բացուի մարդոց սրտին մէջ, կարծէք ցաւցնելու, տանջելու, ոսկորները կրծելու, վշտացնելու, թախիծներու մէջ թաղելու համար բոլորս: Անոր համար ալ մեր Տէրը՝ Յիսուս Քրիստոս պիտի յիշեցնէր բոլորիս ու մանաւանդ այսօր, թէ՝**

«Թող չխոնվին ձեր սիրտերը: Հաւատացէ՛ Աստուծոյ, հաւատացէ՛ նաև ինձի: Հօրս տան մէջ շատ օրեւաններ կան. երեւ այդպէս չըլլար՝ չէի ըսեր ձեզի, թէ կ'երթամ եւ ձեզի համար տեղ կը պատրաստեմ: Եւ երբ երթամ եւ ձեզի համար տեղ պատրաստեմ, դարձեալ պիտի գամ եւ ձեզի քովս առնեմ, որպէսզի ըլլաֆ հոն՝ ուր ես կը գտնուիմ» (Ցհ 14.1-3):

**Այսօր, երբ վերջին անգամ ըլլալով պիտի ստանանք Տէր Հօր օրհնութիւնը, պիտի ուզէի որ իւրաքանչչւրս յիշէինք անոր կեանքի բոլոր բարեմասնութիւնները, որոնցմով ինք գեղեց-**

կացա՛ւ, ոսկիացա՛ւ, որոնց շնորհիւ այսօր մենք ո՛չ թէ անոր ի Տէր ննջումը կ'ողբանք, այլ՝ անոր կորուստը:

Արդարեւ, Տէր Արմէնը Հին օրերու առակագրին ակնկալութեամբ՝

Շրթունքներուն համար ճշմարտութիւնը գործածեց,

Զայնին համար՝ քաղցրութիւնը,

Աչքերուն համար՝ գութը,

Զեռքերուն համար՝ ողորմութիւնը,

Կերպառութեան համար՝ պարկեցտութիւնը,

Սրտին համար՝ սէրը,

Իսկ բոլոր անոնց համար, որոնք զինք չսիրեցին՝ աղօթեց:

Տէր Արմէնը իր կեանքի բոլոր օրերուն, յիշեց Տիրոջ աւանդը տրուած իր քաջ զինուորին, թէ՝

«Ուժովցի՛ր եւ քա՛շ եղիր, մի՛ ահարեկիր ու մի՛ զարհուրիր, որովհետեւ Տէրը՝ քու Աստուածդ ֆեզի հետ է՝ ո՛ւր որ երթաս» (Յես 1.9):

Տէր Արմէնը իր կեանքի բոլոր օրերուն, յիշեց Մեծ Մարգարէ՝ Մովսէսին Պատգամը տրուած իր յաջորդ քաջ ղեկավարին, թէ՝

«Նոյնինքն Տէ՛րն է որ առջեւեղ կ'երթայ. ի՛նք ֆեզի հետ պիտի ըլլայ. մեզ երեսի վրայ պիտի չքողու եւ ֆեզ պիտի չլիք: Մի՛ վախնար ու մի՛ զարհուրիր» (Բ.Օր 31.8):

Տէր Արմէնը իր կեանքի բոլոր օրերուն, չմոռցաւ Աստուծոյ ապահովութեան խոստումը, որ կ'ըսէր.

«Մի՛ վախնար, քանի որ ես ֆեզի հետ եմ. մի՛ զարհուրիր, քանի որ ես քու Աստուածդ եմ. ֆեզ պիտի զօրացնեմ, ֆեզի պիտի օգնենք եւ իմ արդարութեանս աշաենքով ֆեզի նեցուկ պիտի ըլլամ» (Ես 41.10):

«Քեզ անունովդ կանչեցի, դուն իմս ես: Երբ ջուրերէն անցնիս, ես ֆեզի հետ պիտի ըլլամ. երբ գետերէն անցնիս, պիտի չընկղմիս. երբ կրակի մէջէն ֆալես, պիտի չայրիս, բոցը ֆեզ պիտի չվառէ» (Ես 43.1-2):

**Աստուծոյ եւ Յաւիտենականութեան Հոգիով գեղեցկացած,** սէր եւ խնդութիւն բաշխող Տէր Արմէն: Այժմ, երբ երանիներու աշխարհին մէջն ես, բարեխօսէ՛ մեզի համար քու Տիրոջդ եւ մեր Աստուծոյն, որպէսզի քեզի տրուած զօրութիւնն ու օրհնութեամբ պարզեւուած խաղաղութիւնը մեզի ալ շնորհէ (Հմմտ Սղ 29.11):

**Ճշմարտութեան եւ Շնորհքի Հոգիով ներդաշնակուած, սիրող սրտով հարուստ Տէր Արմէն: Այժմ, երբ Արքայութեան շնորհալիութեան մէջն ես, բարեխօսէ՛ մեզի համար քու Տիրոջդ եւ մեր Աստուծոյն, որպէսզի քեզի պարգեւածին նման, մեր ալ ճամբան կատարեալ դարձնէ, մեր ոտքերը՝ եղջերուի նման թեթեւաշարժ, փրկութեան ասպարով զօրացնէ մեր ձեռքերը ու մեր ոտքերուն տակ եղող ճամբան հարթէ, որպէսզի մեր քայլերը չխախտին (Հմմտ Սղ 18.31-36):**

**Շնորհքի եւ Փառաց Հոգիով համաչափուած, խաղաղութիւն եւ երկայնամտութիւն քարոզող Տէր Արմէն: Այժմ, երբ յաւիտենականութեանդ մէջ կը վայելես Հօրդ եւ մեր Հօրը պատրաստած ինճոյքի Սեղանը, բարեխօսէ՛ մեզի համար քու Տիրոջդ եւ մեր Աստուծոյն, որպէսզի մեր կեանքի նեղութեանց մէջ, երբ մահաստուեր ձորերէ անցնինք, բանէ մը չվախնանք (Հմմտ Սղ 23.4), մեր ապաւէնն ու զօրութիւնը՝ Քրիստոս շուտով հասնի (Հմմտ Սղ 46.1), ու Ան ըլլայ մեր տկարացած մարմիններուն ու խորհուրդներուն յենարանը (Հմմտ Սղ 73.26):**

**Կեանքի, իմաստութեան եւ Յայտնութեան Հոգիով չքնարացած, քաղցրութիւն, բարութիւն քարոզող Տէր Արմէն: Այժմ, երբ իմաստուն Բժիշկին ու Ճարտարապետին հետ դէմ յանդիման պիտի կանգնիս, բարեխօսէ՛ մեզի համար քու Տիրոջդ եւ մեր Աստուծոյն, որպէսզի իրմով ուրախանայ մեր սիրտը, Անոր Հոգատարութիւնը անպակաս ըլլայ այս ժողովուրդին վրայէն (Հմմտ Սղ 33.21-22), որուն ծառայեցիր մինչեւ կեանքիդ վերջին շունչը:**

**Սրբութեան եւ Հաւատքի Հոգիով աստուածագեղացած, հաւատարմութիւն, հեղութիւն, ժուժկալութիւն, արդարութիւն եւ ճշմարտութիւն ճախրող Տէր Արմէն: Այժմ, երբ մուտք կը գործես սկիզբէն ի վեր քեզի համար պատրաստուած Արքայութեանէն ներս, բարեխօսէ՛ մեզի համար քու Տիրոջդ եւ մեր Աստուծոյն,**

որպէսզի հաւատքով արդարանանք, ու մեր մէջ Աստուծոյ փառ-քին արժանանալու յոյսը մշտապէս ծաղկի (Հմմտ Հո- 5.1-2):

**Սիրելի՝ Տէր Հայր.**

Այսօր, երբ քու պաշտած ժողովուրդիդ դիմաց վերջին ան-գամ զգեստաւորուած ես քահանայական շքեղութեամբ, աղօ-թէ՛ եւ օրհնէ՛, որպէսզի մեր յոյսը միշտ հաստատուն մնայ, ա-պահով եւ անշարժ՝ անով խարսխուինք, ու կարենանք մտնել յաւիտենական Սրբարանէն ներս, ուր այժմ դուն կ'երթաս (Հմմտ Եբբ 6.11,19):

Այսօր, երբ քու սիրած ժողովուրդիդ վերջին անգամ «ող-ջո՛յն» պիտի տաս, աղօթէ՛ եւ օրհնէ՛, որպէսզի յոյսի պարգեւիչ Աստուածը մեզ ամբողջական ուրախութեամբ եւ խաղաղու-թեամբ լեցնէ՛ իրեն հանդէպ ունեցած մեր հաւատքովը, որպէս-զի Սուրբ Հոգիին զօրութեամբ յոյսով առատանանք (Հմմտ Հո 15.13):

Այսօր, երբ քու ծառայած ժողովուրդիդ վերջին անգամ Սուրբ Աջդ պիտի տաս՝

Աղօթէ՛ եւ օրհնէ՛, որպէսզի մեր կեանքի յաւերժական ուխ-տին՝ Հայութեան ճրագը մի՛շտ վառած մնայ:

Աղօթէ՛ եւ օրհնէ՛, որպէսզի մեր ժողովուրդի Տապանակին՝ Հայրենիքին ոսկիէ ճրագը մի՛շտ լուսաւորէ մեր քայլերը ի բա-րին եւ ի խաղաղութիւն:

Աղօթէ՛ եւ օրհնէ՛, որպէսզի մեր տուներուն օճախները մի՛շտ բոցավառին:

Աղօթէ՛ եւ օրհնէ՛, որպէսզի սերնդակիցներուդ բարի ա-ղօթքներով մաքրուին ու սրբուին մեր սրտերն ու հոգիները:

Աղօթէ՛ եւ օրհնէ՛, որպէսզի մեր զաւակներուն ու թոռնե-րուն իմացական ճրագները մնան մի՛շտ բոցաճաճանչ:

Աղօթէ՛ եւ օրհնէ՛, Յաղթական եկեղեցիէդ, Զինուորեալ ե-կեղեցւոյդ զաւակներուս համար:

Աղօթէ՛ եւ օրհնէ՛, բարի Տէր Հայր:

Աղօթէ՛ եւ օրհնէ՛...

Ալէլուիա, Ալէլուիա, Ալէլուիա...

**Աղօթարար՝**

**ՄԵՂՐԻԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԲԱՐԻՔԵԱՆ**

**Առաջնորդ Գանատահայոց Թեմին**



Տէր Արմէնի վախճանման առթիւ, հետեւեալ գրութիւնը լոյս տեսաւ «Հորիզոն» շաբաթաթերթին մէջ:

## ԻՍԱՍՏՈՒ ՏԷՐ ՀԱՅՐԸ

Արդէն շաբաթներ անցեր են այն օրէն, երբ մոնթրէալահայութիւնը խուռաներամ բազմութեամբ եկած էր իր շատ սիրելի Տէր Արմէն Ա. Քչնյ. Իշխանեանին հրաժեշտ տալու: Հարիւրաւոր ազգայիններ ներկայ էին Տէր Հօր վերջին օծման, թաղման եւ քառասունքի արարողութեանց: Տէր Արմէն այժմ յաւերժ բաժնուած է այս երկրաւոր աշխարհէն եւ իր սիրելիներէն ու միացած՝ իր «ժպտադէմ Փրկչին»:

Դժուար ու անըմբոնելի կը թուի ըլլալ այս իրողութիւնը: Վարժուած էինք պարբերաբար իր Թորոնթօ երթալուն, ու կը սպասէինք իր վերադարձին. յաջորդ օրն իսկ Տէր Հայրը, մեծ խանդավառութեամբ, անպայման կ'այցելէր Մոնթրէալի Հայ Կեդրոն, Սուլրը Յակոբ Առաջնորդանիստ Մայր Եկեղեցին, կ'անցնէր գրասենեակէ գրասենեակ, իսկ Երկուշաբթի օրերը անպայման կ'այցելէր Պրիճի խուռմը, կը դիտէր խաղցուած ձեռքերը. առիթով մըն ալ զարմացած յայտարարած էր ան. «Զէի կրնար հաւատալ, որ տասնեակ մը կիներ միասին նոյն սրահին մէջ կրնան հաւաքուիլ եւ փոխանակ խօսակցութեան՝ լուռթիւն տիրէ հոն»: Տարիներ առաջ երբ մեր սրահի պատախանատուները խանդավառ չէին այս հանդիպումներուն արտօնութեամբ, Տէր Հայրը եղաւ քաջալերողը՝ ըսելով. «Աւելի լաւ է իրենց միտքն ու ժամանակը շինիչ կերպով գործածեն, քան թէ հեռատեսիլի պաստառին վրայ Dallas դիտեն»: Այդպէս էր մեր Տէր Հայրը, միշտ քաջալերող, հեռատես, իմաստուն ու շինիչ լուծումներ տուող:

Մեր առաջին հանդիպումը եղաւ շուրջ 30 տարի առաջ, շատ տիսուր պայմաններու մէջ, Ալեքս եղբօրս սնարին մօտ, առաւտեան ժամը երեքը անց: Մահամերձ էր իմ Երաժշտագէտ ու տաղանդաւոր եղբայրս, ու ես ովկիանոսներ կտրած՝ հասած էի

իր վերջին ժամերուն: Ընկերները յուսահատ փութացած էին կանչելու հիւանդանոցի օտար կղերականը՝ աղօթելու եւ սուրբ հաղորդութիւնը տալու: Անհանգիստ էի ես, «Հոս հայ տէր հայր չկա՞յ», հարց կու տայի ներկաներուն, «Եղբայրս հայերէն ա-ղօթքներով պիտի ուզէ հեռանալ այս աշխարհէն», կ'ըսէի: Քիչ ետք, փրկարարի նման Տէր Հայրը մտաւ մահաշունչ ու մուայլ սենեակը եւ աղօթեց: Որքա՞ն սփոփիչ էին այդ աղօթքները, որ-քա՞ն մխիթարող: Երբ տղաքը ուզեցին Տէր Հայրը տուն հասցը-նել, ան մերժեց՝ ըսելով. «Երէցկինը վարը կը սպասէ»: Այդ օրն իսկ հասկցայ, որ այս օտար ու ցուրտ երկրին մէջ կար ծառայա-սէր Տէր Հայր ու անձնազոհ երէցկին:

Շատ ու շատ յիշատակներ կը խճողեն միտքս: Տարիներով նստած էինք նոյն սեղանին շուրջ որպէս ժողովական, եւ Տէր Հայրը եղած էր միշտ շրջահայեց, համերաշխութիւն ներշնչող եւ աշխատանքի մղող օրինակելի շունչ: Յաճախ կ'ըսէր. «Ժո-ղովուրդիս ծառայելը բնական եւ հաճելի պահանջք մըն է ինձի համար», եւ նոյն նուիրումն ու կեցուածքը կը սպասէր մեր բո-լորէն: «Քանի՛, քանի անգամեր Սուրբ Յակոբ վարժարանի բեմէն թէ այլուր մեծ համոզումով ու հաւատքով յորդորած էր ծնողնե-րը՝ իրենց զաւակները անվարան վստահելու հայկական վար-ժարանին, որպէսզի հայեցի դաստիարակութիւն ստանան:

Տէր Հայրը Հայ Օգնութեան Միութեան անդամ էր եւ կը գնահատէր իւրաքանչիւր ՀՕՄ-ուհիի աշխատանքն ու նուի-րումը: «Եթէ կ'ուզէք լաւ եւ յաջող ձեռնարկ մը կազմակերպել, ՀՕՄ-ի ընկերուցիներուն վստահեցէք», կ'ըսէր ան: Կը սիրէր գրել ու կարդալ, վայելել հայ երգն ու մշակոյթը: Հաճելի էր կարդալ իր գրածները: Հայ Կեդրոնի լայնածաւալ ու ազգօդուտ աշխատադաշտին մէջ իր սուր ու զննող աչքերով կը տեսնէր ճիշդն ու սխալը ու գիտէր տեղին կատարել հարկ եղած նկատո-ղութիւնները:

Երկրաշարժին յաջորդ օրը, երբ ժողովուրդը այնքան մեծ թիւով, շուարած ու գլխիկոր փութացած էր եկեղեցի, Տէր Հայրը դողդոջուն ու մտահոգ ձայնով խոստովանած էր, թէ «շատ կը վախնայի, որ դուք այսօր ձեր գայրոյթին ու ցաւին մէջ մերժէիք գալ եկեղեցի: Փառք Աստուծոյ, որ այս ցաւին մէջ չկորսնցու-ցիք ձեր հաւատքը»: Աղօթքներով ու մխիթարական խօսքերով սփոփիած էր յուսալքուած հաւատացեալները ու անմիջապէս օգնութեան աշխատանքի մղած:

**Արցախեան պատերազմի օրերուն՝ Հայաստանն ու Արցախը**  
իր ամէնօրեայ մտահոգութիւններն էին: Խորանէն թէ բեմերէն  
այնքան կուռ ձեւով կը փոխանցէր մեր Հայրենիքի օգնութեան  
հասնելու ահազանգը ու կը մղէր մեզ աշխատանքի:

Հաւատարիմ իր գաղափարին ու Հայրենասիրութեան, Տէր  
Հայրը իր Հայրական ու մխիթարող շաքաթական այցելութիւն-  
ները երբեք չէր զլանար Օթթառուայի մեր տղոց:

Մեր գաղութի երիտասարդ զոյգերը յատուկ սէր ու յար-  
գանք ունէին Տէր Հօր Հանդէպ, ու բոլորին փափաքն էր, որ ի-  
րենց գլխուն նարօտը կապողը իրենց սիրելի Տէր Հայրը ըլլայ:

Տէ՛ր Հայր, ժողովուրդին հովիւն էիք դուք, քաջ ու իմաս-  
տուն հովիւը, կորովալի ու ծառայասէր, որ երկա՛ր, երկար տա-  
րիներ Տիրոջ ու Սուրբ Յակոբ եկեղեցւոյ ծուխերուն ծառայելէ  
ետք, տակաւին անյագ ծառայութեան իդավ ձեր կեանքի մայ-  
րամուտին գրեր էիք հետեւեալ տողերը.

«Թեո ինչե՛ր, ինչե՛ր պիտի ցանկայի

Իրագործել Տիրոջ դաշտին մէջ,

Ողջ էութիւնս ընծայ գէթ տայի

Սիրոյ խորանին հլու ողջակէզ:

Բայց, աւա՛ղ, հասած եմ արդէն

Լոկ վերջալոյս խոստացող ցուրտ հանգրուանին,

Սակայն խնդութիւն մ'անհուն կը պատէ

Յոյսով ողջոյնին՝ Փրկչիս ժպտադէմ»:

**Զեր յիշատակը անթառամ մնայ, սիրելի՛ Տէր Հայր:**

**Տիրոհկ ՄԱՆՃԻԿԵԱՆ**

# ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԿՈՐՄՆՅՈՒՅՑ

## ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ԶԵՐՄ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԳՐՈՂ ՅԱԿՈԲ ԱՐՍԼԱՆԵԱՆԸ

Սրտի դառն կսկիծով իմացանք տաղանդաւոր գրող, ար-  
ուեստագիտ ոսկերիչ, վաստակաւոր մարզիչ եւ կեանքով ու ապ-  
րումով հաւատացեալ քրիստոնեայ, իմ սիրելի եւ անկեղծ բարե-  
կամ թակոր Արսլանեանի անժամանակ մահը, խոր ցաւ պատճա-  
ռելով իր ընտանիքին անդամներուն, զինք ճանչցող եւ իր գրու-  
թիւնները կարդացող բարեկամներուն եւ գրչեղբայրներուն:

Սիրելի թակորը գրեթէ ամէն կիրակի եւ տօնական օրերուն  
ու եկեղեցական ձեռնարկներուն ներկայ կ'ըլլար եւ խոր հա-  
ւատքով ու երկիւղածութեամբ կը հետեւէր սուրբ պատարագ-  
ներուն:

Յակոբ Արսլանեանը ես ճանչցայ որպէս ազգասէր, հայրե-  
նասէր, եկեղեցասէր անձ մը, որ թուրքիոյ թոքատ քաղաքի  
շրջանին մէջ ծնած-մեծցած, դրացի թուրքերուն թշնամանքնե-  
րուն հետեւանքով Պոլիս փոխադրուած է եւ նիւթական դժուա-  
րին պատճառներու հետեւանքով արհեստի հետեւած է եւ չէ  
կրցած հայերէն գրել-կարդալ սորվիլ: Ամուսնանալով Պոլսոյ  
հայ վարժարաններու վաստակաւոր ուսուցչուհի Աղաւնիին  
հետ, անոր միջոցաւ բաւական հայերէն խօսիլ սորված է: Ընտա-  
նիքին հետ թորոնթօ հաստատուելով կը հրատարակէ երեք գիր-  
քեր: Առաջինը թրքերէն՝ «Անունս Յակոբ է, Ծննդավայրս թո-  
քատ» խորագրով, որ ազնուական թուրքերու (յատկապէս Գեր-  
մանիայէն) գնահատանքին արժանացած է: «Մարմարա»-ի  
խմբագրապետ Ռոպէր Հատտէճեանի կողմէ հայերէնի թարգ-  
մանուելով հրատարակուեցաւ թորոնթոյի մէջ, գնահատուելով  
հայ գրասէր հասարակութեան կողմէ:

Խմբագրապետ Ռոպէր Հատտէճեան թրքերէնով գրող Յա-  
կոբին ծանօթանալով, անոր բոլոր գրութիւնները հայերէնի

թարգմանելով հրատարակած է «Մարմարա» օրաթերթին մէջ, միշտ քաջալերելով որ չարունակէ գրել իր հոգեծին պատմը-ւածքները:

Այս առթիւ պարտք կը զգամ «Մարմարա» օրաթերթէն առնելով Յակոբին մասին եղած թղթակցութիւնները եւ պատմը-ւածքները վերահրատարակել, որպէսզի թորոնթոհայութիւնը, յատկապէս դրասէր հասարակութիւնը, զգայ եւ ցաւի նման անձնաւորութեան մը կորուստին համար:

Խունկ եւ աղօթք եւ մշտնջենի լոյս իր տառապած հոգիին: Աստուած հոգին լուսաւորէ իր պաշտպան Յիսուս Քրիստոսի միջնորդութեամբ:

Յաւակիր ընկեր-բարեկամդ՝  
ԳՐԻԳՈՐ ՀՈԹՈՅԵԱՆ

## ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ ՅԱԿՈԲ ԱՐՄԼԱՆԵԱՆԻ

Յակոբ Արսլանեան ծնած է 29 Հոկտեմբեր 1934-ին, Թոքատ, Թոռուրիա գիւղը: Կրտսերագոյնն է Մարգրիտ եւ Կարապետ ամոլի հինգ զաւակներուն: Յաճախած է տեղւոյն նախակրթարանը եւ հոնկէ վկայուած բարձրագոյն նիշերով: 1946-ին ուսման եւ հայերէն լեզուի նկատմամբ կարօտն ու փափաքը զինք առաջնորդած են դէպի Պոլիս, հայկական դպրոց մը յաճախելու եւ հայեցի կրթութիւն ստանալու երազով:



Բայց բախտը այնպէս տնօրինեց, որ ստիպողաբար ան նետուեցաւ գործի ասպարէզ Պոլսոյ Գոց Շուկայի մէջ եւ յիսուն տարի չարունակ աշխատեցաւ Զինծիրլի Խանի մէջ, դառնալով վարպետ ոսկերիչ մը:

1955-1970-ական թուականներուն որպէս ծանրաբարձութեան եւ մարմնամարզի մարզիչ աշխատեցաւ Շիշլիի Մարմնամարզական Ակումբէն ներս: Գործի եւ մարզանքի ասպարէզի առնթեր, իր մէջ գրելու մեծ փափաք մը կար դէպի գեղարուես-

տական գիրքերու ընթերցանութիւնը, ուստի կրցաւ ինքնազարդացումով գրական ճաշակ ձեւաւորել:

1982-ին դէպի Անատոլու կատարուած պույտի մը ընթացքին ծանօթացաւ ուսուցիչ եւ գրագէտ Տօքթ. Վարդան Կոմիկեանի եւ Հրապարակագիր, գրագէտ եւ խմբագրապետ Ռ. Հատտէնեանի հետ: Անոնց քաջալերանքով սկսաւ թրքերէնով յօդուածներ գրել եւ Ռ. Հատտէնեանի թարգմանութեամբ այդ յօդուածները լոյս տեսան «Մարմարա» օրաթերթի մէջ:

1996-ին ընտանեօք գաղթեց Գանատա, Թորոնթօ եւ շարունակեց յօդուածներ ղրկել «Մարմարա»-ին, որոնք Ռ. Հատտէնեանի կողմէ թարգմանաբար լոյս ընծայուեցան «Մարմարա»-ի մէջ:

2005-ին լոյս տեսած էր Յակոբ Արսլանեանի թրքերէնով առաջին գիրքը «Անունս Յակոբ է, Ծննդավայրս Թոքատ» խորագրով, իսկ 2011-ին՝ Հայերէնով «Բաց Դուներդ, Ես Եկայ» գիրքը: 2013-ին Թորոնթոյի մէջ լոյս տեսաւ իր երրորդ գիրքը՝ «Ափ Մը Զուլալ Զուր» խորագրով, որուն շնորհահանդէսը կազմակերպուեցաւ Ս. Աստուածածին Եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Գերապատիւ Տէր Մեղրիկ Ծ. Վրդ. Բարիքեանի կողմէ, ուր Յակոբ Արսլանեանը պարգեւատրուեցաւ յատուկ շքանշանով, ներկայութեամբ թորոնթոհայ գրողներու եւ ընթերցասէր հոծ բազմութեան:

## ՅԱԿՈԲ ԱՐՍԼԱՆԵԱՆԻ ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ ԹՈՐՈՆԹՈՅՑԻ ՄԷՋ

Ատենին գուժած էինք մեր սիրելի բարեկամ ու սիրուած աշխատակից Յակոբ Արսլանեանի մահը, որ պատահեցաւ Թորոնթոյի մէջ, յետ կարճատեւ հիւանդութեան: Յակոբ Արսլանեան, որ յայտնի ոսկերիչ էր քաղաքիս մէջ, ծանօթ էր որպէս եկեղեցակը անձ: Գիտենք թէ ան կեանքին մէջ մէկ անգամ իսկ եկեղեցիի մը առջեւէն անցած չէ առանց խաչակնքելու: Զերմ Հաւատացեալ էր, նաեւ ջերմ ընկերասէր: Բախտաւոր էին անոնք որ Յակոբը կը ճանչնային ու կը մտնէին անոր սարքած ընկերային հանդիպումներու ու պտոյտներու աշխարհէն ներս: Տարիներ վերջ, երբ ծանօթացաւ մեր խմբագրապետին հետ, մեր

խմբագրապետին իսկ քաջալերութեամբ սկսաւ գրել յօդուածներ, որոնք հայերէնի կը թարգմանուէին եւ կը հրատարակուէին մեր թերթին մէջ: Մեր խմբագրապետն ալ իր կարգին Յակոբ Արալանեանի նկատմամբ միշտ բարեկամական ջերմ զգացումներ պահեց այն օրէն ասդին, երբ 1982 թուականին առաջին անգամ Փոլոնէզգիւղի մէջ Յակոբ Արալանեանի կազմակերպութեամբ անցուցած էր Կաղանդի գիշեր մը ու ծանօթացած էր Յակոբ Արալանեանին: Յակոբ Արալանեան չմոռցաւ մեր խմբագրապետին այդ յօդուածը ու զայն իբր նախաբան վերահրատարակեց իր «Բաց Դոներդ, ես Եկայ» անուն գիրքին մէջ:

Ստորեւ կամքէ անկախ յապաւումով կը հրատարակենք Յակոբ Արալանեանի յուղարկաւորութեան մանրամասնութիւնները: Իսկ յառաջիկայ էջերուն մէջ կը հրատարակենք Ռ. Հատտէճեանի վերոյիշեալ յօդուածը Փոլոնէզգիւղի Կաղանդին մասին:

Գանատայի Հողը թեթեւ ըլլայ մեր սիրելի բարեկամին վրայ:  
«ՄԱՐՄԱՐԱ»

\* \*

Շաբաթ, 19 Մարտ 2016, ժամը 12-ին, թորոնթոյի Ս. Աստուածածին Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ մէջ, Հոծքագմութեան մը ներկայութեան կատարուեցաւ Պոլսոյ ոսկերչական հրապարակի արուեստագէտ, փնտուած, սիրուած եւ յարգուած ոսկերիչներէն ու գրական միջավայրին մէջ եւ «Մարմարա»-ի մէջ հրատարակուած իր ծննդավայրը պատկերացնող գրութիւններով ճանչցուած, ապա այս գրութիւնները երեք հատորի մէջ ամփոփած Յակոբ Արալանեանի յուղարկաւորութեան արարողութիւնը:

Արարողութեան կը նախագահէր Գերշ. Տ. Մեղրիկ Եպս. Բարիքեան, շուրջը ունենալով երկու քահանայ Հայրեր, մինչ Արժ. Տ. Բարսեղ Քհնյ. Վանլեան, հանգուցեալին Պոլսէն մօտ բարեկամը, միւսը՝ Արժ. Տէր Կոմիտաս Քհնյ. Փանոսեան, Եկեղեցւոյ հոգեւոր Հովիւներէն, ինչպէս նաեւ հինգ բարեշնորհ սարկաւագներ, երեքը աւագ՝ Գրիգոր Թողաք, Շահնուր Պիւյուքայնա եւ Կարպիս Զիչէքեան, բոլորն ալ Պոլսէն ծանօթներ, իսկ երկուքն ալ Եկեղեցւոյ կազմէն:

Յաւարտ արարողութեան կարդացուեցան երեք դամբանականներ: Նախ արտայայտուեցաւ հանգուցեալին փեսան՝ Բար-

**սեղ Մարկարոսեան:** Ան ներկայացուց իր աներհօր կենսագրականը: Նշեց, թէ Արեւելեան Անատոլուկի պտոյտներուն ընթացքին Յակոբ ծանօթացած էր «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Պրն. Ռ. Հատտէճեանի հետ, որ զինք խրախուսած էր իր գիւղական գրականութեան թափ տալ ու խոսացած զանոնք հայերէնի թարգմանելով թերթին մէջ հրատարակել: Այսպէսով ան կը մտնէր հայ գրական կեանքէն ներս: Հրատարակած էր երեք հատորներ՝ երկուքը Պոլսոյ մէջ եւ վերջինն ալ Թորոնթօ: Ան աներհօր մարմնամարզական աշխատութիւններուն մասին ալ արտայայտուեցաւ: Հսաւ թէ Յակոբ Արսլանեան եղած էր Շիշլի Մարմնամարզական Միութեան ծանրաբարձութեան մէկ անդամը, նաեւ խումբին մարզիչը: Երկրորդ դամբանականը, ի յարգանս ներկայ ոչ-հայերուն, անգլերէնով կարդաց հանգուցեալին որդին՝ Սայաթ Արսլանեան: Սայաթ, ինքն ալ Թորոնթոյի ոսկերիչներէն մին, հանգամանօրէն ներկայացուց իր հօր ոսկերչական արուեստի արժանիքները: Երախտագիտութեամբ յիշեց իր հօր բարեսիրութիւնը, մարդասիրութիւնը, հոգատարութիւնը, իր կնոջ, զաւակներուն եւ թոռներուն հանդէպ ցոյց տուած գուրգուրանքը:

**Երրորդ խօսողը եղաւ իր թոռնուհին՝ Սալբի Մարկարոսեան:** Ան յուղուած ձայնով եւ սահուն հայերէնով անդրադարձաւ մեծօր իր եւ եղբօրը՝ Սասունին հանդէպ ցոյց տուած բացառիկ գուրգուրանքին, հոգատարութեան, ի մասնաւորի առատաձեռնութեան եւ յիշեց դրուագներ իրենց մանկութեան օրերէն մինչեւ օր:

**Բարիքեան Սրբազան նախ հանգուցեալին պարագաներուն յայտնեց** իր ցաւակցութիւնները: Ապա պատկերալից ձեւով ներկայացուց Յակոբին հետ ծանօթանալու պարագան: Սրբազանը Յակոբը առաջին անգամ կը տեսնէ շաբթու մէջ օր մը, եկեղեցւոյ գաւիթին մէջ ծնկաչոք, արցունքը աչքերուն աղօթած միջոցին: Այս պատկերին առջեւ Սրբազանը խորապէս կը տպաւորուի: Այդ հանդիպումէն յետոյ յաճախ կը խօսի Յակոբի հետ եւ կը զգայ անոր խոր հաւատքը, նոյնիսկ կ'ազդուի իրմէ: Սրբազանը յիշեց նաեւ անոր հայրենասիրութիւնը, ի մասնաւորի անոր իր ծննդավայր՝ Թոքատի մասին ունեցած սէրը եւ կարօտը, որը մաս կը կազմէր իր առօրեայ ապրումներուն: Սրբազանը իր սրտի խօսքի աւարտին յորդորեց որ ընտանիքի անդամները հպարտանան Յակոբով եւ ըլլան անոր նման հաւատացեալ

ու հայրենասէր: Թաղումը կատարուեցաւ քաղաքի Նորթ Եորքի գերեզմանատան հայկական բաժնին մէջ: Յետ թաղման, հոգեճաշի սպասարկութիւն եւ Կիրակնամուտքի արարողութիւն կատարուեցաւ «Լարա» հայկական ճաշարանին մէջ:



## ԿԱՂԱՆԴ ՄԸ ՓՈԼՈՆԷԶԳԻՒՂԻ ՄԷՋ

Գրեց՝ Ռ. Հատուենեան

Սիրելի Յակոբ Արսլանեանին

Այս տարի Կաղանդը անցուցի Փոլոնէզգիւղի մէջ:

Առտուան դէմ վեցին պառկած էինք, բայց տարւոյն առաջին օրը առաւօտուն ժամը իննին արթնցանք, ոտքի ելանք: Որովհետեւ պառկելէ առաջ մեր խումբէն սքանչելի ընկեր մը ըստած էր.

— Վաղը առաւօտ եկեղեցի պիտի երթանք: Առանց պատարագի նոր տարի չի սկսիր:

Ժամը տասնին պատրաստ էինք ուրեմն: Լսողը կը միանար մեզի: Մեր խումբը հետզհետէ կը մեծնար: Ոչ մէկուն աչքերուն մէջ կը տեսնուէր յոգնութեան, քնատութեան կամ նախորդ գիշեր առնուած ոգելից ըմպելիէն հետք մը: Ու քիչ վերջ մեր սքանչելի ընկերը երեւցաւ: Զեռքը կլոր, լաւ եփած եւ ուռած բուրումնաւէտ հաց մը կար: Առաւօտ կանուխ գիւղ վազած ու հացագործէն առած էր զայն:

— Երթանք, պատարագ ընենք եւ հացը օրհնենք, — ըսաւ:

Փոլոնէզգիւղի լեհացիներուն եկեղեցին փակ էր, բանալ տուինք: Փառաւոր եկեղեցի մըն էր, որ անսպասելի կը թուէր այսպիսի փոքրիկ ու հեռաւոր գիւղի մը մէջ: Խորանին մօտ Ս. Ծնունդի մսուրը կար, շինուած ու զարդարուած գիւղի ամբողջովին քրիստոնեայ բնակիչներուն ձեռագործերով: Մենք մոմեր կը վառէինք, մինչ մեր ընկերը գրպանէն քանի մը պտղունց խունկ հանեց եւ թիթեղէ աման մը սկսաւ փնտուել որպէս բուրվառ գործածելու համար: Եկեղեցիէն ներս կը մտնէին նաեւ թուրքեր, յոյներ, օտարներ, որոնք այդ վայրկեանին պատահմամբ զբոսաշրջիկի նման կու գային եկեղեցին տեսնելու:

Յանկարծ խունկին բուրմունքը տարածուեցաւ տաճարին մէջ: Մեր ընկերը կօշիկները հանեց, խորան մօտեցաւ ու հացը դրաւ խորանին վրայ: Սկսաւ պատարագ մը երգել սրտին ամէնէն խորերէն ծնունդ առնող ալիքներով: Ընկերացանք իրեն որքան որ կրնայինք: Միւս այցելուներն ալ քարացան ու մնացին: Յարգանքով ոտքի կանգնեցան, մտիկ ընել սկսան:

Եւ մենք հոն կարճ պատարագ մը ըրինք ու խնդրեցինք որ հացը օրհնուի առանց դպիրի, քահանայի, եպիսկոպոսի կամ երգչախումբի: Մեր սիրտերը լեցուեցան ուրախութեամբ ու գունակութեամբ: Հրճուեցանք, մեր սիրած բոլոր մարդոց համար լաւ բաներ մաղթեցինք: Մեր հոգիները տաքցան անօրինակ սիրով ու ջերմութեամբ: Եւ երբ աւարտեցան մեր աղօթքները, մեր ընկերը խորանէն վերցուց հացը, ցոյց տուաւ զայն ներկաներուն եւ ըսաւ, այս անգամ թրքերէնով.

— Աստուած մեր երկիրը պահէ ամէն տեսակ փորձանքէ եւ Աստուած այս հացը անպակաս ընէ մեր տուներէն: Հիմա բոլորս ալ մէկմէկ պատառ պիտի փրցնենք անկէ ու պիտի ճաշակենք:

Ներկաները ի՞նչպէս փութացին մէկմէկ պատառ ստանալու այդ հացէն, ի՞նչպիսի երջանկութեամբ ճաշակեցին այդ պատառը եւ հաղորդակից եղան ամէն տեսակ լաւ մաղթանքի: Խունկը դեռ կը բուրէր իր թիթեղին մէջ, երբ մենք մի առ մի ելանք եկեղեցին: Արեւը կը ժպտէր, դաշտերն ու լեռները կը ժպտէին, երկինքը կապոյտ էր:

\* \*

Եւ երբ կանաչ դաշտերուն նայելով կը մագլցէի լեռներն ի վեր, կը մաղթէի որ մեր փոքրիկ հաւաքականութիւնները երբեք ու երբեք պակաս չմնան այն սակաւաթիւ սքանչելի մարդոցմէ, որոնք կը սիրուին հաւաքականութիւններու կողմէ եւ որոնք գիտեն մարդկային այդ խումբերն ու բազմութիւնները իրենց հետ տանիլ դէպի լաւ ու մաքուր ապրումներ:

Վա՛յ այն հաւաքականութեան, որ զրկուած է այդպիսիներէ: Վա՛յ այն ընկերութեան, որ իր օձիքը յանձնած է այլասերած առաջնորդներու, վա՛յ անոր որ երջանկութիւնը կը փնտոէ սիսալ ընտրուած կուռքերու պաշտամունքին մէջ:

Ոմանք մեզի կը սորվեցնեն թէ օտար երգիքի տակ անգամ կրնանք մենք զմեզ նկատել հարազատ տան մէջ: Ուրիշներ ալ

իրենց սեփական տան մէջ իսկ օտարութեան կարօտով կը մաշին:

\* \*

Այս տարի անմոռանալի Կաղանդ մը անցուցի Փոլոնէզգիւ-  
ղի մէջ:

4 Յունուար 1982

Յաջորդաբար կը ներկայացնենք Յակոբ Արալանեանի  
«Բաց Դոներդ, Ես Եկայ» եւ «Ափ Մը Զուլալ Զուր» գիր-  
ֆերէն առնուած հետեւեալ պատմուածքները եւ «Մարմա-  
րա»-ի մէջ տպուած իր վերջին յօդուածներէն մէկը.—

1. «Մեղուները Կ'աշխատին, Մենք Կ'ուտենք»
2. «Ահա Եկաւ Նոր Գարուն»
3. «Նոր Տարին Դիմաւորեն Այս Սուրբ Հոդերուն Վրայ»
4. «Ես Ալ Լացի, Ուղտս Ալ Լացաւ»
5. «Ի՞նչ Մեղք Որ Մայրս Ալ Ստեր է»
6. «Անմահ Կոմիտսա Վարդապետ՝ Մեղրիկ Բարիքեան  
Սրբազնին Աշխարհէն»
7. Մեր կողմէ յղուած շնորհաւորագիր մը Յ. Արալանեա-  
նին, որ լոյս տեսաւ «Մարմարա»-ի մէջ՝ «Բաց Դոներդ  
Ես Եկայ» հատորի հրատարակութեան առթիւ:

## ՄԵՂՈՒՆԵՐԸ Կ'ԱՇԽԱՏԻՆ, ՄԵՆՔ Կ'ՈՒՏԵՆՔ

Ոսկերիչ Ֆըանքլին Ատլէր, որ ատենօք իմ շատ սիրելի գոր-  
ծատէրս էր, որակաւոր ոսկերիչ էր: Պապենական ասպարէզ էր  
ոսկերչութիւնը իրենց Համար, դպրոց մը: Իրենց մեծհայրը՝ Սա-  
պէթայ Ատլէր արքունի ոսկերիչ է եղել:

Արուեստագէտ ընտանիք մը, որ գիտէր գնահատել իրեն  
հետ աշխատող աշխատաւորներուն եւ վաճառականներուն ար-  
ժանիքները: Իրենց մօրաքոյրը՝ Ռոզիթա կը հսկէր գործին վրայ,  
շուրջըոլորը կը դիտէր եւ ուսումնասիրութիւններ կ'ընէր: Ան  
կը նայէր մեր աշխատանքին եւ շարունակ կը գնահատէր մեր  
կատարած գործը: Ի վերջոյ օր մը ինձի ըսաւ.

«Պրն. Յակոբ, Հայերը մէկմէկ մեղու են, շարունակ կ'աշխատին, մեղը կը շինեն»:

Այս ըսելէ վերջ խնդալով կը շարունակէր.

«Անոնք մեղը կը շինեն, իսկ մենք ալ այդ մեղը կ'ուտենք»:

Երբ կարգը դրամի գար, Տիկ. Ատլէր մեծ յարգանք կը ցուցաբերէր գործաւորին իրաւունքին նկատմամբ: Կը վստահեցը-նեմ ձեզ, որ երբեմն ան աշխատաւորին ուզածէն ալ աւելին կուտար: Ո՞ւր մնացին հիմա այդ շրջանի վեհանձն գործարարները:

Եկէք տեսէք, որ անդամ մը Ժընեվի մէջ վերադտայ զանոնք: Ճիշդ լճին եզերքը, հիանալի տեղ մը մեծ խանութ մը բացեր են: Հոն ես ալ ունէի իմ անկիւնս իմ կատարած գործերով: Տիկ. Ռոպիթա մեռած էր, անոր տեղ ծանօթացայ երիտասարդ Ատլէրներու հետ: Հոս, Թորոնթոյի մէջ շատ յաճախ կը մտածեմ Տիկ. Ռոպիթայի ըրած խօսքին մասին:

Արդարեւ հոս ալ մեր Հայերը աշխատասիրութեան մէջ առաջին գծի վրայ կու գան, մեղուներու նման կ'աշխատին: Հայուն մասնայատկութիւնն է այս: Մինչդեռ այս քաղաքին մէջ աշխարհի բոլոր ազգութիւններէն մարդիկ կ'ապրին: Անոնք մեզի՝ Հայերուս չափ տքնածան աշխատանք չեն տանիր, քրտինք չեն հոսեցներ իրենց առօրեայ հացը շահելու համար: Արտասահմանէն գաղթած ի՞նչ մարդիկ կան, որոնք կ'ապրին հազարումէկ խարդախութիւններով: Կառավարութիւնը արդէն խելքը աւրեր է մարդկային իրաւունքներու հարցով: Ամէն ճիգ կը վատնէ, որպէսզի իբրեւ թէ ոեւէ մէկու մարդկային իրաւունքին վնաս չհասնի: Եթէ խիղճդ հանգիստ է, ամէն իրաւունք ունիս: Եթէ գլուխդ կը ցաւի, գնա՛ բժիշկին մօտ, ցոյց տուր առողջապահական փաստաթուղթի եւ այդքանը արդէն կը բաւէ, որպէսզի բժշկական որքան քննութիւն որ երեւակայելի է, կատարուի քու վրայ: Որովհետեւ բժիշկը ձրի է, ոչի՞նչ կը վճարես: Եւ ասիկա կարգ մը մարդոց համար դարձած է խաղի ու խաբէութեան միջոց: Արտօնութիւն պիտի առնէ, 15 օր հանգիստ պիտի ընէ, պիտի պտըտի, գործի պիտի չերթայ եւ առանց ամըչնալու ալ այս բոլորը պատմելով ինքզինք պիտի գովէ: Հաւատացէք, ես չտեսայ Հայ մը, որ այսքան աժան միջոցի դիմէ: Հայերը հոս մեղուներու պէս կ'աշխատին:

Զեզի դարձեալ կ'ուզեմ պատմել այն փորձանքը, որ մեզի պատահեցաւ երբ մեր կարասիները Ամերիկայի վրայէն մեզի հասան: Աւելի առաջ ալ գրած եմ: Մեր կարասիները սխալմամբ

Ամերիկա գացած էին եւ Ամերիկայի մաքսային իշխանութիւն-ները, իբրեւ թէ կասկածելով անոնց բովանդակութենէն, զա-նոնք քննած էին գրեթէ ջարդուփչուր ընելով բոլորը: Այս մա-սին այժմ կ'ուզեմ պատմել ուրիշ բան մը:

Մեր հոս ժամանումէն ամիս մը վերջ ստացանք հեռախօսով լուր մը, թէ մեր կարասիները թորոնթօ եկած են: Հարցուցին, թէ ե՞րբ կ'ուզէինք, որ տուն բերէին զանոնք: Եթէ կարասիները փո-խադրելու գործաւոր ալ ուզէինք՝ 1500 տոլար պիտի վճարէինք: Իսկ եթէ աշխատաւոր չուզէինք, միայն 200 տոլար, որպէս փո-խադրամիջոցի ծախս: Որդիս՝ Սայաթ այստեղ ունի աշխարհի զանազան կողմերէն ժամանած ընկերներ Հայաստանէն, Սուր-իայէն, Պէյրութէն, Պարսկաստանէն, Եգիպտոսէն: Առիւծի պէս տղաք, ուժեղ, որոնք իրենց բոնածը կը փրցնեն: Հաճելի, զը-ւարթ, շարունակ հայկական երգեր երգող, բայց կարգը երբ որ ճաշելու դայ, իւրաքանչիւրը երեք մարդու չափ ճաշ ուտող հիանալի երիտասարդներ: Բայց երբ կարգը աշխատանքի դայ, կրակ կը դառնան:

Ուստի անոնք երբ լսեցին այս խնդիրը, անմիջապէս ըսին. «Մենք ո՞ր օրուան կեցեր ենք, մենք կը փոխադրենք, դուք բե-րել տուէք կարասիները»:

Համաձայնեցանք, անոնք կարասիները տուն պիտի փոխա-դրէին, իսկ ես ալ զիրենք պիտի վարձատրէի պարտէզին մէջ հա-մեղ միս մը եփելով:

Կիրակի մը, բեռնակառքը եկաւ, մօտեցաւ մեր դրան: Շար-ժավարը կարճահասակ սեւամորթ մըն էր, թղթածրար մը ի ձե-ռին, հպարտ երեւոյթով մարդ մը: Իսկ մենք մատաղցու ոչխար-ներու նման համակերպեցանք, ստորագրեցինք թղթածրարը: Այն ատեն շարժավարը ըսաւ, որ կընայ ինք ներս առնել կարա-սիները: «Փրցուցէք դրան կնիքը, բացէք բեռնակառքին դուռը եւ կարասիները փոխադրեցէք», ըսաւ:

Հայաստանցի Առնօ մէկ հարուածով կնիքը փրցուց, դուռը բացաւ: Նոյն պահուն կարասիները գետին թափեցան: Զարդու-փշուր, կտոր կտոր եղած կարասիներ: Լոռւթիւն մը տիրեց: Բո-լորին դէմքը դեփ-դեղին դարձաւ: Պէյրութցի Անդրանիկ բռնեց սեւամորթ շարժավարին օձիքէն եւ զինքը դրան քով բերելով անդերէն հարցուց. «Ի՞նչ է այս»: Սուրբիացի Զօհրապ եւս պո-ռաց. «Այս ի՞նչ խայտառակութիւն է»: Սեւամորթ շարժավարը շատ պաղարիւն էր: «Հոգ մի ընէք, ասիկա արկած մըն է, ապա-

Հովագրութեան ընկերութիւնը ամէն ինչ կը վճարէ, միայն դուք այս կարասիներուն պատկերը քաշեցէք»:

Մեր երիտասարդները տուտուացին, մարդուն նայեցան, յետոյ համոզուեցան, հանդարտեցան: Իսթանպուլցի Արթօ տուն գնաց, շարժանկարի գործիքը բերաւ, բոլոր կարասիները մի առ մի նկարահանեց: Համոզուած էինք, որ ապահովագրական ընկերութիւնը պիտի հատուցանէր մեր վնասը: Այս երկրին մէջ գողութիւնը ընել եւ ստել հաւասար յանցանք կը նկատուին: Այս պատճառաւ գիտակից մարդիկ մէկ բառ իսկ չեն ստեր, ամէն ըստածին կը հաւատան: Ուրեմն մեր հայ երիտասարդներն ալ հաւատացին շարժավարին ըսածին, երկու ժամուան մէջ բոլոր ջարդուած կարասիները գետնայարկ իշեցուցին: Ո՛չ ճաշեցին, ո՛չ երգեցին, այնքան տխուր էին, որ «մնաք բարով» իսկ չըսած ելան գացին: Մինչդեռ ես որքան կը սիրէի զանազան բարբառներով արտասանուած այդ «մնաք բարով»ները:

Այր ու կին գլուխ գլխի մնացինք, մէկ մը նայեցանք իրարոււ: Կեանքիս մէջ այսպիսի փլուզումի մը ենթարկուած չէի, որովհետեւ տեսայ որ կինս կու լար: Յօտարի է ի վեր չէի տեսած որ ան արցունք հոսեցնէր: Իսկ հիմա կինս կու լար: «Դրամի՞ համար է որ կու լաս», հարցուցի: Ան ցոյց տուաւ Քրիստին Սալէրիի մէկ իւղանկարը, զոր իր կեանքին չափ կը սիրէր: Յոյց տուաւ իր ընկերուհի Լուիզա Էրմէնի, կամ Ասպետ Էրմէնի իւղաներկերը, Պերճ Էրզիեանին զարդանկարները, բոլորն ալ շըրջանակներէն ինկած, վնասուած էին: Կրնաս պնակը կամ կարասին դարձեալ գնել, բայց ո՞ւրէկ պիտի գտնես Յովսէփ վարպետի հայերէն ստորագրութեամբ այն ամանը, զոր Գիւթահիայէն գընած էի: Հացի չափ սիրելի գիրքերս պատառ պատառ եղած էին, հակառակ որ յատուկ տուփերու մէջ տեղաւորած էի զանոնք: Նողկալի ամերիկացի մաքսային պաշտօնեան գիրքերէ՞ս ինչու կասկածած էր, որ կարծես դաշունահարած էր զանոնք: Այս բոլորէն ետք կնոջս դարձայ եւ ըսի. «Կրնաս լալ, որովհետեւ կոտրած պնակներուն համար չէ որ կու լաս, այլ արուեստի համար կու լաս»:

Սիրելի ընթերցողներ, ես ձեզի յաճախ խօսած եմ Բարեկենդանի մասին: Բարեկենդանը մեզի համար խիստ կարեւոր է, որովհետեւ Վարդանանց հերոսամարտի յիշատակը կը բերէ մեզի: Վարդանի զինուորներուն աներեւակայելի հերոսութիւնը, կրօնքի համար իրենց զոհած կեանքը, դարերէ ի վեր պատգամ-

ներ կու տայ մեզի: Եւ մենք Մեծ Պահքէն առաջ Բարեկենդանը կը տօնենք ուրախութեամբ: Այսպիսի Բարեկենդանի մը ընթացքին էր, որ մենք երեք օթօպիւսներով Ուլուտաղ գացած էինք: Օթօպիւսներէն մէկը երիտասարդներով լեցուն էր: Այդ երիտասարդներէն մէկը, Նուրհան, պանդոկի դրան առջեւ ինկաւ եւ իր ճակատը զարկաւ սառած սիւնի մը: Ճակատը մէկ կողմէն մինչեւ միւս կողմը ճեղքուեցաւ: Արիւնլուայ վիճակ ունէր: Ես միջամտեցի, մի՛ վախնաք ըսի: Կը ճանչնայի Նուրհան Տիւլկէրեանը, ուժեղ կազմ ունէր, քաջ էր: Անմիջապէս կոնակի վրայ պառկեցուցինք, տոպրակով մը սառ դրինք ճակտին վրայ: Տրուած ըլլալով, որ շատ ալ բնականոն մարդ մը չեմ, առանց վախնալու կատարեցի գործ մը, որ զարմանք պատճառեց շատերուն: Կիներու եղունգներուն համար գործածուած «օժէ» էն խնդրեցի մեզ շրջապատող տիկիններէն, «օժէ» ն լաւ մը քսեցի ճեղքուած ճակտին վրայ: Նուրհանը քարի նման կարծր եւ անշարժ կը հանդուրժէր այս գործողութեան, բացարձակապէս չէր գանգատեր ծանր տառապանքէն, որուն ենթարկուած էր: «Օժէ» ները սառեցան, արիւնահոսութիւնը դադրեցաւ: Նուրհան կոնակի վրայ պառկեցաւ մինչեւ առաւօտ: Առաւօտուն առիւծի պէս տեղէն ցատկեց, կրնա՞մ «սքի» ընել, կը հարցընէր: Զարտօնեցի, հրահանգեցի, որ մինչեւ իրիկուն պառկի: Ահաւասիկ, միայն ինծի նման խենդ մը կը յանդգնէր այսպիսի գործ մը ընել: Բայց ես «օժէ» գործածելով վէրք մը չորցնելու դրութիւնը զինուրական օրերուս քոմանտոյական մարզանքներու ընթացքին սորված էի: Անիկա թէ՛ մանրէները կը սպաննէր, եւ թէ կը չորցնէր վէրքը:

Ահաւասիկ անցեալները Թորոնթոյի մէջ ինծի այցելութեան եկաւ այդ նոյն Նուրհան Տիւլկէրեանը: Եկած էր տարիներ վերջ շնորհակալութիւն յայտնելու: Այս երիտասարդը Թորոնթոյի մէջ նկարչական կտաւներ կը նորոգէր, շրջանակները կը բարելաւէր, այսպիսի գործերով կը դբաղէր եւ փառք Աստուծոյ բաւական ալ լաւ դիրք ունէր:

Նուրհան Տիւլկէրեանին կարգին ուրիշներ ալ հետզետէ յայտնուիլ սկսան: Նուրհանը ձեռք առաւ մեր վնասուած պատառները, սկսաւ նորոգել: Միւսները ուրիշ գործերու ձեռք նետեցին: Բոլորն ալ մէկմէկ կարասի կը վերցնէին եւ մեղուներու նման կ'աշխատէին: Միհրան Խաչերեան անուն երիտասարդ մը, որ վարպետ ատաղձագործ է, իր ատաղձագործական կազմած-

ները առնելով մեր մօտ եկաւ, կոտրած կարասիներուն տէր կանգնեցաւ:

Ուրիշ երիտասարդ մը, ճարտարագէտ Արթօ, որ ամբողջ կեանքին մէջ կարդալէ եւ ճատրակ խաղալէ ուրիշ բանի մասին չէ մտածած, նորոգեց մեր անթիք պահարաններն ու ցուցափեղ-կերը: Իր կինը կը զարմանար, կ'ըսէր, որ ան իր տան մէջ ելեկ-տրական լապտեր մը անգամ չի փոխեր: Ես շատ արժէքաւոր փայտէ շինուած սեղան մը ունէի: Ամերիկացի մաքսային պաշտօնեան այդ սեղանին ճիշդ մէջտեղէն կարծես վառարանի խո-ղովակի ծակ մը բացած էր: Ի՞նչ կրնայինք ընել: Մեր երիտա-սարդներէն Միհրան այդ ծակը այնպէս մը գոցեց եւ նորոգեց, որ ծակին տեղն անգամ այլեւս անտեսանելի դարձաւ: Այո՛, տղա-քը մեղուներու պէս աշխատեցան: Ամերիկացիները կրնային կոտրել մեր կարասիները, սակայն չին կրնար կոտրել հայ մար-դու կամքը եւ մտածելու կարողութիւնը: Ամէն կիրակի կարա-սիներէս մէկը կը փրկուէր, կը նորոգուէր: Բոլորին ալ կը հար-ցընէի, ի՞նչ պարտք ունիմ, գոնէ ծախսը վճարեմ: Նուրհան կը խնդար. «Դուք ինծի վիրաբուժական գործողութիւն ըրիք, հի-մա այդ է, որ կը վճարեմ», կ'ըսէր: Տիկնոցս իսթանպուլի մէջ Լուսաւորչեան վարժարանի ուսուցչուհի ընկերուհիներէն Տիկ. Սօնա ամբողջովին նորոգեց մեր կարասիներուն վրայի խոր-տակուած ծածկոցները: Այսպիսի յարգարժան անձեր ալ իրենց աջակցութիւնը բերին եւ ամոքեցին մեր ցաւը:

Սիրելիներ, մի՛ հաւատաք եթէ ձեզի ըսեն, որ այս Հեռաւոր երկիրներուն մէջ մարդ մարդու գաւաթ մը ջուր չի տար: Ընդ-հակառակը, կուժով ջուր կու տան, առատօրէն կու տան: Ես իս-թանպուլի մէջ իմ տունս ծախեցի, ազգականներէս եւ բարեկամ-ներէս ո՛չ մէկը առաջարկեց որ քիչ մը ժամանակ մնամ իրենց տանը մէջ: Հոս ամէն կողմէ հրաւէր ստացայ:

Այստեղ հօրս ընկերներէն մէկուն զաւակը, Խաչիկ անուն երիտասարդ մը ինծի օգնական եղաւ: «Աղբարիկ, դուն այստեղ կը կորսուիս, եկուր ես քեզի այստեղ սեղան մը տամ, դուն ի՞նչ ուզես ըրէ, աշխատէ, գործդ տես», ըսաւ: Ողջ ըլլայ: Ես իրմէ դաւաթ մը ջուր ուզած չէի, ան ինծի կուժ մը ջուր տուաւ:

Հիմա կը յիշեմ 1941-ի պատերազմի տարիները: Անգամ մը Ա. Յակոբի օրն էր: Նախընթաց տարիներ մենք միշտ մէր գիւ-ղական բարքերով տօնած էինք իմ անուան տօնս, բայց այդ տա-րի ինչո՞վ պիտի տօնէինք: Հայրս զինուոր էր, երէց եղբայրս

զինուոր էր, հօրեղբայրներս զինուոր էին: Ամէն մարդ կարծես մահուան տարօրինակ սպասումի մէջ էր: Հոսկէ հոնկէ մտահոգիչ շշուկներ կը տարածուէին: Մեր ապագան ստոյգ չէր:

Մենք այդ շրջանին ունէինք «Նուշ Երեւան» անուն հօրաքոյր մը: Աշխարհի ամէնէն անոյշ կինն էր ան: Աւելի քան 90 տարեկան, բայց շատ առոյգ եւ երիտասարդ երեւոյթով: Ան զիս «Ակօ ճան» կը կոչէր: Ատիկա իր եղբօրը անունն է եղեր, այդ պատճառաւ ալ զիս շատ կը սիրէր: Այդ գիշեր զարկաւ մեր դուռ եւ մեր տունէն ներս մտաւ իրեն հետ բերելով պղինձէ ափսէի մը մէջ զանազան ուտելիքներ, միրգեր եւ աղանդերներ, ինծի ալ բուրդէ ձեռնոց մը: Մօրս՝ Մարկրիթին դարձաւ եւ ըսաւ. «Մի՛ մոռնար, այսօր Ակօ ճանին անունն է: Զե՞ս տեսներ ինչպէս կը ձիւնէ, Ս. Յակոբ իր ճերմակ մօրուքը կը թօթուէ»: Այդ գիշեր իմ անուան տօնախմբութիւնն կատարեցինք եւ ես բնաւ չմոռցայ այդ գիշերը: Իսթանպուլ փոխադրուելէ ետք ալ աւանդութիւնը յարգեցինք: Ես հրաւիրէի կամ չհրաւիրէի, բարեկամներս կու գային եւ անուան տօնս կը շնորհաւորէին:

Եւ հիմա, Թորոնթոյի մէջ դարձեալ Ս. Յակոբ էր: Ես ո՞չ մէկու բան մը ըսած էի: Արդէն խարիսուլ սեղան մը, չորս աթոռ, քանի մը փլասթիք պնակ, նոյնպէս փլասթիք պատառաքաղ, դանակ: Այս բոլորով կրնայի՞նք մարդ հրաւիրել: Զէ՞ս որ իսթանպուլէն եկած մեր կարասիներուն ձեռք պիտի չդպցնէինք, որպէսզի անոնց համար հատուցում ստանայինք: Այդ պատճառաւ այդ կարասիի կտորները կը պահէինք: Ի վերջոյ Խաչիկ անուն ընկեր մը Կիրակի մը եկաւ եւ բոլոր այդ կոտրած կարասիները հաւաքեց փողոց նետեց: «Յակոբ աղբարիկ, մի՛ հաւատաք, որեւէ ընկերութիւն ձեզի մէկ դրուշ պիտի չվճարէ: Իսկ դուք ամէն օր ասոնց կը նայիք, կը բարոյալքուիք: Աղբանոց նետենք այս բոլորը եւ այս տետրակը գոցենք», ըսաւ: Իրաւունք ունէր, այդպէս ըրինք: Տունը պարպուեցաւ եւ մենք ալ հանգստացանք:

Ուրեմն Ս. Յակոբի օրով յանկարծ մեր պարտէզը լեցուեցաւ զիս շնորհաւորելու եկած բարեկամներով: Ուրկէ՞ յայտնուեցան յանկարծ: Ողջ ըլլայ այստեղ Ֆլոր անուն երիտասարդ տիկին մը, որ զիս «Մարմարա» թերթէն կը ճանչնայ եղեր, նախաձեռնարկ եղեր է: Եկան բարեկամներով լեցուցին մեր տունը: Բոլորն ալ ծրարներով, նուէրներով եկան եւ չէնցուցին մեզ: Ողջ ըլլան Դերձակեան անուն մեր բարեկամներն ալ բերած էին կար-

կանդակ մը, որուն վրայ հայերէնով Ս. Յակոբը կը շնորհաւուրէին: Բարեկամներուս այս շարժուձեւը յուզեց զիս, միտքս գնաց մինչեւ 1941-ի օրերը: Գացի դուռը բացի ու դիմացի ձիւնածածկ պարտէզին նայելով կոկորդիս ամբողջ ուժովը պուացի. «Աղքատախնամին պնակն է, աւետիս մի՛ առնէք»: Բոլորն ալ քրքջալիր խնդալ սկսան, ես ալ խնդացի: Կը կատակէի, անշուշտ: Բարեկամներս այնքան յուզած էին զիս:

Ուրեմն սիրելի ընթերցողներ, մի՛ հաւատաք, եթէ ձեզի ըսեն, որ Նոր Աշխարհի մէջ մարդիկ իրենց մարդ ըլլալը մոռցած են: Ո՞չ. մարդը ամէն տեղ մարդ է, իսկ անասունը՝ ամէն տեղ անասուն: Կը բաւէ, որ դուն գիտնաս արժէք գնահատել, մարդ գնահատել:

Այստեղ ամէն ինչ հետզհետէ կը բարելաւի, ամէն ինչ աւելի տանելի կը դառնայ, որովհետեւ կը տեսնեմ, որ զիս շրջապատող հայերը մեղուներու պէս կ'աշխատին եւ անոնք մեզի համար ալ մեղը կը շինեն:



## ԱՀԱ ԵԿԱԴ ՆՈՐ ԳԱՐՈՒՆ

Մենք շատ յաճախ կ'երգէինք այս երգը, որ շատ գեղեցիկ է, մանաւանդ երբ կ'երգուի երգչախումբով: Պտոյտներու ընթացքին խմբովին կը սկսէինք «Հինգալա, հինգալա» ըսելով եւ յետոյ կը շարունակէինք երգել մեծ խանդավառութեամբ: Արդէն բառերը այնքան բանաստեղծական էին, որ այս իսկ կը բաւէր մեզ խանդավառելու: Ես սա օրերուն շատ երջանիկ եմ, որովհետեւ հաւաքոյթներու ընթացքին յաճախ կը լսեմ հին երգեր իրենց բանաստեղծական ամբողջ թարմութեամբ: Նոյնքան ուրախութեամբ կը տեսնեմ, որ հիմա Հայաստանէ ժամանող նախարարներ, մինչեւ իսկ հանրապետութեան նախագահ մը, անմիջապէս կը փութայ այցելել մեր հին բանաստեղծներուն դամբարանները: Մէկը կը խոնարհի Պետրոս Դուրեանի առջեւ, միւսը կը համբուրէ Միսաք Մեծարենցի դամբարանը: Անոնք յամառօրէն անմիջապէս կ'երթան համբուրել մեր այս անմահ բանաստեղծներուն շիրիմները եւ այս կերպով կը պատուեն մեր գրականութիւնը: Մաղթենք որ մը դարձեալ մեր սիրոյ սեղաններուն վրայ ալ հնչել սկսին այս բանաստեղծներու գործե-

ըր, որովհետեւ մեր ականջները այլեւս շատ հեռու մնացին այդ բանաստեղծութիւններէն:

Այո՛, ահա եկաւ նոր գարուն եւ ո՛չ մէկ եղանակ կրնայ բաղդատուիլ գարնան հետ: Պարոք երաժշտութեան մեծագոյն վարպետներէն Վիվալտիի «Եղանակներ» խորագրեալ սէնֆոնիք բանաստեղծութեան մէջ ան կը նկարագրէ չորս եղանակները, մէկը միւսէն գեղեցիկ: Բայց անգամ մը ականջ տուէք գարնան համար գրուածին մասին: Անհաւատալիօրէն գեղեցիկ: Հոն կարծէք ձեր աչքերով կը տեսնէք թէ կոկոնը ի՞նչպէս հետզհետէ կը բացուի, տերեւները ի՞նչպէս հետզհետէ կանանչ կը դառնան: Կը տեսնէք ո՛չ թէ ձեր աչքերով, այլ ականջներով: Արեւը կը բացուի, քիչ վերջ ամպ մը կու գայ ու զայն իր ետին կը թողու, սակայն արեւը դարձեալ պիտի բացուի: Գարունը կը սկսի եւ գարնանային մանիշակ մը իր գլուխը կը բարձրացնէ հողին մէջէն, կը նայի արեւին եւ կը շնչէ օդը, որ չէ տաքցած տակաւին: Գրեթէ կը սիրաբանի բնութեան հետ: Այս բոլորը կը տեսնես այդ երաժշտութեան մէջ:

Տիկին Գարամանուկեանն ալ, զոր այնքան կը յարգեմ, տարիներ առաջ մանուկներու երգչախումբ մը կ'աշխատցնէր: Աղջիկս եւ տղաս ալ կը մասնակցէին այդ երգչախումբին: Նոյնիսկ տղաս մենակատարութիւն կ'ընէր: Տիկին Գարամանուկեան ունէր շատ գեղեցիկ դաշնաւորում մը, գրուած Մարտ ամսուան համար:

Այս ինչ տեսակ գիծ ամիս,  
Մարդու հանգիստ չի տալիս,  
Մի օր տաք է մի օր պաղ:

Այս բառերով կը պատմուէր Մարտ ամսուան մասին, որ տատամսոտ ու յարափոփոխ ամիս մըն է: Բայց գարնանային գեղեցիկ երգ մըն է այդ:

Ես այս յառաջացեալ տարիքիս իսկ տղու մը անհամբերութեամբ կը սպասեմ որ գարունը գայ: Կարծես մի առ մի կը հետեւիմ ծառերու տերեւներուն: Աչքով կը տեսնեմ, թէ ի՞նչպէս վայրի շագանակնիի մը տերեւները հետզհետէ կը մեծնան:

Ես Հոլանտայէն կակաչի յատուկ հունտեր բերել կու տամեւ զանոնք ձմեռը կը թաղեմ յատուկ տուփերու մէջ: Հիմա մօտ օրէն այդ հունտերը պիտի տնկեմ իմ պատշգամի յատուկ ծաղկամանիս մէջ:

Այս տարի անհանգստացայ: 9 Մարտին 60 տարեկան պիտի

դառնայի: Որոշեցի ընդհանուր քննութեան մը ենթարկուիլ եւ բոլոր բարեկամներուս ըսի. «Նայեցէ՛ք, եթէ բժիշկը անդամ մը քննել սկսի զիս, ինչե՛ր պիտի գտնէ»: Իրաւ ալ այդպէս եղաւ: Բժիշկս ըսաւ, որ շատ յոգներ էի: Այս տարիքիս իսկ ապրեր եմ 30 տարեկան երիտասարդի մը չափ արագ: Այս կշռոյթը յոգնեցուցեր է սիրտս: Հիմա բացարձակ հանդիսատի կը կարօտէի, մինչեւ իսկ առաջարկեց, որ երեք շաբաթ տունէն դուրս չելլեմ: Այս մէկը շատ լուրջ հրահանգ մըն էր: Իմ սիրելի բժիշկս՝ Տօքթ. Վարդ Շիկահեր կը գգուշացնէր զիս: Ուստի, ես մտայ հիւանդ մարդու հոգեբանութեան մէջ: Այլեւս պիտի չկարենամ ծով մտնել ձիւնին տակ: Զերոյէն վար 16 աստիճան ցուրտ օդով Պոլուի լեռներուն վրայ բարակ թիշըրթով մը պիտի չկարենամ պտըտկիլ: Սառի նման պաղ ջուրին տակ պիտի չկարենամ լրւացուիլ եւ առաջին անդամ ըլլալով հագուեցայ բուրդ փոխնորդ մը: Ես, որ տունէս՝ Շաշքընպաքքալէն մինչեւ Սկիւտար վազելով կ'երթայի, փակեցի կեանքիս այս տեսրակը եւ դարձայ այնպիսի մարդ մը, որ տհաճութիւն կը պատճառէ ինծի: Բայց ճարչունէի, որովհետեւ միայն Աստուած է որ կը տնօրինէ ամէն ինչի լաւագոյնը: Մարմինս որ մինչեւ այսօր դեղ չէր տեսած, հիմա մտերմացաւ ամէն տեսակ դեղորայքի հետ: Աստուած մեծ է:

Մեծ Պահքի ամիսը ինծի համար ամէնէն սրբազան ամիսն է: Ես, իմ խելքիս հասած օրէն մինչեւ այսօր միշտ պահք բունեցի եւ երբեք չթերացայ այս սովորութեանս մէջ: Երբ շատ պղտիկ էի, մայրս տանիքէն դդում մը կը կախէր եւ կ'ըսէր. «Նայէ, եթէ պահքդ խանգարես, այս դդումը լուր կու տայ ինծի»: Ես երբեմն կ'երթայի այնպիսի տեղ մը, ուր կը խորհէի, թէ դդումը չէր կրնար տեսնել զիս եւ հոն պահքս կ'աւրէի, բայց հիմա բժիշկը շարունակ կ'ըսէ, թէ պէտք է ուտեմ միայն բանջարեղէն եւ հաւու միս: Եկուր եւ ելիր այս գործին մէջէն, ես որ հաւատաւոր քրիստոնեայ եմ, ի՞նչպէս պիտի թերանամ իմ պահքիս մէջ: Հիմա եկէք ձեզի պատմեմ, թէ մենք ի՞նչպէս կ'ուտէինք Թոքատի մէջ: Ամբողջ անկեղծութեամբս պատմեմ, որ մենք պատերազմի տարիներուն ամէնէն քիչ վնասուղն էինք զրկանքներէ եւ տիրող գծուարութիւններէ, որովհետեւ մենք ջաղացպան էինք եւ ունէինք բազմաթիւ առաւելութիւններ: Գիւղացիի մը ամէնէն մեծ օգնականը անոր ախոռն է, այսինքն անոր կովը, ոչչարը, հաւը: Այս բոլորը ունէինք բարեբախտաբար: Զմեռը ջաղացքը կը փակուէր: Գարնան ջաղացքը դարձեալ կը սկսէր գործել եւ

մինչեւ այն ատեն մեր անասունները մեր տան ախոռին մէջ կը մնային: Հաւկիթը եւ իւղը կամ կաթը մեր մօտ ջուրի պէս կը գործածուէին, բայց ասոնցմէ ամէնէն կարեւորն այն էր, որ մենք Ա. Զատկին յատկապէս սնուցուած կով մը կը մորթէինք: Յատուկ մսագործ մըն էր, որ կը կատարէր այս պարտականութիւնը եւ տեսէք, թէ ինչե՞ր ձեռք կը բերէինք այդ մորթուած կովէն: Նախ ապուխտի համար կը զատուէին յատուկ 17 կտորներ: Այս իւրաքանչիւր կտորը ունէր իր մասնաւոր անունը: Մայրս կարդաւ սնտուկի մը մէջ կը շարէր այդ միսերը: Երկու շաբաթ վերջ, մայրս կը սկսէր անոնց վրայ քսել չամանի (չէմէն) փոշին: Զամանը ապուխտէն ալ աւելի համեղ կ'ըլլայ, պայմանաւ որ անոր մէջ գտնուի ճգմուած ընկոյզ: Մայրս 12 տարբեր ձեւերով կը պատրաստէր այդ չամանը եւ յետոյ զայն լաւ մը կը քսէր միսերուն վրայ: Այնուհետեւ ալ, բնաւ չզարմանաք, այդ ապուխտները մեր տան տանիքէն կը կախէր կեռով մը: Մենք բնաւ չէինք անհանգստանար այդ միսերէն:

Յետոյ մորթուած կովուն միսին մէկ մասէն յօշածոյ (kiyma) կը պատրաստէինք եւ այդ յօշածոյէն ալ կը շինուէր Թոքատի մեր նշանաւոր երշիկը: Հաւատացէք որ մարդ իր կեանքին մէջ այդքան համեղ երշիկ չէ կերած: Այդ երշիկն ալ կը կախուէր ապուխտին քով: Աւելի վերջ, նոյն կովու միսէն երկու թիթեղ լեցընելու չափ կը ջարդէինք եւ խորոված միս կը պատրաստէինք: Եւ վերջապէս, հիմա ինծի պիտի չհաւատաք, անասունին ամբողջ դեղին-ճերմակ ճարպերը կը ջարդուէին: Այդ ճարպերը կը հալեցնէինք եւ կաղապարներու մէջ թափելով իւղ կը պատրաստէինք: Առնուազն տասը կաղապար իւղ: Այո՛, ներքին գործարաններու իւղ: Այդ իւղին մնացորդն ալ «խարինծի» կը կոչուէր, զայն կը դնէինք տապակի մը վրայ, կ'եռացնէինք եւ անոր մէջ հաւկիթ կոտրելով կ'ուտէինք: Զատիկէն ետք, պահքը կը վերջանար եւ գիշերները այնուհետեւ ժամը 11.00-ին կը պատրաստէինք ճաշ մը, զոր «Yatsilik» կը կոչէինք: Վառարանէն կրակ կը քաշէինք կրակարանին մէջ եւ յետոյ գիշերուան այդ ժամուն կրակին վրայ կը սկսէինք տապկել ապուխտն ու երշիկը: Երբեմն անոնց վրայ հաւկիթ մըն ալ կը կոտրէինք: Զէք կրնար երեւակայել, թէ ի՞նչպէս կ'ուտէինք այդ հաւկիթները: Անոնց առընթեր դգալ-դգալ Թոքատի ոուփն ալ կ'ուտէինք: Զկարծէք որ միայն երիտասարդներս կ'ուտէինք այս բոլորը: 60, 70, նոյնիսկ 80 տարեկան մեր ծերունիները նոյնութեամբ կ'ուտէին:

Ո՞չ արեան քննութիւն կար, ոչ ալ բժշկական քննութիւն, ո՞չ բժշկական պատուէր՝ միայն ձիթախւղ ուստելու մասին, ոչ ալ անսանական իւղի արգելք: Ժամը 11-էն վերջ այս ծանր սննդեղէնները կ'ուտէինք եւ շատ հանգիստ կը քննանայինք: Ո՞ր գիտութիւնը կամ տրամաբանութիւնը ինծի պիտի բացատրէ, թէ ինչո՞ւ այդքան առողջ էին մեր այդ շրջանի ծերունիները: Մենք հիմա, երկու տարիէ ի վեր ամէն իրիկուն ուրիշ ոչինչ կ'ուտենք, եթէ ոչ այն ինչ որ կինս սորված է չինական ճաշարանէ մը: Այսինքն շարթուան վեց օրը խոտ կ'ուտենք, բացի այն օրերէն, երբ հիւր մը ունինք ճաշի: Չինական մեր այդ կերակուրը կը բաղկանայ բարակ ջարդուած դդումէ, ստեղինէ, կարոսէ, շոմինէ, փրփրեմէ: Վերջապէս ինչ խոտ որ կրնանք գտնել այս եղանակին: Երկու կաթիլ ձիթախւղ այս բոլորին վրայ: Այս բոլորը թեթեւորէն կ'եփի եւ այդ է որ կ'ուտենք: Բնաւ կարծր իւղ չենք գործածեր: Անցեալ օր արեան քննութիւն մը ընել տուի եւ տեսայ, որ ամէն ինչ կար իմ արեան մէջ: Այս ի՞նչ տեսակ քաղաքակրթութիւն է: Մեր պապերը, մամերը, որոնք սառած իւղով եւ անսանական ներքին իւղերով պատրաստուած այնքան ծանր կերակուրներ կ'ուտէին դգալ-դգալ, այսպիսի հիւանդութիւններ չունէին:

Այո՛, հիմա աւելի ծանր պահեցողութեան մը շրջանին մէջ կը գտնուիմ: Չենք կրնար բժշկութեան դէմ գալ: Միայն թէ մէկ բան կայ, զոր բժիշկը չի կրնար ինծի արգիլել: Գարունը կու գայ: Եւ ես դարձեալ իմ պատշգամիս մէջ մօտաւորապէս 300 կակաչներու հունտերը պիտի տնկեմ եւ երկու ամիս վերջ ալ պիտի տեսնեմ, թէ պատշգամիս մէջ ծայր տուած է կակաչներու տօնակատարութիւն մը: Մի՛ զարմանաք եթէ լսէք, որ Շաշքըն-պաքքալի մէջ շատեր մեր տունը կը բացատրեն հետեւեալ ձեւով. «Ուր է հայ մը կայ, որուն պատշգամը կակաչներով լեցուն է. ա՛յդ տունը»: Ուրեմն ծաղիկը դարձեր է իմ տանս խորհրդանշանը: Ես չեմ կրնար բաժնուիլ այս տիտղոսէն: Դուռս ալ, սըրտիս նման բաց է բոլորին: Եկէք Ապրիլ ամսուան մէջ եւ ես ձեզի սիրտս բանամ այդ կակաչներուն միջեւ ձեզի հետ նստելով, որովհետեւ ես մանուկներու չափ երջանիկ եմ, սպասելով դարնան: Եւ նոյն երգը կը հնչէ շրթներուս վրայ.

Ահա եկաւ նոր գարուն

Ու ծաղիկներ զարդարուն:

Պայծառ գարուններ կը մաղթեմ ձեր բոլորին:

## ՆՈՐ ՏԱՐԻՆ ԴԻՍԱՒՈՐԵՆՔ ԱՅՍ ՍՈՒՐԲ ՀՈՂԵՐՈՒՄ ՎՐԱՅ

Գիտցողները արդէն գիտեն, գացողներն ալ յաճախ տեսան իրենց աչքերով։ Երեւանի ոսկի աշունը անյագենալի գոյներ ու պատկերներ փռեց անոնց աչքերուն առջեւ։ Իրաւ ալ դաշտեր, հովիտներ, աշնան գեղնած ծաղիկներով բեռնաւոր, այգիներ՝ իրենց տժգոյն ոսկեգոյն տերեւներով, որպէս գոյներու խրախ- ճանք, կ'երկարին կ'երթան որքան որ մարդուս աչքը կը տեսնէ։ Եւ թռչուններն ալ տակաւ կը սկսին հրաժեշտ առնել այդ դաշ- տերուն ետին կանգնած լեռներէն։ Բոլորին դէմքին վրայ կը փչէ Արարատի կողմէն եկող աշնան հովերուն շունչը, ցորենի ան- ծայրածիր դաշտերը արդէն ծածկուեր են ցորենի գոյնով։ Մեծն Մասիսի փէշերն ալ արդէն տակաւ սկսած են սպիտակիլ։

Աշխարհի ամէնէն հետաքրքրական ձիւնը, Արարատէն փըր- թող թիթեռնիկի մը նման կը սկսի թափիլ երեւանի վրայ։ Երի- տասարդները, որոնք քանի մը ամիս առաջ կը խանձէին կիզիչ արեւուն տակ, հիմա իրենց կուրծքերը դարձուցած են դէպի ձիւ- նածածկ լեռներ։ Անոնք ո՛չ ծանր վերարկուներ կը կրեն, ո՛չ ալ զիրենք ցուրտէն պաշտպանող բրդեղէններ, մսիլ ինչ է չեն գի- տեր, իրենց դէմքերէն առողջութիւն ու զուարթութիւն կը ցոլա- ցընեն։ Ճամբուն վրայ որու կ'ուզես հանդիպէ, բոլորն ալ կատակ մը, սրամտութիւն մը ունին իրենց շրթներուն վրայ, մարզիկի մարմնով ու հապարտ կեցուածքով քաջարի տղաներ։ Ես աշխար- հի զանազան կողմերը շրջեցայ, ո՛չ մէկ տեղ տեսայ այնքան գե- ղեցիկ աղջիկներ, որքան Հայաստանի մէջ։ Մարալի նման, նեղ մէջքով, սեւուլիկ աչքերով ու յօնքերով հայ աղջիկներ։ Զիւնը այլեւս ծածկած է ամբողջ երեւանը։ Եւ այս երիտասարդները ծաղիկի նման կը սիրեն ձիւնը, շարունակ կը խաղան ձիւնին հետ։ Ո՛չ բամպակէ մօրուք շինելու պէտք ունիք, ո՛չ ալ բամ- պակէ ձիւնէ տեսարաններ։ Արարատեան ձիւնը արդէն փոխած է դէմքերու ոսկեգոյնը, ցորենի գոյն տուած է անոնց։

Ահաւասիկ եկէք այս նոր Տարին ողջունենք այս երազային մթնոլորտին մէջ։ Խօսքս բոլորին ուղղուած չէ։ Մենք տարիներ շարունակ, առանց մեր բերանը բանալու, առանց բառ մը ար- տասանելու, միայն ականջներէ վար փսփսալով թերեւս, վախ- նալով որ հողն իսկ կը լսէ, կ'երազէինք անդամ մը Հայաստան երթալ ու երեւանը տեսնել։ Այսօր որքան փոխուած են պայ-

մանները: Եկէք ելլենք ու երթանք: Երթանք առանց վերապահութեան, առանց մտահոգութեան: Որքա՞՞ն պիտի ծախսենք: Փառք Աստուծոյ, բոլորս ալ այդքանը գոնէ ունինք: Ես լաւ կը ճանչնամ ձեզ: Եթէ ձեր ձեռքը տանիք ձեր գրպանը, լաւ կը ծախսէք: Առատ խաղալիք առէք ձեզի հետ միասին հեռուն ապրող երախաներուն համար: Մանաւանդ իմ փոքրիկ Վանոյին համար: Մի՛ մոռնաք թէ ան մանկական ինչպիսի երջանկութեամբ էր որ կը խաղար այն փայտէ կառքով, զոր իր հայրը շինած էր անոր համար: Իմ փոքրիկ Վանօն ուրիշ խաղալիք չունէր, ինչպէս որ ես ալ իմ մանկութեան շրջանին կարօտը կը քաշէի ձգախէժէ գնդակի մը: Առատ ու խոչոր կառքեր տարէք բոլոր Վանօներուն: Կամ խօսուն ու երգեցիկ սիրուն պուպրիկներ տարէք մարալի աչքերով փոքրիկն Լուսավարդին, որ դեռ կը շարունակէ խաղալ իր մօրը շինած քուրջէ պուպրիկով: Տեսէք թէ ինչպէս դուք անոնցմէ ալ աւելի պիտի երջանկանաք: Այդ կուշտ աչքերով մանուկները, ոչ-շփացած երախաները, որոնք լալու ու գանգատելու իրենց իրաւունքն ալ չեն գործածած բընաւ, այդ մեծցած ու պղտիկցած տղաքը ձեզի կը սպասեն թերեւս: Օդանաւի ծախսը հազիւ թէ Տավիտօֆ ծխիկի տուփ մը կ'արժէ: Մի՛ մտածէք բնաւ: Ես շատ պիտի երջանկանամ եթէ ձեզ հոն տեսնեմ: Երեւանը ձեզի կը սպասէ: Մայրաքաղաքին մէջ հրաշալի պանդոկներ կան: Բայց դուք անպայման պիտի իջեւանիք իմ պանդոկիս մէջ: Իմ պանդոկս կը գտնուի Խոր Վիրապի հովիտին դիմացի բլուրին վրայ, հոն ուրկէ փչեցին քրիստոնէութեան առաջին հովերը: «Արմա» պանդոկն է ան, որուն եթէ պատշգամին վրայ կանգնիս, դիմացդ կը տեսնես երկու Մասիսները եւ անոնց փէշերուն վրայ հնդկական մարգրիտի մը նման փայլատակող Խոր Վիրապը: Դէպի աջ նայէ եւ տես թէ Երեւանը ինչպէս ուտքերուդ տակ կը փոռուի ամբողջ իր գեղեցկութեամբը: «Արմա» պանդոկը անյագուրդ խրախճանքի մը մէջ թաղուած է: Գիշերը ժամը 12-էն վերջ անպայման փողոց ելէք, նայեցէք ամբողջ ճամբուն վրայ պարող տղամարդոց ու աղջիկներուն: Ո՛չ թանկօ, ո՛չ ալ վալս: Անոնք ուս ուսի տուած են եւ շուրջպար կը բռնեն դհոլի ու տուտուկի ընկերակցութեամբ: Զէք կը նար դիմագրել, դուք ալ կը մասնակցիք երիտասարդներու շուրջպարին: Զմոռնամը ըսելու որ պողոտային վրայ փոքրիկ ճաշարաններ ալ կան, որոնք այդ ժամուն խորոված միս կը հըրամցնեն: Տեսէք թէ դուք ձեր կեանքին մէջ այդքան համեղ միս կերա՞ծ էք բնաւ: Արա Գեղեցիկ կոչուած լեռներու վայրի խո-

տով ու ծոթրինով սնուցուած ոչխարներուն միսն է այդ: Միսը արդէն ծոթրինի բուրմունք ունի: Անկէ վերջ այլեւս պանդոկ վերադարձէք ու քիչ մը հանգստացէք, որովհետեւ առաւօտ կանուխ պիտի երթաք Սուրբ Էջմիածին, հոն ուր զանգակները կը զօղանջեն քրիստոնէութեան առաջին նահատակներուն ոգին ապրեցնելով:

Օրուան առաջին լոյսերուն հետ մտէք դուք ալ Մայր Տաճարէն ներս եւ տեսէք թէ տարւոյն առաջին օրուան այս առաւօտուն դուք ձեզ որքան թեթեւ, որքան երջանիկ պիտի զգաք, թռչունի մը նման կարծես պիտի թոփք օդին մէջ: Այս սուրբ Հողերուն վրայ պիտի աղօթէք ու վստահ եմ Տէրը ձեզի պիտի նուիրէ առողջ ու բարօր հազարումէկ սիրով լեցուն Նոր Տարի մը:



## ԵՍ ԱԼ ԼԱՑԻ, ՈՒՂՏՍՈՒ ԱԼ ԼԱՑԱՒ

Տարիքէ մը վերջ մարդ այսօրուան կերածը կը մոռնայ, բայց հիները այսօրուան պէս կը յիշէ եղեր:

Ինքզինքիս համար այս ուղղութեամբ վերջին ծայր մտահոգ եմ, որովհետեւ բոլոր հին օրերը մէկ առ մէկ կը տողանցեն աչքիս առջեւէն, նոյնիսկ երազներս անգամ անոնցմով կը լեցուին:

Անցեալները յարգելի բժիշկ բարեկամի մը հարց տուի, թէ կա՞յ արդեօք դեղ մը որ մոռցնել տայ անցեալը: Ընկերս ալ պատասխանեց, որ «Կայ այդպիսի դեղ մը, որ մոռցնել կու տայ թէ՝ անցեալը, թէ՝ ներկան եւ թէ ապագան: Այդ դեղին անունը ոճրագործութիւն է. այնպէս որ բնաւ մի՛ փորձեր այդպիսի բան»:

Այս ուղղութեամբ ամենամեծ հիւանդը աներս է. ան երբեք իր տարիքը չի յայտներ, խորհելով որ տարիքը յայտնել անըախտութիւն կը բերէ: Բայց ան միեւնոյն ատեն կ'ըսէ թէ տեղահանութեան ժամանակ 5-6 տարեկան է եղեր: Անոր ամենալաւ ընկերը ե՛ս եմ: Իր պատմածները, որ քիչ մըն ալ իմ անցեալիս կը նմանի, մեծ համբերութեամբ մտիկ կ'ընեմ, հոգ չէ թէ մէկ պատմածը 10 անգամ նախապէս լսած ըլլամ իրմէ: Ան կը սկսի պատմել իր տղայութիւնը, միշտ նո՛յն նախադասութիւններով. ո՛չ մէկ աւելի, ո՛չ մէկ պակաս: Արդէն 45 տարիէ ի վեր չեմ տեսած որ բառ մը սուտ խօսի ան, նոյնիսկ իրեն համար որքան որ

ալ շահաբեր ըլլայ պզտիկ սուտ մը, ան չի գիշանիր եւ կ'ըսէ ինչ  
որ ճիշդէ:

Եւ ան կը սկսի պատմել.

«Սեբաստիոյ Կամարաք գիւղաքաղաքին մէջ կ'ապրէինք:  
Յետոյ Գիւրէլի գիւղը անցանք: Այս երկու տեղերն ալ մեծամաս-  
նութեամբ հայեր կ'ապրէին, ամէն կողմ պարտէզներ, արտեր,  
պտղատու ծառեր, ոչխարներ, կովեր, ի վերջոյ առատութիւն ա-  
մէն կողմ: Հայրս հողագործ չէր: Ան հինգ ուղտեր ունէր եւ կա-  
րաւանով Ատանա եւ Հալէպի միջեւ վաճառականութիւն կ'ընէր:

«Երկու քոյր եւ երեք եղբայրներ էինք: Ես ամէնէն փոքրն  
էի: Մեծ եղբայրներէս մէկը կենդանիներուն հոգ կը տանէր, իսկ  
ամէնէն մեծ եղբայրս՝ Վահանը, հօրս հետ կը ճամբորդէր:

«Օր մը հինգ ուղտերէն մէկը ծննդաբերութիւն ըրաւ: Ես  
մօտաւորապէս հինգ տարեկան էի: Տունին ամէնէն փոքրը ըլլա-  
լով, շատ կը սիրուէի: Ուստի, հայրս նորածին ուղտը ինծի նուի-  
րեց: Թեփի եւ գարիի ալիւրով պատրաստուած սերկեւիլի մե-  
ծութեամբ կեր մը կը շինէին որպէս ուղտերուն ուտելիք: Մենք  
այդ ուտելիքին «լուփ» կ'ըսէինք: Այդ ուտելիքը ուղտերուն կը  
նետէինք, անոնք ալ «լուփ» կ'ընէին կը կլէին: Ես ինծի նուիր-  
ուած ուղտին անունը Ասլան դրած էի. գաղտնօրէն անոր աւելի  
«լուփ» կու տայի: Այսպէս, երբ Ասլանը մեծցաւ, ան ալ կարա-  
ւանին մաս կազմեց: Երբ կարաւանը կ'երթար, ո'չ հօրս, ո'չ ալ  
եղբօրս Վահանին վերադարձը այնքան անհամբերութեամբ կը  
սպասէի, որքան ուղտիս: Երբ կը վերադառնար ուղտս, ես անոր  
երկար վզին կը պլլուէի եւ սեւ աչքերէն կը համբուրէի: Ան ալ  
մարդու մը նման կ'ուրախանար: Ուղտը ինծի, ես ալ ուղտին՝  
կարծես սիրահարած էինք: Այնքան՝ որ մեծ եղբայրս կատակելով  
կ'ըսէր. «Երբ մեծնաս, քեզ ուղտին հետ պիտի ամուսնացնենք»:

«Այսպէս, նորէն ճամբորդելու օր մըն էր: Ուղտերը լծուե-  
ցան, հայրս պատրաստուեցաւ, իր մէջքի գօտիին մէջ ոսկի եւ  
արծաթ դրամները դրաւ, մեծ եղբօրս հետ ճամբայ ելան: Մայրս  
ամէն անգամուան պէս աղօթքով եւ թաս մը ջուրով ճամբորդեց  
զանոնք, որպէսզի ջուրի պէս երթան եւ ջուրի պէս վերադառ-  
նան: Ես ալ մինչեւ որ հեռացան, ձեռք շարժեցի:

«Հայրս ուղտերուն որպէս պահապան՝ մէկը գտած էր: Այդ  
մարդուն մէկ աչքը կոյր էր. այդ պատճառաւ զինքը կոյր Պէքիր  
կը կանչէին: Շատ տիրադէմ եւ միտական մարդ մըն էր. բնաւ  
չէի սիրեր զինքը: Բայց մայրս կը բարկանար եւ կ'ըսէր. «Կարձ  
խելքովդ մեծերուն գործին մի խառնուկիր»: Կոյր Պէքիրը ախո-

ոին մօտ տեղ մը կը պառկէր: Մայրս անոր մասնաւոր ճաշ կը պատրաստէր, որպէսզի լաւ խնամք տանի ուղտերուն:

«Կարաւանը երբ մեկնէր, մօտաւորապէս ամիսէ մը կը վերադառնար: Բայց այս անգամ քիչ մը ուշացած էր: Այդ միջոցին գիւղաքաղաքին մէջ շարժում մը սկսած էր: Տունէ տուն լուրեր կ'երթային կու գային, լաց ու կոծ, պոռչտուք կը տիրէր ամէնուրեք: Ամէն կողմ տակնուվրայ եղած էր: Բնակիչները գիշերցերեկ եկեղեցին մէջ աղօթքներ կ'ընէին: Այդ փոքր տարիքիս հասկցած էի որ փոթորիկ մը կու գայ... եւ եկաւ ալ:

«Լսեցինք որ, տեղահանութիւն ըսուած օրէնքով մը, մեր տուներն ու տեղերը թողլով, ուրիշ տեղ պիտի գաղթէինք: Մէկ քոյրս անկար էր՝ անկողնոյ կը ծառայէր, իսկ մայրս ընելիքը շոււարած՝ եկեղեցին պատերը համբուրելով կ'աղօթէր եւ Աստուծմէ օգնութիւն կը խնդրէր: Իսկ մենք, մօրս վիճակը տեսնելով՝ կու լայինք:

«Այդ միջոցին, «քոյնու» անուանեալ զինուորներ եկան եւ ըսին. «Ինչ որ ունիք ժողվեցէք, վաղը առաւօտ ճամբայ պիտի ելլէք»: Այս խօսքէն ետք, ես եղբօրս մէկ օրուան մէջ հալիլը տեսայ: Ո՞ւր պիտի երթայինք, ի՞նչ պիտի ընէինք, ախոռին մէջ ոչխարներ ունէինք, ի՞նչ պիտի ըլլար: Միայն ըսին որ էշը կըրնայինք բեցցնել: Ո՞չ ոք իրարու օգնելու ի վիճակի էր. ամէնուն տան մէջ առանց բոցի հրդեհ կար: Ալի անուն հողագործ մը կար, որ մեր դրան առջեւ կը նստէր: Մայրս, հայրս անոր հոգածու կ'ըլլային: Ան այդ գիշեր ներս մտաւ եւ ըսաւ. «Տօնապետ խաթուն, ամէն ինչդ ժողվէ, մարդու ալ բան մի՛ ըսեր եւ մեր տունը եկուր»: Այդպէս ալ ըրինք: Առաւօտուն, երբ Համիտին զինուորները մեզ չեն գտեր, Ալիին տունը եկան, բայց արդէն այդ առաւօտ շատ կանուխ, Ալին գիւղին իմամը կանչելով մօրս հետ ամուսնութիւն կնքած եւ մեզ ալ իսլամացուցած էր: Զիս անուանած էին Քեազըմ, իսկ մեծ եղբայրս՝ Հաճի: Եւ այսպէս՝ 70 հոգինոց ընտանիք մը ֆրանսայի եւ Հայաստանի մէջ ցրուեցան: Մօրս կողմէ Հովհանները Փարիզի մէջ նշանաւոր ծաղրանկարիչ Հովհանների մէկ թեւը կազմեցին: Իսկ հօրս կողմէ Մասիս Տօնապետեան, Փարիզի կրկէսի թրափէզի աստղը դարձաւ: Ան «Հերգիւլ» ծածկանունը ունէր: Ես տարիներ վեր զինքը տեսայ Փարիզի մէջ»:

Այսպէս պատմեց ան եւ իր խօսքը շարունակեց, խօսելով իր գիւղին մասին.

«12 տարեկան եղած էի: Ո՞չ հայրս վերադարձաւ, ո՞չ մեծ եղբայրս Վահանը, ոչ ալ մեր ուղտերը վերադարձան: Այդ միջոցին շատ բաներ պատահեցան..., ո՞ր մէկը ըսեմ:

«Քեազըմ պէյ ըսուած անխիղճ մարդ մը կար: Օր մը գայլերը անոր ոչխարներէն մէկը բգկտեցին: Ան իր բարկութիւնը ինձմէ առաւ եւ զիս այնպէս մը ծեծեց, որ փոսի մը մէջ ինկայ եւ հոն մնացի: Յաջորդ օր երբ ինքզինքիս գալով տուն վերադարձայ, մայրս շատ ուրախացաւ:

«Գիւղին մէջ շաբաթը անգամ մը կենդանիի պազար կը կազմուէր: Գիւղացիները ուրիշ գիւղերէն իրենց ծախու կենդանիները կը բերէին եւ պազարին մէջ կը ծախէին: Աղա մը կով մը եւ եղ մը գնեց եւ հարցուց թէ ո՞վ գիւղ կրնայ տանիլ այս կենդանիները: Երկու ժամ հեռաւորութեամբ ճամբայ մըն էր: «Ես կը տանիմ» ըսի: Առի կենդանիները եւ ճամբայ ինկայ: Ճամբան շատ երկար էր: Կը քալէի ու քալէի, եւ չէր վերջանար: Ի վերջոյ, յոդնած, դադրած, աղային տունը հասայ: Ան ձիուն վրայ հեծած, ինձմէ առաջ տուն հասած էր: Կենդանիները յանձնեցի եւ սպասեցի որ յոդնութեանս փոխարէն ան դրամ տայ ինծի: Ան իր ձեռքի խարազանը ցոյց տալով, ըսաւ. «Կորսուէ՛ հոսկէ, թէ ոչ այս խարազանը կ'ուտես»: Իր կնոջը դառնալով ալ աւելցուց. «Ասոնք հայէ դարձած են, ասոնք ամէն տեսակ վատութիւն կ'ընեն»:

«Հասկցայ որ փառաւոր ծեծ մը պիտի ուտեմ, ուստի բոկոտն կրկին ճամբայ ելայ: Շատ ազդուած էի. թէ՛ կու լայի, թէ՛ կը քալէի: Անօթի էի, ծարաւ էի, ջուրը առուակէն կը խմէի: Հապահցը...: Քանի մը դուռ զարկի հաց մուրալով: Ի վերջոյ մաքուր դէմքով կին մը ինծի հաց, պանիր եւ խաղող տուաւ: Ան իմ աղտոտած երեսներէն համբուրեց եւ ըսաւ. «Մէկուն մի՛ երեւար, բան մըն ալ մի ըսեր»: Մինչեւ այսօր կը յիշեմ այդ կնոջ մաքուր դէմքը:

«Ուրիշ օր մըն ալ կրկին կենդանիի պազար կար: Յանկարծ տեսայ որ կոյր Ալին երկու սպասաւորներով եւ ուղտերով ապրանք բերեր է: Աչքերուս չհաւատացի: Անմիջապէս իրեն մօտեցայ եւ հարցուցի թէ հայրս եւ եղբայրս ո՞ւր են: Ան շատ նեղուեցաւ եւ ըսաւ. «Այսքան տարի անցեր է, ի՞նչ գիտնամ ո՞ւր են: Անոնք Հալէպ գացին»: Բայց ես կրկին ու կրկին կը հարցնէի, իսկ ան կը բարկանար: Ի վերջոյ հրամայեց իր սպասաւորներուն, որ ապրանքները բեռցնեն: «Երթանք հոսկէ. այս կեավուրին տղան գլուխս փորձանքի մէջ պիտի խոթէ», ըսաւ ան:

«Այդ միջոցին, ուղարկուն ամէնէն երիտասարդը ինծի մօտեցաւ եւ կզակը ուսիս դնելով, ճիշդ մարդու մը նման լալ սկըսաւ: Հայրս կ'ըսէր որ ուղարկը իրենց բարիք ընողն ալ, չարիք ընողն ալ չեն մոռնար: Իրաւ էր. ահաւասիկ ուղարկ փաստած էր ատիկա: Կոյր Ալին կարւանը ճամբայ հանեց: Բայց ուղարկ, Ալանը, ետ կը դառնար եւ կարծես բաներ մը ըսել կ'ուզէր:

«Այս պատահարէն վերջ որոշեցի Պոլիս երթալ: Շատ նեղ օրեր անցուցինք: Աշխատեցայ կօշկակարութեան արհեստի մէջ: Դրամ շահեցայ, դատարան գացի եւ անունս կրկին Գեղամ, կրօնքս ալ քրիստոնեայ արձանագրել տուի:

«Յետոյ Փարիզ գացի: Զատիկ եղբայրս, Նոյեմի քոյրս տեսայ հոն: Դերձակութիւն սորվեցայ, կրկին Պոլիս եկայ...»:

Յանկարծ կեցաւ: Յոգնած էր: Ինծի դարձաւ եւ ըսաւ. «Եթէ մէկը 90 տարեկանէն վերջ անծանօթ երկիր մը գաղթէ, այդ մարդուն ի՞նչ կ'ըսեն»: Կեցաւ, յետոյ «Ես ալ լացի, ուղտս ալ լացաւ» ըսաւ եւ այլեւս բերանը գոցեց, աչքերը հեռուն սեւեռեց եւ լռեց...:



## Ի՞ՆՉ ՄԵՂՋ ՈՐ ՄԱՅՐՍ ԱԼ ԱՏԵՐ Է

Մեր հայրենի թոքատ քաղաքին մէջ, մայրս գիտուն եւ իմաստուն կին մըն էր: Ան իր իմաստութեամբ յատուկ ուշադրութիւն կը հրավիրէր թոքատի մէջ ապրող հազարաւոր հայերու միջեւ: Ան շատ լաւ կը ճանչնար հայութիւնը եւ հայկական պայմանները: Այդ պատճառաւ ալ արտասահմանէն եկած բոլոր հայերէն նամակները մայրս կը կարդար, նոյնիսկ նամակ գրել ուզողներուն նամակները գրի կ'առնէր: Բայց ամէն բանէ առաջ, ան թունդ հայ մըն էր: Որպէս փաստ, կրնամ նշել որ հօրս 36 հոգիէ բաղկացեալ ընտանիքէն մէկ հոգի իսկ թուրքիայէ բաժնուած չըլլալով հանդերձ, մօրս 50 հոգիէ բաղկացեալ ընտանիքին բոլորն ալ Հայաստան գաղթեցին 1922-ին, անոնցմէ մէկ հոգի իսկ չմնաց այստեղ: Այն օրէն անդին մայրս ամէն օր «Երեւան, Երեւան» ըսելով կարօտալից արցունքներ կը հոսեցընէր, ճամբաներու վրայ իսկ թոքատի նման քաղաքի մը մէջ շարունակ հայերէն երգեր կ'երգէր, նոյնիսկ երբեմն կը իսանդավառուէր ու կը սկսէր երգել «Լուսին չկայ, մուլթ գիշեր, մի խումբ

կ'երթանք, արագ-արագ»։ Մայրս կին մըն էր, որուն դուրսը եւ ներսը նոյնն էին, անկեղծութիւնը անոր անփոփոխելի նկարագիրն էր եւ ան կը պնդէր որ հայը ուղղամիտ է, հայը քաջարի է, հայը առաջին ագգն է որ Քրիստոսը ճանչցած է, թէ հայ մարդը չարագործութիւն չ'ըներ։ Ան յաճախ կը յիշեցնէր Քաջն Վարդանի օրինակը, որ ափ մը զինուորներով մարտնչեցաւ պարսիկներու հզօր բանակներուն դէմ։ Հայոց քաջագործութեան բոլոր պատմութիւնները մօրս լեզուին վրայ կը վերջանային Քաջն Վարդանի օրինակով։ Ըսել կ'ուզէր, որ հայը իր կրօնքին եւ հայրենիքին համար սիրայօժար կու տայ իր կեանքը եւ ամէնէն վերջն ալ կ'արտասանէր այն նախադասութիւնը, զոր բոլորս ալ այլեւս անգիր սորված էինք. «Կ'երթամ, կ'երթամ, Հայաստանիս հողը համբուրելու»։

Զկրցաւ երթալ, չկրցաւ տեսնել Հայաստանը, որուն կարօտովվը բոնկած էր խեղճ մօրս սիրտը։ Ես ուրեմն պարտք մը ունէի մօրս նկատմամբ։ Ամէն անգամ որ Հայաստան գացի, ծունկի եկայ եւ մօրս համար համբուրեցի հողը։

Առաջին Երեւան այցելութիւնս երազի մը կը նմանէր։ Ո՛չ շուրջս խօսուածը կը հասկնայի, ոչ ալ կը խօսէի, միայն շուրաբուն նայուածքներով կը նայէի լեռներուն, դաշտերուն եւ մարդոց, նաեւ հարիւրաւոր յուշարձաններուն։ Յաճախ արցունքոտ աչքերով կը նայէի բոլոր պատմական յուշարձաններուն։ Որովհետեւ ինծի այնպէս կը թուէր, որ անիրականանալի երազ մըն էր որ իրականացած էր։ Ամէն անգամ որ լեռնային շրջաններու կամ գագաթներու վրայ վանք մը կ'այցելէի, հակառակ բազմաթիւ զրօսաշրջիկներու ներկայութեան, առանց ամչնալու առանձինն կ'երգէի եկեղեցական երգեր. թէ՛ կու լայի, թէ՛ կ'երգէի։

Աւելի վերջ հետզհետէ ականատես եղայ կարգ մը ժխտական տեսարաններու, բայց, կնոջս ալ թելադրութեամբ, այդ ժխտական տեսարաններուն մասին բերանս իսկ չբացի, ինչպէս կինս ալ կ'ըսէր՝ ասիկա մեր հայրենիքն էր, ամէն ընտանիքէ ներս ժխտական տեսարաններ կրնային պարզուիլ, ուստի այդ մասին աւելի լաւ էր բնաւ չխօսիլ։ Ճիշդ էր. ո՞ր ընտանիքը կ'ելլէ եւ իր աղջկան սխալներուն, կամ իր տղուն անբարոյականութեան մասին կը խօսի իր շուրջիններուն։ Ամէն ընտանիք ունի նմանօրինակ ժխտականութիւններ։ Այսպէս կ'ըսէինք եւ հարցը կը փակէինք։

Բայց ժամանակի ընթացքին դէպքերը սկսան հրմշտկել: Ա-մէն անգամ որ «Մարմարա»-ն կը բանայի եւ հոն դարձեալ կը կարդայի հայերու վերաբերեալ ամօթալի լուր մը, ներքին տառապանք մը կը զգայի, գետնին տակը կ'անցնէի:

Առաւոտ մը, Երեւանի պողոտաներէն մէկուն վրայ երբ կը քալէի եւ կ'ուզէի դիտել քաղաքի ժողովուրդը, հակառակ որ տակաւին շատ կանուխ էր, տեսայ որ մայթին վրայ մարալի նման գեղեցիկ աղջիկ մը կը քալէր, այդ աղջկան երեսէն լոյս կը տարածուէր կարծես: Յայտնի էր որ իր գործին կ'երթար: Զեռքը ունէր տոպղակ մը, որուն մէջ հաւանաբար իր կերակուրը կը տանէր: Յանկարծ հոնկէ անցնող մինիպիւսով մը երեք երիտասարդներ մայթին մօտեցան եւ գիտակցաբար զարնուեցան մայթին վրայէն քալող այդ աղջկան: Աղջիկին ձեռքէն տոպղակը վար ինկաւ, ինքն ալ տատանեցաւ: Մինիպիւսին երեք երիտասարդները քրքջալիր խնդալով տոպղակը վերցուցին եւ փախան: Ծանր հայհոյելով վազեցի մինիպիւսին ետեւէն, սակայն ի՞նչ օգուտ: Մինչեւ այսօր կը յիշեմ այս տեսարանը:

Տակաւին չենք մոռցած որ դրամի համար ի՞նչպէս սպան-նեցին մեր սուլքը մարդոցմէ մէկը, կաթողիկոսի համազօր արժէ-քաւոր հոգեւորական մը, որ էր Պողապալեան Սրբազնը: Տակաւին ի՞նչ վայրագութիւններ կը կարդանք հայերու վերաբերեալ եւ ես ամօթէս գետնին տակը կ'անցնիմ: Այդ չարագործները ի՞նչպէս կրցան խորհրդարանէն ներս մտնել եւ սպաննել 11 արժէքաւոր քաղաքագէտներ: Ի՞նչպէս ոտնակոխ կ'ըլլան մարդիկ, որոնք իրենք զիրենք նուրիալերած են Հայաստանին: Մարդիկ ի՞նչպէս կը քանդեն երկրին արժէքաւոր յուշարձան-ները:

Եւ հիմա 3-5 վայրենիներ, մարդիկ, որոնց երեսին վրայ կաթիլ մը միւռոն չկայ, բոլորն ալ ճաշարանի մը մէջ ծեծելով ըսպաննեցին երիտասարդ բժիշկը: Ես տեսայ այդ վայրենիներուն լուսանկարները, չեմ գիտեր դուք ալ տեսա՞ք: Ես այդ լուսանկարները տեսայ իմ «Մարմարա»-իս մէջ: Այս մարդիկը պատիւ եւ Աստուած չունէի՞ն:

Եւ ի՞նչ մեղք սակայն, որ գրեթէ ամէն օր նմանօրինակ վայրագութեան լուրեր կը հրատարակուին:

Զեզի Աւետարանիս վրայ ձեռք դնելով կ'երդնում, որ ամէն անգամ որ այսպիսի վայրագութեան լուրեր կը կարդամ, բըռունցքս կը բարձրացնեմ եւ կը հայհոյեմ: Սակայն անկէ աւելին չեմ կընար ընել:

Սակայն ուրիշ ցաւ մըն ալ կը կոտացնէ սիրտս: Հիմա սկըսայ մտածել, որ իմ խեղճ մայրս ստեր է՝ երբ շարունակ պատմեր է հայոց քաջագործութեան, պարկեցութեան եւ խղճամտութեան մասին: Ի՞նչ պիտի մտածէր այսօր, եթէ ողջ ըլլար եւ տեսնէր այն կատաղի վայրենիները, որոնք ամէն օր բանով մը կ'արատաւորեն հայուն անունն ու պատիւր:

Ես որոշեցի այլեւս չկարդալ այսպիսի լուրեր: Թերթին մէջ տակաւին ինչե՛ր եւ ինչե՛ր կան բարեբախտաբար, որոնցմով կրնամ ուրախանալ եւ հպարտանալ: Ես կրնամ բաւարարուիլ այդ լուրերը կարդալով: Միւսները չեմ կարդար: Դուք ալ մի կարդաք:



## ԱՆՍԱՀ ԿՈՍԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ՝ ՄԵՂԻԿ ԲԱՐԻՔԵԱՆ ՍՐԲԱԶԱՆԻՆ ԱՇԽԱՐՀԵՆ

Տարիներ առաջ հսթանպուկի Մխիթարեան Սանուց Միութեան սրահին մէջ սարքուած էր Կոմիտաս Վարդապետի նուրիռուած հանդիսութիւն մը: Ելոյթի զեկուցողները անմահն Կոմիտաս Վարդապետի մասին կը խօսէին եւ ես խոստովանիմ, առաջին անգամ կը լսէի Կոմիտաս Վարդապետի խոչոր վաստակին մասին: Թէեւ ըսուածներուն մէկ մասը չէի հասկնար, սակայն կը նշմարէի այն իրականութիւնը, թէ կրօնաւոր մը որքան մեծ իր գերը ունեցած էր հայ մշակոյթի եւ երաժշտութեան կերտումին մէջ: Այդ օր խորին յարգանքով ողջունեցի հայ երաժշտութիւնը վերանորոգող այդ մեծ վարդապետին յիշատակը:

Այդ թուականէն ետք շարունակ ջանացի հասնիլ Կոմիտաս Վարդապետին: Ես որ հայոց վարժարան չեմ տեսած, կը զգայի Կոմիտաս Վարդապետին երգերուն տարբերութիւնը: Այդ երգերը բոլորովին նոր աշխարհ մը ստեղծած էին ինձմէ ներս: Այնուհետեւ շատ լայն գետիններու վրայ ունկնդրեցի Կոմիտասեան երգեր: Ինձի համար միշտ Կոմիտասը խորհրդանշող հոյակապ երգ դարձաւ նաեւ Կոմիտասի եօթը նշանաւոր աշակերտներէն Բարսեղ Կանաչեանի նոյնքան նշանաւոր նանօր Օրաթորիօն:

Կոմիտաս Վարդապետ իր շրջանին Եւրոպայի մէջ ալ յայտնի անուն դարձած էր որպէս յօրինող եւ երգի անմահ վարպետ: Այսօր աշխարհի վրայ ուր որ հայ մը կայ, հոն անպայման Կո-

միտասեան երաժշտութիւն եւ Կոմիտասի յուշարձան մը կայ: Իւրաքանչիւր հայ մարդու ականջին մէջ անպայման կը հնչէ Կոմիտասեան երգ մը: Այդ շրջաններուն լսած էի պատահար մը որ շատ տպաւորած էր զիս: Այդ շրջանի «իթթիհատ եւ Թէրաքքի» Միութեան անդամներէն Սորպոնի համալսարանէ շրջանաւարտ Տօքթ. Պահատափին Շաքիր շոգեկառքի ճամբորդութեան մը ընթացքին կը հանդիպի նշանաւոր գրագիտուհի Հալիտէ Էտիպ Ատրվարին, անմիջապէս կը մօտենայ եւ կը խոնարհի, որպէսզի սեղմէ Հալիտէ Էտիպին ձեռքը: Հալիտէ Էտիպ սապէս կը պատասխանէ. «Ես չեմ կրնար սեղմել այն ձեռքը որ ստորագրեց ինձի համար շատ յարգելի Կոմիտասին մահավճիռը»:

Բոլորս ալ շատ լաւ գիտենք այն դէպքերը, որոնք յաջորդեցին: Կոմիտաս չարչարուեցաւ տեղահանութեան ճամբաներուն վրայ եւ կրեց այդ չարչարանքին հոգեկան հետեւանքները:

Կոմիտաս Վարդապետի տան դրացի, նշանաւոր բանաստեղծ Մէհմէտ Էմին Եռլրտագուլ, որ միաժամանակ ընկերն էր Տօքթ. Պահատափինի եւ Տօքթ. Նազըմի, որ մը Տօքթ. Նազըմին կը հարցնէ.

«Եահու, եղբայր, սա իմ դրացիս Հայր Կոմիտասէն ի՞նչ կ'ուզէիք որ այդ մարդը այսպէս փճացուցիք»:

Թուրք քաղաքական ու մշակութային կեանքէ ներս այս պատմուածքներով առաւել եւս մեր հոգիներուն մէջ քանդակուեցաւ Կոմիտասին անունը:

Ահաւասիկ վերջերս այդ անմահ Կոմիտասի երգերը լսեցինք Թորոնթոյի մէջ հրաշալի ձայն եւ երաժշտութեան մշակոյթի տէր Մեղրիկ Արբազանէն: Ան յետին մանրամասնութիւններով մեզի խօսեցաւ Կոմիտաս Վարդապետի կեանքի դրուագներու մասին, փառաւոր կեանք մը որ դժբախտաբար իր վերջակէտին կը մօտենար Ֆրանսայի բուժարաններէն մէկուն մէջ: Մեղրիկ Սրբազան թէ՛ պատմեց Կոմիտասը, թէ՛ երգեց Կոմիտասէն: Անոր կուռ ձայնը ինձի կը յիշեցնէր ոռուսերու նշանաւոր երգիչ Պաս Շալեաբինը: Սրահի ունկնդիրները քարացած մտիկ կ'ընէին այս հրաշալի ելոյթը: Ո՛չ մէկը կը նշմարէր թէ ժամանակը ի՞նչպէս կը սահէր կ'երթար: Սրբազանը, երբեմն դաշնակի գլուխն ալ անցնելով, իր աշխարհէն կը մեկնաբանէր Կոմիտասեան երգեր եւ կը խոնաւցնէր մեր աչքերը:

Այդ գիշեր բոլորս ալ երախտապարտ մնացինք սիրելի Մեղրիկ Սրբազանին, որուն ներաշխարհը լեցուն է Աստուծոյ սիրով եւ Կոմիտասեան երգով:

## ՇԱՄԱՆԻՑԱԿԱՆ ՎՐԱՅԻ

Շատ սիրելի մտաւորական, բանաստեղծ, արձակագիր, մարզիկ եւ մարզական դաստիարակ Պր. Յակոբ Արալանեան,

Նախ սրտագին շնորհակալութիւններս կը յայտնեմ ինձի նուիրուած ձեր վերջին գիրքին՝ «Բաց Դոներդ Ես Եկայ» հատորին համար:

Հետաքրքրութեամբ, հանոյքով, յուզումով, գնահատանենով եւ հայեցի զգացումներով երկու օրուան ընթացքին կարդացի ապրուած յուշերդ՝ ընտանեկան, անձնական, ազգային, բարոյալից, ազգայնաշունչ, հայաշունչ, կրօնաբոյր, ինչպէս նաև մարդկային ազնուութիւնը, հեզութիւնը, խոնարհութիւնը գնահատող եւ արտաքերող պատմեւածներ ու դէպքեր, որոնք ապրած ու զգացած ես մանկութեան օրերէդ մինչեւ նորագոյն օրերը Թոփատէն, Խարանպուլէն, եւրոպական զանագան քաղաքներէն մինչեւ Թորոնքո՝ Գանատա, ուր որ հայեր կ'ապրին:

Յաջողութեամբ ներկայացուցած ես Արալանեան ընտանիքին եւ գերդաստանի անդամներուն կեանքին զանագան փուլերը, Թոփատի եւ Խարանպուլի ազգային կեանքի թերութիւնները, հայութեան պատիւ թերող մարդոց բարերարութիւններն ու արարքները, թուրքերու վերաբերմունքը հայերու հանդէպ, որոնք միշտ անտեսած եւ մոռցած են հայ ժողովուրդին մատուցած մշակութային, արուեստի, ճարտարապետական եւ պետական ծառայութիւնները Թուրքիոյ՝ Օսմանեան Կայսրութեան շրջանէն մինչեւ այսօր:

«Բաց Դոներդ Ես Եկայ» գիրքդ շատ դաստիարակիչ բովանդակութիւն ունի, գրուած հայերէն հասկնալի լեզուով: Այս պարագային, մեծապէս գնահատելի է Պոլսոյ «Մարմարա» օրաբերքի բազմավաստակ խմբագրապետ, արձակագիր, հրատարակիչ, հեղինակ, տաղանդաշատ մըշակութային գործիչ-մտաւորական Պր. Ռոպէր Հատտէնեանի ֆեզի հանդէպ ցոյց տուած քաջալերանքը, մանաւանդ թրքերէնով գրուած քու պատմութիւններդ հայերէնի բարգմանելով հրատարակելուն համար:

Իսկապէս շնորհաւորելի եւ գնահատելի է «Բաց Դրութություն Ես Եկայ» հատորին հրատարակութիւնը, մաղթելով նոյն բովանդակութեամբ երկրորդ հատորի հրատարակութիւն:

Այս գիրքի ընթերցումէն ետք, նկատեցի որ ինձի ծանօթ եղող վեց պատմուածքներ մաս չեն կազմած այս գիրքին:

Անոնք են՝ «Ինչպէ՞ս կրթայինք երգել առանց լալու», «Ես ալ լացի, ուղտս ալ լացաւ», «Դարաւոր այս ծառին արմատները թող դալար մնան միշտ», «Հայու անուններ», «Աղքամար, վախ Թամար», «Թոփատի ամբողջ հայկական թաղամասը «չէօրէֆ» կը հոտէր» պատմուածքները:

Մնամ սիրով՝  
Գ. ՀՈԹՈՅԵԱՆ

ԲԱՍԱՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ



## ՂԱՐԱԲԱՂԸ ԿԸ ԿԱՆՉԵ

Զարթիր, լա՛օ, Ղարաբաղը կը կանչէ  
Հայոց ազգին որդիները օգնութեան,  
Միանալու իր էութեան, իր Մեծ Տան՝  
Հզօր կամքով մշտակենդան:

Արցախը ազատ ապրած է դարեր,  
Պատմութիւն կերտած հայու արիւնով,  
Պիտ՝ դառնայ ազատ կրկին պայֆարով,  
Պապենական սուրբ հաւատքով:

Իմ Արցախ սիրասուն,  
Դո՛ւն սիրտն ես հայութեան,  
Դո՛ւն երազ անթառամ,  
Յաւերժական իմ Հայաստան:

Ղարաբաղը շղթայուած է, ո՛վ հայեր,  
Բոնապետի նենգութեամբը ոնրածին,  
Կը տառապի կարօտով դառնագին՝  
Ազատութեան լուսաբացին:

Արցախեան ձայնը՝ անթեղուած կրակ,  
Բոցավառած է սիրտը հայութեան,  
Վերածուած է ոգին Արամեան՝  
Գանձասարէն մեր սրբազն:

Իմ Արցախ սիրասուն,  
Դո՛ւն սիրտն ես հայութեան,  
Դո՛ւն երազ անթառամ,  
Յաւերժական իմ Հայաստան:

25 Օգոստոս 1989

## ԱԶԱՏ-ԱՆԿԱԽ ՂԱՐԱԲԱՂ

Ղարաբաղի ժողովուրդին սրտի կանչով,  
Հայոց ազգին որդիները հերոսածին,  
Ոտքի ելան վահագնածին հզօր կամքով,  
Դիմադրելով նախայարձակ թշնամիին:

Վատ թշնամին հոծ բանակով ազերիական,  
Դաշնակցելով իսլամական այլ ուժերով,  
Յարձակեցան գրաւելու դարաբաղեան  
Հազարամեայ հայ հողերը զէնքի ուժով:

Ժողովուրդը իր բանակով միասնական,  
Ազատութեան իրաւունքով պաշտպանուեցան,  
Եւ անձնազոհ մարտիկներով մահապարտեան  
Խոյանքներով հնչեց փողը ազատութեան:

Ղարաբաղի մարտիկները հայրենական,  
Դաւիթ Բէկի քոռներուն հետ նակատ կազմած,  
Պաշտպաննեցին հայրենիքը հնադարեան,  
Անկախութեան արեգակով լուսաւորուած:

Հայրենիքի պաշտպանութեան ժաշ զինուորներ,  
Կոռի դաշտին նահատակուած հայ հերոսներ,  
Անդրանիկի եւ Արամի հետեւորդներ,  
Դուք անմահ էք, ձեզ կը յիշենք օր ու գիշեր:

*Թուրոնթո, 2016*

## ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲԱՆԱԿ

### ՄԵՇԻ

Հայ յեղափոխական բանակի  
Քաջ ու անվեհեր զինուորներ ենք,  
Խրոխտ, անձնագոհ երիտասարդներ,  
Նոր օրերու քաջ ֆետայիներ,  
Հայ սուրբ դատի վէս մարտիկներ,  
Զինուած, զրահուած հայ հողերու  
Ազատութեան ու միացման  
Կրանիթեայ գաղափարով,  
Վահագնածին հզօր կամքով:

### ՄԵՇԻ

Հազարներ ենք,  
Մահուան տեսիլքով ճանապարհ ինկած,  
Իմացեալ մահի հաւատքով օծուած  
Արձակազէններ.  
Ուխտած պայքարիլ ու թափել արիւն,  
Հարուածել ուժգին,  
Որ աշխարհ լսէ ու խղճահարի,  
Թուրքը սարսափի ու շանթահարուի,  
Ծունկի գայ կրկին:

### ՄԵՇԻ

Հայ յեղափոխական բանակի  
Զոհաբերուող հայդուկներն ենք,  
Հայկի զաւակներ,  
Հայ արդար դատի,  
Հայ ժողովուրդի վեհ իտէալներուն  
Իրականացման բռունցքը ահեղ,

Պատրաստ՝ թափելու ահարկու կրակ,  
Մահաշունչ կայծակ,  
Թուրք եղեռնագործ ու արիւնկզակ  
Պետութեան գլխուն:

Մենք՝  
Շանթահարիչ հսկայ բանակ ենք,  
Եկած ենք ահա,  
Մեր հզօր ձայնով,  
Հայաբոյր գործենով,  
Բոցավառ երգով,  
Երկարէ խօսքով,  
Մեր մշտաբորբոք արեան դօղանջով,  
Նոր գոյամարտով ու նոր յաղթութեամբ,  
Նոր էջ բանալու Հայոց Պատմութեան:

Մենք՝  
Յեղափոխական շունչով տոգորուած,  
Ոգի անխորտակ, եւ կ'ուխտենք ահա՝  
Զկայ ո'չ մեկ ոյժ աշխարհի վրայ,  
Որ կարողանայ ընկնել մեր ոգին.  
Պիտի պայքարինք ու թափենք արիւն,  
Մինչեւ որ հասնինք մեր նպատակին,  
Մինչեւ որ հասնինք վեհ Արարատին,  
Վանին, Սասունին, Գարահիսարին,  
կամ մեռնիլ անոնց թէժ նանապարհին:

1984

# ԼԻԶՊՈՆ ԶՈՀՈՒԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐՈՒՆ



Հայութենէն ամայացած հայրենիքին,  
Թուրքիոյ կողմէ Մեծ Եղեռնին զոհուածներու  
Արդար դատը, իրաւունքը արծարծելու,  
Վրիժառու հինգ մարտիկներ Լիզպոն գացին:

Անոնք գացին խրախուսուած Թեհիրեանով,  
Պայքարելու ու զոհուելու ազգին համար,  
Գրաւեցին բուրք դեսպանին որչը վատքար,  
Քաջորդիներ կրակ դարձած՝ շփոթահար:

Սակայն բախտը դաւանանեց ամէն խոյանիք,  
Ստիաբելով ողջակիզուիլ, քան յանձնուիլ  
Ճիւաղներուն, անմարդկային ոստիներուն,  
Երկու միլիոն անմեղ հայեր շարդողներուն:

Հայ մարտիկներ, մենք ձեզ երբեք չենք մոռանար,  
Դուք անմահ էք, թէեւ ինկաք հերոսարար,  
Բայց միշտ կ'ապրիք մեր սրտերուն մէջ տեւաբար,  
Անմահութեան փառքով օծուած՝ մարտիկ արդար:

2016

ԶՕՆ  
ԳԵՐԱՊԱՏԻՒ ՏԷՐ ՄԵՂՐԻԿ  
Ծ. ՎՐԴ. ԲԱՐԻՔԵԱՆԻՆ  
ԵՊԻՍԿՈՊՈՍ  
ԶԵՌՆԱՌՈՒԹԵԱՆ  
ԵՒ ՕԾՍԱՆ ԱՌԹԻՒ

Հայ կրօնական երկնակամարին  
Նոր աստղ մը փայլուն ծագեցաւ այսօր,  
Եպիսկոպոս մը՝ Մեղրիկ Բարիքեան,  
Մեղրի պէս բաղցը՝ հովիւ ընդոծին:

Սրտանց կ'ողջունեն օծումդ արդար,  
Գերաշնորհ Տէր Մեղրիկ Սրբազան,  
Քսանը հինգ տարի անձնագոհութեամբ  
Ծառայելով եպիսկոպոս դարձար:

Որպէս փոխանորդ Առաջնորդական,  
Աստուածապարգեւ ջինչ իմաստութեամբ  
Նոր ուղի բացիր հոգեւորական,  
Վարելով Թեմը սիրով անսահման:

Բարոյական վեհ օրինակներով,  
Կրօնական շերմ մօտեցումներով,  
Լուսաւորեցիր հայ մանուկներու  
Եւ տարեցներու սիրտերը յոյսով:

Եկեղեցական շարականներով,  
Սաղմոսներով եւ աղօթններով ու  
Աստուածային սուրբ օրինութիւններով,  
Կեանիդ դարձուցիր կանքեղ մշտավառ:

Հոգեհարազատ ընթերցումներով,  
Առակներով ու Յիսուսի կեանքով,  
Լուսաւորելով հայ ուխտաւորներ,  
Միշտ աղօթելով փրկեցիր կեանքեր:

Որպէս երաժիշտ, որպէս խմբավար,  
Երգչախմբային խումբեր կազմեցիր,  
Ազգային տօներ՝ Ծնունդ, Սուրբ Զատիկ,  
Յիշատակուեցան համազգայնարար:

Որպէս հովիւ ու մտաւորական,  
Բանաստեղծ, գրող, հրատարակիչ,  
Լոյս տեսան գիրքեր վերլուծական եւ  
Պաշտօնաթերթեր եկեղեցական:

Որպէս շինարար հոգեւոր հովիւ,  
Սիրուած, յարգուած բարերարներէն,  
Սուրբ Աստուածածին մեր եկեղեցին  
Հայկական ոնով պայծառացուցին:

\* \*

Այս պատմական եւ ուրախ առիթով,  
Մեղրիկ Սրբազն, երախտապարտի  
Իմ որդիական շերմ յարգանքներով  
Եւ անհուն սիրով ժեզի կը մաղթեմ  
Առողջութիւն եւ արեւշատութիւն,  
Եւ Աստուածային սէր ու օրինութիւն,  
Որ հայու շունչով ու սուրբ հաւատքով,  
Ընդմիշտ զօրանանք, բոցակէզ սիրով  
Հայ լեզուն իշխէ մեր ազգի կեանքին,  
Ապրինք Յիսուսի փառքով լուսածին:

27 Ապրիլ 2014, Թուրոնթօ

# ՍԱՍՈՒՆԱԿԱՆ

Նուէր՝ բանաստեղծ  
Սասուն Գրիգորեանին

Ողջո՞յն Սասուն,  
Իմ հայրենիք դիւցազնական,  
Սանասարի, Պաղտասարի  
Ազատատենչ կամքով շինուած,  
Քաջութեան բերդ,  
Դրախտային վսեմ երկիր հնադարեան,  
Քեզ կ'ողջունեմ հպարտօրէն  
Սասնակարօտ սրտիս խորէն՝  
Անլոելի զգայնութեամբ,  
Փորթորկայոյզ երազանքով,  
Ուղեղային պատկառանքով:  
Այսօր նորէն կ'ոգեկոչեմ  
Քու անցեալի փառքդ արդար,  
Հերոսական պայֆարներդ  
Օտարազգի ուժերուն դէմ,  
Վահագնածին հերոսութեամբ  
Դիմադրելով  
Թուրք ասկարներու արշաւանքներուն,  
Վայրազ քիւրտերու յարձակումներուն,  
Որոնի կու գային գերեվարելու  
Սարերը Սասնայ  
Եւ զէնքի ուժով ընկնելու ոգին  
Ազատ ապրելու, ազատ շնչելու,  
Անընկելի ժողովուրդին Սասունական:

Ողջո՞յն Սասուն,  
Իմ հայրենի չքնաղ երկիր,  
Եղեմական իմ հայրենիք:

Քեզ կը սիրեմ երակներէս ինձ կեանք տուռղ  
Սասունական ազատատենչ արեան կանչով,  
Հայրենապաշտ զգացումով,  
Անհուն սիրով, պաշտամունքով:  
Քեզմով կ'ապրիմ ես ամէն ժամ,  
Ամէն վայրկեան,  
Եւ հոգեպէս կամրջուելով լեռներուդ հետ  
Վերագտնելու ոգին հայկական  
Եւ համբուրելու  
Աստուածամերձ վէս լեռներուդ՝  
Մարաթուկի, Ծովասարի եւ Անտոնի  
Զիւնասպիտակ գագարները արիւնագին,  
Ծարաւ սրտով յագենալու,  
Մեր լեռներէն ծնունդ առած  
Աղբիւրներու եւ գետերու  
Սառնորակ եւ վճիտ ջուրէն,  
Ման գալու եւ վայելելու  
Դալարագեղ հովիտներու,  
Անդնդախոր մութ ձորերու,  
Մեղրածորան անտառներու,  
Բուրումնաւէտ ծաղիկներու  
Տեսքը բուրեան,  
Արեւաշող եւ խնկաբոյր  
Լեռնալանջերէն  
Փունչ-փունչ քաղելու  
Սինձ եւ խաւրծիլ,  
Քեարմաք եւ կոճէզ,  
Սաւդուկ եւ գոզիկ՝  
Աստուծմէ տրուած  
Կենսատու բարիք:

Սասուն պաշտելի,  
Առիւծասիրտ կտրիններու  
Եւ քաջազուն հերոսներու  
Հպարտ լեռաշխարհ,  
Կամքով անսասան,  
Ազատ ապրելու,  
Պատուով ապրելու


Ժողովուրդ հզօր եւ քաշակորով,  
Բոնակալներու անարգ լուծին դէմ  
Կոռւելու համար ֆետայի դարձած,  
Պայժարի ելած,  
Զէնք բարձրացուցած,  
Բազում հերոսներ,  
Անձնուէր քաջեր  
Սասնայ լեռներուն ապաստան գտած,  
Հրոսակային կոի մղելով  
Բոնակալ թուրքին,  
Հայատեաց ժիւրտին  
Անարգ ուժին դէմ,  
Պաշտպան կանգնելով  
Գիւղերուն անգէն,  
Բարձր պահելով նախահայրերու  
Ոգին յաղթապանծ,  
Սասունցի Դաւթի  
Ոգիով զինուած՝  
Կրկին դաս տալու  
Մսրայ Մելիքին:  
Յարգանք ու պատիւ՝  
Սրտով անարատ,  
Սպաղանք գիւղէն իմ հարազատներ,  
Քաջ ֆետայիներ՝  
Մակար եւ Գալէ, խմբապետ Ակէ,  
Հօղբերներ անմահ, սրտով աներեր,  
Հերոսածին խրոխտ քաջեր՝  
Արարո եւ Մօրուք Կարօ,  
Փեթարցի Թագօ, Սասունցի Մանուկ,  
Մեծահամբաւ Գէորգ Զաւուշ,  
Կարօ Սասունի, խմբապետ Մուշեղ,  
Հայդուկներ բազում,  
Պայծառանուն:

Սասուն պանծալի,  
Վահագնաբոց երկիր քաշաց,  
Զաւակդ հայրենաբաղա,  
Թէեւ ծնած օտար ափեր,

Գաղթականի դժուար կեանքով՝  
Սասունցի եմ ամբողջ հոգւով,  
Հօրս արեան քշիշներով,  
Սասնայ ոգին ժառանգելով,  
Ինքնուրիւնս պահած եմ յար,  
Սասնոյ սարերը թրժական լուծէն  
Ազատ տեսնելու,  
Հայերէ պարպուած Սասնայ գիւղերը  
Կրկին հայացած տեսնելու յոյսով,  
Լեռնալանջերու դաշտերը խոպան  
Դալար տեսնելու,  
Հայու քրտինքով եւ աշխատանքով  
Զարքնած ըլլալու  
Տեսիլքով կ'ապրիմ,  
Որուն պատկերը միշտ տեսած եմ  
Հօրս աչժերէն ցայտող կարօտէն:

Հայր իմ սիրասուն,  
Քու ծննդավայրէդ հեռու ապրելով  
Շատ տառապեցար,  
Հայոց եղեռնի մահուան դարպասէն,  
Թուրք գաղաններու եաթաղաններէն  
Քաջազուն սրտով միշտ ազատեցար  
Եւ հաստատուեցար  
Քաղաքը Հալպայ,  
Ուր ապրեցար քու ծննդավայր  
Սասնայ կարօտով,  
Սպաղանք գիւղի քու պապենական  
Տունին կարօտով,  
Սպաղանք գիւղի եկեղեցւոյ՝  
Սուրբ Մարուքէ ճգնաւորի  
Խորանին կրկին որպէս սարկաւագ  
Երկիւղածութեամբ սպասարկելու,  
Յուսալով ընդմիշտ՝  
Օր մը անպայման  
Վերադառնալու եւ տէր դառնալու

Քու պապենական  
Տունին ու դաշտին:  
Անհուն կարօտով տեսնելու կրկին  
Սպաղանք գիւղը, տունը հայրական:  
Սակայն երազդ անկատար մնաց,  
Տարիները արագ սահեցան,  
Ծրագիրներդ չիրականացան,  
Սասունցիական կարօտը սրտիդ՝  
Կեանիքն հեռացար,  
Եւ որպէս կտակ դուն փոխանցեցիր  
Քու զաւակներուդ  
Հայրենակարօտ սէրդ անսահման  
Սասնոյ աշխարհին,  
Անխոնջ պայֆարով  
Ազատագրելու հողը հայրենի  
Եւ տէր կանգնելու  
Մեր պապենական գերեզմաններուն:



# ՊԱՇԵԼԻ ՄՈՐՄ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Հայոց Յեղասպանութեան  
100-ամեակին առքիւ

Մայր իմ սիրասուն,  
Թանկագին Մայրիկ,  
Կարօտցած եմ քեզ:  
Կեանի մը ամբողջ  
Տառապած Մայրիկ,  
Միշտ կը յիշեմ քեզ  
Ու կ'ողբամ սրտանց,  
Յիշելով ընդմիշտ  
Ախորի անմարդկային օրերուն,  
Օսմանեան թուրք պետութեան,  
1915 թուականին,  
Համաշխարհային Առաջին Պատերազմի  
Անիքէն օգտուելով որոշումը՝  
Թուրքիոյ մեջ հայութեան  
Գոյութեան վերջ դնելու,  
Նախ ճերբակալելով,  
Ապա, զանազան միջոցներով  
Սպաննելով  
Հայ ժողովուրդի գրագէտները,  
Մտաւորականները,  
Կուսակցական եւ կրօնական դեկավարները,  
Զինուորագրուած բոլոր զինուորները  
Գնդակահարելով,  
Խսկ տունը մնացած ծերունիները,  
Կիները, աղջիկներն ու մանուկները  
Խրենց տուներէն, հարազատ հողերէն,  
Հազարամեայ հայրենիքէն ախորելով,

Տաքին եւ պաղին,  
Անձրեւին ու ձիւնին տակ  
Քալելով անորոշութեան նամբաներով,  
Ողջ մնացածները մինչեւ Տէր-էլ-Զօր,  
Սուրիական եւ արաբական անապատները,  
Ենթակայ կողոպուտի, բռնաբարումի,  
Ստրկացումի ու իսլամացումի:  
Մեծ թիւով ախորեալներ  
Սպաննուեցան,  
Անմիտիքար մեռան  
Եւ մնացին անգերեզման,  
Կեր դառնալով գիշատիչ թռչուններու,  
Տեսակաւոր գազաններու:  
Փու պատմածներէն  
Սիրելի՝ Մայր,  
Ես միշտ կը յիշեմ  
Եւ միշտ կ'ողբամ  
Կիլիկիայի Պեհեսնի ժաղամէն,  
1915-ին,  
Հազիւ 15 տարեկան,  
Նորածին Յարութիւն անունով  
Զաւակի մը մայր,  
Մօրդ, քրոջդ եւ զաւակիդ հետ  
Ախորուեցար,  
Այդ անմարդկային ծրագրին ենթարկուեցան  
Նախապէս հայրդ՝ Օհան Գույումնեան,  
Վարպետ ոսկերիչ  
Եւ լայնածաւալ այգիներու  
Սեփականատէր,  
Եղբայրդ՝ Ռուրէնը եւ ամուսինդ  
Ոչնչացուեցան,  
Այս բոլորը արտասուելով կը պատմէիր,  
Սիրելի Մայրիկ,  
Երբեք չէիր հաշտուեր քրոջդ  
Կորուստին եւ մօրդ գազանային  
Մահուան հետ:  
Եփրատ գետէն պէտք է անցնէին  
Լաստանաւով,

Որոշ գումարի մը փոխարէն,  
Առաջին լաստանաւով մայրդ եւ քոյրդ  
Կ'անցնին,  
Երկրորդ լաստանաւով դուն՝  
Մայր իմ,  
Իսկ երկրորդ լաստանաւին վրայ,  
Դուն եւ որդիդ կը գտնուէի՛ք  
Եփրատի հոսող ջուրերուն վրայ,  
Մօրդ գլուխը մարմինէն բաժնուած  
Կը տեսնես, որ կը ծփար ազատօրէն,  
Պատճառ դառնալով սարսափելի լացի  
Եւ աղաղակի:  
Թուրք-քիւրտ կողոպտիչներ,  
Մօրդ հագուստները քննելէ  
Եւ ինչ որ բանկագին գտնելէ եւ  
Խրացնելէ ետք,  
Խեղն եւ վախէն սարսափած մօրդ  
Գլուխը վիզէն կը կտրեն  
Եւ ջուրը կը նետեն:  
Ցամաքահանումին,  
Չորս տարեկան քոյրդ  
Առանձին մնացած,  
Եւ մայրը փնտոելէն ձանձրացած,  
Նստելով կ'արտասուէ:  
Տեղացի արաք կին մը,  
Տեսնելով որ կորսուած պզտիկ մըն է,  
Կը շալկէ զայն եւ իրենց գիւղը  
Կը տանի,  
Որդեգրելով իսլամական օրէնքներով:  
Տարիներու ընթացքին,  
Արաբական գիւղին մէջ  
Արաբական սովորութիւներով  
Եւ կրօնին մեծնալով,  
Դէմքին եւ մարմնին  
Զանազան մասերը  
Գոյց կապոյտ գոյնով դաշել կու տան:  
Քոյրդ՝ Զարուհին, որ կոչուած է  
Նուրիէ, երբ արքունիքի կը հասնի,

Կ'ամուսնացնեն տան երիտասարդ  
Մանչին հետ:  
Անշուշտ այս իրականութիւնը  
Դուն չլսեցիր, սիրելի՝ Մայր,  
Հակառակ քու փնտոտութերուդ,  
Բախտագուշակներու դիմումներուդ,  
Բոլոր հայրենակիցներուդ եւ ծանօթներուդ,  
Զդադրեցար հարցնելէ  
Եւ միշտ արտասուելէ,  
Տարիներով քու ծնողին  
Եւ կորսուած քրոջդ կորուստին  
Զդիմացար, հիւանդացար,  
Մարմնապէս եւ հոգեպէս հալեցար  
Եւ աւանդեցիր հոգիդ  
2 Նոյեմբեր 1938-ին,  
Հալէպի մէջ,  
Ծննդեանդ 38-րդ տարեդարձին....:  
Սիրելի՝ Մայրս,  
Մեզի լալով կը պատմէիր, թէ  
Ի՞նչպէս դառն է ախտըր,  
Գաղթականութիւնը եւ ընտանիքի  
Կորուստը, մանաւանդ՝  
Մահուան սահմանին  
Ընդմիշտ մօտեցած:  
Ոճիրներու ցաւը զգալով,  
Անօթի-ծարաւ,  
Խումբ մը հայ գաղթական  
Կիներով,  
Սուրիոյ գիւղերը  
Հաց ու ջուր մուրալով ապրեցար,  
Մինչեւ Աշխարհամարտի աւարտը,  
Օսմանեան Կայսրութեան  
Պարտութեամբ,  
Եւ 28 Մայիս 1918-ին,  
Արեւելեան Հայաստանի  
Անկախութեան հոչակումով:  
Հասնելով  
Կիլիկիոյ հայութենէն

Գրեթէ պարպուած  
Քիլիս քաղաքը,  
Ուր ինչպէս այրի մնացած  
Բազմաթիւ մայրեր,  
Դուն ալ ամուսնացար  
Սասնոյ Տալտորիկ գաւառի  
Սպաղանիք գեւդէն,  
12 անգամ բրբական զինուոր  
Ըլլալու իրականութենէն փախուստ տուած  
Ղազար (Խարզօ) Հոբոյեան անունով  
Զաղացպանի մը հետ,  
Որուն հետ 22 տարի ապրելով  
Քիլիսի, Ազեզի ու Հալէպի մէջ,  
Մայրացար եօթը զաւակներու՝  
Հինգ մանչ եւ երկու աղջիկ,  
Որոնցմէ ապագային երկու մանչեր  
Դժբախտաբար մանուկ հասակին  
Մահացան....:  
Սիրելի Մայրիկ,  
Դարերով Պեհեսնիի մէջ  
Հայերէն խօսիլ ու կարդալ  
Թուրք պետութեան կողմէ  
Արգիլուած ըլլալով,  
Հայերէն չէիր գիտեր,  
Սակայն մեզմէ հայերէն  
Երգել կը խնդրէիր,  
Որովհետեւ շատ կը սիրէիր  
Հայերէն երգերը,  
Շատ կը սիրէիր մանաւանդ  
Զօրավար Անդրանիկին նուիրուսւծ  
«Իբրեւ Արծիւ» երգը:  
Հայերէն չէիր գիտեր,  
Սակայն ազգային ոգիդ,  
Վրէժինդրական զգացումներդ  
Շատ զօրաւոր էին քու մէշդ:  
Կ'ատէիր քուրքերը,  
Թուրք պետութիւնը,  
Որովհետեւ Եղեռն տեսած էիր:

Քու բոլոր ազգականներդ  
Տարագրութեան ընթացքին  
Տեսած էին ահոելի տեսարաններ  
Ծերունիներու, երիտասարդներու  
Եւ մանուկներու դիակներն  
Ու կմախքները եւ հառաչանքները  
Երբ կը մահանային,  
Որոնց սարսափելի տեսքը  
Անմոռանալի մնացած էին  
Քու մարդկային զգացումներուդ վրայ:  
Մանկութեանս չէի կրնար ըմբռնել  
Քու տառապանքներդ ու ցաւերդ,  
Սիրելի՝ Մայր,  
Սակայն երբ մեծցայ,  
Հասկնալով քու զգացումներդ,  
Պատրաստ էի քու ցաւերուդ  
Բաժնեկից ըլլալու,  
Երբ արդէն դուն չկայիր,  
Բայց մենք,  
Ազգովին կը յիշենք Հայոց Յեղասպանութիւնը  
Եւ կը պահանջենք մեր անմոռանալի  
Իրաւունքները,  
Մեր տունն ու տեղը,  
Մեր վանքերը,  
Եկեղեցիները,  
Մէկ խօսքով  
Արեւմտեան Հայաստանը,  
Մէկ ու կէս միլիոնէն աւելի  
Մեր ճահատակներուն իրաւունքները,  
Որոնք այս օրերուն առնուազն  
Վեց միլիոնն պիտի ըլլային:  
Կը պահանջենք մեր կորուսեալ հայրենիքը  
Եւ վնասուց հատուցում կը պահանջենք,  
Միշտ հետեւելով հայ քանիքարաւոր բանաստեղծ  
Եղիշէ Զարենցի հետեւեալ պատգամին՝  
«Ո՞վ հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը  
Քո միասնական ուժի մէջ է»:

**Սիրելի Հայրենակիցներ,**


**Որովհետեւ մեծ պետութիւնները միշտ իրենց շահերը նկատի ունին, արդարութիւնը դեռ չէ մօտեցած իրենց սահմաններուն:**

**Օտար պետութիւններէն յուսահատելով, մենք մեր իրաւունքներուն պիտի տիրանանք հաւաքական ուժով եւ հայ գիտնականներու նորագոյն պաշտպանողական միջոցներու ստեղծումով, իրենցմէ աւելի զօրաւոր ըլլալով...:**

**ԳՐԻԳՈՐ ՀՈԹՈՅԵԱՆ**

**Թորոնթօ, Գանատա**

**21 Ապրիլ 2015**



## ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ



Ողջո՞յն Սուրբ Մարիամ, Մայր Աստուածածին,  
Մայրութեան կոչուած ընտրեալ գոհար,  
Աստուծոյ կամքով, հրաշքով պայծառ,  
Կեանք պարզեցիր Փրկիչ Յիսուսին:

Երկինքէն փայլող աստղ մը բացառիկ  
Երեք մոգերը հասցուց Բերդեհէմ,  
Որոնք նուէրով, աղօթքով վսեմ,  
Լուռ խոնարհեցան արքային մանկիկ:

Պատսպարելով Աստուծոյ Որդին,  
Անշուր մսուրը լուսաւորուեցաւ,

Հրեշտակներու երգով տրուեցաւ  
Մեծ աւետիսը ամբողջ աշխարհին:

Աստուածածին մայր, տաճար սրբութեան,  
Աստուածային լոյս, բարութեան պարտէզ,  
Արեւ շողշողուն՝ անաղարտ ու վէս,  
Կարկաչին աղբիւր, ծաղիկ անթառամ:

Աստուծոյ Որդին ծնած ըլլալով,  
Փառաւորուեցար անկեղծ յարգանքով  
Քու ժողովուրդէդ, որոնի՛ անվրդով  
Կ'ապրէին հպարտ՝ Յիսուսի խօսքով:

Եւ պատահեցաւ ինչ որ գրուած էր.  
Քու Որդիի անմեղ՝ մարդկութեան Փրկիչ,  
Նախանձող մարդիկ ի խաչ հանեցին,  
Որոնց մեղքերը Ան միշտ կը ներէր:

Զաւկիդ կորուստին ի՞նչպէս դիմացար,  
Վիշտդ դառնազին ի՞նչպէս կրեցիր,  
Ո՛վ Աստուածամայր Մարիամ սգակիր,  
Մութ գերեզմանէն երբ բաժնուեցար:

Սակայն Աստուածներ չեն մեռնիր երթեֆ,  
Աստուծոյ Որդին՝ Յիսուս խաչեցեալ,  
Երեֆ օր յետոյ եղաւ յարուցեալ,  
Միսիթարելով մօրը վշտարեկ:

Տասնըինգ տարի յետ խաչելութեան,  
Սուլբ Աստուածին, Քրիստոսի մայր,  
Աստուծոյ կամքով վերափոխուեցար,  
Արժանանալով զաւկիդ միացման:

Ո՛վ Սուլբ Մարիամ, կ'աղաչենք քեզի,  
Որ բարեխօսես զաւկիդ՝ Յիսուսի,  
Որ պարզեւէ մեզ նոր հաւատք յոյսի,  
Նոր սիրոյ աղբիւր՝ որ հասնի մեզի:



**ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ**  
**ԵՒ ՆԱՄԱԿՆԵՐ**



28 Օգոստոս 2014  
Հոս Անձելը

Թանկագին եւ պատուական եղբայր  
Պր. Գրիգոր Հոթոյեան

Հ. Բ. Ը.-ի ազգային նշանաբանը կ'ըսէ՝ «Հայը հայով,  
հայուն համար»:

Ես ալ կ'ուզեմ աւելցնել այսպէս.— Հայութենէն՝ հայութիւ-  
նով, հայութեան համար ծնած, մեծած, անոր ամէն բջիջներէն  
կազմաւորուած եւ կեանք մը ամբողջ անխարդախ անձնուիրու-  
թեամբ ծառայած Պր. Գրիգոր Հոթոյեան:

Լիիրաւ արժեւորումով Գերշ. Մեղրիկ Սրբազանի յառաջա-  
բանը իսկապէս կը ցոլացնէ ձեր անձը:

Մէր եւ յարգանք քեզի, առողջ կեանք եւ դալար գրիչ:

Համբուրելով ձեր ճակատը՝  
մնամ՝  
ԽԱԶԻԿ ԹԱՇՃԵԱՆ

3. Գ.-Ներփակ \$ US 100 տոլար Ս. Աստուածածին եկեղեց-  
ւոյ նուէր, ի պայծառութիւն Ս. եկեղեցւոյ:

Նոյն

Եօթներորդ Հանգրուանը արդէն կէսը կարդացի. շատ լաւ է:  
Նոյն

\* \*

1-8-16

Պաշտելի Մօրս Յիշատակին

Գրեց՝ Գրիգոր Հոթոյեան

Հայոց Յեղասապանութեան 100-ամեակին առիթով հրատա-  
րակուած այս երկարաշունչ, տեսլական, իրական եւ հոգեկան  
անհերքելի պատմուածքը՝ շարժապատկերի նկարներու շա-  
րանին պէս տողանցեցին իմ առջեւ. Արդարեւ այս գրութիւնը

պէտք է անգլերէնի թարգմանուի եւ Ամերիկայի եւ Գանատայի գոնկրէսմէններու եւ սենադի բոլոր անդամներու մէկական օրինակ պէտք է արուի, որպէս խսկական եւ ճշմարիտ եւ անհերքելի փաստ, որ 1915-ի եղեռնը այո՛ տեղի ունեցած է: Ասկէ աւելի լաւ փաստ չի կրնար ըլլալ, եւ դուք, սիրելի բանաստեղծ Գրիգոր Հոթոյեան, այս բոլորը 80 տարի է՝ ամբողջ կեանքի ընթացքին վերյիշած էք եւ հոգեկան ապրումով այսօր թուղթին յանձնած էք. կշուադատուած տողերով սքանչելի գրութիւն մը, զոր ամէն հայ Ապրիլ 24-ին պէտք է կարդայ:

Յաւակից եմ՝  
եղբայրօքէն,  
ԽԱԶԻԿ ԹԱՇՃԵԱՆ

Յ. Գ.— Հեռաձայնով արդէն իրարու հետ խօսեցանի:  
Նոյն

\* \*

Մոնթրէալ, 22 Սեպտ. 2014

Սիրելի Պր. Հոթոյեան,

Հաճելի անակնկալ էր ստացումը վերջերս հրատարակուած Ձեր «Եօթներորդ Հանգրուան» ստուար հատորին:

Իրապէս լաւ մտածած էք մամուլի մէջ ստորագրած Ձեր պատմուածքները, յօդուածները, ուսումնասիրութիւնները, բանաստեղծութիւնները, մահագրութիւններն ու շնորհահանդէսի նկարագրութիւնը մէկտեղուած տեսնել հատորի մը մէջ, զանոնք փրկելու կորուստէ եւ մոռացումէ:

Այս անգամ եւս գրքին տպագրութեան ծախսը հոգացած են Ձեր արժանի գուստը՝ Անին, ամուսինը՝ Մայքրը եւ մանչերնին: Անոնց սէրը Ձեր հանդէպ գրաւականն է իրենց հոգածութեան եւ երախտապարտութեան:

Սրտագին շնորհակալութիւնս յայտնելով, Ձեզի կը մաղթեմ առողջ, երջանիկ եւ արեւշատ օրեր, որպէսզի շարունակէք վայելել Ձեր ընտանեկան աստուածահաճոյ կեանքը: Մնամ

Յարգանօք՝  
ԲԱԲԳԷՆ ԹՕՓՃԵԱՆ

22 ԴԵԿ. 2014

## ՇԱԾ ՍԻՐԵԼԻ ԳՐԻԳՈՐ

«Եօթներորդ Հանգրուանը» կարդալու հետաքրքրութիւնս մեծապէս աւելցաւ երբ «ՀՈՐԻԶՈՆ»-ի մէջ նպաստաւոր յօդ-ուած մը կարդացի եւ ընդհանուր գաղափար մը ունեցայ: «Հեղինակին կողմէ» մուտքի երկու էջերդ ալ կարդալով՝ ա՛լ աւելի իմաստալից դարձան կարդացած պատմուածքներս:

Մօտ հինգ հարիւր էջնոց գիրք մը ի՞նչ մեծ համբերութեամբ կրցեր ես ձեռագրով գրել – փոխան համակարգիչի – իսկապէս զարմանալի կը գտնեմ: Եւ խորհիլ թէ աւելի քան վաթսուն տարիէ ի վեր մեր լեզուով կը գրես, միշտ նորը եւ հետաքրքրականը փնտոելով: Քու գրածդ իսկական գրականութիւն է, ամբողջովին մաքէդ ու հոգիէդ ծնած եւ մի քանի տեղեր միայն ուսումնասիրութեան վրայ ապաւինելով:

Պատմած հէքեաթներդ անգամ – «Արդարութիւն, քեզ կը սպասենք» – պարզ փոքրիկներու յարմար պատմութիւններ ըլլալէ անդին՝ հայրենասիրական ներշնչումով գրուած են եւ շատ իմաստալից են եղրակացութիւններդ: Կը մաղթեմ որ ամէն հայ որ Հարիւրամեակի բողոքներուն մասնակցի՝ կարդացած ըլլայ այդ պատմութիւնը եւ գիրքդ ամբողջ, նախքան բողոքի շարքի մէջ մտնելը:

Ես ալ մի քանի ամիս առաջ՝ նկարներով ու քարտէսներով հարստացած, մեր Դատի մասին պահանջներու շարք մը գիրքով մատնանշեցի: Մեր նախակրթարանի ուսուցիչներէն մէկուն թոյլ տուի որ էջ-առ-էջ թերթատէ ու հասկնայ պարունակութիւնը: Երբ գինը տեսաւ, «Ես գալ տարի այլեւս ուսուցիչ պիտի չըլլամ» ըսելով գիրքը վար ձգեց ու հեռացաւ....: Այսքան անտարբերութիւն մեր Դատի մասին հաւատալս չեկաւ:

Կը զարմանամ թէ ինչո՞ւ կարգ մը գրութիւններուդ մէջ բոլոր հերոսներդ – բարի ըլլան թէ չար – օտար անուն ունին: Եթէ նոյնիսկ իրողութեան վրայ հիմնուած են այդ հերոսները, կ'արժէ երբեմն հայ անուններով կոչուին: Մանաւանդ Հալէպի բնակիչներ, իսկապէս զգացումներով ՀԱՅ են, ըստ Մելգոնեանի ծանօթներուս:

Բոլոր պատմածներուդ ամէնէն հայրենասիրական եւ իմաստալիցը նկատեցի Լենկթիմուրի յարձակման ընթացքին «Զան-

գեղուր» նահանգին կոչումը եւ այդ շարժող սիւնը գոմէշներով փլելու փորձը: Երբ այդ սիւնի «երկրաշարժի ազդարար» յատկութիւնը իմացայ եւ իններորդ դարուն հնարուած ըլլալը կարդացի՝ իսկապէս հիացայ մեր ազգի իմաստութեան վրայ: Այլ ազգեր սոսկալով երկրաշարժի ահեղ ուժին վրայ՝ միայն իրենց փախչելու մասին կը խորհին եւ ոչ անոր մօտենալը իմացնող «ազդարար» մը հնարելու մասին:

ԿԱՐՊԻՍ ԱՐՄԵՆ

\* \*

Շատ սիրելի եւ իրատես բարեկամս,

Նամակդ տխրեցուց բայց նոր յոյսեր տուաւ ինծի, մեր սփիւռքահայ գրողներու ողբերգութիւնը յիշեցնելով:

Ո՞րքան ալ յաջող ըլլան մեր գրութիւնները որպէս գրականութիւն — սրտին խօսող եւ յուզիչ յատկութիւններով — անկարելի է գրողին դրամարկումով բաւարար թիւ մը տպագրել որ օտարներուն հասնի որպէս թարգմանուած գրականութիւն, շատերու կողմէ կարդացուի եւ տարիներ վերջ կարենայ մրցանակի արժանանայ — օր. նոպելեան կամ այլ աւելի համեստ:

Իմ ղեկավարած Գրական Շրջանակը որոշեց Դանիէլ Վարուժանի եւ Վահան Թէքէեանի լաւագոյն քերթուածները թարգմանել ու Աթոքհոլմ դրկել, բայց սորվելով թէ հրատարակուած գիրք միայն նկատի կ'առնեն, մէկ կողմ դրինք մեր բոլոր թարգմանածները:

Իմ պարագայիս գրելու հաճոյքն է որ զիս կը մղէ նորէն ու նորէն գիրք մը սկսելու եւ եթէ նոյնիսկ տասը օրինակ ծախուին՝ գոհունակութիւնս բաւարար է:

Այս' պիտի սրբագրեմ ուղղագրական սխալները — թէեւ ամէն սփիւռքահայու շուարումը հասկնալի է քանի յաճախ սխալագրութիւն կարդալով՝ կը ստիպուի բառարան մը միշտ քովը պահելու: Կը յուսամ թէ մինչեւ կեանքիս վերջը արեւմտահայերէնը պիտի դիմանայ, բայց վախնամ թէ իմ հին ուսուցիչ Վահամ Մավեանի պէս գրող մը նոյնպէս սխալներ ունէր... Տես իր Ամբողջական երկերը:

ԿԱՐՊԻՍ ԱՐՄԵՆ

Շատ սիրելի Գրիգոր,

Ստացայ ԵՕԹՆԵՐՈՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ-ը, հիանալով որ նա-մակագրութեան այս սուղ օրերուն կը համարձակիս ծանր գիրքեր հրատարակել եւ ուղարկել բարեկամներուդ: Այդ սղութեան պատճառով կը նախընտրեմ գիրքերս... կարճ ու ամփոփ պահել եւ կը խորհիմ թէ հայ գրողներ եթէ նոյնպէս խորհին, պիտի յա-ջողինք մեր հարստութիւնը... ՀԱՅ ԴԱՏԻՆ միայն տրամադրել:

Բոլոր գրութիւններուդ ամենէն հետաքրքրականը ՍԱՍՈՒԻՆ ԳՐԻԳՈՐԵԱՆԻ մասին գրածդ կը նկատեմ եւ կը զարմանամ թէ այդպիսի խոր ուսումնասիրողի գործը շատ ալ ծանօթ չէ տակա-ւին հայութեան: Միայն Ծիծեռնակաբերդի յուշարձանին նա-խաձեռնողը ըլլալով եւ անոր գաղափարը Թարխանեանին ու Գալաշեանին փոխանցելուն՝ իր անունը անոնց անուններուն կողքին պէտք է անմահ մնայ...

Որպէս պատմաբան – ինչու ոչ ՊԱՏՄԱԳԻՐ – իր գործը շատ կարեւոր պիտի նկատուի օր մը եւ մեր բասարաններու մէջ մտնէ: Հիացայ որ իր նպատակներուն համար ԳԵՐԱԶՆԻԻ ածականը գործածեր ես, բայց ցաւեցայ որ յաջորդ էջին մէջ չափազանց երկար գրԱԿԱՆԱԳԵՂԱՐՈՒԵՍԱԿԱՆ եւ ՊԱՏՄԱԲԱՆԱՍԻ-ՐԱԿԱՆ բառերը գործածեր ես իր գործը նկարագրելու: Յուսամ ստիպուեր ես այդ բառերը գործածել, որովհետեւ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵԱՆ աղբիւրներուդ մէջ էին: Ես որպէս հայերէն լեզուի ուսու-ցիչ՝ այդպիսի երկար բառեր երբեք չեմ գործածեր, ոչ ալ կը քա-ջալերեմ որ աշակերտներս գործածեն:

Ուրախ եմ որ գիրքդ ՍԱՍՈՒԻՆի գրողներու եւ քարտէսի մը վրայ ներշնչուելով գրած ես եւ կը մաղթեմ որ ամէն հայ գրող օրինակիդ հետեւելով՝ յաւերժացնէ իր հայրենի միջավայրին եւ տոհմին անունը:

Ալիսին եւ իմ կեանքը հիմա բոլորովին Վանգուվըրի մեղմ կլիման վայելել է ամառները եւ նաւապտոյտներու մասնակցիլ ձմրան: Ամերիկահայ ընկերութեան մը առաջարկեցի իրենց մէկ պտոյտին երկու լեզուով դասախոսութիւն մը տալ եւ տակաւին յստակ պատասխան մը չեմ ստացած: Յունուարի կիսուն արդէն

Գուպա կղզին շրջանը կատարելու նաւապտոյտի տոմսակներ ապահոված ենք եւ ճամպրուկները կը պատրաստենք:

Շատ պիտի ուզէի ներփակած պատմուածքներու գրքիս վը-րայ խրատ եւ տպաւորութիւններդ ստանալ:

Միշտ հիացումով անհատնում գրութիւններուդ վրայ՝

ԿԱՐՊԻՍ ԱՐՄԵՆ

\*\*\*

Սիրելի եւ յարգելի ընկեր Հոթոյեան,

Այսօր ստացայ Զեր նոր հրատարակուած՝ «Եօթներորդ Հանդրուան» հատորը: Կը չնորհաւորեմ Զեղ Զեր անխոնջ աշ-խատանքին համար: Մեծապէս կը գնահատեմ Զեր ազգանուէր գործունէութիւնը Սփիւռքի հայութեան, մտաւորական, կրթա-կան, մշակութային, կուսակցական-քաղաքական եւ այլ բազ-մաթիւ բնագաւառներու մէջ:

Սրտանց կը մաղթեմ Զեղի քաջառողջութիւն, շարունակե-լու համար Զեր շինիչ եւ բազմակողմանի ներդրումը սփիւռքա-հայ կեանքին մէջ: Նաեւ կը յուսամ որ բախտը կ'ունենամ Զեղի դարձեալ հանդիպելու թորոնթոյի կամ Մոնթրէալի մէջ մօտ ա-պագային:

Շնորհակալութեամբ եւ ջերմ բարեւներով՝

ՎԱԶԳԻՆ ՏԵՐ ԳԱԼՈՒՍԵԱՆ

Մոնթրէալ

20 Նոյեմբեր 2014

\*\*\*

Մոնրէալ, 17 Փետրուար 2016

Շատ սիրելի Գրիգոր,

Յուսամ առողջութեամբ լաւ ես ու կը շարունակես միշտ պատնէշի վրայ կենալ շարունակելով գրութիւններդ, որոնք մեծ

Հաճոյքով կը կարդամ «Հորիզոն»ին մէջ: Շատ մը գրութիւններ (հրատարակուած գիրքերու մէջ) մի քանի անգամ կարդացած եմ, որոնցմէ ոմանք, իբր անցեալի անմոռանալի ու անվերադարձ դէպքեր ու յիշատակներ, ապրած ենք միասին Հալէպ, Գանատա կամ այլուր:

Գրութիւններդ արտացոլացումն են հայ գաղութային կեանքին, իր գժուարութիւններով, ու մասնակի կամ ամբողջական յաջողութիւններով:

Հազուագիւտներէն ես, որ հակառակ յառաջացած տարիքիդ, գրիչդ հանգստեան չես կոչած ու կը շարունակես յօրինել քերթուածներ ու արտադրել արձակ էջեր: Ճերմապէս կը շնորհաւորեմ քեզ, մաղթելով երկար կեանք առողջ մարմնի մէջ: Քու ցուցաբերած համեստութիւնն ու պարզութիւնը աւելի եւս կը շեշտեն արժէքդ՝ քեզ ճանչցող ու գրութիւններդ գնահատող անձերու մօտ:

Գալով ինծի, հանգստեան կոչուելէ ետք, ժամանակս ամէն օր մեր շրջանի նոր ու արդիական գրադարանին մէջ կ'անցընեմ կանոնաւորաբար: Փոքր տարիքէս միշտ սիրած եմ հայ ինչպէս նաեւ ֆրանսական գրականութիւնը: Վերջին տասը ամիսներու ընթացքին վերստին կարդացած եմ ֆրանսական գրականութեան մեծագոյն դէմքերուն գիրքերը (Victor Hugo, Balzac, Stendhal, Ronsard, Verlaine եւայլն), ինչպէս նաեւ հայկական գրականութեան մեծագոյն դէմքերէն շատ մը գիրքեր: Բժշկական ծառայութեանս շրջանին անկարելի էր զանոնք վերստին կարդալը:

Այժմ շատ հետաքրքրական ուսումնասիրութիւններ կը կատարեմ 15-րդ եւ 16-րդ դարերու ընթացքին իտալիան ղեկավարած BORGIA եւ MEDICIS ընտանիքներուն վարած գեղիս ու անբարոյ կեանքերու մասին, ինչպէս նաեւ MACHIAVEL-ի ունեցած դերի մասին՝ այդ շրջանի կրօնաքաղաքական ու դիւանագիտական կեանքին մէջ: Այս երկու ընտանիքները 4 Պապեր «պարգեւած» են կաթոլիկ եկեղեցւոյ, որոնցմէ երկուքը ապօրինի զաւակներ եղած են...

Սիրելի Գրիգոր, քեզի վերստին կը մաղթեմ առողջութիւն ու երկար կեանք, ու կը խոստանամ դարձեալ գրելու...

Սիրով՝  
ԲԺ. ՕՀԱՆ ԹԱՊԱՔԵԱՆ

\* \*

**Սիրելի՝ Եղբայր Գրիգոր,**

Հաճելի էր եւ այլապէս բաւարարող հանդիպիլ քեզի Թոռնթոյի մէջ, մանաւանդ խոհակից եւ ազնիւ դէմքերու հետ:

Եղբօրս մահուամբ ստեղծուած պայմաններուն մէջ, վերադարձիս միայն առիթը ունեցայ մուտք գործել «Եօթներորդ Հանդրուան»: Իրաւ եօթներորդ, կարծես՝ տեսակ մը խորհրդաւոր եօթներորդ երկինք, ուր կը գտնես հետաքրքիր պատումներ եւ ուր, մինչեւ հոն՝ հայուն Ոսկեղնիկը եւ անոր նկատմամբ հայ գրողին մտահոգութիւնները:

Գնահատանքի զգացումներ ունիմ բազմաշխատ եւ բազմերանդ նիւթերուն կապակցութեամբ: Ընդարձակ արտերկրին մէջ իբր գրող, այս քանի՛ տեսակ թեմաներ հայ մտաւորականը պէտք է շօշափէ որ բաւարարուի իր յար տագնապող հոգին:

Ուրախ եմ, որ տարիներուն հետ կ'աճի նաեւ արարումներուգ հարստութիւնը: Հարստութիւն՝ որ անկորնչելի է եւ մնայուն:

Արդար հպարտանք պէտք է նկատել բովանդակալից եօթը հատորներու վաստակդ:

Կը բաժնեմ ուրախութիւնդ:

Ճերմօրէն կը գնահատեմ սիրով զեղուն ընտանեկան պարագաներուգ գուրգուրալից վերաբերմունքը:

Նոր տարուան սեմին՝ առողջութեան մաղթանքներով եւ լաւագոյն զգացումներով՝

**ԿԱՐՈ ՊԵՏՐՈՍԵԱՆ**

**12-13-14**

\* \*

**Յարգելի Գրիգոր Հոթոյեան,**

Մեծ ուրախութեամբ կը կարդամ ստուար հատորդ գորս գեղցիկ մտքերով մակագրած էիր ինծի համար եւ յանձնած էիր Յակոբ Պուտագեանին՝ քեռիխս:

Առողջութիւն եւ ջերմ շնորհակալութիւն ազնուութեանդ: Գրիչդ դալար:

**ՍԱՐԳԻՍ ԱԲԵԼԵԱՆ**

**9/2/09 Նիւ Եորք**

\* \*

*Սեպտ. 20, 2014*

**Շատ սիրելի ընկ. Գրիգոր Հոթոյեան,**

**Արտագին շնորհակալութիւններ «Եօթներորդ Հանգրուան»  
հատորիդ համար որ բարեհաճած էիր նուիրելու նուաստիս:**

**Ամէն անգամ որ նոր հատոր մը կը հրատարակես, կը հիա-  
նամ քու աշխուժութեանդ եւ նուիրումիդ՝ իբրեւ դրօշակակիր-  
ներէն մին մեր գրականութեան եւ լեզուին: Քու կատարած  
գործդ կը գնահատուի, որովհետեւ դուն այն ընտրեալներէն ես  
որ շարունակ պայքարած ես ի խնդիր ազգային եւ բարոյական  
արժէքներու:**

**Վարձքդ կատար:**

**Շատ սիրով՝  
ՎԱՐԴԴԻՍ ՄԻՆԱՆԵԱՆ**

\* \*

*13 Դեկտեմբեր 2014  
Սենթ Գաթրինդ, Օնթ.*

**Սիրելի ընկ. Հոթոյեան,**

**Մեծ հաճոյքով ստացայ 2014-ի «Եօթներորդ Հանգրուա-  
ն»ը, որը արժանաւորապէս ձօն ես նուիրել Հայոց Հայրենիքին  
եւ Հայ Ազգի յաւերժութեան:**

**Հաճոյքով եւ հետաքրքրութեամբ կարդացի բոլոր հաւա-  
քածոյէդ փունջ մը, եւ մանաւանդ Փետրուարեան Ապստամ-  
բութիւնը եւ Հայկական Կեանքը Թրիփոլիի Մէջ, որոնք հին եւ  
թանկագին յուշեր արթնցուցին իմ մէջ:**

**Այս առիթով իմ ջերմ եւ սրտագին շնորհաւորութիւններս  
կը մաղթեմ քեզի:**

**Գրիչդ տակաւին միշտ կանգուն մնայ, սահուն ընթանայ եւ  
միշտ արտադրէ, իսկ ճկուն մատներդ ալ երկար ու անխոնջ թող  
միշտ գործադրեն:**

**Բարի օրերու մաղթանքով, ընկերական լաւագոյն զգացում-  
ներով եւ սիրով՝**

**ՍԵՊՈՒՀ ԹՈՔԱՃԵԱՆ**

\* \*

## ՍԱՍՆԱՅ ԾԱՌ

*Արմատներով Սասունցի  
Գրիգոր Հոթոյեանին*

Սասնայ նման հզօր  
Եւ արիական ցեղից  
Նոյնքան հիւրեղ  
Ինչպէս միրգը ծառին,  
Քո մտքերն են թափում  
Աստծոյ դրան շեմքից,  
Որ հասու չէ երբեք  
Արիւնախում ցեղին:  
Նրանք շուրջդ վխտում,  
Քեզ կործանել կ'ուզեն,  
Զեն հասկանում մի քան.  
Քեզ տրուած է վերուստ  
Վտանգն զգալ հեռուից:  
Դու հզօր ես արեամբ,  
Սասնայ ջիղդ է եռուն,  
Պիտ' զօրացնես մարտը  
Առաքեալի շնչով:  
Որ արիանայ հոգին  
Քնած լերան վրայ:  
Եւ թշնամին թունեղ  
Լեզուն կտրած շան պէս  
Հոգին առնի, գնայ:  
Դո՞ւ, Սասնայ ծուռ հզօր,  
Քեզ տեսնելուց պիտի  
Զարքը կուլ տայ լեզուն:

ԽԱՆԴՈՒԹ ԶՈՒՄՆԱՃԵԱՆ

*Երեւան, 5.06.05թ.  
«Զայն Թագաւորաց» գիրքէն*

\* \*

Օդ. 22, 2016

Յարգելի Պր. Հոթոյեան,

Շնորհակալութեամբ ստացայ ձեր Օդ. 20 թուակիը նամակը  
եւ գնահատական խօսքերը:

Շնորհակալ եմ նաեւ ձեր թելադրութեան համար:


Ձեր կայքէջը բանալով, ձեր գրքերը աչքէ անցուցի եւ ծանօ-  
թացայ ձեր հարուստ վաստակին:

Աստուած երկար կեանք տայ որ շարունակէք ստեղծագոր-  
ծել:

Շնորհակալ ենք երջանիկ Յոյսին զրկած նուէրին համար, ո-  
րուն վրայ ինձի զրկուածն ալ գումարեցի, որովհետեւ իմ գրքերս  
ձեզի նուէր են:

Մէկ ամիս ետք Թորոնթօ պիտի այցելենք, յուսամ զիրար  
տեսնելու առիթ կ'ունենաք:

Սիրով՝  
ՄԻՔԱՅԵԼ ԵՈՒՍՈՒԹԵԱՆ





# ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

- ԸՆՈՐՀԱԿԱԼԻՔ	9
- ՀԵՊԻՆԱԿԻՆ ԿՈՂԱԷ	13
- ՅԱՌԱԶԱԲԱՆ	18

## ● ՅՈՒԽԱՅԻՆԵՐ

- ԱՐՑԱԽԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿՈՐՍԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԵԴՐՈՆ	23
- ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՐԱԲԱՋԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՒ ՀՈԳԵՒՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆԸԸ	33
- ԽԱՍՍԱՅԻ ՄԵԼԻՔՈՒԹԻՒՆՆԵՐԸ	45
- ԱՐՑՈՒՆՔՍ ԱՐՑՈՒՆՔԻԴԻԴ ԽԱՌՆԵՇ, ՍԱՐԻԱՄ	51
- ՍԱԿԱՆՈՒՆԸ ԱԶԳԻ ԱՆՈՒՆՆ Է	58
- ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՍԱՆԵԱՆ	61
- ՈՈՒԶԱՆ ՇԻՐԱԿԻ ԱՍԱՏՐԵԱՆ	66
- ՊՏՈՅՏ ՄԸ ՀԱՅՈՅ ԼԵԶՈՒԻ ԲԱՌԱՐԱՆԻՆ ՄԵԶ	70
- «ՅՈՒՇԱՍԱՏԵԱՆ»	77
- ԶՈՐԱՎԱՐ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ	80
- ՍՈՒՐԲ ԳԵՈՐԳ ԶՈՐԱՎԱՐԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸԸ	85
- ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ ԳԵՐԱՊԱՏԻՒ ՏԵՐ ՄԵՎՐԻԿ Ծ. ՎՐԴ. ԲԱՐԻՔԵԱՆԻ ՈՐՊԵՍ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԵԱՆ ՍԱՍԻՆ	95

## ● ՄԱՀԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- ՅՈՒԾ ԵՒ ՀԱՆԳԻՍ ԳԵՐԱԾՆՈՐՀ  
ՏԵՐ ԿՈՐԻՒՆ Ս. ԱՐՔ. ՊԱՊԵԱՆԻ  
ՎԱԽԱՏԱՍԱՆ ՔԱՌԱՍՈՒԹԻՒՆ ԱՌԹԻՒ ..... 107
- ՅՈՒԾԵՐԵԿՈՅ ՀՈԳԵԼՈՅՑ  
ԿՈՐԻՒՆ ՍՐԲԱԶԱՆ ԱՐՔ. ՊԱՊԵԱՆԻ  
ՅԻԾԱՏԱԿԻՆ ..... 116
- ԱՆԹԱՌԱՄ ՅՈՒԾԵՐ ՀՈԳԵԼՈՅՑ  
ՏԵՐ ԱՐՄԵՆ ԱՒԱԳ ՔԱՀԱՆԱՅԻ ԻԾԽԱՆԵԱՆԵՆ 121
- ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԿՈՐՍՆՑՈՒՑ  
ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ԶԵՐՄ ՀԱՒՏԱՑԵԱԼ  
ԳՐՈՂ ՅԱԿՈԲ ԱՐՍԼԱՆԵԱՆԸ ..... 141

## ● ԲԱՆԱՍՏԵՂ ԾՈՒԹԻՒՆՆԵՐ

- ՂԱՐԱԲԱՂԸ ԿԸ ԿԱՆՉԵ ..... 175
- ԱԶԱՏ-ԱՆԿԱԽ ՂԱՐԱԲԱՂ ..... 176
- ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲԱՆԱԿ ..... 177
- ԼԻԶՊՈՆ ԶՈՀՈՒԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐՈՒՆ ..... 179
- ԶՕՆ՝ ԳԵՐԱՊԱՏԻՒ  
ՏԵՐ ՄԵՂՐԻԿ Ծ. ՎՐԴ. ԲԱՐԻՔԵԱՆԻՆ  
ԵՊԻՍԿՈՊՈՍ ԶԵՇՆԱՎՐՈՒԹԵԱՆ  
ԵՒ ՕԾՍԱՆ ԱՌԹԻՒ ..... 180
- ՍԱՍՈՒԱՆԱԿԱՆ ..... 182
- ՊԱՇՏԵԼԻ ՄՈՐՄ ՅԻԾԱՏԱԿԻՆ ..... 187
- ՍՈՒՐԲ ԱՍՈՒԱԾԱԾԻՆ ..... 194

## ● ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ՆԱՄԱԿՆԵՐ ..... 197

## **Հեղինակին զործերը՝**

- |   |      |
|---|------|
| 1. «ՍԻՐՏԸ ԱՓԻՆ ՄԷՋ»                     | 1987 |
| 2. «ՍԻՐՏԸ ԱՓԻՆ ՄԷՋ» (Բ. տպագրութիւն)    | 1990 |
| 3. «ՆՈՒԻՐՈՒՄ» (Երեւան)                  | 2002 |
| 4. «ՆՈՒԻՐՈՒՄ» (Բ. տպագրութիւն, Թորոնթո) | 2003 |
| 5. «Ի ԽՆԴԻՐ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ»     | 2005 |
| 6. «ՃԱՆԱՊԱՐՀ»                           | 2007 |
| 7. «ՃԱՆԱՊԱՐՀ» (Երեւան)                  | 2007 |
| 8. «ՃԱճԱՆՉՆԵՐ»                          | 2010 |
| 9. «ԱՆՑԵԱԼԻ ՅՈՒԾԵՐՈՎ Կ'ԱՊՐԻՆՔ»          | 2011 |
| 10. «ԵՕԹՆԵՐՈՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ»               | 2014 |
| 11. «ԱԱՅՐԱՍՈՒՏԻ ՅՈԼՔԵՐ»                 | 2016 |

*Ստանալու համար դիմել՝*

Krikor Hotoyan  
34 Leith Hill Rd., Apt. 511  
North York, Ontario, Canada,  
M2J 1Z4

*Հեղինակի գիրքերուն կայքէջը՝*

[www.krikorhotoyan.ca](http://www.krikorhotoyan.ca)

*Հեռախոս՝ (416) 494-1921*

*Բջիջային՝ (416) 420-2524*

## ՀԵՂԻՆԱԿԻՆ ՍԱՍԻՆ



Գրիգոր Հոթոյեան ծնած է Հալէպ, 5 Օգոստոս 1927-ին, արմատներով Սասունցի: Աւարտած է Հալէպի Ազգային Սահակեան վարժարանը, ապա հետեւած է հայագիտական դասընթացներու: Եղած է գրաչար, խմբագիր, ուսուցիչ եւ անօրէն ազգային ամէնօրեայ, ամառային եւ կիրակնօրեայ վարժարաններու մէջ՝ Սուրբիա եւ Գանատա:

Երիտասարդական տարիներէն սկսեալ, բանաստեղծութիւններով (ընդհանրապէս Գրիգոր

Վարդգէս գրական անունով), յօդուածներով (զանազան անուններով), պատմուածքներով եւ թղթակցութիւններով աշխատակցած է Սփիւռքի եւ Հայաստանի բազմաթիւ օրաթերթերու, չաբաթաթերթերու, ամսագիրներու եւ պարբերաթերթերու:

Իր ազգային, գրական եւ եկեղեցական գործունէութիւններուն համար արժանացած է բազմաթիւ գնահատագիրներու պետական եւ ազգային զանազան հաստատութիւններէ, որոնց շարքին Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գալեգին Բ. Հայրապետի «Գիր Օրհնութեան եւ Գնահատաց» ին՝ 1984-ին:

Իսկ Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Հայրապետի Թորոնթօ այցելութեան ընթացքին, 1 Հոկտեմբեր 2005-ին, արժանացած է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանին:

14 Յուլիս 2004-ին, իր գրական գործունէութեան 60-ամեակին առթիւ, Հայաստանի Գրողներու Միութեան, Մեծ Եղեռնի եւ Հայոց Ազատամարտի «Ուխտատուն» թանգարան-Հիմնարկի եւ Միջազգային Ծագմածովագիրներու Միութեան Հայաստանի կազմին կողմէ կազմակերպուած ցերեկոյթին, արժանացած է «Ուխտատուն» թանգարան-Հիմնարկի շնորհագիրին եւ Միջազգային Ծագմածովագիրներու Ընկերակցութեան անդամակցութեան:

Գրիգոր Հոթոյեանի ծննդեան 80-ամեակին եւ «Ճանապարհ» գրքի հրատարակութեան առթիւ, կազմակերպութեամբ Հայաստանի Գրողներու Միութեան, Միջազգային Ծագմածովագիրներու Ընկերակցութեան Հայկական վարչութեան, Մեծ Եղեռնի եւ Հայոց Ազատամարտի «Ուխտատուն» թանգարան-Հիմնարկի, «Զօրավար Անդրանիկ» Հայոց Համազգային Միութեան եւ «Աւետիք Իսահակեան» քաղաքային գրադարանին, Հինգշաբթի, 23 Օգոստոս 2007-ին, Հայաստանի Հանրապետութեան Գրականութեան Ակադեմիայի «Մանուկ Աբեղեան»ի անուան գահին մէջ կատարուած ձեռնարկին, Հոթոյեան գնահատուած է Հայաստանի Գրողներու Միութեան նախագահութեան ոսկեայ մետաղով եւ թիւ 44 ֆաստատեարով, ինչպէս նաև «Զօրավար Անդրանիկ» Հայոց Համազգային Միութեան ոսկեայ մետաղով, միութեան ընտրեալ անդամի վաւերատերով եւ Զօրավար Անդրանիկի եւ միութեան յուշանկարներով: